

ՎՐԱՅԵՓ. ԿՈՂՈՎՐԴՈՒ

ԿԱՄ

ԱՄԵՐԻԿԱՆՑԻ ԳՅԱԼԻԿԵՐ

Դ Ա Զ Ա Բ Ե Ր Ե Կ Ե Կ Ե

ԱԶԱՏ ԹԱՐԴԻՄԱՆՈՒԱԾ

Ա Կ Ե Ր Ե

910.4

4-64

ԱՇԽԱՏԱՎՈՒՄ ՎԱՐԱՀ

Ա Մ Պ Թ

CP = 24

9992

Чубр

Фиорд промытый

Чулхи

Qulit
Kud pukyapulay

1997 - 08R

2004

3988.

ՎՐԵՄՆԱՓ. ԿՈՂՈՄԲՈՍ

910.4
4-64

Կ Ա Մ

ԸՄ ԵՐԻԿ Ե Յ Ի Գ Տ Տ Ո Ւ Լ Ո Ւ Լ

Գ Ա Զ Դ Ի Ե Ր Ե Ն Ե Կ Ա

Ա Զ Ա Տ Ք Ա Ր Ա Խ Ա Խ Ա Խ



Վ Ի Ե Ն Ե Ը

ՊԱՇՏՊԱՆ Ս. ԱՍՏՈՒՄՆԱԾՈՒՄ ՎԱՆՔԻ

1850. Ո Մ Պ. Թ

13358

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

00-1981-0300199-2

ՅԵՌԵՅԱԲԵՐԵ


Ուշ որ մարդու մը մեծութիւնը՝ իր ըրած գիւտին մեծութենէն, եւ անկից յառաջ եկած օգուտներէն չափելու է նէ, անշուշտ աշխարհքիս ամենէն մեծ ու երեւելի մարդիկներուն կարգը դնելու է զՔրիստափոր Կոլոմբոս, որովհետեւ իր գիւտն ալ աշխարհքիս մէջ պատահած ամենէն մեծ դէպքերէն մէկն է։ Մեր Ազգայինները ասանկ երեւելի մարդու մը վարուցը տեղեակ ընելու եւ իր ըրած գիւտին մանրամասն պարագաներն առջեւնին դնելու բաղձալով՝ աս պատմութիւնը կը հրատարակենք։ Բայց վախճաննիս՝ միայն պատմական ծանօթութիւն տալ չէ, հապա նաեւ ան որ մէջէն կենցաղագիտական ու բարոյական խրատ առնուի։ որովհետեւ աս գրուածքիս գրեթէ ամէն մէկ երեսը կենցաղագիտութեան ու բարոյականի մէյ մէկ դաս է։

Կը յուսանք որ Ազգայինք աս մեր փոքր աշխատութիւնը սիրով կ'ընդունին, եւ թէ պատմական տեղեկութեամբ կը զուարձանան, թէ բարոյական օգուտ կը քաղեն։

ՔՐԻՍՏՈՓ. ԿՈԼՈՄԲՈՍ

ԿԱՄ

ԵՄԵՐԻԿԱՅԻ ԳՏՏՈՒԹԵԼԸ



ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ե.

Առաջանայուցից հետո Հնդկաստան համբայ գրավված համար
ըստ զանազան զնութը :

ՏԱՄՆՈՒՀԱՆԳԵՐՈՐԴ դարուն սկիզբները նաւապետները խելքով մոլքով ասոր զբաղած էին, որ ծովով Հնդկաստան երթալու ճամբայ մը գտնեն. բայց ամենէն աւելի Լուսիտանիայի տէրութիւնն էր, որ Ափրիկէին բոլորտիքն անդադար ճամբորդութիւններ ընել կու տար :

ՃԵԼԻԱՆԻ 1433էն սկսեալ նաւարկութիւն կ'ընէր, ու Նուն կամ Պայտառը հրուանդանէն անդին անցած էր: Իրմէ յառաջ ամենեւին Եւրոպացի մը անկից անդին դացած չունէր, իսկ հին աշխարհագիրները կը կարծէին որ Ափրիկէ հարաւային կողմանէ իրեն երկայնատարած նահանգներովը Ասիային հետ միացած, եւ Հնդկաստանի ծովը երկու ցամաքի մէջ ծոց կամ լիճ մը ձեւացած ըլլայ. դարձեալ կը համարէին որ ամէն ծովերն ալ Միջերկրական ծովուն պէս իրենց չորս կողմը երկիր ունին :

Բայց արդէն յառաջութնէ աւանդութիւն մը պահուած ըլլալով որ Քրիստոսի ծննդենէն 610 տարի յառաջ Փիւնիկեցիք Ափրիկէին չորս դին նաւարկու-
ԿՈԼՈՄԲ. 1

թիւն ըրած են, Լուսիտանացիք՝ Նուն հրաւանդանին
սահմաններն անցան նէ՝ սկսան փնտռել որ արդեօք
ստուգիւ Ափրիկէին բոլորաիքն ասանկ ճամբայ մը կայ։
Աս պատճառաւ Լուսիտանիայի Յովհաննես Ա. թա-
գաւորին որդին՝ Հենրիկոս իշխանը բոլոր ճգամբ ասոր
ետեւէն ինկաւ։ ինք աշխարհագրութեան ուսումը
յորդորեց ու ոտք հանեց, որ ան ատենը շատ ետ
մնացած էր, վասն զի դեռ եւ ոչ երկրին ձեւը կը
ճանչնային։ Կողմնացոյցը նոր գտնուած ըլլալով՝ ասոր
օգնութեամբ կրնային բովանդակ Ովկիանոսին վրայ
աւելի գիւրութեամբ նաւել։ բայց նոյն ատենը կար-
ծիք մ'ալ կար որ այրեցած դօտոյն տպքութեան
ամենեւին չիդիմացուիր, եւ հոն գացողը ստուգիւ
կը մեռնի։ Հենրիկոս՝ Ալկարուիայի թագաւորութեան
Սակրա բերդաքաղաքին մէջ դիտանոց մը շնուր
տուաւ եւ ուսումնարան մը հաստատեց, ու շատ
դիտուն մարդիկներ հոն կանչեց, որոնք գործիքներն
ու աշխարհացոյցները կատարելագործեցին, եւ կա-
մաց կամաց վերցուցին ան նախապաշարմունքը՝ որով
մարդիկ կը կարծէին թէ հարաւային կողմը նաւելով՝
չընակուելու երկրի կը պատահուի։ եւ Ափրիկէին
բոլորաիքն եղած նաւադնացութիւններուն ան աս-
տիճանի օգնեցին, որ 1447ին Կուինէայի եղերքը
հասան, եւ 1473ին կաղանդին օրը հասարակածէն
անդին Աննապոնա կղզին դտան։ Ուստի աս սարսա-
փելի սահմանը մէջ մը անցուած էր, եւ այրեցեալ
դօտին նաւադնացներուն ալ վախ մը չէր պատճառեր։
Նոյն տարին Հենրիկոս իշխանը մեռաւ, եւ սաստիկ
բաղձանքին կատարումը, այս ինքն Ափրիկէին քո-
վերէն Հնդկաստան երթալու ճամբուն դտնուիլը
չկրցաւ տեսնել։

Այսպիսի ատեններ էր որ Քրիստափոր Կոլոմբոս
ծովային աշխատանքներու եւ վտանգներու մէջ կը¹
կրթուէր ու կը պատրաստուէր։

Կոլոմբոսին առաջին դարիները :

Վրիստափոր Կոլոմբոս Խտալիայի Ճենովա քաղաքը ծնաւլ* : Բնական յօժարութեամբ մը պղափկոց աշխարհագրութիւն եւ աստեղագիտութիւն սորվելու ետեւէ եղաւ : Ուսում սորվելու համար ծնողքը զի՞նքը Բաւիա խրկեցին : Դեռ տաճուչորս տարւան եղած ատեն՝ աշխարհագրութեան տախտակներ քաշել, գծագրութիւն ընել քաջ դիտէր . անանկ աղէկ ալ գիր ունէր, որ միայն անով իրեն ապրուստը կրնար ճարել . բայց ամէն բանէ աւելի ծովի վրայ ճամբորդութիւն ընելու կը բաղձար, որուն ծնողքը հրաման տուին : Կոլոմբոս ուրիշ Կոլոմբոյ անունով ծովապետի մը քով մտաւ, որն որ իր աղջականն էր, ու Ռենատոս թագաւորին որդւոյն՝ որն որ Յովհաննէս տ'Անժու կը կոչուէր, Նէապոլոյ թագաւորութիւնը նորէն առնելու համար պիտի օդնէր :

Վիշ մը վերջը ինք Կոլոմբոս ալ նոյն թագաւորին ծառայութեան մէջ նաւերու հրամանատար եղաւ . երկայն ատեն Միջերկրական ծովուն վրայ նաւար-

* Կոլոմբոսի կենաց առաջին տարիները մթին ու աննշան ըլլալուն՝ իր ծննդեան տեղւոյն վրայ շփոթութիւններ ծագեցան : Երբոր Կոլոմբոս իր հանճարովը մէծ անուն ու համբաւ հանելու սկսաւ, ան ատեն բխաչենցայի մէջ քանի մը անուանի տներ սկսան զրուցել թէ Կոլոմբոս իրենցմէ է : Բայց աս պահանջումը ճշմարիտ չէ . ինչու որ Կոլոմբոս իր կենդանութեան ատեն Ճենովային միշտ իրը իր հայրենեացը բարիք կ'ընէր, Ճենովայի հասարակապետութեան պարզեւներ ըրաւ, իր որդւոյն ալ պատուիրեց որ Ճենովայի մէջ իրեն ցեղէն միշտ մէկը պահուի, ու մեռած ատեն կտակին մէջը յայտնապէս դրած էր թէ Ճենովա ծնած եմ : Նաեւ իր ծնողքին ով ու ի՞նչ ցեղէ ըլլալը շիդիտցուիր . ոմանք կ'ըսեն թէ Ճենովայի կտաւամանի մը աղայ էր, ուրիշները կ'ըսեն թէ ազնուական տնէ էր : Ի՞նչ որ է նէ, աս սասցդ է որ Կոլոմբոսի ծնողքը իրենց երեք որդիքը, Քրիստափոր, Բարթողիմէոս ու Տիեկոյ, աղէկ կրթած էին :

կութիւն կ'ընէր, ու շատ անդամ մաւրիտանացի հեներու դէմ քաջութեամբ կոռուեցաւ։ Իր կենացը առաջին տարիներուն վրայ տեղեկութիւննիս այսչափ է, մասնաւոր դիպուածներու վրայ աւելի լուսաւուրութիւն մը չունինք։ Գեռնանտոյին պատմածին նայելու ըլլանք, Կոլոմբոս երեսունուվեց տարւան եղած առենք՝ զարմանալի դիպուածով մը Լուսիտանիայի երկիրը գնաց։ Գեռնանտոյի պատմութիւնն աս է։ «Նաւապետ մը կար, կ'ըսէ, որն որ Կոլոմբոյ ծովապետին եղբօրորդին կը կարծուի. ասիկա ծովու յեւ լուզակներու (Քուրսաններու) դէմ այնչափ պատերազմ ըրած ու յաղթած էր, որ ամենուն զարհուրելի եղած էր, մինչեւ մայրերը տղաքնին վախցրնել ուղած առեննին՝ Կոլոմբոյ նաւապետին անուամբը կը սպառնային։ Քրիստափոր Կոլոմբոս աս նաւապետին նաւատառորմղին մէկ նաւուն հրամանատարն էր։ Ան(1470ին) առենները՝ որ Ճենովայի ու Վենետիկի մէջ թշնամութիւն կար, չորս վենետիկցի նաւեր մեծամեծ հարստութիւններով լեցուած՝ Հոլանտայէն կու դային։ Կոլոմբոյ Կիպրալդարի մօտ իր նաւերովը անոնց վրայ յարձակելով՝ կռուիլ սկսաւ։ Քրիստափոր Կոլոմբոս իր նաւը թշնամիններուն նաւերուն մէկուն մօտիկցուց։ Երկու նաւերը շղթաններով եւ ճանկերով իրարու կապուեցան, եւ կոփուր սկսաւ։ Բայց իրարու վրայ բունկած նիւթեր նետելով՝ նաւերը սկսան այնպէս այրիլ, որ կրակը մարելն անկարելի եղաւ։ «Նաւապետները վտանգը տեսնելով՝ իրենք զիրենք ծովը նետեցին։ Կոլոմբոս՝ որ աղէկ լողալ դիտէր, թիակի մը օդնութեամբ երկու փարսախ տեղ լողալով՝ Լուսիտանիայի եղերքն ելաւ։ Ասանկով կոլոմբոս Լուսիտանիա մտաւ ան ատենք՝ երբոր առ թագաւորութեան մէջ Հնդկաստան երթալու ճամբուն վրայ մեծամեծ խնդիրներ կ'ըլլային։

¶.

Կուլութանի Լուսութանի հասցած ժամանակ:

Վրիստավորին նոր երկիր դանելու բաղձանքը Լուսիտանիա կեցած ատեն շատ աճեցաւ: Հոնտեղը Բարթուղիմէոս անունով ասպետի մը աղջրկան հետ կարգուեցաւ: Աս Բարթուղիմէոս ժԵ · դարուն անուանի նաւապետներէն մէկն էր, որն որ Հենրիկոս իշխանին տակ նաւարկութիւն ըրած, ու Կանարեան կղզիներէն՝ Բորդոյ Սանդոյ բառած կղզւոյն մէջ դաղթականութիւն մը հաստատած էր: Բարթուղիմէոսին այրի կինը իր երկանը ճամբորդութիւններէն ինչ որ դիտէր նէ՝ Կոլոմբոսին կը պատմէր: Անոր ամէն թղթերն ու աշխարհացոյցները Կոլոմբոսին նոր մտածելու նիւթ մը եղան. ամէն բանէն աւելի Ովկիանոսին վերաբերեալ բաները կը սորվէր: Կուինէա ճամբորդութիւն ընող նաւերով՝ ինքն ալ իր կնոջ հետ մէկտեղ պտրատեցաւ. վերջապէս քիչ մը ատեն Բորդոյ Սանդոյ մնաց, ուր որ իր կինը կալուածներ ունէր, ու հոն Տիեկոյ որդին ծնաւ: Նոյն տեղը Պետրոս Գորրէա անունով անուանի նաւապետի մը հետ շատ անդամ կը տեսնուէր: Եւ որովհետեւ Կոլոմբոս պքանչելի աշխարհագրութեան տախտակներ կը քաշէր, անոր համար ամենէն երեւելի դիտուններն ալ սկսան իր վրան մեծ համարում ունենալ ու հետը թղթակցիլ կամ տեսնուիլ: Ամենէն աւելի՝ Պօլոս Դոսդանելլի անունով Գիորենցացի դիտնականին հետ սիրով կապուած էր: Աս երկու գիտուն մարդիկները՝ իրենց քննութիւններէն ծագած տեղեկութիւններն իրարուպատմելով կը զուարճանային:

“Նոյն ժամանակները Կոլոմբոս իր մոքին մէջ առ մեծ խորհրդին վրայ սկսաւ մտածել, թէ Լուսիտանացւոց դացած ճամբէն ուրիշ ճամբով մ'ալ կընայ Հնդկաստան նաւարկութիւն ըլլալ: Շատ ջանաց ու

աշխատեցաւ որ իր ենթագրութիւնը մայթեմատիկական ցոյցով հաստատէ : “Երկիրը կլոր է, կըսէր կուլոմբոս, (աս ծշմարտութեան վրայ ինք ամենեւին տարակոյս չունէր, որուն ան ժամանակը շատ դիտունն ներ դէմ կը դնէին.) թէ որ կլոր է նէ, ուրեմն կրնայ բոլորտիքը պտըտցուիլ . եւ թէ որ աստիճաններու բամբնուելու բլայ, ու տարածութեան երեք մասը՝ կանարեան կղզիներէն մինչեւ Ասիայի վերջի ծայրը՝ ճանչցուած սեպուի, ուրեմն Ովկիանոսը՝ աս տարածութեան չորս մասին մէկը պիտ' որ ունենայ, ու թէ որ միշտ դէպ ի արեւմնուտք նաւարկուելու բլայ՝ պէտք է որ Ասիայի արեւելեան եղերքը հասնուի,, : Աս հետեւութիւնն ուղիղ էր . բայց Կոլոմբոս կը խաբուէր հեռաւորութեան վրայ, զորն որ չէր կրնար ճշդիւ հաշուել . եւ ամենեւին մտքէն ալ չէր անցներ որ Ասիայի ու Եւրոպայի մէջ Ովկիանոսին ընդարձակ դաշտերուն վրայ հին աշխարհքին չափ երկիր մ'ալ բլայ : Ինք շատ քննութիւններ կ'ընէր . իր կարծիքը հաստատելու համար Մարկոս Պօղոսին Ժ.Դ. դարուն մէջ ըրած ճամբորգութիւնը յառաջ կը բերէր . որն որ Ասիայի մէջ՝ անծանօթ ու աշխարհագիրներու չգիտցած տեղերը հասած էր, ու Ասիայի արեւելեան կողմի Արքիպեղագոսներուն ստորագրութիւնն ըրած էր : Բոլոր աս բաները Կոլոմբոսին տեսական մտածմունքները հաստատելով, իր առաջին անորոշ գաղափարները հաստատուն ստուգութեան մը փոխեցին : Ա՛ հիմա առաջուան պէս չէր մտածեր որ արդեօք արեւմաեան կողմէն Հնդկաստան հասնիլը կարելի է թէ չէ . հաստատուն դիտէր որ աս ճամբան կայ, եւ միայն գործադրութեան միջոցներ կը վնասուէր :

Բայց աս մտածմունքը՝ որն որ աս օրուան օրս պարզ բան մը կ'երեւայ, որովհետեւ իրը յայտնի է, երբ որ Կոլոմբոս սկսաւ ուրիշներուն յայտնել նէ, վերջի աստիճանի յանդդնութիւն կամ խենթական

մտածմունք մը երեւցաւ : Ամէն կողմանէ աս առարկութիւնները կ'ըլլային . Ո՞վ ստուգեց որ երկիրը կլոր է . Թէ որ կլոր ալ է նէ՝ ընդարձակութիւնը ո՞րչափ է : Կարելի՞ է որ բոլոր Ռվիանոսին ընդարձակութիւնն անցնուի : Կարելի՞ է մի ցամաքէն այնչափ հեռանալ ու անծանօթ տեղեր երթալ : — Աս առարկութիւնները կ'ընէին խորունկ մտածողները , թեթեւամիտ մարդիկ ալ նոյները կը կըկնէին . Եւ ամէնքը մէկտեղ Կոլոմբոսին մտածմունքը ցնորք կը համարէին , ու իր երկայն քննութեամբ գտած ու բարձր եւ կրօնական զգածմամբ գլուխ հանել ջանացած խորհուրդներուն վրայ կը ծիծաղէին : Բայց ինք իր գիւտին վրայ ապահով ըլլալով՝ աս հակառակութիւնները բանի աեղչէր դներ , եւ գլուխ հանելու միջոյներ կը փնտուէր :

¶.

Տէրութիւններու հեր ըբայ առջեւը :

Կոլոմբոս իր ձեռք զարնելու գործքին անբաւ առաւելութիւններն ու շահը միտքը բերելով՝ կ'ուզէր որ անոնցմով իր հայրենեաց օգուտ ընէ : Անոր համար ամենէն յառաջ Ճենովայի ծերակուտին թուղթ մը դրեց . բայց երբ որ աս թուղթը չհաւնուելով մերժուեցաւ նէ , որոշեց որ իր հայրենեացը զլացած օդնութիւնը՝ օտար տէրութիւններէն փնտուէ : Մէյ մը Յովհաննէս Բ . Լուսիտանիայի թագաւորին առջեւն ելլել ուզեց : Արդէն իր գուշակութիւններուն ճշմարտութեանը վրայ այնպէս վստահ էր , որ արտաքոյ կարդի պայծառութեամբ ու սաստիկ եռանդեամբ մը կը մեկնէր , եւ աս նիւթիս վրայ խօսելու համար թագաւորներու առջեւը կամ գիտնոց ժողովքներու մէջ գտնուած ատեն՝ ամենեւին վախ կամ երկբայութիւն չէր ունենար :

Յովհաննէս Բ . անանկ մարդ մըն էր որ գիտութեանց եւ գիւտերու յառաջացման սաստիկ բաղձանք

ու փոյթ ուներ . բայց քիչ մը յառաջ առթի մը մէջ գիւրահաւան գտնուելով՝ խաբուած էր : Այս ինքն՝ իրեն պատմած էին թէ Եթւովպիսի մէջ Յովհաննէս անունով քահանայ մը մեծ + ըստոնեայ ուշրունիւն մը կը կառավարէ : Ուստի աս լուրէն խաբուելով՝ Եթւովպիս քարոզութեան համար մարդ խրկած էր, որոնք ամէն դի շատ աշխատանքով փնտուելէն ետեւ՝ պարապետ դարձած էին, ու ծաղրալի բան մ' եղած էր : Ասոր համար թագաւորը ինք իրմէ բան մ' որոշել չուզելով՝ Կոլոմբոսի առաջարկութիւնը՝ մասնաւոր ժողովի մը քննութեան տակ ձգեց : Բայց առ քննութիւնն ըլլալու ատեն՝ թագաւորը ժողովքին անգամներէն մէկուն նենդաւոր խորհրդին ետեւէն գնաց, որն որ մէկ կողմանէ կը ձեւացընէր որ Կոլոմբոսին առաջարկութիւնը պարզ ցնորդ ու երեւակայական բան մըն է, բայց մէկալ կողմանէ թագաւորին խրատ կու տար որ ճշմարտութիւնը ստուգելու համար՝ առանց Կոլոմբոսին բան մ' խմացընելու՝ անոր տուած տեղեկութիւններուն համեմատ՝ նաւով մը փորձ մ' ըլլայ : Ասիկա բուն դիւտը գտնողը պատուէն զրկել էր . բայց անօրէն խորհուրդը յառաջ չգնաց : Այսպիսի վտանգաւոր դորձք մը գլուխ հանելու համար մարդկային բնութենէ վեր եռանդ ու քաջասրտութիւն պէտք էր : Խրկուած նաւին նաւապետը առջի օրերը ձանձրանալով՝ ետ դարձաւ եւ սկսաւ Կոլոմբոսի մտածմունքը ծաղը ընել :

Կոլոմբոս քննիչ ժողովքին խնդրելով՝ շինած էր ան թղթերն ու տախտակները, զորոնք որ խաբէական դորձքին համար դորձածած էին : Ասոր վրայ սաստիկ նեղանալով՝ Լուսիտանիա թողուց գնաց : Բայց նոյն աւերտութենէն ելլելուն ուրիշ պատճառներ ալ կային . իր կնիկը մեռած եւ անոր փոքր ժառանգութիւնն արդէն լմբնցած էր, ընտանիքն ուրիշ տեղէ մը ապրուստ չունէին, բայց եթէ Կոլոմբոսի շինած աշխարհացոյց

տախտակներէն . իսկ ինք բոլոր ժամանակն իր գիւտին գործածելով՝ ասանկ բաներու զբաղելու ատեն չէր ունենար . ուստի վերջին կարօտութեան մէջ ինկած էր :

Աս բաածնիս 1484ին պատահեցաւ : Չիդիտցուիր թէ արդեօք աս խեղճ տարւոյն մէջ կոլոմբոս ինչ եղաւ ու ինչ ըրաւ . կը կարծուի որ Ճենովա գացած ու հոն անձամբ մեկնելով՝ իր մտածմունքը նորէն իրեն հայրենեաց ընծայած ըլլայ . բայց երեսը նայող եղած չըլլայ : Կ'ըսուի նաեւ , բայց ստոյդ չ'երեւար , որ Վենետիկ ու Գիորենցա ալ գացած ըլլայ : Աս ստոյդ է որ Սպանիա եկաւ , ուր որ Աստուծոյ նախախնամութիւնը՝ Ռապիտա վանկին մէջ իրեն օգնութիւն ու բարեկամներ շնորհեց :

Ե.

Կոլոմբոս՝ վանդին մէջ բնակած ժամանակ :

Քրիստափոր կոլոմբոս աս ժամանակը դրեթէ քառասունութը տարւան էր , մազերը ժամանակէն յառաջ ճերմիցած էին , բայց իրեն ծանր ու յարդելի կերպարանքին զարդ մը կ'ըլլային : Գէմքը երկայնաձեւ , արծուունգն , աշուրները փայլուն ու կենդանի , խօսակցութիւնն աղնուական , կերպարանքը հրամայող՝ բայց քաղցրութեամբ ու հեղութեամբ չափաւորուած , հասակը բարձր , վարմունքը բնական ու վայելուչ , շինծու բան ամենեւին չունէր , բոլոր ընթացքը սաստիկ պարզ , ծախքը չափաւոր , վերջապէս ամէն բանն իմաստուն ու կարգաւորեալ : Զինքը երեւելի ընող ձիբերուն մէկն ալ իր ճարտարախօսութիւնն էր , որն որ պարզ՝ բայց կենդանի էր : Երբոր իրեն ստոյդ երեւցած կարծիք մը մեկնելու ըլլար , շատ պայծառ ու յայտնի եղանակաւ կը խօսէր , ու ան բաները՝ որոնք որ ուրիշին բերանը չոր ու ցամաք կ'երեւային , իրեն բերանը զուարձակի կ'ըլլային :

Աշնան իրիկուն մըն էր , կոլոմբոս իր Տիէկոյ որ-

դւոյն ձեռքէն բոնած՝ Սպանիսյի Անտալստսիա գաւառ-
ոին մէջ Բալտօի նաւահանդստէն կէս մզոն հեռու,
Փրանկիսկեան կրօնաւորներուն Սանդա Մարիա տէ Ռու-
պիտա ըստած վանքին դրանը մօտիկցաւ, եւ դոնա-
պանէն՝ տղուն համար քիչ մը հայ ու ջուր խնդրեց:
Յովհաննէս Բերէս տէ լա Մարգէնա՝ վանքին մե-
ծաւորը բակէն անցնելու ատեն աս օտարականը տես-
նելով՝ անոր մօտիկցաւ: Ստոյդ է շատ անդամ աղ-
քատներն ու ճամբորդները ողորմութիւն ընդունելու
համար Ռապիտայի վանքին առջեւը կը կենային.
բայց Յովհաննէս Բերէս իր սուր մոքովը մէկէն խմա-
ցաւ որ ան մարդը հասարակ աղքատ մը չէ: Անունը
հարցուց. եւ թէպէտ Կոլոմբոսի անունն ան ատեն
անծանօթ էր, բայց անոր աղնուական ճարտարախօ-
սութիւնը եւ քաջասիրտ բնութիւնը՝ որ կ'երեւար
թէ աս յետին թշուառութեան ու աղքատութեան
մէջ իրեն նեցուկ մըն էր, Բերէսի սիրտն անոր հետ
կապեցին: Յոգնած ես, ըստ օտարականին, տղադ-
չիկրնար ալ քալել. եկուր վանքը քիչ մը հանգչէ,
ու քանի մը օր մեր քովը մնացիր: Խեղճ հայրը շնոր-
հակալ ըլլալով՝ հրաւերն ու իրեն տրուած բնակա-
րանն ընդունեցաւ, ու մէկէն խմացաւ որ մեծաւորն
անանկ մարդ մըն է, որուն կրնայ վստահիլ:

Բերէսին սէրը քանի գնաց աւելցաւ, երբ որ
խմացաւ որ իր հիւրը նաւալվար է, եւ թէ շատ անդամ
նաւապետի պաշտօնով Ովկիանոսի վրայ ճամբորդու-
թիւն ըրած է, ու Կուինէա եւ Խալանտա ալ գացած
է, որոնք ան ժամանակներն աշխարհքիս երկու վեր-
ջին ծայրերը կը կարծուեին: «Եղն դարուն մէջ շատ
կողմեր նոր նոր երկիրներ գտնուելուն համար՝ երբ որ
ասանկ հեռաւոր ճամբորդութիւններու վրայ խօսք
կ'ըլլար ու բան մը կը պատմուէր, ամէն մարդ սաստիկ
հետաքըրբութեամբ մտիկ կ'ընէր: Կոլոմբոս իր սիրտը
Բերէսին բացաւ, ու յայտնեց որ նոր երկիր մը գտնե-

լու համար մեծ ճամբորդութեան մը ձեռք զարնելու միտք ունի, եւ թէ շատ ատենէ վեր իշխաններու եւ կարողութիւն ունեցող ազնուականներու ետեւէն ինկած է՝ որ աս գործքին օգնեն, որուն յաջողութիւնն իրեն անտարակոյս կ'երեւար. բայց ասոնք զինքը մերժելով՝ անօգուտ ճամբորդութիւններով ունեցածին յետին մնացորդն ալ կորսրնցուցած է, սակայն աս գործքին օր մը յաջողելէն յոյսը կտրած չէ:

Բերէս մարդ ճանչնալու մեծ քաջութիւն ունէր. արդէն իր հիւրին վրայ մեծ հանճարի ու ողւոյ մը կնիք դրոշմուած տեսած էր, մտքին մէջ անոր ընդարձակ տեղեկութեանցը վրայ դովեստներ կու տար. որչափ որ իրեն հետ կը խօսակցէր, այնչափ աւելի զարմանքը կ'աւելնար, եւ անանկ մէկ մարդը այսպիսի մեծամեծ գործքեր գլուխ հանելու շատ յարմար կը դատէր: Միանդամայն խմաստուն եւ գիտութեան ոէր ունեցող մարդ ըլլալով՝ մտածեց որ աս աստիճանի տեղեակ ու լուսաւորեալ մարդու մը առաջարկութիւնները պէտք չէ առանց քննութեան մերժել: Բայց մինակ իր դատաստանին վստահիլ չուզելով՝ բալոսէն կանչել տուաւ կարչիա Փեռնանդէս գիտուն բժիշկը, որ իր բարեկամն էր, եւ աղաչեց որ ինքն ալ իր գիտութեամբն օգնէ եւ կոլոմբոսը քննեն:

Կոլոմբոս յոնձն առաւ որ անուն չունեցող կրօնուոր մը՝ դեռ իր տկար պաշտպանութիւնը չխօստացած՝ զինքը բազմապատիկ փորձերու տակ ձգէ: Գրեթէ ամէն իրիկուն Բերէս եւ կարչիա Փեռնանդէս ան հին վանքին մէջ կը ժողվուէին, եւ կոլոմբոս ալ իրեն աս երկու բարեկամներուն առջեւը բոլոր գիտաւորութիւնները կը յայտնէր, եւ ամէն մէկ փոքր մասին մէջն ալ կը ցուցընէր, որ աս բանիս յաջողելուն յոյսը ինչ մտածութեանց վրայ հիմնուած է: Գլխէ գլուխ բոլոր իր դժբախտութիւնները մէկիկ մէկիկ կը պատմէր: Նաեւ իր գիտուն գիտրենցացի Պօղոս բարե-

կամին կարծիքն ալ իրեն օգնական կ'առներ , վասն զի
անկից իր կարծիքին համաձայն նոր տեղեկութիւններ
ընդունած էր : Պօղոս իր բարեկամը իրեն աշխարհացոյց
տախտակ մը խաւրած էր , որուն մէջ Ասիայի սահ-
մաններն ու Եւրոպայի եւ Ասիայի մէջտեղը եղած
Ովկիանոսը նշանակուած էին : Միանգամացն Մարկոս
Պօղոսին պատմածէն առնելով՝ կը զրուցէր որ Գա-
թացի ու Մանճի ըսուած թագաւորութիւններ կան ,
որոնք շատ զօրաւոր ու երեւելի թագաւորութիւններ
են . եւ աւելի Զիբանճի կամ Սիբանկոյ ըսուած կղզւոյն
վրայ կը խօսէր , ուր առատ ոսկի ու ազնիւ քարեր
կան , կ'ըսէր , ու շատ փառաւոր քաղաքներ ունի ,
եւ պալատ մ'ալ կայ , որն որ ոսկի թիթեղներով
ծածկուած է : Ճամբորդներուն այսչափ սաստիկ շա-
փազանցութիւնը՝ Ճենաստանի ու Ճարսնի վրայ էր ,
որոնք իրենք Գաթացի ու Սիբանկոյ կ'անուանէին : Պօղոս
Գոսգաննելլի՝ առ երկիրներն ու Հեռաւորութիւննին
չգիտնալով՝ կ'ըսէր թէ աս կղզիները կրնան Եւրո-
պայի արեւմտեան կողմը հինգհարիւր փարստի շափ
հեռու ըլլալ : Աս կարծիքները թէպէտ եւ անկատար՝
բայց նոյն ժամանակուան համար շատ պատուական
ու շատ երեւելի էին , ու Կոլոմբոսին մլուքը դրածին
շատ կ'օգնէին : Կոլոմբոսին մտերիմ բարեկամը միշտ
զինքը քաջալերելով կը դրէր . “Նաւէ դէպ ի արեւ-
մուտք , կ'ըսէր , պէտք է որ երկիր գտնես , անոր վրայ
ամենեւին մի տարակուսիր,,”

Կոլոմբոս Բերէսին քովն ալ շատ տեղեկութիւններ
ժողվեց : Բալոսի նաւահանգստին նաւապետներուն
մէկը՝ երեք բարեկամներուն հաստատեց որ անդամ մը
Ովկիանոսին վրայ ճամբորդութիւն ըրած ատեննին ,
նաւերնին այնչափ հեռու ընկած էր դէպ ի հիւսիսային
արեւմուտք , որ Խոլանտայի Միզէն հրուանդանը նաւին
դէպ ի արեւելեան կողմը մնացած էր , եւ նոյն ատենը
բոլոր նաւաստիները կ'ըսէին թէ ծովին երեւոյթը կը

յուցընէ որ մօտ տեղերը երկիր ըլլայ : Կոլոմբոս ալ անձամբ դէպ ի խոլանտա ճամբորդութիւն ըրած ըլլա-
լով՝ առնաւապետին խօսքը շատ հաւանական սեպեց :

Կոլոմբոս կը յիշէր միանգամայն որ Գետրոս Գոր-
դէա արտաքոյ կարդի մեծ ծառերու վրայ , ու մարդու
ձեռքով գործուած՝ արեւելքի կողմանէ կանարեան
կղզիներուն ծովեղերքը լողալով եկած փայտերու վրայ
խօսած էր . ինքն ալ իրօք եղեգներ տեսած էր , որ
արեւմտեան հովը դէպ ի Բորդոյ Սանդոյ կը բերէր ,
եւ կը կարծէր որ Ասիայէն բերած է : Ասոնցմով Բերէս
երթալով աւելի կը համոզուէր որ Կոլոմբոսի փորձը
պիտ'որ յաջողի : Ամէն օր զինքը կը քաջալերէր ու
մինչեւ երկրորդ տարին քովը պահելով՝ ճշմարիտ բա-
րեկամի մը պէս իրեն սէր կը ցուցընէր : Իր հայրե-
նասիրութեամբը կը բաղձար որ աս Կոլոմբոսին գանելու
գիւտին օդուտները Սպանիան ունենայ : Անոր համար
անոր ձեռքը նամակ մը տուաւ , որ Փրատոյի վանքին
Փերդինանդ Գալաւերա մեծաւորին տանի , որն որ
թագուհոյն խոստովանահայրն էր . իսկ որդին իր
քովը պահեց որ վանքին մէջ կըթէ , եւ Կոլոմբոսն ընդ-
դրկելէն ու քաջալերելէն ետքը՝ իրարմէ բաժնուեցան :

Օ.

Սովորեայէ արդուունէից :

Ան թագուհին՝ որուն որ կ'երթար օտարական
Կոլոմբոսը՝ ձեռքը վանքի մը մեծաւորէն դրուած նա-
մակէն ուրիշ ապաւէն մը չունենալով , կաստիլիայի
հզօր Եղիսաբէթ թագուհին էր :

Եղիսաբէթ՝ կաստիլիայի Յովհաննէս Բ . թա-
գաւորին աղջիկն էր , որ իր երկու եղբայրները , այս ինքն
Հենրիկոս թագաւորն ու Ալֆոնսոս իշխանը մեռնելէն
ետքը՝ կաստիլիայի թագուհի եղած էր : Կաստի-
լիայի թագաւորութիւնը՝ ժառանգութիւններով ու
ԿՈԼՈՄՑ .

Մաւրիտանացւոց դէմ եղած աշխարհակալութիւնն ներով շատ մեծցած ու պայծառացած, եւ հարաւային կողմերուն առաջին թագաւորութիւնն եղած էր: Եղիսաբէթ՝ Կաստիլիայի թագուհի ըլլալու ատենք՝ Փերդինանդոսն ալ Արակոնի թագաւորութիւնն առած էր, որն որ Սպանիայի մէջ զատ թագաւորութիւն մըն էր: Հենրիկոս թագաւորը չմեռած՝ Փերդինանդոս Եղիսաբեթին հետ պսակուած ըլլալով՝ երկու թագաւորութիւնները մէկտեղ միացան. բայց իրաքանչիւր թագաւորութեան առանձին իրաւունքներն ու արտունութիւնները կը պահուէին. ամէն մէկը իր առանձին կառավարութիւնն ունէր. Փերդինանդոս միշտ Արակոնի թագաւոր մնաց եւ Եղիսաբէթ՝ Կաստիլիայի թագուհի: Եւ թէպէտ երկուքն ալ իրարու հետ շատ սիրով էին ու մէկմէկու միաբան. բայց բնութիւննին ու վարմունքնին իրարմէ շատ տարբեր էր: Փերդինանդոս՝ միայն իր տէրութիւնը մեծցրնելու կը նայէր. իրեն քաղաքականութեան զլիսաւոր միջոցներն էին՝ նենդաւորութիւնն ու խաբէութիւնը: Ամէն բան շահու համար կը դորձէր, իսկ մեծանձնութեան համար՝ շատ քիչ: Մարդն իրեն օդտին համար գործածելէն ետքը՝ վարձք կամ հատուցում միայն իր օդտին նկատմամբ կու տար: Իր տէրութեան երջանկութեան մեծ հոգ ունենալուն եւ ձեռք զարկած դորձքերը յաջողութեամբ գլուխ տանելուն համար՝ Սպանիայիք զինքը խմաստուն ու խոհեմ կ'անուանեն: Բայց Գաղղիան ու Անգլիան՝ իրեն խորամանկութեան, կեղծաւորութեան ու անհաւատարմութեան համար՝ զինքը խաբեբայ կը կանչեն: Իսկ Եղիսաբեթին բնութեան վրայ ամենեւին դէշ խօսող չկայ, մանաւանդ թէ ամէն մարդ իր ձիրքերուն վրայ կը զարմանայ: Իր աղնուական վարմունքովն ու մեծանձնութեամբ՝ բոլոր Կաստիլիացիներուն սիրտն իրեն հետ կապած էր. եւ իր առաքի-

նութիւններովը՝ բոլոր աշխարհքիս մեծարանաց արժանի եղաւ. արուեստից պաշտպանն եւ թշուառաց մայր ըլլալէն զատ՝ սաստիկ աստուածապաշտ էր :

Փրանկիսկեանց մեծաւորը թագուհւոյն աս բնութիւնն աղէկ ճանչնալով վասահութեամբ կը յուսար որ Կոլոմբոսին ձեռք կը բռնէ : Բայց իրեն կարծածին պէս չեղաւ : Բերէս՝ իր բարեկամին կարծիքն աղէկ քննած ու դլուխ ելլելուն վրայ համոզուած էր. բայց թագուհւոյն խոստովանահօրը, որուն որ նամակին մէջ համառօտ տեղեկութիւն մը կու տար, ծիծաղելի բան մը երեւցաւ. ուստի Կոլոմբոս եւ ոչ թագուհւոյն առջեւ կրցաւ ելլել : Ասանկով 1486ին ամառն ու աշունը Գորտովա անցուց : Կը կարծուի որ հոն՝ շինած աշխարհացոյց տախտակներէն վաստրկածովը կ'ապրէր : Ժամանակին պարագաներն ալ իրեն յարմար չէին . որովհետեւ Փերդինանդոս ու Եղիսաբէթ Մաւրիտանացւոց հետ պատերազմի մէջ էին : Բայց Կոլոմբոս ամենեւին յցար չկարեց, իր քաղաքավար վարմունքովը, լեզուանութեամբն ու դիտութիւններովը քանի մը հոգւոյ սիրտը վաստրկեցաւ : Աշխարհացոյց շինելու բնական ձիրքով ու քաջ նաւապետի համբաւովը մեծամեծ մարդիկներու հետ հաղորդակցութիւն ունեցաւ : Ասոնցմէ մէկն էր թագուհւոյն մէկ պաշտօնեան՝ որն որ անոր խորհուրդը շատ հաւնեցաւ : Նշնպէս թագուհւոյն որդւոց դաստիարակն ու քահանայապետին նուիրակը վրան մեծ համարում ստացան . եւ աս նոր բարեկամները զինքը անանկ մարդու մը ներկայացուցին՝ որն որ բոլոր դժուարութիւնները կրնար վերցընել : Աս մարդն էր Սպանիայի մեծանուն կարդինալը Պետրոս Գոնզալէս տէ Մենատողա, որն որ արքունեաց մէջ անանկ մեծ անուն ունէր, որ մինչեւ զինքը Ապանիայի երրորդ թագաւոր կը կանչէին : Ասիկա թէպէտ Կոլոմբոսը շատ մարդասիրութեամբ ընդունեցաւ, բայց իսկզբան անոր կար-

ծիբը՝ Ա. Գրոց երկրագնդիս որպիսութեան վրայ ըսածներուն հակառակ կարծելով՝ քիչ մը վախ ցուցուց։ Սակայն մեծանուն Կոլոմբոսին խորունկ խելքն ու լուսաւոր հաւատքը անմիջապէս կարդինալին նախապաշարմունքը ցրուեց։ ուստի եւ խօսք տուառ որ աս բանիս կ'օգնէ ու զինքը թաղաւորին ու թագուհւոյն առջեւը կը հանէ։

Լ.


Սուսանիայէ արժուանեաց մէջ ըրածները։

Որոշուած օրը Կոլոմբոս՝ Փերդինանդոսին ու Եղիսաբեթին ներկայացաւ։ Հոս ալ Լուսիտանիա ըրածին պէս համեստ վստահութեամբ մը երեւցաւ, եւ յայտնի կերպով մը մեկնեց թէ ինչ պատճառներու վրայ կը հիմնէր իր յոյսը։ Բայց թաղաւորը՝ պատշաճ չսեպեց օտար մարդու մը ձեռք մարդիկ ու նաւեր տալ զանոնք անծանօթ տեղեր տանելու համար, ուստի եւ որոշ պատասխան մը չտուած՝ ուղեց Կոլոմբոսին խորհրդին վրայ աղէկ դատաստան ընել կրցող մարդիկներուն կարծիքն իմանալ։ Անոր համար Կոլոմբոսին ըստ որ քանի մը հոգի կ'որոշեմ, որոնց առջեւը բոլոր քու խորհուրդդ ու պատճառներդ կը յայտնես, եւ ես անոնց տուած վիայութեան նայելով որոշում մը կ'ընեմ։

Բայց գժբախտութեամբ թաղաւորին ընտրած մարդը՝ Կոլոմբոսին մեծ յոյս մը չէր տար. ինչու որ աս քննութիւնը Փերդինանդ Դալաւերային յանձնուեցաւ, որն որ իր խորհրդին վրայ մէկէն կասկածաւութեամբ մը նայելու սկսած էր։ Աս մարդը՝ նոյն ժամանակուան երեւելի աստղաբաշխներն ու աշխարհադիրները Սալամանդա ժողվեց, եւ իրենց յանձնեց որ թաղաւորին ուղած քննութիւնն ընեն։ Կոլոմբոս պատրաստ էր ուսումնական կերպով իրեն ըլլալու առարկութիւններուն պատասխան տալու. բայց շատ զարմացաւ եւ ցաւեցաւ երբ որ տեսաւ որ ասոնք

Հետք չնշին ու թեթեւ կերպով կը խօսին . որովհետեւ աս իրենց կարծիքները ամեն տեղ իբրեւ պատգամ յառաջ վարող մարդիկ եւ ոչ կընային երեւակայել որ ուրիշներն իրենցմէ տարբեր կարծիք ունենան :

Ի՞նչ, կ'ըսէին, աս մարդը կը կարծէ որ այնչափ տարիներէ վեր ուրիշները բոլոր մոլորած ըլլան, եւ ի՞նք միայն իրաւունքը ունենայ : Ի՞նչպէս կընայ մտածուիլ որ երկիրը կլոր ըլլայ, եւ այնպէս մարդիկ գըտնուին՝ որոնց գլուխը մեր ոտուրներուն տակին ըլլան . ի՞նչպէս կընայ ըլլալ որ այնպէս ծառեր գտնուին՝ որոնց արմատն օդի մէջ ըլլայ : — Կողմբոս պատասխան կու տար որ Արիստոտէլ, Պտղոմէոս եւ ուրիշ շատ իմաստուն մարդիկ կը զբուցեն թէ երկիրը կլոր է . ի՞նչ փաստով կընայ ցուցուիլ որ, կ'ըսէր, երկիրն ուրիշ ձեւ մ'ունենայ : Ի՞նչ զօրաւոր պատճառ կընայ բերուիլ որ այսպէս օդտակար հետեւութիւններ ունենալ կրցող կարծիքի մը ստուգութիւնը քննելու համար փորձ մ'ալ չըլլայ : Իրեն կ'առարձիկին որ իր կարծիքները չէ թէ միայն հիմ մը չունին, հապա նաեւ Ս . Գրոց դէմ են : Աշխարհքիս անծանօթ կողմերը բնակող մարդիկ ուսկից յառաջ եկած են, կ'ըսէին . Աղամէն եւ Նոյէն յառաջ եկած են նէ, ի՞նչպէս կրցան աշխարհքիս մէկալ կողմերն երթալ : Կողմբոս պատասխան կու տար որ դէպ ի արեւելք յառաջ քալելով՝ հոն հասած են, եւ ես դէպ ի արեւմուտք նաւարկելով՝ կը յուսամ որ զիրենիք գտնեմ, որովհետեւ աս կերպով պէտք է որ արեւելէան վերջին սահմանները հասնիմ : Աստւածաշնչէն բերուած մէկ վկայութեան՝ ուրիշ վկայութեամբ պատասխան կու տար . եւ այնպիսի կերպով կը խօսէր որ լսողները հարկ էր որ համոզուէին՝ թէ որ նախապաշտումն ու տղիտութիւնը եւ կիսկատար պիտութեան յանձնապատասխութիւնը յաղթել զիւրին բան մ'ըլլար : Մէջերնէն ամենեւ շախաւորները վկայութեամբ զբուցէին որ թէ-



պէտ եւ արեւմտեան կողմանէ Հնդկաստան հասնիլ կարելի ալ ըլլայ, ի վերայ այսր ամենայնի Ովկիանոսին մեծութեան նայելով՝ խոհեմութիւն չ'երեւար երեւակայտական բանի մը համար այնչափ մարդիկներուն ինչքն ու կեանքը վտանգի մէջ դնել:

Այսպէսով՝ Սալամանդա եղած բանակցաւթիւնները հետեւութիւն մը չունեցան. ժողովքը բան մը չորոշած՝ ցրուեցաւ, եւ թագաւորին ուղած տեղեկութիւնն ալ տուող մը չգտնուեցաւ: Եւ այսպէս՝ կարծես թէ Կոլոմբոսին առաջարկութիւնը բոլորովին մոռցուեցաւ: Բայց ինք ամենեւին յոյսը չկտրեց, եւ ամէն կարելի միջոցներով ետեւէ կ'իյնար որ խնդրած օգնութիւնն ընդունելով՝ մտածածը գլուխ տանի: Նոյն ատենը կրանատայի մէջ Մաւրիտանացւոց դէմ սաստիկ պատերազմ ըլլալով՝ ինքն ալ արքունեաց հետ բանակը գնաց, եւ նոյն քաղաքները կը կենար, ուր որ թագաւորն ու թագուհին կը կենային:

Աս կերպով հինգ տարի անցաւ: Վերջապէս հազիւ 1491ին Դալաւերան՝ Կոլոմբոսին վրայ եղած քննութեան տեղեկութիւնը թագաւորին ու թագուհոյն առջեւը հանեց: Բայց ինչ մեծ ցաւ ունեցաւ խեղճ նաւապետը՝ երբ որ նոյն տեղեկութիւնը տուողը իրեն խմացուց որ թագաւորն ու թագուհին հիմա չեն կրնար այսպիսի բանի մը ետեւէ իյնալ, բայց երբ որ պատերազմը կը լմբնայ նէ՝ որն որ կը յուսացուի թէ ալ երկայն չխտեւեր, ան ատեն դուցէ կրնան իր առաջարկութիւնն ընդունիլ:

Կոլոմբոս թէպէտ աս պատասխանին վրայ շատ այլայլեցաւ, տեսնելով թէ վեց տարւան ջանքին ու համբերութեան պառաջն այսպէս անորոշ խոստում մը եղաւ, բայց եւ ոչ ան ատեն յոյսը կտրելով՝ ելաւ Սեւիլլա գնաց, եւ խնդրեց որ թագաւորին ու թագուհոյն ներկայանայ: Աս իննդիբքը կատարուեցաւ. սակայն անոնց բերնեն ալ ուրիշ բան չլսեց, բայց եթէ

Գալաւերային բերեէն լսածը, այս ինքն թէ Արանատայի մէջ եղած պատերազմը թող չխտար որ հիմա ասանկ բաներու վրայ մտածուի, ուստի պէտք է որ մինչեւ նոյն պատերազմին վերջը սպասուի։ Ասով Կոլոմբոս յոյսն արքունիքէն բոլորովին կտրելով, սկսաւ յստը առանձնականաց վրայ դնել, կարծելով որ կառավարութեանց քով չգտած օգնութիւնը գուցէ առանձնական մարդիկներէն կրնայ ընդունիլ։

Այս ատենները Սպանիայի մէջ այնպիսի մարդիկ կային՝ որոնք իրենց ունեցած ամբաւ կալուածներովն ու հարստութեամբը, թաղաւորական ըսուելու մեծամեծ գործքերու ձեռք զարնելու կարողութիւն ունէին։ Առջի փորձը Մետինա Չելի դքսին վրայ ըրաւ, որն որ Սպանիայի պինտ հարուստ ու զօրաւոր իշխաններէն մէկն էր։ Ասիկա առջի բերան կ'երեւար որ շատ բաղձանքով պիտ'որ յանձն առնէ աս երեւելի գործքը, որով միանգամայն իրմէ ետքը անմահ անուն կրնար թողուլ։ բայց այսպիսի գործքի մը մեծութիւնն ու ծախըրը աչքը վախցուցին։ Եւ անանկով Կոլոմբոսին հետ գրեթէ խօսք մէկ ընելէն, երեք նաև խոստանալէն ու ճամբայ ելլելու դաշինքները հաստատելէն ետքը՝ ձեռքը քաշեց ու ետ կեցաւ։ Իսկ ան առաջուան սաստիկ բաղձանքէն այսչափ միայն մնաց՝ որ խոստացաւ արքունեաց մէջ իրեն պաշտպանութիւն ընել։ Բայց Կոլոմբոս աս նոր խոստման չվատահելով՝ յուսահատութեան մէջ ինկաւ։ ուստի Մեւիլլա թողուց եւ դէպ ի Սանդա Մարիա վանքը ճամբայ ելաւ։

Պ.

ԲԵՐԵԿԻՆ ԸՐԱՀԱԵՐԸ։

Կոլոմբոսին Ռապիտա դառնալուն վախճանն ուրիշ բան չէր, բայց եթէ իր բարեկամը Բերէսին հետ տեսնուիլ եւ անոր շնորհակալ ըլլաւ որ Տիէկոյին այնպէս հայրական խնամք ու պաշտպանութիւն ցու-

ցուցած էր : Միտքը դրեր էր որ անկէ ետեւ նորէն ճամբայ ելլէ , եւ Սպանիայի մէջ չգտած օգնականութիւնը՝ ուրիշ կողմեր փնտռէ : Բերէս իր բարեկամին քաշածներն ու ակնկալութեան պարապի երթալը լսելով՝ շատ ցաւեցաւ : Բայց երբ որ իմացաւ որ Կուլոմբոս ստուգիւ Սպանիան թող տալու միաք ունի , այլայլեցաւ ու բոլոր հայրենասիրութիւնն արթընցաւ : Կ'ըսէր որ առանց վերջին անդամ փորձ մ'ալ ընելու զքեղ չեմ թողուր որ երթաս :

Կոլոմբոս միաքը դրած էր որ Գաղղիա երթայ , ուր որ Կարոլոս Ռ . կը թագաւորէր , եւ արդէն նոյն թագաւորէն նպաստաւոր նամակ մ'ընդունած էր : Նշնպէս կը մտածէր որ Անգղիայի հետ ալ փորձ մը փորձէ , ուր որ Բարթուղիմէոս Կոլոմբոս իր եղբայրը արդէն նոյն բանին ետեւէն կ'իյնար , եւ Հենրիկոս Է . յուսացընելով մը իրեն թուղթ դրած էր : Բայց Բերէս չէր կրնար յանձն առնել որ այսպիսի երեւելի գործառնութենէ մը յուսացուած գանձերն ու պարծանքը Սպանիայէն զատ ուրիշ ազգի մը ձեռք անցնի : Ատենօք ինքն ալ Եղիսաբէթ թագուհոյն խոստովանահայրն եղած էր , եւ աս իշխանուհոյն առատաձեռնութիւնն աղէկ կը ճանչնար . ուստի եւ Կոլոմբոսին աղաչեց որ դեռ յոյսը չկարէ . նորէն կանչել տուաւ զկարչիա Փեռնանդէս եւ զՄարտինոս Ալոնզոյ Բինզոն՝ որ Բալոսի նաւապետներուն գլխաւոր հարուստներէն մէկն էր : Երկուքն ալ միաբերան աղաղակեցին թէ թող տալու չէ որ Սպանիա՝ իր իշխանութիւնը տարածելու այսպիսի մեծ ու երեւելի առիթքը ձեռքէ հանէ : Բինզոն խօսք տուաւ որ ինք իր ստակովն ու գործակցութեամբը նոյն գործքի կ'օգնէ . եւ նորանոր փորձեր ընելու համար հարկաւոր եղած ծակքը առ ժամն խոստացաւ որ ինք կը հոգայ :

Կոլոմբոս իր բարեկամներուն այսչափ եռանդէն նորէն շարժեցաւ . Սպանիայէն բաժնուիլը՝ իրեն ալ

գժուարը կու դար, որովհետեւ նոյն խակ ցաւերը
մարդուս սիրար՝ ցաւ կրած տեղերուն հետ կը կապեն :
Ուստի խոստացաւ որ կը կենայ ու կը սպասէ :

Իերէս իր վախճանին համնելու համար ճարպիկ ու
յաջողակ մարդ մը դտաւ, եւ ձեռքը նամակ մը տուաւ որ
թագուհւոյն տանիք: Թուղթը Եղիսաբէթ թագուհւոյն
ձեռքը համնելուն պէս՝ շուտ մը հրաման տուաւ որ
անիկա իրեն դայ. Իերէս ալ առանց ամենեւին ուշա-
նալու՝ ելաւ Սանդա - Գիշ գնաց: Երբ որ լսուեցաւ թէ
թագուհւոյն առջի խոստովանահայրը կու դայ, անմի-
ջապէս ամէն դռները բացուեցան: Եկաւ մտաւ Եղի-
սաբէթին առջեւը, եւ մեծ բորբոքով ու եռանդեամբ
մը պատմեց անոր թէ ինչեր կրեր է Կոլոմբոս անանկ
ազնիւ ու պատուական բանի մը պատճառաւաւ: Ինք իր
բարեկամին գործքին աղէկ բլալուն համողուած բլա-
լով՝ սկսաւ Կոլոմբոսին մտածմունքներուն իմաստու-
թիւնը, խորութիւնն ու վեհութիւնը, նոյնպէս ալ
անոր ողին, բարքն ու մեծանձնութիւնը մէկիկ մէկիկ
նկարագրել, որով թագուհին ալ համողուելով՝ հրա-
մայեց որ Կոլոմբոս արքունիքը դայ:

ԾՕՀ.

Կուլունուին առաջարիստիւնը դարձեալ է Երբեուի:

Կոլոմբոս այնչափ անդամ իր յուսոյն պարապ ել-
լել տեսած բլալով գեռ կը վախնար ու չէր գիտեր
թէ արդեօք աս անդամուն ընելու փորձն աւելի յա-
ջող ելք պիտ'որ ունենայ թէ չէ: Ուստի եւ յառա-
ջուրնէ մնացած օրտի կոտրածութեամբ ու տարակու-
սով ելաւ արքունիքը գնաց: Եւ նոյն ատենը հասաւ,
երբ որ Կրանատայի յաղթութիւնը նոր լմբնցած էր,
եւ թագաւորն ու թագուհին յաղթանակաւ ու հան-
դիսով նոյն քաղաքը կը մտնէին: Թագուհւոյն առ-
ջեւը չելած հարկ եղաւ որ բոլոր աս հանդէսները
տեսնէ եւ անոնց ներկայ գտնուի: Պատմագիր մը կ'ըսէ

թէ ան հասարակաց ուրախութեան մէջ ինք տրտում ախուր եւ սիրտը կոտրած կը կենար, ու առանձին լութեամբ կը մտածէր ան բաներուն վրայ՝ որոնք իրեն անանկ գեղեցիկ կ'երեւային, բայց զլուխ հանելու համար այնչափ ընդդիմութիւններ կը կըէր:

Վերջապէս՝ թագուհւոյն բաածին համեմատ՝ մարդիկ որոշուեցան, չէ թէ յառաջուան պէս կոլոմբոսի մտածածին վրայ վիճելու եւ քննելու, հապա անոր առաջարկութիւնն ընդունելու համար: Բայց աս անգամ ալ նոր դժուարութիւններ ելան: Կոլոմբոս կը խնդրէր որ բոլոր իրեն գտնելու երկիրներուն վրայ ի մշտնջենաւորս ծովապետ ու փոխարքայ անուանուի, եւ եղած շահերուն տասանորդն իրեն տրուի: Աս առաջարկութիւնները չափէ դուրս բաներ երեւցան. անոր համար սկսան կոլոմբոսի վրայ գէշ խօսիլ թէ փառամոլ եւ ագահ մարդ է: Դալաւերա միշտ իրեն դէմ նախապաշարմունքով լեցուն էր. ասիկա կոլոմբոսի պահանջմունքներուն դէմ ելաւ, եւ տեսնելով որ ամենեւին կերպով մը չիկրնար միտքն ու պահանջմունքները փոխել տալ, սիրտը շատ կը նեղանար: Այսպէսով աս փորձն ալ անյաջող կերպով մը լմբնցաւ. այս ինքն որոշուեցաւ որ եթէ կոլոմբոս արքունեաց պայմանները յանձն առնել չուզեր նէ, ալ անկէ ետեւ օդնութիւն ընդունելու յոյս չունենայ:

Իսկ կոլոմբոսի վսեմ ու բարձր հոգին ամենեւին չթուլցաւ: Արքունեաց այնչափ յապաղելն ու զինքը նախատելլ՝ իրեն հաստատութիւնը երբեք չէին կրցեր խախտել. հիմա ալ խնայութիւնը՝ որ իրեն առջեւը դրուած պայմաններուն պատճառ կ'ըլլար, չկրցաւ անոր դիմադրութեանը յաղթել: Խշաններէն մէկը կատակով ու ծաղը ընելով մը զըուցեց թէ ինչպէս որ ըլլայ նէ՝ դուն շահաւոր կ'ելլես, որովհետեւ ամենեւին կորսրնցընելիք չունիս: Աս որ լոեց կոլոմբոս, համարձակութեամբ մը աս անիրաւ կշտամբանքին դէմ

ելաւ, եւ ցուցընելու համար որ ինք անարդ վաստակի համար չիդործեր, յանձն առաւ ու խոստացաւ որ առ գործքին բոլոր ծախքին ութերորդ մասն ինք կը վճարէ . բայց առ ալ ըստ թէ ինչ որ կ'ուզէ նէ ըլլայ՝ պահանջած պատուանուններէս երբեք չեմ հրաժարիր : Ինք մարդուս բնութիւնն աղէկ կը ճանչնար . դրուխն եկած այնչափ ծախորդութիւնները իրեն սոր վեցուցած էին թէ անոնցմէ ինչչափ քիչ բան կրնայ յուսացուիլ . անոր համար պատուանուններ եւ իրաւունքներ ստանալով՝ կարելի եղածին չափ ինք զինքը ամէն տեսակ անիրաւութենէ ապահովցընել կ'ուզէր : Ետքէն պատահածները կը ցուցընեն որ Կոլոմբոս որչափ իրաւունք ունէր :

Բայց որոշուած մարդիկները իր առաջարկութիւնը բոլորովին մերժեցին, եւ Կոլոմբոս՝ այնպիսի երեւելի բանի մը համար այսպէս սակարկութիւնընելուն վրայ սաստիկ նեղանալով՝ ալ բանի մը ականջ դնել չուզեց : Հաստատութեամբ միտքը դրաւ որ թողու լքանէ այնպիսի արքունիք մը՝ որ իր առաջարկութիւնն այնպէս գէշ կ'ընդունէր : Անոր համար շուտ մը իր բարեկամներուն հրաժարական ողջոյն տուաւ, Սանդա-Ֆէէն ելաւ ու Գորտովա դնաց, ուսկից միտքը դրած էր որ շուտ մը Գաղղիա անցնի :

Փ.

Կոլոմբոս եր իւ հանչուէ :

Կոլոմբոսին աս հաստատութիւնը՝ բաներուն կերպարանքը փոխեց : Ան սակաւաթիւ բարեկամները՝ որ սրտանց անոր յաջողութեան կը բաղձային, խուվեցան այլայլեցան տեսնելով որ Սպանիա յաւիտեան պիտ' որ կորսընցընէ այսպիսի մեծ մարդ մը : Աս արդիւնաւոր անձինքներէն մէկը՝ որն որ Սանդ-Անձէլ կը կոչուէր, եւ Արակոնիայի եկեղեցական մուտքերը ժողվողն էր, հետն իրեն նման ուրիշ բարեկամ մ'առնելով՝ շուտ

մը թագուհւոյն առջեւն ելաւ . Եւ ըրած աղաչանաց հետ յանդիմանութիւն ալ խառնելով ասանկ խօսեցաւ : Ի՞նչպէս քեզի պէս թագուհի մը՝ որ ինչուան հիմա ամէն մեծամեծ դործքերուն ձեռք բռնած էր, կը մերժէ ասանկ դործք մը՝ որ այնչափ մեծ օգուտու փառք կրնայ պատճառել : Քու կրօնքդ, փառքդ ու ոգիդ՝ պէտք է որ հաւասարապէս զքեզ ստիպեն ասոր ձեռք բռնելու : Թէ որ աս գեղեցիկ գիւտերը գանուին նէ՝ ասով աւետարանին լոյսն ընդունող ազգերուն փրկութեան պատճառ կ'ըլլաս . բոլոր նոյն տեղերէն ելլելու ոսկին՝ կաստիլիայի գանձը կը հարստցրնէ : Կարելի է որ ամբողջ տէրութիւններ՝ աս քեզմէ խնդրուած տկար խրախոյսին հատուցմանքն ըլլան : Եւ անկարելի է որ այսպիսի քիչ բանով ասկից աւելի շահաւոր բանի մը փորձ փորձուի : Երկու նաւ, եւ քիչ մը ստակ կը բաւէ : Ասկէ ետքը գալու դարերու մէջ ալ՝ նաւուղղութեան ուսմունքը աս կերպով յառաջացրնելուդ համար անմահ դովութեան մը արժանի կ'ըլլաս : Կ'ուղե՞ս արդեօք աս ամէն փառքն ու պարծանքը ուրիշ ազգերուն թողուլ, եւ կաստիլիան զըկել, եւ անկէ ետքը ցաւիլ ու դոջալ տեսնելով որ քու թողուցած պատուոյդ բոլորն ալ ուրիշ ժողովուրդ մը կ'ընդունի : Աս փորձն անպատուլ ալ ըլլայ նէ, միայն այսպիսի դործքի մը ձեռք բռնած ըլլալը՝ մեծ թագուհւոյ մը արժանի դործ չէ մի : Բաւական պարծանք ու պատիւ չէ արդեօք թագաւորի մը՝ որ իրենց գիւտերովն ու հնարքներովը գիւտութիւնը հարստցրնելու ջանք ընողներուն օգնէ :

Աս բարձր ու վսեմ ճարտարախօսութեամբ զըուցուած խօսքերը թագուհւոյն բոլոր տարակուսանքներն ու վարանքները յաղթեց : Ա՛լ աս անդամն կոլոմբոսի բարեկամներուն սրտին ցանկութիւնն ամենայն սիրով ընդունեցաւ, եւ երբ որ Փերդինանդ՝ որն որ շատ փափաք մը չէր ցուցըներ, հարցուց թէ աս

նոր նաւագնայութեան ծախքը ի՞նչ ստրկով պիտ'որ
հոգանք, “Ես մինակ, բաւ թաղուհին, իբրեւ կաս-
տիլիայի թաղուհի՝ աս դորձքը յանձն կ'առնեմ, եւ
իմ դոհարներս գրաւ դնելով՝ ծախքը կը հոգամ,,:

Այսպէսով Կոլոմբոսին բանը յաջողեցաւ։ Եւ ան-
միջապէս դէպ ի Գորտովա սուրհանդակ մը ճամբայ
ելաւ՝ որ աս մեծ մարդը ետ կանչէ։ Սանդ - Անձէլին
ի՞նչպէս աճապարած ըլլալը՝ ասկից կընայ իմացուիլ,
որ Կոլոմբոս դեռ երկու փարսախ չէր առած, երբ որ
սուրհանդակն եկաւ հասաւ։ Թէ որ քիչ մը ատեն,
քանի մը ժամ կորսուած ըլլար նէ, Սպանիա Կոլոմ-
բոսը կը կորսընցընէր, եւ ո՞ դիտէ թէ անկէ ետեւ
ի՞նչ կըլլար Կոլոմբոս, ի՞նչ կ'ըլլար իր դիւտը։ —
Բայց Կոլոմբոս դեռ իր բարկութեան ու ցաւոցը մէջ՝
սկսաւ արակուսիլ թէ արգեօք թաղուհւոյն հրաւ-
էրքն ընդունի թէ չէ. այնչափ կը վախնար որ աս
անդամն ալ պիտի խաբուի։ Բայց սուրհանդակին
արտորանքն եւ ուրախութիւնը տեսնելով՝ ալ տա-
րակոյսը փարատեցաւ եւ ետ դարձաւ։

ԺԱ.

Կոլոմբոս՝ Եւլուսբենին ու Փերտինադրուն արշես Էլլու։

Թագուհին անձկութեամբ Կոլոմբոսին կը սպա-
սէր։ Աս իշխանուհւոյն քաղցրութիւնն ու բարու-
թիւնը՝ Կոլոմբոսին բոլոր ցաւերը մոռնալ տուին։
Իր խելքն ու միտքը միշտ նոյն մտածմանց զբաղած
ըլլալով, թաղուհւոյն ու թագաւորին առջեւն ալ
սրտին բորբոքմանը համեմատ խօսելու սկսաւ։ Չեզի,
կ'ըսէր, Գամթայի փառաւոր թաղաւորութեան դան-
ձերը պիտ'որ բերեմ, որն որ անտարակոյս աշխարհ-
քիս ամենէն հարուստ թաղաւորութիւնն է։ Բոլոր
անտեղացիք ճշմարիտ հաւատքի պիտ'որ դառնան։
Կաստիլիացւոց աչքին առջեւը զարմանալեօք լեցուն
աշխարհը մը պիտ'որ բացուի։ Եւ ո՞լ դիտէ գուցէ
ԿՈԼՈՄՑ.

նաեւ Գրախտն ալ կը հասնինք*: Վերջապէս Կոլոմբոս
իր խորհուրդներուն յաջողելուն վրայ բոլորովին ապա-
հով ըլլալով՝ իրեն այնպէս կ'երեւար որ՝ գիւտն արդէն
գտնուած լմբնցած է . անոր համար աս ալ առաջ-
արկեց որ անկից գալու շահը՝ Քրիստոսի գերեզմանը
փրկելու բանեցուի : Աս որ լսեցին թագաւորն ու թա-
գուհին չկրցան ծիծաղնին բռնել, եւ սկսան խնտալ
որ դեռ գտնուելու բանէ մը ծագած շահին մասնաւոր
վախճան մ'ալ կ'ուզուի դրուիլ . բայց եւ այնպէս աս
առաջարկութիւնն ալ չմերժեցին :

Կոլոմբոս ալ իր բաղձանքին հասած էր : Թա-
գուհին ամէն պէտք եղած իշխանութիւնն իրեն
տուաւ . եւ 1492ին Ապրիլի 17ին հրովարտակ մը
կնքուեցաւ, որով Կոլոմբոսին՝ Ովկիանոսին մէջ ուզած
կողմը նաւորդութիւն ընելու իշխանութիւն կը
տրուէր . իր գտնելու ամէն երկիրներուն վրայ ծովա-
պետի ու փոխարքայի պատուանունը կը շնորհուէր .
եւ նոյն երկիրներէն ելած բոլոր վաճառքներուն եւ
հարստութեանց տասանորդը կը խոստացուէր : Թա-
գուհին՝ որ բնութեամբ սաստիկ մեծանձն եւ բարե-
սիրտ էր, աս ամէն պատիւներուն վրայ ուրիշ շնորհք
մ'ալ աւելցուց, որն որ Կոլոմբոս մեծ շնորհակալու-
թեամբ ընդունեցաւ : Մտածելով որ անոր որդին՝
հօրը հետ մէկտեղ չիկրնար երթալ, ուզեց զանիկա
իր պաշտպանութեան տակ առնել, եւ թագաւորու-
թեան ժառանգին մանկաւիկ ըրաւ : Աս պատիւը՝
մինակ Սպանիայի շատ մեծ տնէ եղողներուն կը շնոր-
հուէր : Ասով Կոլոմբոս ամէն հոգերէ ազատելով՝ Բալոս
եկաւ ու հոնտեղէն ճամբայ ելաւ :

* Ան ատենուան մարդիկներուն ամենէն գեղեցիկ երազնե-
րէն մէկն ալ աս էր որ Ագամայ դրախտը գտնեն : Կոլոմ-
բոս ալ աս մոքին վրայ էր :

Ա. ՃԱՄ ԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Ե.

Սպանիային էլեւ:

ԿՈԼՈՄԲՈՍ 1492ին, Օգոստոսի 3ին բալոսէն եւ-
լու: Իր նստած նաւին անունը՝ Սանդա Մարիա էր,
ասկից զատ հետք երկու նաւ ալ ունէր, որոնցմէ
մեկը՝ Լա Բինդա կը կոչուէր, եւ հրամանատարն էր՝
Ալոնզո Բինզոն, իսկ մեկալը՝ Լա Նինա կ'ըսուէր,
եւ անոր հրամանատարն էր Ալոնզոյին երկրորդ եղ-
բայրը, որոնց երրորդ եղբայրը երկրորդ նաւին նաւ-
ողիղն էր: Աս երեք նաւին մեջի մարդիկը՝ 90 հո-
գի էին. եւ մեկ տարւան համար պաշար ունեին:

Կոլոմբոս առագաստները բացած սկսաւ դէպ ա-
րեւմուտք նաւել. բայց նաւորդութեան սկիզբէն իր
մարդիկը սկսան տժգոհութիւն ցուցընել, եւ ետ
դառնալ ուղել, ու Լա Բինդա շուտ մը նշան տուաւ
թէ վասնդի մեջ է. իր մեծ կայմը խորտակած էր:
Կոլոմբոս իմացաւ որ ասիկա առաջուց պատրաստուած
բան մը պիտ'որ ըլլայ, ուստի եւ ըստ թէ երբեք
ասոր համար ետ չեմ դառնար. եւ կանարեան կրղ-
զիները մօտեցաւ, որ եղած վնասին ճար դտնէ: Ե-
րեք շաբաթ աշխատեցաւ ուրիշ նաւ մը դտնելու,
բայց փուճ տեղը ատեն կորսընցուց, եւ վերջապէս
հարկ եղաւ որ նոյն Լա Բինդան կպրել (իսլանդան-
ընէլ) տայ:

Ան օրերը ֆեռուշէն եկող սպանիացի նաւ մը
իրեն լուր բերաւ որ քանի մը օրէ վեր Լուսիտանացի
նաւեր Ովկիանոսին մեջ կ'երթան կու դան, առանց
կարծեաց իր նաւորդութեանն արգելք ըլլալու մուքով:
Անոր համար հարկ եղաւ որ կանարեան կղզիները
թողու, եւ ծովուն մեջ յառաջ երթայ որ Լուսիտա-
նացւոց ձեռքէն ազատի: Աս ամէն բան նաւավար-
ներուն վախն աւելի կը մեծցընէր. եւ մանաւանդ երբ

որ ցամաքն աչքերնէն կորսընցուցին, ալ անկէ եւ-
տեւ տրամութիւննին շատ աւելի սաստկացաւ : Ամէն
իրիկուն հարկ կ'ըլլար որ Կոլոմբոս զիրենքը մխիթարէ
եւ սիրտ տայ : Ճարունակ արեւելքի դիէն աղէկ հով
մը շնչելով՝ հանդարտութեամբ իրենց երթալու կող-
մը կը վարէր . երկինքը՝ միօրինակ պարզ, օդց բարե-
խառնութիւնն ալ քաղցր ու զուարճալի էր : Ծովա-
պետն աս ամէն բանն առջեւնին կը դնէր ու կ'ըսէր
թէ ահա ամէն դիաց յաջողութեան մէջ ենք, եւ
անտարակոյս նաւորդութիւննիս աղէկ վախճան մը
կ'ունենայ : Նոյն իսկ իր արիստթիւնն ու հանդար-
տութիւնը նաւավարներուն վրայ շատ մեծ աղդե-
ցութիւն կ'ընէր . որովհետեւ ան ապստամբութեան
խորհուրդները՝ որոնք իր հոն չեղած ատենները կը
մտածուէին, ետքէն երբ որ խօսելու կը սկսէր, ան-
միջապէս կը լուծուէին ու կ'ոչընչանային : Միանդա-
մայն զանազան հնարքներ ալ կը մտածէր իրենց
վախճալու առիթ չտալու համար . գլխաւորաբար կը
ջանար որչափ յառաջ գայած ըլլալինն նաւավար-
ներէն ծածկելու . ինքը բուն հեռաւորութիւնը գաղ-
տուկ նշանակելէն ետքը՝ նաւավարներուն նայած
դըքին մէջը՝ առած ճամբուն երեքին մէկ մասը մի-
նակ կը դնէր :

Աեպտեմբերի 13ին կողմնացուցին սլաքը փո-
փոխութիւն մը ցուցուց . Կոլոմբոս անմիջապէս մէկ
խելացի հնարքով աս բանիս մեկնութիւն մը տուաւ,
որն որ թէպէտ սխալական էր, ի վերայ այսր ամե-
նայնի ընկերներուն միտքը հաւանեցընելու բաւական
եղաւ . նախ որ Կոլոմբոսի աստեղաբաշխական տեղեւ-
կութիւններուն վրայ մեծ վստահութիւն ունէին . եր-
կրորդ ալ՝ վասն զի իրենք սխալը ճանչնալու շափ
գիտութիւն չունեին : Նոյն իսկ այս օրուան օրս սլա-
քին՝ արեւադարձներու տակը ունեցած աս փոփո-
խութեան պատճառը չիդիտցուիր :

“Եաւելը յառաջ տանելով, երկրորդ օրը (Աեպտեմբերի 14ին) արագիլ (պալքէլին) մը տեսան։ Ասոր վրայ ամէնքն ալ մեծ ուրախութիւն ունեցան։ որովհետեւ միաքերնին դրեր էին թէ ասիկա ցամաք երկրի նշան մըն է։ Բայց գիշերը յանկարծ շփոթութիւն ու վայնասուն մըն է փրթաւ նաւավարներուն մէջ։ Հեռուանց ահագին բոց մը տեսնելով՝ կարծեցին թէ իրենցմէ քանի մ'ասպարէղ անդին՝ երկինքէն կրակ կ'իջնայ։ Աս տեսակ օդերեւոյթները արեւադարձներուն տակը յաճախ կը պատահին, բայց նաւաստիք տեղեկութիւն չունենալով՝ իրական կրակ սեպեցին, եւ կը կարծէին որ իրենց նաւերն ալ պիտ'որ այրին։ Բայց վերջապէս տեսնելով որ անզարհուրելի բոցը քանի կ'երթայ կը նուազի ու կամաց կամաց ծովուն մէջը մտնելով կը մարի, իրենք ալ հանդարտեցան։ Ետեւէն եկած օրերը ամէն բան աղէկ գնաց։ Ատեն ատեն անուշ հոտ մը կ'առնէին, եւ Կոլոմբոս իրենց կը զրուցէր թէ Ասիկա ուրիշ տեղաց մը չիկրնար ըլլալ, բայց եթէ ան երկիրներուն անտառներէն՝ ուր քանի կ'երթայ կը մօտենանք։ “Նոյն ատեն սկսան նաեւ տեսնել որ ջրին վրայ զանազան տեսակ տնկեր կը լողան, որոնցմէ մէկ քանին այնպէս թարմ ու դալար էին, որ կարծես թէ նոր փրցուեր են։ Տեսակ մը ճերմակ թըլուշուն՝ որ ջրերու վրայ չիթառիր, խումբ խումբ թոն ձկեր՝ որ նաւերուն բոլորտիքը կը պտղատէին, եւ ուրիշ նշաններ իրենց կ'աւետէին որ ցամաքը մօտ է։ ուստի եւ սաստիկ անհամբերութեամբ մը կը սպասէին որ երկիր տեսնեն։”

Աս բաները տեսնելով Լա Բինդա ընթացքը շատ շուտցուց, եւ բոլոր նաւուն մարդիկը հաստատեցին թէ կղզիներ կը տեսնեն։ Խակ Կոլոմբոս նաւաստեաց յոցը չհաստատեց, որովհետեւ ինք անոնց ամենէն ալ աւելի փորձ առած ըլլալով՝ գիտէր որ շատ ան-

գամ մեծ ծովերու վրայ արեւուն ճառագայթները
Ռվիանոսէն ելած մշուշներուն մէջէն անցնելով՝ մար-
դուն աչքին ճշմարիտ ցամաքի երկրի պատկերներ
կ'երեւցընեն։ Եւ ստուգիւ ալ աս երեւակայութիւն-
ները պարապ ելան, եւ բոլոր ցամաքի նշանները՝ որ
օրերով մէկիկ մէկիկ կ'երեւային առանց հետեւու-
թիւն մ'ունենալու ոչընչացան։ Ուստի եւ նաւազ-
ները նորէն յուսահատութեան մէջ ինկան։ Ասիկա
այնպէս ծով մըն է որ ծայր ծագ չունի, կ'ըսէին.
մենք ալ խենթութեամբ զմեղ վրան թողուցեր կ'եր-
թանք։ Ա՛յս. ով զմեղ մէյ մ'ալ մեր սիրուն հայ-
րենիքը պիտ'որ դարձընէ։ Արդեօք մէջերնէս մէյ
մ'ալ Սպանիա տեսնող պիտ'որ ըլլայ։ Զիրենք ա-
ւելի շփոթողն ու յուսահատեցընողն ան էր որ կա-
նարեան կղղիներէն ելլելէն վեր՝ միօրինակ արեւե-
լեան հողմ կը շնչէր. անոր համար միտքերնին դրին
որ նոյն ծովերուն վրայ երբեք արեւմտեան հով չի-
փչեր, ուստի եւ ալ եա չեն կրնար դառնալ։ Աս նիւ-
թին վրայ Կոլոմբոսին ըսածերը բաւական չեր ըլ-
լար զիրենք խաղաղընելու, որովհետեւ կ'ըսէին թէ
ինք ալ դեռ աս կողմերը նաւած չըլլալով՝ աղէկ չի-
ճանչնար։

Կոլոմբոս Աստուծոյ կ'աղաչէր որ իրեն օդնու-
թեան հասնի. եւ միայն Աստուծոյ նախախնամու-
թիւնը կրնար իրեն օգնել աս նոր արգելքն ալ յաղ-
թելու. եւ իրօք ալ օգնութիւն ըրաւ։ Կարծես թէ
նաւավարներուն վախը սուտ հանելու համար՝ մէկէն
հարաւային արեւմտեան հով մը ելաւ, որն որ թէ-
պէտ եւ իրենց հակառակ էր, բայց մտքերնէն հա-
նեց շարունակ արեւելեան հով փչելուն գաղափարը՝
որ Եւրոպա դառնալու յոյսը բոլորովին կը վերցըներ։
Եվերայ այսր ամենայնի նաւաստիք ասով ալ մեծքաջա-
լերութիւն մը չստացան. նոյնպէս ուրիշ ետեւէ ետեւ
պատահած ուրախալի նշանները բաւական չեղան յու-

սահատութիւննին բոլորովին փարատելու : Թէպէտ
եւ ճնճղկի նման թռչուններ նաւերուն չորս դին կը¹
թռչուէին, որոնց ձայնը՝ իրենց հայրենեաց թռչուն-
ներուն երգը կը յիշեցընէր, եւ նոյն խոկ պղտիկու-
թիւննին կը ցուցընէր որ ցամաք երկիրներէն այնչափ
հեռու չեն կրնար երթալ . ի վերայ այսր ամենայնի
Կոլոմբոսի ընկերները ասոնցմէ հաճութիւն մը չեին
զգար, որովհետեւ ամեն բարեգուշակ նշան՝ աչքեր-
նուն մէջ մէկ խաբէութիւն կ'երեւար :

¶.

Առաջարկեաց տոկուդամբարունը :

Իրենք աս մտածմանց մէջ եղած ատեն՝ մէջ
մ'ալ Սեպտեմբերի 21ին տեսան որ խիտ բոյսերով
դալարած ծովի մը կը հասնին, որով սկսան քիչ մը
սիրտ առնել . բայց որովհետեւ աս խոտերը քանի
կ'երթար աւելի կը խտանային, եւ աչուրներնուն զօ-
րածին չափ կը տարածուէին, անոր համար մտքերնին
դրին որ ծովուն տակը դացած աշխարհքի մը վրայ
կը նաւարկեն, որ իրենց նաւագնացութեանն ալ
արգելք պիտ'որ ըլլայ : Ասով չէ թէ միայն յուսա-
հատութիւննին մեծցաւ, հապա նաեւ սկսան տըր-
տունջնին սաստկացընել եւ ապստամբութեան խոր-
հուրդներ ընել . այնպէս որ Կոլոմբոս ա'լ դժուարաւ
կրնար զիրենք զսպել : Անծանօթ ջրերու անկոխ ան-
ապատի մը վրայ ենք, կ'ըսէին, ուտելիքնիս կամաց
կամաց պիտի սպառի, մենք ալ սովէ ու ծարաւէ պիտի
մեռնինք : Ո՛չ նաւահանգիստ կայ, ո՛չ ցամաք եր-
կիր մը՝ որ պատսպարինք, ո՛չ ալ գոնէ ժայռ մը
կամ ուրիշ մարդկային ստեղծուած մը . ծովէն զատ
բան չիտեսնուիր : Խոկ այսպիսի չփորձուած վտանգ-
ներու մէջ զմեղ դնող մարդն ովկ է : Ո՞վ է ան՝
որ զմեղ մեր աղքականներէն, մեր աներէն, մեր
հայրենիքէն զատեց, ու ասանկ յուսահատական վի-

Ճակի մէջ խոթեց : Օտարական դրսեցի մը , որ Սպանիայի մէջ տուն տեղ չունի , եւ իր միաքը դրածը կատարելու համար՝ մեր կեանքն այսպէս վտանգի մէջ դրաւ : Արդ մենք մեռնելու տեղ՝ եկեք զինքը մեռցընենք ու նետենք Ովկիանոսին մէջ , որուն՝ խենթու պէս՝ ծայրը գտնելու ետեւէ ինկեր է : Ետքը ո՞վ պիտի իմանայ : Սպանիա կը դառնանք կ'ըսենք որ ծովապետնիս աստղները դիտած ատեն՝ անզգուշութեամբ մը , մանաւանդ որ արդէն նոր երկիր գտնելու յոյսը կտրած էր , ծովուն մէջն ինկաւ թաղուեցաւ : Աս կերպով ինք իր յանդգնութեան պատիժը կ'առնէ , մենք ալ կը դառնանք մեր տեղը կ'երթանք : Ո՞վ կրնայցուցընել որ ըսածնիս սուտ է . մեր կենաց ապահովութիւնն ալ բաւական պատճառ չէ՞ աս գործքս արդարացընելու : — Ասանկով քանի կ'երթար տըրատմութիւնն ու ապստամբական խորհուրդները իրենց վրայ կը ծանրանար . երկ'երկու , երեք երեք հոգի կ'ելլէին նաւուն վրայ կը պարտէին , եւ իրենց սրտին զարհուրանքն ու չար խորհուրդնին իրարու կը հաղորդէին :

Կոլոմբոս աս ամէն բան կ'իմանար . բայց իր արիութիւնը զինքը երբեք չէր լքաներ . ինք միշտ հանդարտ ու զուարժ էր : Գլխաւոր յանցաւորներուն սպառնալիք կ'ընէր՝ թագաւորական հրամանը յիշեցընելով . ոմանց ստակ կամ պատիւ կը խոստանար . որոնց որ բնութիւնը կը ճանչնար որ հեղ մարդիկ են՝ քաղցր խօսքերով սրտերնին կ'առնէր , անանկ որ իրենք ալ կը սկսէին ըրածներնուն վրայ ամրէնալ :

Աեպտեմբերի 25ին կարծեցին որ երկիր մը կը տեսնեն . եւ երեք նաւուն մէջիններն ալ սաստիկ ուրախութենէն կարծես թէ խելքերնին կորսրնցուցին : Բայց ասոր ալ խաբէութիւն ըլլալն իմացուելով՝ նորէն իրենց խորունկ տրտմութեան մէջը թաղուեցան : Իսկ Կոլոմբոս քանի կ'երթար իր յուսոյն մէջ աւելի կը

Հաստատուեր: Քանի մը նշաններէ կ'իմանար որ
մօտեցեր է ան երկիրը՝ որտւն գտնուելուն վրայ
իր ընկերները յուսահատեր էին: Դլվիններ ու
թռչող ձկեր նաւերնուն բոլորտիքը կը լողային: Իսկ
նաւուն ընթացքն անանկ յաջող էր, որ գուցէ ծա-
նօթ ծովերու վրայ երբեք այնպէս ապահովութեամբ
նաւող եղած չէր. օդը հանդարտ էր, ծովը՝ խա-
ղաղ, հովն ալ անանկ թեթեւ՝ որ շատ անդամ
նաւաստիքն իրենց տրտմութիւնը մօռնալով, կը հա-
նուէին ջուրը կը նետուէին ու նաւերուն քովերը
տղու պէս ալիքներով կը խաղային:

Եսկից ետքը ալ ցամաքային թռչունները վեր-
ջացան. որմէ սկսան վախնալ որ չըլլայ թէ առանց
խմանալու կղզեի մը քովեն զարկած անցած ըլլան,
ուստի եւ ուղեցին որ կոլոմբոս դէպ ի հիւսիս նաւէ.
բայց անիկա ամեննեւին ականջ չէր կախեր: Ինք ա-
րեւմուաքի կողմը բռնած շիտակ կ'երթար. կարծես
թէ իրեն յայտնութիւն եղած էր որ փնտուած եր-
կիրն արեւմուաք պիտօր գտնուի: Շատ չանցաւ՝
մէյ մ'ալ սարսափելի բազմութեամբ ցամաքային
թռչուններ ու երկրի մօտ գտնուող ձկեր սկսան ե-
րեւալ. որով նաւաստեաց յոյսն այնչափ մեծցաւ որ
ատեն ատեն կը կարծէին թէ ցամաք կը տեսնեն: Միակերպ ամէն նաւէն ալ Ցամաք, ցամաք, կը պո-
ւային: Բայց յոյսերնին պարապ ելլալուն պէս՝ սրտեր-
նին կը կոտրէր կը յուսահատեին: Անոր համար ծովա-
պետը հրատարակեց թէ ով որ մէյ մ'ալ երկիր
կ'աւետէ, ու ետքէն կը տեսնուի որ ըսածը ստոցդ
չէ, խոստացուած հատուցմանց բոլոր իրաւունքը կը
կորսընցընէ:

«ոկտեմբերի 7ին թինզոնին աղաչելուն համար,
եւ դէպ ի արեւմտեան հարաւ թռչող գունդ գունդ
ճնճղուկներուն նշանէն, կոլոմբոս իր նաւին ընթաց-
քը քիչ մը դարձուց, եւ երեք օր կը կարծուէր որ

ցամաք կը մօտենան . առած անուշահոտութիւննին ու տեսած դալար խոտերնին՝ ցամաքի աւետաբերները կը սեպուէին : Բայց երբ որ տեսան որ աս ամեն նշանները հետեւութիւն մը չեն ունենար , վերջապէս Հոկտեմբերի 10ին բանը յայտնի ապստամբութեան դարձաւ : Բոլոր նաւազները մէկ եղած՝ դացին Կոլոմբոսի գլուխը ժողվեցան եւ յայտնեցին որ ալ ասկից առաջ չենք երթար : Ասիկա զԱստուած փորձել չեմ մի , կը պոռային . մեր քաջասրտութեան շնորհակալ եղեր որ երեսուն օր է՝ աշխարհքիս ծանօթ սահմաններէն դուրս կը նաւենք . միտքդ ի՞նչ է . ուր պիտի տանիս զմեզ : Սպանիա դառնանք . մենք ամենքս ալ աս կ'ուզենք . ուրիշ տեղ երթալ չենք ուզեր . մէջերնէս մէկն ալ չկայ՝ որ ասկէ ետքը իր կեանքը վտանգի մէջ ձգէ :

Կոլոմբոս աս շփոթութեան մէջ ինքը զինքն ամենեւին չեր կորսընցըներ , եւ ոչ փոքր այլայլութիւն մը կը ցուցընէր : Սկսաւ նաւազներուն մէյ մը առանձին առանձին , մէյ մը ամենը մէկտեղ ժողված՝ խօսիլ ու հանդարտեցընելու եւ քաջալերելու ջանալ . բայց ամեն բան անօգուտ կ'ըլլար : Ան ատեն ալեաց ուժգնութենէն չխախտող ապառաժ վիսմի պէս հաստատուն կեցած՝ հրամայական կերպով մը կը ծանուցանէ թէ թագաւորն ու թագուհին է զիս խրկողը՝ որ Հնդկաստան գտնեմ . ուստի ինչուան որ Աստուծոյ շնորհքով իմ պաշտօնս չկատարեմ , չեմ կրնար ետ դառնալ : Ես ձեր գլուխն եմ , պէտք է որ դուք ինձի հնազանդիք : Աս խօսքովս ամեն բան լմբնցաւ . ամենքն ալ ստիպուեցան գլուխ ծռել : Կ'ըսեն թէ կոլոմբոս նշյն ատենը միանգամայն ըսած ըլլայ , որ եթէ երեք օրուան մէջ ցամաք տեսնելու չըլլամ՝ ուզածնիդ կը կատարեմ :

Գ.

ԵՐԻՅ ՔՊԱՆԵԼԻՆ :

ԵՐԿՐՈՐԴ օրը՝ ջրին վրայ սպիտակ դժնկի ծաղկած ոստ մը, տախտակ մը, մէյ մ'ալ մարդու ձեռքով գործուած գաւաղան մը տեսնուելով, նաւազները իրենց տրտունջները մէկ դի ձգեցին, ու սկսան աշուշնին բացած սպասել։ Աս ուրախական յոյսերնին ան աստիճանի եղաւ՝ որ նոյն իրիկունը կոլոմբոս իրենց հետ կարող եղաւ հօր պէս տեսնուիլ ու խօսակցիլ։ Նաւուն վրան Ողջ լէր նախունի երգը երգելէն ետեւ ծովապետն իրենց սիրտ շարժող ճառ մը խօսեցաւ։ Եւ ետքը հրամայեց որ զգոյշ կենան, չըլլայ թէ ջրի տակ գտնուող ժայռերու զարնուին։ Եւ ամենէն յառաջ երկիր տեսնողին՝ զանազան պարզեւներ խօստացաւ։ արդէն տէրութեան կողմանէ ալ երեսուն թագակիր (ռիտ) թոշակ խոստացուած էր։

Ան գիշերը կոլոմբոս ամենեւին չքնացաւ։ Բոլոր նաւերուն վրայ ալ սաստիկ ուրախութիւն մը տիրած էր։ Ա՛լ ոչ ոք կը տարակուսէր։ Խոկ կոլոմբոս անթարթափ աչքով խորունկ մը հորիզոնը կը դիտէր։ Գիշերը ժամը դէպ ի տասնին յանկարծ հեռուանց ճրագի լոյս մըն է կը ցոլանայ։ աս լոյսը կ'երթար կու գար, կարծես թէ ալիքներուն վրայ ելլող իջնող նաւակի մը վրան էր։ կոլոմբոս՝ Պետրոս կուդադիերէսը իրեն կը կանչէ։ Սա կողմը լոյս մը չես տեսներ, կ'ըսէ, դիտակին շիտկութեամբը։ Կուդիերէս լոյսը կը տեսնէր եւ երկուքը մէկտեղ շարունակ կը սկսին դիտել։ Կոլոմբոս՝ ուրիշ մէկն ալ քովը կը կանչէ։ Տես, կ'ըսէ, սա լոյսը։ բայց լոյսն արդէն աներեւոյթ եղած էր։ Քանի մը բոպէ ետքը երեքը մէկտեղ նորէն տեսան։ լոյսը մէյ մը տկար մէյ մը պայծառ կ'երեւար ու միշտ ճօճելով, կը տեսնուէր որ զանազան անցքեր կ'ընէր, ծովուն ներս դուրս մտած ելած ավանց առջեւէն

քալելու պէս : Աերջապէս մէյ մ'ալ բոլորովին կորառեցաւ :

Ան աղուոր դիշերը երեք նաւն ալ զարմանալի երագութեամբ մը ալիքները կը ճղքէին : Մէյ մ'ալ լա Բինդա նաւուն մէջէն խառնակ եւ այլայլած ուրախութեան ձայն մը կ'ելլէ . ամէնքը մէկտեղ՝ Յանակ, յամակ կը պոռան : Ինչպէս առաջուց որոշուած էր՝ թնդանօթով մը բանը ծովապետին իմացուցին . ան ալ դիտելով՝ գրեթէ երկու ասպարէղ հեռուցամաք մը տեսաւ : Թնդանօթ մ'ալ ինք արձակեց . ալ անկէ ետեւ ամենուն սիրտն ուրախութեամբ ու ցնծութեամբ լեցուեցաւ եւ աս ուրախութիւնը ալ խարէական չէր :

Առոմբոս հրամայեց որ առագաստներն ամփոփուին, եւ նաւերուն ընթացքը բոլորովին կեցընելով՝ լուսըննալուն կը սպասէին :

Դ.

Առաջանահոնի համար Սուրբ Փրկիչ :

Առոմբոս Բալոսէն ելլելէն իննսուն օր եւ կանարեան կղզիներէն անցնելէն երեսունուվեց օր վերջը 1492ին, Հոկտեմբերի 12ին Ամերիկայի մէջ ամենէն յառաջ գտնուած կուանահանի կղզւոյն հասաւ, որն որ Ղոկայեան կղզիներուն պղտիկներէն մէկն է : Մերկու պղնձագոյն մարդիկներ ամէն դիաց գունդագունդդէպ ի ծովեզը վազեցին, եւ ապշած ու զարմացած կը նայէին :

Առոմբոս ցամաք ելլելուն պէս՝ ուրախութեան արցունք թափելով՝ խոնարհեցաւ ծնկի վրայ եկաւ, եւ ան օտարական երկիրը՝ որ իրեն շատ գեղեցիկ կ'երեւար, մեծ ցնծութեամբ համբուրեց : Ասիկա ոչ Սիրանկոյ կղզին էր, ոչ ալ Գամբայի թագաւորութիւնը, վասն զի Սպանիայիներուն չորս դին առած մարդիկներուն մերկութիւնը բաւական կը ցուցընէր

որ գեռ նոյն երկիրը քաղաքականացած չէ . բայց
բերրի երկիր մըն էր , ծառերը՝ բարձր ու գեղեցիկ ,
անկերէն շատերը՝ Եւրոպացւոց անձանօթ էին . մէկ
խօսքով՝ ոքանչելի տեղ մըն էր , եւ աւելի մեծ եր-
կիրներ գտնելու յոյս կու տար :

Օռվապետն իր ընկերներովը Աստուծոյ շնորհակալ
ըլլալէն ետքը , ոտք ելաւ , թուրն հանեց եւ ըստ .
Ես կոլոմքոս՝ Փերդինանդոս թագաւորին ու Եղիսա-
բէթ թագուհւոյն անուամբ աս երկրին կը տիրեմ ,
անունն ալ Սուրբ Փրկիչ (San - Salvador) կը դնեմ :

Նոյն ատենը բոլոր նաւաստիներն ու պաշտօնա-
կաները անոր իբրեւ փոխարքայի եւ ծովապետի հնա-
զանդութեան երդում ըրին : Ասկից ետքը Սպանիա-
ցիներուն աս յաջողութեան վրայ ունեցած ուրա-
խութիւնը այնպէս սաստկացաւ , որ կարծես թէ
խելքերնին թուուցին : Իրար կը գրկէին , կ'երգէին ,
կը ցատքուատէին , հեռու տեղ մը կը վազէին , ու նու-
րէն ետ կը գառնային , կու լային , կը խնտային . վեր-
ջապէս իրենք իրենցմէ ելած էին : Ոմանք կու գային
ծովապետին խնդակից կ'ըլլային , ոմանք ապստամ-
բութիւննին յիշելով՝ իրեն առջեւն երեսի վրայ ին-
կած՝ թողութիւն կը խնդրէին . շատերն ալ կ'աղա-
շէին որ Սպանիա գառնայ նէ՝ զիրենք չմոռնայ , որով-
հետեւ արգէն նոյն ատենուրնէ զինքն իբրեւ շնորհք
բաշխող կը մտած էին : Ամէն մարդ անոր վրայ զար-
մանքով՝ մը կը նայէր , եւ իրեն հանձարին գովեստ-
ներ կու տար : Ստուգիւ աս մարդիկներուն տեսա-
րանը բոլորովին աննման բան մըն էր , վասն զի իրենց
անպատում ցնծութենէն եւ զարմացմանէն զատ՝ ա-
մէն մէկ քայլին դիմացնին նոր նոր դիւտեր կը բա-
ցուէր , եւ նոյն իսկ իրենք ալ վայրենիներուն աչքին
տեսիլ մ'եղած էին , որոնց առջին աս օտարական-
ներուն գալը չմեկնուելու հանելուկ մըն էր :

Խուն երկրցիք առաջին անդամ նաւերը տեսած
ԿՈԼՈՄ.

ատեննին՝ կարծեցին որ ծովային հրեշներ են։ Սպանիացիք նաւերէն դուրս ելելնուն պէս՝ վայրենիները ճեղով փախչելու սկսան, եւ թաւուտ անտառներու մէջ մտան ծածկուեցան. բայց կամաց կամաց դարձան նորէն եկան, եւ երկրպագութիւն ընելով՝ յարգութեան համար ձեռուընին գլուխնին կը գնեին, կարծելով որ աս իրենց երեւցող հազուած ու ձերմակ մարդիկները թեւաւոր մեքենաներով երկնքէն իջած են։ Խսկղբան քիչ մը հեռու կեցան, բայց ծովապետը զանազան նշաններով ու քաղցրութեամբ անոնց սիրտը քաշեց ու համարձակութիւն տուաւ Նոյն ատենը հետաքրքրութեամբ մը անոնց քովը մօտիկցան, եւ սկսան Սպանիացւոց զգեստն ու մորոքը բունել, ձեռքով նաւերը կը ցուցընեին, ու ապշած աշուըներով անշարժ կը կենային։ Կոլոմբոս նաւերէն մէկ քանի դոյզնագին բաներ ու խաղալիներ բերել տուաւ, որոնց վրայ կղցեցիները յափրշտակուեցան. Հիլունքները (պօնճուխները), ժապաւենները (շէրիֆները) եւ պղնձի կտորաւանիքը տղայական ուրախութեամբ մ'ընդունեցան։ Բայց ամէն բանէն աւելի բոժոժոժներու (չընկըրտախներու) վրայ մեծ զուարծութիւն մ'ունեցան. շարունակ ականջներնուն քով կը տանեին ու կը շարժէին։

Աս միամիտ մարդիկներուն ցուցրցած ընդելական համարձակութիւնը ծովապետին խրախոյս մը տուաւ. ան ուրախալի բոպէին մէջ իր երեւակայութիւնն ամէն բան կը գեղեցկացընէր, եւ իրեն կը կարծեցընէր որ աս վայրենիներն անմեղ ու քաղցրաբարոյ բւլազվ՝ քրիստոնէութիւնը դիւրաւ կ'ընդունին։ Զանոնք մասնաւոր հոգով մը կը քննէր ու կը նկատէր, որովհետեւ կը մաածէր որ վերջէն իր ձեռօքը հոն քաղաքականութիւն պիտի մտնէ։ Ասոնք զգեստ ըստած բանը չէին ճանչնար, մորոք չունեին, մորթերնին պղնձի դոյն էր, բայց իրենց դէմքին դժա-

գրութիւնն այնչափ տգեղ չէր . աշուընին սեւ , մեծ
ու շատ վառվառն էր , կերպարանքներնուն վրայ ար-
տաքս կարգի անուշութիւն մը կ'երեւար . ոչ շատ
մեծ էին ոչ ալ խիստ պղտիկ , հասակնին դիւրա-
թեք եւ չափաւոր , բայց իրենց անդամներուն վրայ ե-
րեւելի ոյժ մը չէր տեսնուեր , եւ ոչ իրենց կեցուածքը
պատերազմական հոգի կը ցուցընէր : Ասոնց բոլոր զար-
դարանքը՝ այլանդակ նկարածներէ ուրիշ բան մը չէր :
Շատերուն ամբողջ մարմնոյն վրայ նկարներ կային ,
ոմանք ալ մինակ քթերնին կամ աշուըներնուն բո-
լորտիքը նկարելը բաւական սեպած էին : Մազերնին
սեւ էր , ողօրկ ու շիտակ , գլուխներնուն առջեւի կող-
ման վրայ շատ կարծ , բայց ետեւի դին մէկ քանի
ճիւղ գիսակ թող տուած էին , որոնք կլոր կլոր ե-
զած՝ ուսերնուն վրայ կ'իջնային : Աս առաջին հեղ
աեսնուածներուն ամենքն ալ երեսուն տարեկան
կ'երեւային : Կողոմքոս կարծելով որ Մարկոս Պօղոսին
ստորագրած Հնդկային Արքիպեղագոսին կղզիներէն
մէկուն վրան է , աեղւոյն բնակիչները Հնդիկ կոչեց :

Ապանիացիք յօժարութեամբ այնչափ նոր բաները
քննելու զբաղած ըլլալով , ցամաքէն զատուիլն ու
նաւ մտնելը չէին մտմատար , ուստի պէտք եղաւ որ
դիշերը վրայ հասնելով յիշեցընէ ու նաւ դառնալու
սահիպէ : Բոլոր ցորեկը ծովեղերքին վրայ թափառե-
լով , անտառներու մէջ մտնելով ելլելով , ոքանչելի
դիւտէ մը ոքանչելադոյն դիւտի երթալով , մէկ ու-
րախութենէ ուրիշ ուրախութիւն յաջորդելով՝ ժա-
մանակնին անցուցած էին : Արտերնին անանկ ուրախու-
թեամբ լեցուած էր որ ամենեւին յոդնութիւն չէին
զգար : Մարմնով նաւ դարձան , բայց աշուընին
կղզւոյն վրայ սեւեռած մնաց , որ ան նոր աշխարհ-
քին մէջ իրենց առաջին դիւտն էր . անոր համար ան-
համբերութեամբ մը առառուան կը ապասէին , որ իրենց
արշաւանքը նորէն սկսին :

Ե.

ԱՊԱՌՈՅՆ ՔԱՆՈՆԵՐԻՆԸ:

Լուսըննալուն պէս Սպանիացիք տեսան որ ափանց վրայ դիզուած բազմութենէ ղատ, Հնդիկները ծառակուրներու (canot) մէջ լեցուած՝ իրենց նաւերուն չորս դին բոլորած էին: Աս ծառակուրը բառած նաւակները մէկ կտոր ծառ մը փորելով կը շինէին, ուրուն մէջ քառասուն յիսուն հոգի կրնար մտնել: Ծառակուրը երեսն ի վայր դառնալու ըլլար նէ, Հնդիկները դիւրութեամբ մը լողալով կը բռնէին կը շիտկէին, ջուրը՝ փորուած դդումներով կը պարպէին, եւ առանց աշխատութեան՝ նորէն մէջը կը մտնէին: Հետերնին բերած էին բամբակ, պապկայ (թութակ) եւ մանիոքի ալիւրէ հաց: Սպանիացիներէն ոմանք դիտեցին որ վայրենիներէն շատերը քթերնին զարդի համար ոսկի անցուցած էին, եւ փորձելով տեսան որ Հնդիկները՝ ոսկին բոժոժներու հետ սիրով կը փոխեն: Ծովապեան հարցուց որ ան ոսկին ուսկից կու դայ, անոնք ալ հարաւային կողմը մեծ երկիր մը ցուցըցին:

Խոլոմբոս, որ երբեք նոյն քաղցր երեւակայութիւնը մտքէն չէր հեռացըներ, աս ալ լսեց նէ՝ տարակոյսը թող տուաւ, ու հաստատեց որ Գաթայի թագաւորութիւնն աս է: Իրեն այնպէս եկաւ որ Հնդիկները ոսկեղէն ամանի մէջ կերակուր կերող հզօր թագաւորի մը վրայ կը խօսին. եւ ապահովութեամբ միտքը դրաւ որ անիկա մեծ խանը պիտ' որ ըլլայ: Սկսաւ բուն երկրցիներուն լեզուին մէկ քանի բառերը սորվել, եւ իմացաւ որ անոնց շատ անդամ յիշած կուանահանի բառը իրենց լեզուաւ նոյն կզզւոյն անունն է:

Երկու օր ասանկ անցնելէն եաքը՝ Սպանիացիք կզզւոյն ու բնակներուն վրայ աւելի խորին ծանօթու-

թիւն մը ստանալու ետեւէ ինկան։ 'Ծովապետը հրա-
մայեց որ կղզւոյն ափունքին քովերեն նաւերով պար-
ախն։ Քանի որ նաւերը ծովին զանազան խորշերուն
մէջ կը մանեին կ'ելլիին, տեղւոյն աղուորութեան
վրայ ունեցած զարմանքնին կ'աւելնար։ 'Ծառերուն
կենդանութիւնն ու բարձրութիւնը Սպանիացիները
կ'ապշեցընէր. աս ծառերն էին արմաւենի, գնդար-
մաւ (cocotier), սղոցիէ (մշշէցէ) աւելի բարձր կահենի
(մանուն աղաճը), հալուէ՝ որուն անուշահոտութիւնը
մինչեւ նաւերը կը համար։ Ցեղ տեղ վտակներ ալ
վաղելով երկիրը կը ջրէին, եւ զանազան կողմեր կը
բաժնուէին։ Գետնին դէպ ի մէջտեղերը աղուոր
լիճ մը կար։ Սպանիացիք երկու գեղերու առջեւէն
անցան, որոնց մէջ արմաւենուոյ ճիւղերէ շինուած
իրարու քով իրճիթներ կային։ Էրիկ մարդիկ ու
կնիկ մարդիկ ծովի վրայ Եւրոպացւոց մակոյկները
տեսած ատեննին՝ իրճիթներնէն դուրս կը ցառքէին,
եւ սաստիկ զարմացման, գուցէ ալ երկրպագութեան
ձեւեր կ'ընեին, վասն զի ձեռուրնին ու աշուրնին
երկինք կը վերցընէին, պոռալով օտարականները կը
կանչէին, հեռուանց՝ պտուղ, ծաղիկ ու ջրով լեցուն
ամաններ կը մատուցանէին, իրը թէ զիրենք երկնաւոր
էակներ կը համարէին։ Ծատերը իրենց ծառակոր-
ները ծով կ'իջեցընէին, եւ ետեւնէն նաւելու կը
սկօտէին։ Իսկ ոմանիք ծովեղերքի վրայ քիչ մը կե-
նալէն վերջը՝ ջուրը կը նետուէին ու լողալով ետեւ-
նէն կ'երժային, եւ աղաղակներով ու նշաններով
կը ինսդրէին որ ներս մտնեն։ Իսկ ծովապետը ծի-
ծաղելով մը իրենց ձեռքէն կը բռնէր ներս կ'առ-
նէր։ Անոնց ամէն կերպ քաղցրութիւնը կը ցուցը-
նէր, հիլունք ու դրամապատկեր (մարտ) կու տար։
Հնդիկներն աս դիւրագին բաներով իրենք զիրենք
երջանկութեան մը հասած կը սեպէին։ Մակոյկնե-
րով կղզւոյն չորս դին պարտելու տաեն՝ առջեւնին

պղտիկ թերակղզի մ'ելաւ, ուր որ Սպանիացիք՝ Կաստիլիայի պարտէզներուն պէս գեղեցիկ պարտէզներու մէջ վեց հատ խրճիթ տեսան :

Առլոմբոս ամենայն ինչ դիտելով՝ կղզւոյն պղտիկութիւնն իմացաւ, եւ իրեն նաւերուն գարձաւ, որ բնակիչներուն ցուցըցած կղզիներուն մէջերը պայտ մ'ընէ: Քովը եօթը Հնդիկ պահեց, որոնք անանկ աղուոր նաւերու վրայ ելլելնուն եւ օտարականներուն հետ երթալնուն համար մեծ ուրախութեան մէջ էին: Ծովապետին միտքն ան էր որ ասոնք քիչ մը սպաներէն սորվելով՝ վերջէն իրեն թարգման ըլլան :

Օ.

Փետականութիւն եւ Սոյանեաց իրավութեւ:

Առլոմբոս աշուշները որ դին որ կը գարձընէր, ամեն աեղ զանազան ձեւերով գեղեցիկ, տափարակ ու բերրի կղզիներ կը տեսնէր: Հնդիկներն իրեն հարիւրէն աւելի կղզիներու անուն տուին. ասանկով ծովապետը միտքը դրաւ որ Մարկոս Պօղոսին ըսած հրաշալի Արքիապեղադոսն աս պիտ'որ ըլլայ, որն որ Սիբանիոյ կղզւոյն ու Գաթայի թագաւորութեան շհասած՝ Ասիայի արեւելեան կողմը կ'իյնայ, եւ մէջը խնկաբեր ու հոտաւեատ անկերով լեցուն 7488 կղզի կայ կ'ըսէ: Թէպէտ եւ Կոլոմբոսին աս երեւակայած բանը ստոյգ չէր, բայց իրեն անանկ սիրելի էր որ երբեք մոտքէն չհանեց, եւ աս հիման ապաւինելով՝ անդադար ան սոկերեր երկիրները գտնելու ետեւէ կ'իյնար:

Ես կղզիներուն ամենէն մեծին մօտիկցաւ, եւ անունը (Անարատ) Ցղութիւն դրաւ: Ինք կը կարծէր որ հոնտեղաց մարդիկները ոսկեղէն ապարանջաններով զիրենք պիտի դիմաւորեն, բայց ամենեւին ոսկւոյ երես չտեսաւ, հապա միայն՝ մերկ ու զանազան դոյներով նկարուած բնակիչները ծառակաւրներու մէջ մտած՝ դիմացնին կ'ելլէին: Ան ատեն Սպանիացւոց

նաւերուն մէջ եղած եօթը Հնդիկներէն մէկը ծովը յատքելով իր հայրենակցաց ծառակուրներէն մէկուն մէջ մտաւ, եւ ամէնքը մէկտեղ արագ թիավարելով փախչելու սկսան. ցամաք հասնելնուն պէս՝ նաւակները թող տուին եւ այծեամներու ընթացքով գէպ ի անտառները կը վազէին: Բայց ուրիշ Հնդիկ մը իր նաւակին մէջ խել մը բամբակ գրած՝ Նինս նաւին մերձեցաւ: Սպանիացիք զինքն ալ, նաւակն ալ նաւին մէջ առին, ու դողդողացող Հնդիկը ծովապեաին առջեւն հանեցին: Եւ որովհետեւ Կոլոմբոսին շատ հարկաւոր բան էր որ տեղացիք վրան վստահութիւն ունենան, անոր համար աս Հնդիկը մարդասիրութեամբ ընդունեցաւ, գլուխը դունաւոր գլխարկ մը դրաւ, ձեռքն ալ հիլունք տուաւ ու տեղը խրիեց: Քիշ մը վերջը Կոլոմբոս ուրիշ Հնդիկ մ'ալ տեսաւ, որն որ առանձին նաւակի մը մէջ մտած ու վիզն ընդեղէններու նման հատերէ մանեակով (Էլլուսոն) մը զարդարած՝ շուտութեամբ մը կղզիէ կղզի կ'անցնէր, առանց կարծեայ աս հրաշալի օտարականներուն գալուստն իմացընելու համար: Աս Հնդիկը նշաններով կանչեցին, իր ծառակրովը վեր առին, եւ ծովապեան իրեն մեղք հաց ու զինի տալէն ետեւ՝ երկրորդ օրը ազատ արձրկեց:

Աաւը նոր կղզւոյ մը առջեւ հասած էր. շուտ մը Հնդիկները նաւակներով եկան, եւ հետերնին բամբակ ու Եւրոպացւոց անձանօթ պտուղներ ու արմատներ բերած էին: Ծովապետն ելաւ կղզին պտըտեցաւ, եւ անսունը Փեռնանդին դրաւ: Կոյնտեղաց կանայք բամբակէ սփածանելի (Էլլուսոն) կապած էին, եւ խրճիթները Կուանահանիին խրճիթներէն աւելի կարգաւորեալ ու սիրուն էին. Հոն՝ հենած կամ ոստայնանկած բամբակ ալ տեսաւ. Եւ բնակիչները կախուած անկողին ալ կը գործածէին, զորն որ Համանէ կը կանչէին: Աս անկողինները երկու կողմանէ հաստատուած եւ

օդի մէջ կախուած՝ բամբակէ դիմացկուն լաթեր էին։ Փեռնանդինի մէջ ամէն բան սքանչելի էր։ «Ծովապետն իր օրագրութեան մէջ այսպէս կը դրէ։ «Հոկտեմբերին մէջն ենք, կ'ըսէ, եւ անկերը՝ Անտալուսիա Մայիս ամիսն եղած գեղեցիկ դալարներուն պէս կանանչ ու առողջ են։ Հոստեղաց պառզները, խոտերն ու ծառերը Սպանիայի բերքերէն՝ գիշերը ցորեկուրնէ տարբերածին չափ՝ կը տարբերին,,,: — Բնակիչներն օտարականներուն այցելութեան վրայ մեծ հաճութիւն կը ցուցընէին։ զանոնք կ'առնէին իրենց անտառներն ու աղբիւրները կը տանէին։ բնտանեցած պապկաններ կ'ընծայէին, մակոյկները բամբակով կը բեռնաւորէին, պարապ տակառները անուշ ջրով կը լեցընէին, եւ եռանդեամբ մը դեպ ի ծովեղը կը դլառորէին։

Կոլոմբոս հոնաեղած բնակներուն նշանները մտքին մէջ միշտ այնպէս կը մնկնէր, որ հարաւային կողմերը իրեն ոսկեշատ երկիր մը կը ցուցընէն։ Եւ առ համոզմամբ Փեռնանդին կզգին թողուց, ու հարաւային արեւելեան դիերը Սոյամեղոյ գնաց։ Հոս ալ Փեռնանդինի մէջ պատահածին պէս ոսկի չտեսաւ։ ոչ ան հոյակապ քաղաքը, ոչ ալ գոհարներով զարդարուած ու ոսկեղէն ամաններու մէջէն կերակուր կերող թագաւորը գտաւ, ինչու որ ինք Հնդիկներէն ըստւած կը կարծէր, այլ միայն ոստալից ծառեր ու գեղեցիկ դալարիք, ծովու ալիքներէն թրջած բարակ աւաղ, եւ հարաւային արեւելեան կողմը երկնարերձ տնկերով պատած ընդարձակ լճեր տեսաւ։

«Ծովապետն իր օրագրութեան մէջ այսպէս կը դրէ։ «Եղիսաբէթ կղզւոյն (աս անունը ինք դրած էր) գեղեցիութիւնը՝ մինչեւ հիմա մեր տեսած բոլոր կղզիները կը գերազանցէ։ Ո՛ր կողմ երթալիքս չեմ դիտեր, աս դալարաւէտ բլուրներուն վրայ զարմանաւէն չեմ կշտանար։ Հոս շատ մեծանիստ լճեր, եւ

սքանչելի դարաստաններ կան, որ անոնց բոլորտիքը բուսած կ'աճին։ Անտալուսիայի մէջ Ապրիլ ամսոյն եղածին պէս՝ ամէն բան կանանչ է, թռչուններուն դայլայլիկը զիս կը յափշտակէ։ Երանի՛ թէ կարող ըլլայի աս տեղերէն երբեք չբաժնուիլ։ Պապկաներն անբաւ են, որ արեւուն երեսը կը ծածկեն։ Մեծ ու պղտիկ թռչուններն ու անոնց գոյնագոյն եւ փայլուն փետուրները ստուգիւ սխրալի բան է։ Հոս հասած ատեննիս ցամաքէն անանկ քաղցր ու ախորժելի հոտ մը կը բուրէր, որ աշխարհքիս ամէն բանէն աւելի բերկրալի էր։ Կարծեմ որ աս տեղս ներկարարութեան ու բժշկականութեան շատ պիտանի ծառեր կան, բայց ես չեմ ճանչնար,։

Ապանիացիք ցամաքին այսչափ զարմանալիքը տեսնելէն ետքը՝ նաւ դառնալու ժամանակնին՝ ծովին ալիրենց քիչ զարմանք չպատճառեց. վասն զի ջուրն անանկ յստակ ու վճիտ էր, որ յատակը յայտնի կը տեմնուէր, եւ պայծառ թեփով ձկերը քանի որ նաւին չորս դին կը խաղային ու կը կայտուային, ոսկեգոյն ու արծաթագոյն փայլիւններ կ'արձրկէին։ Վերջապէս աս անծանօթ գաւառներուն մէջ ամէն բան իրենց այնպէս նոր, այնպէս զուարժալից, եւ իրենց ճանչցածներէն այնպէս տարբեր կ'երեւար, որ զարմանքնին ու ցնծութիւննին վայրկենէ վայրկեան կ'աւելնար։ Միայն անոր վրայ կը արտմէին որ ծովապետին վնատած Գաթայի հարուստ եւ հզօր թագաւորութիւնը գտնելու դեռ շատ ժամանակ պէտք էր. վասն զի յառաջագոյն Կոլոմբոսին վրայ որչափ որ անվատահութիւն ցուցըցած էին նէ, հիմա ալ նոյնչափ ապահովութեամբ կը յուսային որ Գաթայի թագաւորութիւնը անտարակոյս պիտի գտնէ։

Ե.

Գուղիս Կուլէ:

Ան միջոցներուն սաստիկ ու շարունակ անձրեւներ ու հակառակ հովեր ըլլալով՝ Կոլոմբոս քանի մը օր Եղիսաբեթ կղզւոյն մէջ մնաց: Վերջապէս Հոկտեմբերի 24ին կրցաւ ճամբայ ելել, եւ եօթը ութը կղզիներ թող տալէն ետքը՝ Պահամայի ջրանցքը մտաւ, որ Պուկայեան կղզիները Փլորիդայէն կը բաժնէ: Դէպ ի հիւսիս նաւարկելու ըլլար, հիւսիսային Ամերիկան կը գտնէր, բայց ինքն արեւմտեան կողմը գնաց, եւ Հոկտեմբերի 28ին Գուղիս կղզին հասաւ:

Լեռներուն ու հովիտներուն տեսքը, դուրս ցցուած հրուանդանները, Ավլիանոսի մէջ վազող յորդաջուր գետը՝ Կոլոմբոսին կարծեցուցին որ ասիկա խիստ մեծ կղզի մը, եւ գուցէ ալ ցամաք երկիր ըլլայ: Կղզին՝ Յովհաննա կոչեց, իսկ գետը՝ Սուրբ Փրկիչ: Նոյն ատենը ծովապետը տեսաւ որ վայրենի Հնդիկները երկու ծառակրի մէջ մտած շուտով մը գետէն վեր կ'ելեին: Ծովապետն ելաւ եւ գնաց երկու լքեալ խրճիթներ գիտեց, որոնց մէջ պարիխ (Խոտի), կարծ (օլնա) եւ լուռ կեցած շուն մը կար: Նոյն տեսակ չհաջող շուն մէկալ կղզիներուն վրան ալ տեսած էր: Նորէն նաւ դարձաւ որ երթայ ծովեղերքը քննէ: Շատ հեղ նաւելն դուրս ելաւ, եւ ամէն տեղ զօրաւոր ու կենդանի բոյսեր գտաւ: Ասդին անդին արմաւենւոյ ճիւղերով ծածկուած շատ մաքուր խրճիթներ կային, որոնք թէպէտեւ իրարու մտաիկ էին, բայց ճամբայ կամ փողոց մը չունէին: Օտարականներն ուր որ կը մերձենային նէ, տեղացիք գլուխնին առած կը փախչէին: Աս կղզւոյն վրայ փայտեղէն դիմակներ եւ արձաններ գտնուեցան, որոնցմէ ծովապետը գուշակեց, որ հոս մէկալ կղզիներէն աւելի քաղաքականութիւն մտած ըլլայ:

Առինդա նաւին մէջ եօթը Հնդիկներէն երեքը
մնացած էր . ասոնք բախն որ անկից չորս օր հեռու
տեղ նոյն երկրին ներսի դիերը առատ ոսկի եւ հզօր
իշխան մը կայ : Բայց կոլոմբոս նախ ուղեց ասոնց
մէ մեկը խաւրել, որ երկրցիներուն հետխօսի : Հնդիկն
հնագանդեցաւ, ջուրը նետուեցաւ, լողալով անցաւ
գնաց, եւ իր խօսքովը բնակչաց սիրտն անանկ շահե-
ցաւ, որ անմիջապէս աասնուվեց ծառակուրներու
մէջ բամբակ ու արմատ դնելով՝ նաւերուն քովը մօ-
տեցան : Սակայն Ապանիացւոց փնտռածն ոսկի էր :
Բնակիչներէն մէկուն քթին վրան արծաթի զարդ
տեսնելով՝ հարցուցին որ արծաթն ուսկից կու գայ .
եւ այնպէս հասկրցան որ ներքին կողմերէն կը բե-
րուի եղեր : Վայրենիները Գուպային ներքին կողմե-
րուն Գուպանագան կ'ըսէին, որն որ Գուպայամէջ
կամ Գուպային միջին տեղերը կը նշանակէ : Աս լսե-
լով ծովապետն որոշեց որ ան հարուստ, հզօր եւ
գուցէ ալ մեծ խան կարծած իշխանին դեսպան մը
խրկէ : Աս պաշտօնը Լուդովիկոս Գորքէսին ու Ռո-
տրիկոյ Երեսին յանձնեց, եւ անոնց վեց օրուան ժա-
մանակ տուաւ : Իսկ ինք նոյն միջոցին մէջ երկիրը
քննելու կը զբաղէր . եւ իրեն օրագրութիւնը կը վկայէ
որ ամէն բոպէ ուրախ եւ զմայլած կը կենար, մտա-
ծելով որ հին աշխարհքին առջեւը քանի քանի
նորացոյց գեղեցկութիւններ բացուեցան, որոնց գիւտն
իրեն միտքն ինկած ազգեցութիւններով յաջողած
էր : Գուպա կղզին՝ տեսնուած ամէն երկիրներուն
պինտ գեղեցիկն է, հոս կրնայ մարդ միշտ ապրիլ, ը-
սելով կը պոռար : Եւ Եղիսարէթ կղզին ստորագրա-
ծէն շատ զօրաւոր եղանակաւ՝ աս կղզոյն լճերը,
հրուանդանները, գետերն ու լեռները նկարագրեց :

Արեւադարձներուն սոսկալի փոթորիկները դեռ
կոլոմբոսին ծանօթ չեին, ուստի կ'երեւակայէր որ
հոնտեղները ծովը միշտ խաղաղ կրնայ ըլլալ : Սայդ է

որ աս քաղցր երեւակայութիւնը վերջէն մտքէն հանելու հարկադրեցաւ, բայց մէկալ բաներուն վրայ որչափ որ դովիստներ տուած էր նէ, ամէնն ալ ճշմարիտ էին։ Ասոնք իրական բաներ են եւ մինչեւ այսօրուան օրս կը կենան։ Ամերիկայի ծառերը, ծաղիկները, պտուղները, գոյնզգոյն, պերճ ու փայլուն փետուրներով թռչունները, ոսկւոյ պէս շողշողուն միջանները, կարկեհանն (Քըմբուլ Եադուն) ու զմրուխտը, որ այսօրուան օրս Եւրոպայի թանգարաններուն սքանչելի զարդերն են, Կոլոմբոսին զարմանքը կ'արդարացրնեն։ Իրեն Գուպա նստելուն պատճառաւ քանի մը ուրիշ օգտակար դիւտեր ալ յայտնուեցան, որոնցմէ մէկն է գետնախնձորը, որոն գործածութիւնը հիմա այնպէս ընդհանուր ու պիտանի է։

Խրկուած դեսպանները դարձան, բայց ոչ մեծ խան, ոչ ալ զօրաւոր թագաւոր գտած էին, հապաբոլը տեսածնին՝ յիսուն խրճիթով գեղ մըն էր, որուն հազարի չափ բնակիչներն եկած Սպանիացւոց չորս դին բոլորած կեցած էին։ Լուգովիկոս Դորրէս՝ որ արեւելեան լեզուներ դիտէր եւ անոնց վրայ կը վստահէր, իմացած էր որ իրենքաղդերէնը, եբրայեցերէնն ու արաբերէնն ամենեւին անօդուտ էին. ուստի միայն ուղեցոյց Հնդիկը կրցեր էր խօսիլ։ Ա Հնդիկը երկայն ատենաբանութիւն մ'ընելով, ճերմակ մարդիկներուն խելքն ու բարերարութիւնը մինչեւ երկինք բարձրացուցած, եւ անոնց ասանկ պարտելուն պատճառը՝ զիրենք երջանկացրնելու համար է ըստ էր։ Աս ատենախօսութիւնն անանկ մեծաղդեցութիւն ըրած էր, որ Հնդիկները մերձեցած Եւրոպացւոց ճեռքը պատճած ու անոնց ընծաներ տուած էին։ Կախ էրիկ մարդիկ իրենց յարդութիւնն ըրած էին, վերջէն կնիկ մարդիկ, եւ ամէնքն ալ սաստիկ փափաք ցուցըցած էին որ աս նոր հիւրերը իրենց մէջ բնակին. բայց երբ որ թարգմանը հիւ-

բերուն երթալն իմացուցած էր, բարի կղղեցիներէն շատերն աղաջած էին որ զիրենք ալ հետերնին երկինք տանին, կարծելով որ հոնկից եկած են ու հոն կ'երթան:

Ասանկով գեսպանները՝ ծովապետին բաղձացած լուրերէն մէկն ալ չըերին. վասն զի Սպանիացւոց աչքին՝ ոսկին ամէն բանեն աւելի պատուական կ'երեւար, թէպէտեւ ան գեղեցիկ երկիրները՝ ոսկիէն աւելի կ'արժէին: — Դեսպանները նաւ դառնալու ատեննին՝ առջի անդամ ծխախոտ տեսան: Տեղացիք չոր տնկի մը տերեւները կը պլէին, ու մէկ ծայրը վառելով՝ մէկալ ճոժը շրթունքներնուն մէջ կը բռնէին, եւ քաշած մուխերնին դուրս կը փշէին: Եւրոպացիք ծխախոտն առաջին անդամ հոս տեսան, եւ առջի գաղափարը հոս ստացան:

Ինակիներէն շատերը ծովապետին հետ երթալ ուղեցին, ինքն ալ մէկաեղ խել մը մարդիկ առաւ: Կոլոմբոս ասոնց քաղցրութիւնը, պարզութիւնն ու խաղաղասէր բարքը դիտելով՝ կը յուսար որ դարձերնին դիւրին կ'ըլլայ, ինչու որ ինք միշտ աս բարեպաշտ մատած մունքն ունէր, եւ կ'ուղէր որ իր ասձեռք զարկած գործքին փառքին հետ՝ աւետարանին տարածման գործիք ըլլալն ալ միացընե:

Բ.

Հայոց յամ Սովորեած իռլ:

Անդիները շատ անդամ Պոչիոյ անունը յիշելնուն համար՝ Կոլոմբոս ուղեց որ նոյն երկիրն ալ երթայ գտնէ. իրեն այնպէս կ'երեւար որ աս Պոչիոն՝ իր դիտցած Պապեգան ըլլայ:

Աս տեղը Կոլոմբոս սաստիկ վիշտ մ'ունեցաւ: Բինզոն, որ Բինու նաւին նաւապետն էր, հողմալից առադաստներով դէպ արեւելք գնաց եւ աներեւոյթեղաւ: Աս մարդս չար դիտաւորութիւն մ'ունէր, որ ԿՈԼՈՄԲ.

ինքն առանձին երթայ երկիրներ գտնէ, որովէս զի գիւտին բոլոր փառքն ինքը ժառանգէ: Ծովապեսն անոր դառնալուն սպասել ուղեց, եւ սկսաւ Գուպային վրայ ըրած քննութիւններն առաջ տանիլ: Օր մը որ կղզւոյն հրուանդանին հասնելով՝ չեր գիտէր թէ որ կողմն երթայ, մէկէն ի մէկ հարաւային արեւելեան դին երկիր մը նշմարեց, եւ Հնդիկներն ալ սկսան միաբերան Պոհիոյ պոռալ: Ասոր վրայ կոլոմբոս շատ ուրախանալով՝ նաւն ան կողմը դարձուց: Երկու օրուան մէջ* ան տեղւոյն նաւահանգիստը մտաւ, որն որ Սուրբ Նիկողայոս անուանեց. եւ ասոր հարստութիւնն ու գեղեցկութիւնը՝ Սուրբ Փըրկիչ, Փեռնանդին, Եղիսաբէթ ու Գուպա կղզիներունը շատ անցաւ: Հայդի կղզւոյն երկիրը պինտ բերրի գետիններէն մէկն է, եւ մանաւանդ դիրքը շատ սքանչելի է: Կոլոմբոս անտառներուն ետեւի դին բարձր լերանց շաբք տեսաւ, դարձեալ յարմարնաւահանգիստներ, անանկ լայնանիստ դաշտեր՝ որ ծայր ճոմթ չունէին, եւ այնպիսի խոտաւետ մարդեր՝ որոնց նման բան տեսնուած չեր: Սուրբ Նիկողայոս նաւահանգիստէն ելլելով՝ ժայռոտ ծովեղերքի մը քովէն անցնելէն ետքը՝ Անարատ յլութեան նաւահանգիստներն հասաւ, որ առջինին պէս ամէն կերպ դիւրաւթիւնն ունէր: Կոլոմբոս ետեւէ ետեւ դտած ամէն տեղերուն ալ անուն կը դնէր: Հոս գետակ մ'ալ կը վազէր: Սպանիացիք արդէն քովընտի երթալու ատեննին՝ մշակութեան հետքերը յայտնապէս տեսած էին, եւ ասդիէն անդիէն ծառերուն վրայ բարձրացած ծխէն մակաբերեցին որ կղզին շատ բազմամարդ պիտ'որ ըլլայ: Նոյն տեղին առատ ձուկ ալ որսացին, որոնք Եւրոպայի ձկերը կը յիշեցընեին: Պղտիկ թռչնոյ մը երդն իրենց անանկ երեւցաւ որ

* Հայդի՝ Գուպայէն երկու օրուան հեռաւորութիւն չունի, բայց Կոլոմբոս հակառակ հովերու բռնուած էր:

առխակի ձայն է։ Աս ամեն զուարձալի երեւոյթներուն պատճառաւ, որ իրենց հայրենիքը մտքերնին կը բերէին, Հայդի կղղին՝ Խորանիոլա կամ Սպանիական կղղի անուանեցին։

«Օռվապետը՝ Անարատ յղութեան նաւահանգըստէն զէնքով վեց մարդ խաւրեց, որ երթան նոյն կողմերը լրտեսեն։ Ինքն ալերկրինտիրեց, եւ հանդիսութեամբ բարձր տեղւոյ մը վրայ խաչ մը կանգնեց։ — Վեց աշխարհագետները դարձան ըսին որ մշակուած դաշտեր դտանք, մարած կրակիներ տեսանք, ամեն կողմ մարդակոխ ճամբաններ կային, բայց ամենեւին մարդ չկար, ամենքն ալ փախատի աճապարած էին։ — «Նաւազներէն երեք հոգի ծովեզերաց վրայ ժուռ դալու ատեննին՝ առջեւնէն խումբ մը Հնդիկ փախչելով անցան։ «Նաւազները շատ աշխատութեամբ ասոնց մշտէն կին մը բռնեցին, որ քթին վրայ ոսկի զարդ ուներ։ Ասիկա բոլորովին զարհուրած ու սարսափած էր, Կոլտմբոս իրեն քաղցրութեամբը խեղճին սիրտը հանդչեցուց։ Նոյն ատեն առ Հայդիցի կինը հանգարտեցաւ, զղեստ հագաւ։ Եւ իրեն անծանօթ եղած այնչափ գեղեցիկ բաներուն քանի որ կը նայէր՝ կը զմայլէր։ Բոժոժները, դունաւոր հիլոնքներէ շինուած վզնոցներն ու ապարանջանները, պղնձէ մատնիները, զորոնք մատուրներուն անցուցին, խելքը գլխէն առին։ Կինն ասանկ հագուած ձգուած՝ աղատ թող տրուեցաւ։ Ծովապետն անոր մէկ կուանահանցի Հնդիկ մը եւ ինը Սպանիացի ճամբու ընկեր դրաւ, որ երթան ու առ վախկոտ բնակիչներուն գլխաւորին առջեւն ելլեն։

Խրկուած պատգամաւորները հազար երդով գեղ մը հասան, բայց մէջի բնակիչներն աներեւոյթ եղած էին։ Հայդիցի կինը թարգմանին հետ գնաց եւ մէկ քանի Հնդիկ դտաւ։ Հօն առ կուանահանցին սկսած զանոնք համոզել որ վախնալու բան մը չկայ, արդէն

Երկայն ատեն է որ, ըստու, աս կղզիներուն վրայ շատ սքանչական բաներ կը պատահին. Երկրնքէն թեւաւոր աներով իջած ձերմակ մարդիկներ կղզիներուն այցելութիւն կ'ընեն, եւ ամէն տեղ ընծաներ կու տան. եւ Հայդիցիներն ալ կը հրաւիրեն որ գան տեսնեն: — Աս խօսքը Հնդիկներն ապահովցուց եւ վախերնին փարատեց: Երկու հաղար հոգի Սպանիացիներուն մօտիկնալու սկսան, ձեռուրնին գլուխներնուն վրայ դրած էին եւ ամէն մէկ քայլին կը կենային, որպէս զի աս երկնաւոր էակներուն յարգութիւննին մատուցանեն: Անդիէն նոր գունդ մ'ալ եւ կաւ աւելցաւ: Ասոնք բերողը Հայդիցի կնոջ էրիկն էր: Սպանիացիք ամենուն ալ մեծ ոէր ցուցըցին, որով Հնդիկներն աւելի համարձակութիւն առին: Թարգմանին ձեռքովն աս օտարականներուն ախորժածն իմանալով՝ սկսան պապկաներ, արմատներ, ձուկ, մանիոքի ալիւրէ հաց բերել: Զիրենք առին իրենց բնակարանը տարին, ու սեւ եւ խիստ փայլուն փայտէցած աթուներու վրայ նստեցուցին: Իրենց հովիտը պտղաբեր ու մշակուած երկիր մըն էր, մէջը գետ մը կար, քովերն ալ արմաւենի եւ աղամաթուզ (ba-nanier): Մարդիկները հոս ալ մերկ էին, ու մորթերնին զանազան գոյներով նկարուած էր, բայց ասոնք՝ ուրիշ տեղերէն աւելի բարակամիտ էին:

Սպանիացիք զարմացած ետ դարձան. բայց ծովապեսն աւելի հարուստ եւ աւելի քաղաքականացած երկիր մը կը բաղձար. կ'ուզէր որ Ասիայի երեւելի թագուորութեանց, ան հոյակապ Պապեդային հասնի: Չէր գիտեր որ հին աշխարհքին նման մեծ ցամաքի մը ծովուն բերանը կեցած է: Չէր գիտեր որ նոյն ծովին մէջ մտնելու ըլլար նէ, հարաւային ու հիւսիսային կողմը երկու անբաւ ու հարուստ ցամաքներու կը հանդիպէր: Չէր գիտեր որ նոյն երկիրներուն հարաւային կողմը իրեն շատ աւելի ոսկի կը մատու-

ցաներ, քան թէ իր ևնթաղբած Ասիայի թաղաւութութիւնները, զորոնք գտնելու ետեւէ ինկած էր, եւ գտնելիք ալ չունէր:

Քայց դուցէ իր սխալմունքը կը ճանչնար, եւ ուրիշ շատ կղղիներ կը դտնէր, դուցէ ալ նոյն ճամբարութեան մէջ Ամերիկայի ցամաք երկրին հասած կ'ըլլար, թէ որ երկու պատահար՝ արգելք չըլլար. այս ինքն մէյ մը՝ Բինզոնին փախուստը, որուն համար շարունակ շփոթութեան մէջ էր, մէյ մ'ալ հակառակ հովերը, որ զինքը ետ դառնալու ստիպեցին:

ՈՃ.

Առաջնական իսրանիւստ իւղին հաւառ է սրբագուէ:

Կեկտեմբերի 14ին ծովապետն առագաստները պարզեց, եւ Անարատ յշութեան նաւահանգստէն դուրս ելաւ: Մէկ քանի փարստի հեռու՝ սիրուն պղտիկ կղղի մը տեսաւ: Հօնտեղաց կրիաներուն անբաւութիւնը պատճառ տուին որ նոյն կղղին Պորդուկաս (կրիայ) անուանէ: Ցամաքի վրայ ելան նէ՝ զուարճալից հովիտ մը դտան, որուն անունը Պրախտի հովիտ (Val Paraiso) դրաւ: Քայց դէմ փշող հովիտն ստիպուեցաւ նորէն Սպանիական կղղին դառնալու: Ետ դալու ժամանակը ծառակուր մը տեսաւ, որ ահագին ծովուն ալիքներուն խաղալիկ եղած էր. մէջը մի միայն Հնդիկ մը կար, որ այնպիսի ալէկոծութեան առեն իր նաւակը կ'ուղղէր ու կը քալեցընէր: Ծովապետն աս յանդգնութեան եւ միանդամայն յաջողակութեան վրայ ապշեցու մնաց. խելքը չէր հասներ որ ինչպէս առանձին մարդ մը չնչին նաւակիկ մ'առած այնչափ հեռու տեղ կրնայ բացուիլ: Թէպէտ եւ աս բանս ուրիշ անդամներ ալ կղղիներուն մէջ տեսած ու Հնդիկներուն ճարպկութեան վրայ զարմացած էր, բայց ամէն հեղ իրեն նոր բանի մը պէս կու դար: Հրամայեց որ Հնդիկն իր նաւակովը մէկ-

տեղ նաւին մէջ առնեն. հօն ըստ իր սովորութեան՝ ընծաներ պարզեւեց եւ ցամաք հանել տուաւ: Հընդիկը գնաց եւ ցեղապետի (caceique) մը բանն իմացուց. ցեղապետն անմիջապէս ծառակրի մը վրայ եւ լած՝ ճերմակ մարդիկներուն այցելութեան եկաւ:

Աս անդամ խօսանիոլա դարձան նէ՝ զատ տեղ մը մօտիկցան. հօն ալ երկիրն աղէկ մշակուած էր, եւ ածուները (լարլաները), պաղց պարտէզները, սիմինատրի դաշտերը, եւ մարդերն իրարմէ բաժնուած էին: Թէպէտ եւ լեռները բարձր դիրք ունէին, բայց անոնց քովին դար վեր ու դար վար տեղերը շատ պառկած ըլլալուն եւ աղէկ հող ունենալուն համար՝ մեծ օդատիւ կրնային գործուիլ: Ծովապետն աս նաւահանգիստը խաղաղութեան նաւահանգիստ անուանեց եւ հօն մնաց, վասն զի հովերը թողչէին տար որ անկից դուրս ելէ:

Աս երիտասարդ ցեղապետ մը չորս մարդէ բարձուած դեսպակի (լատինէ վանէ) մը վրայ նստած՝ իրենց այցելութեան եկաւ: Ինքը ծովապետին քովը նստաւ, իսկ հետը բերած երկու ծերերն անոր ոտուրներուն առջեւը նստեցան: Ծովապետն ինչ որ հրամցուց նէ՝ ցեղապետը շկերաւ, հապա միայն շրժունքներուն կը մերձեցընէր եւ հետն եկողներուն կու տար: Ինք Կոլոմբոսին՝ աղէկ գործուած գօտի մը եւ երկու ոսկեղէն տախտակ տուաւ. Կոլոմբոսն ալ անոր փերթմը չուխայ կամ տառի, սրուակ մը նարբնջի ջուր (վակէտ սոսյու), գունաւոր մուճակներ, եւ սամժի (գէնրէպարը) կտորներ ընծայեց: Դարձեալ անոր առջեւը բոլոր թնդանօթներն արձրկել տուաւ, որմէ ցեղապետն անանկ զարհութեցաւ, որ Կոլոմբոս հաղիւ կարող եղաւ զինքն հանգարտեցընել. անկից ետքը մակոյկով մը ցամաք հանեց ցեղապետը՝ որն որ տեսածքաներուն վրայ հիացած մնացած էր:

Աս եղանակաւ ետեւէ ետեւ հաղորդակցութիւն-

ներ կը հաստատուէին։ Կաւերուն քովէն ծառակուրաներն անպակաս էին. Հնդիկները՝ պատող, ոսկի ու բամբակ բերելէն չեին դադրեր. վասն զի առատաձեռնութիւնը կը սիրէին։ Քանի որ նաւաստիները վար կ'իջնային, Հնդիկները մտերիմ՝ սիրով զանոնք կ'ընդունէին, եւ իրենց տունը տանելով՝ մեծ հիւրընկալութիւն կ'ընէին։ Ամէն տեղ Սպանիացիներուն՝ վերին, երկնաւոր բնութիւն մը ունեցող մարդիկներու պէս կը նայէին, եւ ինչ որ Սպանիացիները կու տային, Հնդիկները Դուրէյ (երկինք) կ'անուանէին։

Ա եց օր առանկ կենալէն եաւեւ՝ Դեկտեմբերի 22ին կոլոմբոս հեռուանց նշմարեց որ Հնդիկներով լեցուն ծառակուր մը կու դար։ Ասիկա պատգամաւորութիւն մըն է եղեր։ Կղզւոյն իշխաններուն մէջէն պինա հզօր կուադանակարի ցեղապետը, որն որ կըզգւոյն մեծ մասը կը կառավարէր, աս օտարականներուն մարդ խրկելով կ'աղաչէր որ նաւերը դէպ արեւելք իր բնակած տեղոյն մօտ բերեն, որպէս զի ինքն ալ կարող ըլլայ տեսնել։ Եւ կուամիգուինային, այսինքն ճերմակ մարդիկներուն գլխաւորին (Կոլոմբոսին) խաւրած էր սքանչելի արուեստով մը ոսկրի վրայ գործուած եւ գունաւոր դնդակներով զարդարուած դօտի մը, եւ փայտէ դիմակ մը՝ որուն տչուրները, լեզուն ու քիթը ոսկիի էին։ Ծովապետը պատասխան տուաւ որ հովերը դէմ ըլլալուն՝ չիկրնար ան կողմերը նաւարկել. բայց ցամաքի վրայէն քանի մը պաշտօնականներ խրկեց, զորոնք կուադանակարին մեծ պատուով ընդունեցաւ։ Իր բնակած քաղաքը մեծ էր, եւ արմաւենիի փայտէ տները վարպետութեամբ շինուած էին։ Պաշտօնականները դարձած տեսն՝ հետերնին պապկաններ, եւ ոսկեղէն տախտակներ ու զարդեր բերին։

Կոլոմբոսին անդադար կ'ըսէին որ ներքին կողմերը Սիպաո (Cibao) ըստած երկիր մը կայ, որ շատ ոս-

կեհանգը ունի : Կոլոմբոս աս Սիպառն՝ Սիրանկոյ կարծելով, առագաստները բացաւ եւ ճամբայ ելաւ դէպի ի ան կողմը, ուր որ աս թագաւորութիւնը կը ցուցընէին :

Ժ.

Դժբախոսութիւն :

«Օռվապետը՝ Կուագանակարի ցեղապետին նաւահանգստին մէջ կենալ կ'ուզէր : Օդը գեղեցիկ, ծովն ալ հանգարտ էր : Կոլոմբոս նախընթաց գիշերը ամենեւին քնացած չէր, եւ աս բանս Եւրոպայէն ելելէն վերջը շատ անգամ պատահած էր . ինչու որ ուրիշ վատահելու մարդ մը չունենալով՝ միշտ պատրաստ, միշտ արթուն կը կենար, եւ ինք անձամբ պահապաններու պէս շարունակ դիտելու եւ հոկելու մէջ էր : Իսկ նոյն գիշերը բոլորովին խաղաղ ըլլալով՝ քիչ մը հանգչիլ ուզեց : Ուստի զեկավարին ապսպրեց որ արթուն կենայ, եւ ինք պառկելու գնաց : Բայց զեկավարը հրամանը չպահելով՝ զեկը նաւին պատանիներէն (Թէջներէն) մէկուն ձեռքն յանձնեց : «Նաւապետն ու զեկավարը հեռացան նէ՝ բոլոր նաւաստիներն ալ գլուխնին դրին քնացան : Պատանին նաւը գէշ զեկավարեց, ասանկով նաւն է գնաց աւաղակոյտի մը խրեցաւ : »Օռվապետը մէկէն արթընցաւ, վեր ցատքեց . բայց բանը բանէն անցած էր . նաւը խորտակեցաւ, տախտակիներն իրարմէ բաժնուելու սկսան, ջուրն ալ բոլոր ուժով ներս կու գար : Ամենուն ճարն հատաւ, ուստի նաւէն ելլելու եւ մակոյկներու մէջ մտնելու աճապարեցին :

Կ'նչ մեծ ցաւ էր տսիկա Կոլոմբոսին սրտին : Երեք նաւով հաղար հինգ հարիւր փարսախ ճամբայ բրած էր . անոնցմէ մէկուն, Բինդայն, կայմերը գէշ էին, անոր ալ ուր պարտիլը չէր դիտեր, վասն զի Բինզոն աներեւոյթ եղած էր : Պինտ աղէկ նաւը

խորտակած էր . ուստի եւ անհուն Ովկիանոսն անց-
նելու եւ Սպանիա դառնալու համար՝ մի միայն տկար
նաւ մը , Նինան , մնացած էր : Բոլոր դտածները , հետք
Սպանիա տանելու Հնդիկները , անկերը , ոսկին , վեր-
ջապէս ամէն բան՝ մէկ խախուտ նաւի մը վրայ յայտ-
նի վտանգի մէջ պիտ'որ դրուէր : Ինք կորսուելու ըւ-
լար նէ , բովանդակ գիւտն ալ հետը պիտի կորսուէր :
Տիրութեամբ միտքը կը տանջէր որ ետ դառնալու
ինչ հնարք դանէ , կամ թէ խորտակուած նաւին
մէջը դիզուած ծանրագին բաներն ի՞նչպէս անկորուստ
եւ անվիսաս պահէ : Սատուգիւ Կոլոմբոսին բոլոր կենա-
ցը մէջ աս պատահարը՝ ամենէն ցաւալիներէն մէկն
էր , եւ բոլոր ետեւէն եկած ձախորդութիւններուն
աղբիւրը՝ աս դժբախտութեան տարուած ճարն եղաւ ,
այս ինքն՝ աս պատճառաւաւ Հայդի կղզւոյն մէջ երկայն
տեսն մնալու ստիպուելնին , եւ Սպանիացւոց ու տե-
ղացւոց մէջ երթեւեկութիւններուն շատանալը :

ԺԵ

ՑԵՂԱՊԵՐԵՐԻՆ ԲՈՐԵՐԱՐՈՒԹԻՒՆՆ :

Կոլոմբոս Նինային վրայ կեցած խորին տրտմու-
թեան մէջ ընկղմած՝ աս վշտագին դեպքէն ազատե-
լու համար զանազան բաներ կը մտածէր : Մէկէն ի
մէկ միտքն աս եկաւ որ Կուագանակարի ցեղապետին
մարդ խրկէ : Պետրոս Կուդդիկերէսը՝ որ ծովապետին
հետ Նոր աշխարհին վրայ առաջին լոյսը տեսած
էր , Տիէկոյ տէ Արենային հետ խաւրեց , եւ ապրս-
պրեց որ Կուագանակարիին ըսեն թէ ծովապետը՝
քու ցուցըցած բաղձանքիդ համեմատ քեզի այցե-
լութեան գալու ժամանակը՝ նաւն աւազի վրայ
խրեցաւ ու խորտակեցաւ : — Բայց ցեղապետն ի՞նչ
կրնար ընել : Աս տգէտ եւ անծանօթ մարդիկներէն
ի՞նչ օգնութիւն կրնար յուսացուիլ . կամ թէ աս
պատահարը՝ Հնդիկներուն ցուցըցած սէրն ու համա-

բումը նուազցրնելու եւ բոլորովին ջնջելու բաւական չէր արդեօք։ Դարձեալ անոնց ծառայութիւնները՝ համատարած Ովկիանոսն անցնելով՝ Եւրոպա գալու ինչ օդուտ ունէր. ան Ովկիանոսը, որուն անբաւ ընդարձակութիւնը կոլոմբոս հիմա աղէկ կը ճանչնար, եւ ասանկ նեղութեան մէջ առանց դողալու չէր կրնար երեւակայել։

Ի՞նչ եւ իցէ, պատգամաւորութիւնը կատարուեցաւ, եւ այնպէս կատարուեցաւ որ Սպանիացիք ուշրախութեամբ ու զարմացմամբ լեցուեցան։ Կուագանակարի՝ օտարականներուն պատահած դժբախտութիւնը լսելով՝ անանկ սաստիկ սպոյ մէջ մտաւ, որ մինչեւ սկսաւ արցունք թափել։ Ինք անձամբ իր եղբայրներովը, ազգականներովն ու հպատակներովը ծովեզը եկաւ. ոմանքը ծառակուրներով խորտակուած նաւին քովը կ'երթային. եւ ամէն մեծագին կամ ստորին բանները կտոր կտոր ցամաք կը կրէին. ոմանք ալ ծովեզերքի վրայ կենալով՝ բերուած իրերը կ'առնէին եւ իրենց տանը մէջ իրերեւ աւանդ պահելու կը տանէին։ Երկրորդ օրը կուագանակարի անձամբ Նիստ նաւն եկաւ, եւ ծովապետին ցաւն ու տրտմութիւնը տեսնելով՝ վերջին աստիճանի բարեկամութեան եւ կարեկցութեան նշաններ ցուցուց, եւ իրեն հետ լացաւ։ Թարգմանի բերով իրեն երեք տուն խոստացաւ։ Բնակիչներն ալ Սպանիացւոց միսիթարութիւն մ'ըլլալու համար անոնց ախորժելի ոսկին կը բերէին։ Կուագանակարի՝ ծովապետին աս ալ ըստ որ կրղզւոյն ներքին կողմերը Սիպասի մէջ այնչափ ոսկի կայ, որ ամենեւին յարդ չունի, եւ ուղածին չափ իրեն տալ կու տայ։

Կոլոմբոս այսչափ ընծաններով հոգի առաւ ու քաջալերուեցաւ, եւ իրեն բարեպաշտ սովորութեամբը, որով ամէն բանի մէջ Աստուծոյ կամքն ու նախախնամութիւնը կը տեսնէր, մտածեց որ դուցէ աս ամէն

բանէն բարիք մը պիտ' որ ըլլայ: Եւ քիչ մը վերջը՝ նոյն իսկ աս նաւաբեկութիւնը՝ Աստուծոյ բացայայտ կամ քովը պատահած սեպեց, ինչու որ Սպանիական կրղղոյն Հնդիկներուն հետ այսչափ հաղորդակցութիւն ընելուն պատճառն աս եղած էր:

Առագանակարի Նիստ նաւուն մէջ ճաշ կերաւ, վերջէն կոլոմբոսն ալ ընթրիք ընելու համար անոր տներէն մէկուն գնաց: Կերակուրներն էին ուղիա (տեսակ մը ճագար), ձուկ եւ պտուղ: Ցեղապետն անանի մարդավարութիւն եւ ազնուականութիւն ցուցուց՝ որ ծովապետն ապշեցաւ: Կերակրէն ետքը կուլոմբոսն առաւ քաղցրին կից անտառներուն մէջ տարաւ, ուր Հնդիկները զանազան պարեր խաղացին: Կոլոմբոս նաւէն աղեղ մը եւ կապարճ մը բերել տուաւ, եւ կաստիլիացի քաջաղեղ երիտասարդ մը շատ վարպետութեամբ նետ նետեց, որուն վրայ Հընդիկները զարմացան. բայց երբոր թնդանօթ մ'արձակուեցաւ, բոլոր Հնդիկներն ան ահագին թնդիւնէն սարսափած՝ երեսի վրայ գետինն ինկան, եւ կարծեցին որ աս իրենց հիւրերը՝ որոպէսն որդիւն են, անոր համար ալ վասերնին ու դողերնին անշափ եղաւ: Բայց ծովապետը ժաղտելով մը կուագանակարիին ըստ թէ աս սոսկալի զէնքերը ձեր թշնամեաց դէմ զձեղ պաշտպանելու համար են. վասն զի աս խաղաղասէր կզղեցիք հարաւային արեւելեան կողմը ընակող պատերազմասէր ու մարդակեր՝ Գարայիակ ըստած աղդէն կը սոսկային: Աս խսուառմը տեղացւոց սիրան հանգչեցուց:

Ցեղապետն ու ծովապետը փոփոխակի ընծաներ տալէն վերջը՝ իրարմէ բաժնուեցան: Ծովապետը բոլոր սոկեզարդ դիմակ մը, ցեղապետին ոսկի թաղը եւ ոսկեղէն տախտակներ առաւ: Առատամիտ Կուագանակարին Կոլոմբոսին հետ եկող մարդիկներուն ալ պարզեւներ բաշխեց:

Սուանիտիան էռլուսց վրայ շնուռած ամրոց:

Ապանիացիք ու տեղացիք երթալով իրարու հետ
աւելի կը բարեկամանային: Աս կես մը կրթուած,
կես մը վայրենի, բայց միանդամայն քաղցրաբարոյ,
պարզամիտ, հեղ ու գորովալից մարդիկները՝ Սպա-
նիացւոց տուած չնչին բանն ալ, որ նորութեան
համար իրենց աչքին մեծ կ'երեւար, տղայական ու-
րախութեամբ կ'ընդունէին: Բոժոժներուն հնչումը
լսելով կը պարէին, ժապաւեններով կը զարդարուէին,
անսնց տուած կտոր մը կերպասը կամ մետաղը երկ-
նային բանի մը պէս կ'առնէին, եւ ինչպէս որ յա-
ռաջադոյն իրենց զանազան տեսակ ոսկին հոտուրտա-
լով իրարմէ կը զանազանէին, ասանկ ալ Սպանիացւոց
տուած բաներուն տարբերութիւնը հոտսաելեօք կ'ի-
մանային:

Առագանակարի կրցածին չափ ոսկի ժողվել կու-
տար, եւ շատ հեղ Սիպացի ոսկեհանքներու վրայ
կը խօսէր: «Նաւաստիներն անդադար ոսկի կ'ընդու-
նէին: Անդամ մը Հնդկին մէկը Սպանիացւոյ մը կես
ափ ոսկի փոշի տուաւ ու պղնձէ բոժոժ մ'առաւ. եւ
շուտ մը անանկ փախչելու սկսաւ, որ կարծես թէ
գողութիւն ըրած է: Գնած բանն աս աստիճանի ա-
ժան երեւցած եր իրեն:»

«Օովապետն աս ժողովրդոց կրօնկըն ու օրէնքը
քննելու ետեւէ իյնալով, իմացաւ որ անսնց կրօնն
անդիի աշխարհքին մէջ տրուելու պատիժներուն ու
վարձքերուն հաւտալ կը սորվեցընէր. իսկ օրինաց
կողմանէ՝ ցեղապետներն ուղածնուն պէս զանոնք կը
կառավարէին. բայց ժողովուրդը զիրենք այնպէս կը
սիրէր, որ սիրտն ու հոգին անսնց վրայ դրած էր:
Բնութիւննին ընդել ու բարեբարոյ էր, կոյւէ բո-
լորովին հեռացած, քիչ բանով գոհ կ'ըլլային, բա-

Նի մը կարօտութիւն չեին քաշեր, աւելորդ բան
մ'ալ չունէին. իրենց գրացի Գարայիալներուն գաղա-
նաբարոյ անդթութեանն ամենեւին հակառակ էին :
Ընդհանրապէս իւրաքանչիւր մարդ մէկ կին ունէր,
միայն ցեղապետնին քսան կամ երեսուն կին ունէր :
Յեղապետներուն իշխանութիւնը կամ թագաւորու-
թիւնը ժառանգութեամբ յորդւոց որդի կ'երթար .
բայց երբ որ ցեղապետին մէկը անզաւակ մեռնելու ըւ-
լար նէ, իրեն քեռորդին եւ ոչ թէ եղբօրորդին կը
յաջորդէր :

Սպանիացիք հաճութեամբ տեսնելով որ տեղոյն
ողը բարեխառն է, ապրիլը հանգիստ ու առանց
աշխատութեան, կենաց պիտոքքը լի եւ առատ, եւ
թէ իրենք Հնդիկներուն մէջը գերազանցութիւն մ'ու-
նէին, Առլուբոսէն խնդրեցին որ իրենցմէ մէկըանին
թողու, որպէս զի իբրեւ գաղթական՝ բնակութիւն-
նին հոն հաստատեն : Ծովապետն աս առաջարկու-
թիւնը ամենայն յօժարութեամբ ընդունեցաւ, եւ
մտքին մէջ կ'ըսէր թէ ասկից աւելի բանաւոր ու
բաղձալի բան մը չիկրնար ըլլալ : Մէկ տկար նաւի
մը վրայ այնչափ նաւաստիները գիզելով բոլորն ալ
մէկտեղ ծովու վտանգներուն մէջ դնելու տեղ, քա-
նի մը հատը միայն հետո կ'առնեմ, կ'ըսէր, եւ նաւը
նոր աշխարհքին բերքերովը կը լեցընեմ, որոնց վրայ
բոլոր Սպանիացիք եւ մանաւանդ իմ պաշտպանս
կաստիլիայի թագուհին շատ պիտի զարմանայ : Առ-
կից զատ՝ հոս Խորանիոլա կղզւոյն վրայ գաղթա-
կաններ թող տալու ըլլամ նէ, բարի երկրցիներուն
ուրը չիմարիր, եւ սրտերնին՝ հետերնիս աւելի կը
կապուի . գաղթականները կղզին աղէկ կը քննեն,
աւելի ներքին կողմերը կ'երթան, փոփոխութեամբ
շատ ոսկի ձեռք կը ձգեն, անոնց լեզուն կը սորվին,
իրենք ալ անոնց սպաներէն կը սորվեցընեն : Դար-
ձած ատենս՝ աս կղզին ինծի կենդրոն մը կ'ըլլայ,

հոս կրնամ ուղածիս շափ հանգչիլ, եւ ապահովութեամբ ու դիւրութեամբ ուրիշ երկրներ գտնելու ետեւէ կ'իյնամ:

Աս ամէն յցսերը շատ գեղեցիկ, շատ սքանչելի էին, բայց ուրիշ հարկաւոր բան մ'ալ մտածելու եւ հաշուի մէջ դնելու էր: Մարդիկներուն կիրքն ու անիրաւութիւնը՝ խոհեմական կարգադրութիւններով ու զօրաւոր օրէնքներով չեն զապուիր նէ, ամենէն վսեմ ու բարեկարգ խորհուրդներն ալ կ'եղծաննեն ու կը կործաննեն: Կոլոմբոս՝ ասանկ գաղթականութիւն մը հաստատելուն պատճառաւ վերջէն իր գլուխը գալու մրրիկներուն ու տառապանքներուն յառաջատես չեղաւ: Ուստի կէս մը երեւակայութիւնը վառուելով, կէս մ'ալ հարկաւորութենէ ստիպուած՝ հաւանեցաւ որ շուտ մը կղզւյն վրայ ամրոց մը շինուի: Խորտակուած նաւուն մնացորդն աս ամրոցը կառուցանելու գործածուեցաւ, եւ Սպանիայիք անանկ կրակի պէս բանեցան, որ տասնումէկ օրուան մէջ ամրոցը լինցաւ:

Աս պարագաներուն մէջ կուագանակարիին զգացած ուրախութիւնը չիկրնար պատմուիլ: Իրեն տղայական զարմացման մէջ կը կարծէր որ աս Նասիպատ* (ծնունդ) ամրոցը զինքը Գարայիպներուն դէմ պաշտպանելու համար կը շինուի. ասիկա Սպանիայիներուն կեղծիքն էր, եւ ինքն ալ առանց քննելու կը հաւատար. անոր համար ծովապետին աւելի սէր ցուցընելու սկսաւ, եւ ամէն օր նորանոր ընծաներ կը բերէր: Անգամ մը իրեն հարկատու հինգ ցեղապետներու հետ կոլոմբոսը դիմաւորելու եկաւ, ամենուն դլուխն ալ ոսկի թագ կար: Աս վեց իշխանները ծովապետն առին ու Հնդիկներուն անոր տուած տունը տարին. հոն զինքը նստեցուցին եւ կուագանակարի ձոյլ ոս-

* Աս ամրոցին՝ նոյն անունը դրուելուն պատճառն էր Ծնընդեան ատենները շինուած ըլլալը:

կիէ շինուած թագն իր գլխէն հանեց եւ ամենուն
առջեւը Կոլոմբոսին դլուխը դրաւ։ Կոլոմբոս ալ շնոր-
հակալութեան համար՝ իր վզէն կախուած մանեակը
(Հերքանլուք) հանեց, Կուագանակարիին վիզն անցուց,
նոյնապէս իր կարմիր թիկնոցն անոր հաղցուց, մատին
արծաթի մատնի մը դրաւ եւ ջուխա մըն ալ կարմիր
կօշիկ պարգեւ տուաւ։

Կոլոմբոս այսպիսի առիթներու մէջ՝ անանկ աղ-
նուական, վայելուչ ու մարդասիրական կերպարան-
քով մը կը կենար, որ թէ տրուած նուերներուն
համար իր շնորհակալութիւնը կը ցուցընէր, եւ թէ
Սպանիայի թագաւորի երեսփոխանի մը վայլած վե-
հութիւնը կը պահէր։ Իրեն աս արտաքին ազնուու-
թիւնը, որն որ իր ներքին ազնուութեան նշանն էր,
Աստուծմէ մասնաւոր եղանակաւ տրուած ձիքք մըն
էր, եւ ասով՝ որոնց հետ որ բան գործ կ'ունենար
նէ, սրտերնին իրեն կը շահէր։

ԺԳՆ.

ԿԱՌԵՒ ԷՒԼԱՒ :

Սպանիական կղզւոյն վրայ ամեն բան յաջող կ'եր-
թար։ Նիստ նաւուն վրայէն Կոլոմբոս՝ թագուհոյն
այսպէս կը դրէր։ Հոստեղս ոսկին շատ առատ է.
Ետ դառնալու ատենս՝ հոս ձգած Սպանիացիներս
շատ բան ժողված պիտօր ըլլան։ Կղզւոյն մէջ այն-
չափ ոսկի ու համեմ կայ, որ երեք տարի վերջը Ս.
Գերեզմանին ազատութեան համար բանակ մը կրնաք
ոտք հանել. ինչու որ՝ ինչպէս արդէն ձեր Սեծա-
փառութեան ըստ եմ, հոսկից եղած բոլոր շահը
երտուաղէմ առնելու պիտի գործածուի։

Կոլոմբոս մեծամեծ ակնկալութիւններ ունէր։
Խբանիոլայէն ելլելու ատեն ամեն բան կարգի դրաւ,
Տիէկոյ տէ Արանան՝ ամրոցին կառավար անուանեց։
Թէ որ անիկա մեռնելու ըլլար, Պետրոս Կուդդիէ-

րէս իրեն պիտի յաջորդէր . Պետրոսին տեղն ալ՝ Ռուտրիկոյ տէ Էսդաւատոն պիտ'որ անցնէր : Ամրոցին մէջ բժիշկ մը, տակառագործ մը, ատաղձագործ մը, դերձակ մը ու թնդանօթաձիգ մը թողուց : Սպանիացիներուն ձեռքը տեղացիներուն հետ փոխիսելու յարմար բաներով լեցուն մակոյկ մ'ալ ձգեց : Ճամբայ ելլելէն քիչ մը յառաջ ամէնքն ալ ժողվեց ու իրենց խրատ տուաւ որ մէջերնին միշտ միաբան ըլլան ու ամենեւին եւ ոչ փոքր կոիւ մը խաղաղութիւննին չվրդովէ : Միշտ կուագանակարիին երկրին մէջ մնան, զինքը յարդեն, Հնդիկ կանանց հետ պարկեշտութեամբ վարուին : Նային որ բոլոր տեղացւոց հետ քաղցրութեամբ վարուին, որպէս զի անոնց հետ ունեցած բարեկամութիւննին միշտ հաստատուն մնայ : Կը յուսամ որ, ըստ վերջապէս, ձեզի նոր ընկերներ եւ թագաւորական վարձքեր կը բերեմ : Աստուած ամենուս հետն ըլլայ :

Ամէնքն ալ, թէ մնացողները թէ մէկտեղ գացողները կու լսյին : Կը մտածէին որ ամէնքն ալ հայրենիքներնեն այնչափ հեռու են . մնացողները չէին գիտեր որ արդեօք երբեք պիտի կարենան նորէն հայրենիքնին տեսնել . իսկ գացողները չէին գիտեր թէ նորէն պիտի կարենան ետ դառնալ : Թէպէտ մեծ յոյս ունէին, բայց միանգամայն երկիւղէ ալ բոլորովին ազատ չէին . ան երկիւղը սրտերնուն մէջ կար, որն որ ամէն քաջ նաւավարին սիրտն ալ՝ մեծ ճամբորդութիւն մը սկսելու ատեն՝ կը պաշարէ :

«Օսվապետը ճամբայ չելած՝ մեծ սեղան մը պատրաստել տուաւ, ու կուագանակարին եւ Հնդիկներուն գլխաւորները հրաւիրեց . իր փոխանորդները ցեղապետին յանձնեց, եւ իրեն աղաչեց որ մինչեւ նոյն ատենը Սպանիացւոց ցուցուցած բարեկամութիւնը յառաջ տանի : Խոստացաւ իրեն որ շուտով ետ կը դառնայ, եւ իրեն հաղար ու մէկ տեսակ աղ-

նիւ բաներ կը բերէ : Ետքը առջեւը պղտիկ պատեւազմ մը ձեւացընել տուաւ . եւ ցեղապետին վախնալը տեսնելով՝ նորէն զինքն ապահովցուց որ Սպանիացիք զէնքերնին՝ միայն Գարայիաներուն դէմ կը դործածեն :

Ասկից ետեւ ծովապետը հրաժարական ողջոյնը տուաւ . ցեղապետին ու դլսաւորներուն հետ պատտուեցաւ, որոնք ամէնն ալ լալով հետը մինչեւ ծովուն ափունքը դացին, իրեններուն եւ Հնդիկներուն առջեւը նաւը մտաւ ու ճամբայ ելաւ 1493ին, Յունուարի 4ին :

ԺԴ.

Բնիդային դարձաւլը : — Մբեք :

Այրեք օր էր որ Կոլոմբոս հակառակ հովերուն գժուարութեան միտ չդնելով նաւարկութիւնը յառաջ կը տանէր . մէյ մ'ալ տեսաւ որ Բնիդա նաւը՝ որն որ Գեկտեմբերի 19էն վեր իրմէ բաժնուած էր, դէպ իր կողմը կու գայ : Ալոնզոյ Բինզոն ինքը զինքը կ'ուղէր արդարացընել, ըսելով որ հովերուն բոնութիւնը նաւս քեզմէ բաժնեց, ու մէյ մ'ալ զձեղ չկրցայ դժնել . բայց իր բաժնուիլը յառաջուրնէ մտածուած ու յարմարած բան էր, անոր համար ալ չիկրնար արդարանալ : Միշտ մարդիկ իրեն երեսը պիտի զարնեն որ ուղեց իր դլսաւորէն բաժնուիլ ու առանձին իր բախտը փնտուել, եւ ոսկերեր երկիրը դանելու ջանալ . ասկից զատ Հնդիկները ծածուկ դրդած էր որ զինքը կզզւոյն՝ Սպանիացոց կեցած կողման հակառակ կողմը տանին, միայն աս վախճանաւ որ հօն ոսկի ժողվէ . վերջապէս ծովապետին նաւաբեկութիւն ընելն իմանալով՝ իրեն օգնութեան հասած չէր . իր դլսաւորին նաւը օտար ու վայրենի տեղ մը փարատած ատեն՝ ինք իր ոսկի ժողվելը յառաջ կը տանէր, որուն կէսն ալ իր

նաւասահիներուն բաժնեց, որպէս զի անոնք իրեն
հետ կապէ:

Օռվապետը որտին նեղութիւնը ծածկեց, եւ
այնպէս ձեւացուց որ Ալմնզոյին՝ իր ջատագովութեան
համար ըսածներուն կը հաւտայ. բաւական համարե-
ցաւ զինքը պաղութեամբ մը ընդունելը. միայն ստի-
պեց որ ազատ թող տայ չորս Հնդիկներն ու երկու
կանայքը, որոնք Ալմնզոն բոնութեամբ Սպանիա կը
տանէր, որպէս զի հոն դերիի պէս ծախէ: Մանա-
ւանդ որ քիչ մը ետքը ծովին մէջ պատահածները՝
աս դէպքը մոռցընել տուին:

Ծաէ որ Կոլոմբոս արեւադարձներուն տակ եղող
ծովերն աղէկ ճանչնալու ըլլար, ինքը զինքը նոյն ե-
ղանակին մէջ Սպանիա դառնալու վտանգին մէջ չէր
դներ: Ինք տակաւին Տարեւոր կամ իանոնաւոր նովե-
րուն երեւոյթը չէր դիտեր: Արեւադարձներուն տակ
հովերը վեց ամիս արեւելքէն կը փշեն, վեց ամիս
ալ արեւմուտքէն: — Կոլոմբոս աս ճամբորդու-
թեան ատեն շատ բան քաշեց արեւելեան հովէն՝
որուն դէմ կը նաւարկէր. եւ հին աշխարհքը մօտե-
ցած ժամանակը՝ հասարակօրէն Փետրուար ու Մարտ
ամիսներուն մէջ պատահած մըրիկներէն ու ալեկո-
ծութիւններէն, որոնք որ նոյն տարին խիստ սաստիկ
եղան, շատ մեծ նեղութիւն քաշեց: Բինդա նաւը
կայմը նորոգել տուած չէր. անոր համար ալ չէր
իրնար աղէկ քալել: Ուստի եւ ծովապետը միշտ
վախի մէջ էր որ չըլլայ թէ աչքէն հեռանայ ու բո-
լորովին իրմէ բաժնուի:

Փետրուարի 12ին նաւաստիները կը կարծէին որ
Մատերային բարձրութեան հասած են. բայց Կոլոմ-
բոս դիտէր թէ Ազորեան կղզիներուն շտկութեան
մէջ են, եւ կը յուսար որ շուտով ցամաք կը հաս-
նին: Մէյ մ'ալ հովը մէկէն սկսաւ սաստկանալ, ծո-
վը սաստիկ կը յուղէր ու կը ծփէր. եւ Կոլոմբոս

տեսաւ որ հիւսիսային արեւելեան դին օդին մէջ շանթ կը զարնէ : Ասով իմացաւ որ մեծ մըրիկ մը պիտ' որ փրժի, ու շուտ մը հարկաւոր եղած հրաման ները տուաւ : Իրօք մըրիկն ելաւ, եւ շատ զարհուրելի էր . նաւաստիներն ուրիշ ճար չկրցան գտնել, բայց եթէ առագաստները գոցել, կայմերը մերկել, եւ թող տալ որ նաւերը ծովին վրայ հովին բռնութեան համաձայն ընթանան : Մէյ մը ահագին ալեք մը զիրենք լեռներու բարձրութեամբ վեր կը վերցրնէր, մէյ մ'ալ մէկէն նոյն բարձրութենէն անդունդի մը խորութեան մէջ կ'իյնային :

Խոկզբան նաւավարները կը յուսային որ մըրիկը շուտով կը դադրի . բայց Կոլոմբոս տեսնելով որ կը շարունակէ, զարհուրելով կը գուշակէր թէ Մարտի դիշերահաւասարէն յառաջ պատահող մըրիկներուն տեսակէն է, որոնք օրերով ու շաբաթներով կը տեւեն : Այսպիսի վիճակի մէջ աղօթքի դիմեց . գլխարկի մը մէջ բակլայ դրին, եւ որոշեցին որ մէջերնէն խաչանշան ունեցող բակլան հանողը՝ Կուտառալուքի Ս . Աստուածածնայ ուխտի երթալու խոստանայ : Ծովակալն ամենէն յառաջ քաշեց ու խաչանշան բակլան իրեն ելաւ : Ասով սիրտը քիչ մը սփոփեցաւ . որովհետեւ բախտը զինքն որոշելով՝ ասիկա իբրեւ նշան մը առաւ որ Աստուած ուխտերնին պիտ' որ ընդունի : Աս նեղութեան ու տառապանաց օրերը շատ անդամ աղօթք կ'ընէին, ու ծոմերու եւ ուխտի երթալու խոստմունքները կը նորոգէին : Ասանկ առիթներու մէջ երեք անդամ վիճակ ձգած ատեննին վիճակը ծովապետին ելաւ :

Երեք օր նոյն տառապանաց մէջ մնացին . նաւերը կը դիմանային , բայց շարունակ կը վախցուէր որ չըլայ թէ ընկղմին : Աս ողորմելի ատենը՝ գիշեր մը Կոլոմբոս արտմութեամբ կը մտածէր որ եթէ իր նաւն ընկղմելու ըլլար, ձեռք զարկած գործքը իրեն

Հետ մէկտեղ կը կորսուեր։ Աս տխուր մտածութիւնը կամաց կամաց շատ սաստկանալով, հնարք մը մտածեց, որ երկու նաւերն ալ բոլոր մէջի մարդիկ ներովն ընկզմելու ը լան՝ իր գիւտերուն ծանօթութիւնը մինչեւ Սպանիա հասնի։ Իր ճամբորդութեան ու գտած երկիրներուն ճիշդ ստորագրութիւնը մագաղաթի վրայ դրեց. կնքելէն ետեւ՝ վրան դրեց որ աս մագաղաթն առանց բանալու Սպանիայի արքունիքը տանողը՝ հազար սկուտ վարձք կ'ընդունի. Ետքը կտաւի մէջ պլեց, ու մօմի զանգուածի մը մէջ դոցելով՝ մէկ պղտի տակառակի մէջ դրաւ ու ծովը նետեց։ Կը յուսար որ տակառը տեղ մը ցամաք կ'ելլէ, ու գտնողը Սպանիա կը հասցընէ։ Աս յիշատակարանէն օրինակ մ'ալ նաւին վրայ հաստատեց, որ եթէ մէկը կորսուելու ըլլայ՝ զոնէ մէկալն ազատի։

Հաղիւ թէ աս դորձքս լիրնցուցած էր, մէյ մ'ալ հեռուեն երկիր մը տեսան, բայց չէին համարձակեր յուսալու որ կարենան ալիքներուն սաստկութենէն հոն հասնիլ։ Ծովապետն իմացաւ որ տեսածնին՝ Ազորեան կղզիներէն մէկն է։ Նոյն երկրէն հինգ մղոն հեռու էին։ Ամբողջ երկու օր աս ցամաքը աչուրներնուն տակն էր, բայց մըրիկն ու ալէկոծութիւնը թող չէր տար որ մօտենան։ Վերջապէս ամսոյն 17ին, սաստիկ մէծ աշխատանքով ցամաքին այնչափ մօտեցան որ կրցան երկաթ նետել. եւ կարծեցին որ ալ ազատեցան. բայց դժբախտութեամբ պարաննին փրթաւ, եւ նոյն րոպէն՝ սաստիկ հով մը նաւերնին դարձուց, զիրենք առաւ դէպ ի հիւսիս տարաւ, եւ մինչեւ իրիկուն չարչարեց։ Հաղիւ կրցան դիշերը ցամաք մօտենալ ու խարիսխ նետեցին։

ԺԵ.

Առաջին Մարտի Տարբեան :

Երբ որ նաւահանգստին մէջ ապահովցան , ծովապետը քանի մը ժամ՝ ուղեց հանգիստ քնանալ . որովհետեւ հինգ օրուընէ վեր ամենեւին աշուրները դոցած չէր : Հասած տեղերնին Ա. Մարիամայ կղզին էր , որն որ Ազորեան կղզիներէն մէկն է : Գասդանետա՝ կղզւոյն կառավարը նաւին ուսելիք խաւրեց , ու նաւաստիներէն երեք հոդի կանչեց , որ Կոլոմբոսի եւ իրեն ընկերներուն զարմանալի արկածներն իրենցմէ լսէ : **Ծ**ովապետը նաւաստիներուն ուխտ ընել տուածէր որ հասած առաջին երկիրներնուն մէջ՝ թափորով Ա. Աստուածածնայ նուիրուած եկեղեցւոյ մը այցելութեան երթան : Ա. Մարիամ կղզւոյն մէջ ծովեղերքէն քիչ մը հեռու Ա. Աստուածածնայ նուիրուած մատուռ մը կար : Կղզւոյն կառավարին իրենց ցուցուցած սէրը , որն որ միանգամայն իմացուցած էր որ երկրորդ օրը նաւին այցելութեան կու գայ , Կոլոմբոսը վստահացուց որ առանց վտանգի կրնայ գուրս ելել : Ուստի եւ իր հրամանաւը նաւաստիներուն մէկ մասը ցամաք ելան , որ երթան ուխտերնին կատարեն : Քահանայի մը յառաջագոյն ծանուցած էին որ պատրաստ կենայ , եւ եկած ատեննին՝ մատրան մէջ աստուածային պաշտօնը կատարէ :

Ծովապետը նաւին մէջ կը սպասէր որ ասոնք ետ դառնան , որպէս զի ինքն ալ մնացողներուն հետ երթայ ուխտը կատարէ : Բայց ետ դարձող չեղաւ : Կառավարին ցուցուցած սէրն ու ըրած ընդունելութիւնը՝ դարան մըն է եղեր : Գասդանետա՝ մատրան մէջ եղող բոլոր նաւավարները բոնել տուած էր , եւ ծովապետը մէջերնին չգտնելուն վրայ զարմանալով՝ քիչ մը ետքը մակոյկով մը անձամբ նաւն եկաւ եւ իրեն վնաս մը չընելնուն վրայ խոստում առնելով՝ նաւը մտաւ : Երբ որ Կոլոմբոս ըրածը երեսը

զարկաւ նէ, կառավարը պատասխան տուաւ թէ Լուսիտանիայի արքունեաց հրամանին համաձայն կը վարուի. որով ծովագետը սկսաւ վախնալ որ չըլլայ թէ Լուսիտանացիք ու Սպանիացիք իրարու հետ պատերազմի մէջ ըլլան. բայց աս ալ հաւանական բան մը չէր երեւար: Գասդանետա քիչ մը ետքը ցամաք դարձաւ ըսելով որ բոնածներս չեմ կրնար ետ դարձընել: Աս միջոցիս ալեկոծութիւնը դեռ կը տեւէր. եւ երկու օր ծովագետը իր մարդիկներուն կէօր հետը չունենալով ու նաւին ծառայութիւններն ընելու համար՝ միայն քանի մը նաւաստի ունենալով՝ կը վախնար որ նաւն ընկղմի: Վերջապէս կառավարը երկու օր վերջը նաւավարները ետ դարձուց, ու նամակ մ'ալ խաւրեց, որուն մէջ ըրածին վրայ թողութիւն կը խնդրէր ու կը խոստանար որ ձեռքէն եկած ծառայութիւնները կ'ընէ: Կառավարին աս բոնած այլանդակ ճամբուն պատճառն ան էր որ Կոլոմբոսին Սպանիայէն ճամբայ ելած ատեն՝ Լուսիտանիայի թագաւորը հրաման տուած էր որ ուր տեղ որ իրեն պատահելու ըլլան՝ զինքն ու նաւերը բոնեն:

«Ծովագետն ասոնք տեսնելով՝ չուզեց աւելի երկայն ատեն հոն կենալ, ուստի եւ պատշաճ ժամանակէն յառաջ ճամբայ ելաւ: Բայց քիչ մնաց՝ աս բանս իրեն շատ ծանր կը նստէր, ինչու որ մըրիկը դեռ դադրած չէր: Մարտի Յին սաստիկ հով մը բոլոր առագաստները պատռեց: «Նաւաստիք ծունք իջան եւ սկսան Աստուծոյ դիմել. ծովագետն ալ վիճակ ձգեց՝ որ մէջերնէն մէկը Սեւդայի Ա. Աստուածածնայ ուխտի երթայ. վիճակը աս անդամ ալ իրեն ելաւ: «Եղն ատենը Լուսիտանիայէն հեռու չէին:

Մարտի Յին բոլոր օրը շատ զարհուրելի էր. հեղեղի պէս անձրեւ կու դար, միօրինակ երկինքը կը

դուար, ու ետեւէ ետեւ կայծակ կը զարնէր. Հովին բռնութիւնը նաև առած ահագին շուտութեամբ կը տանէր, ալիքներն ալ լերան պէս բարձրանալով՝ ամէն ըռպէ նաև ընկղմելու կը սպառնային. Խեղճ Սպանիացիք կը կարծէին որ կեանքերնուն վերջը հասած է: Ամէնքն ալ ուխտ բրին որ եթէ ողջ առողջ ցամաք հասնելու բլան՝ առաջին շաբաթ օրը հացով ու ջրով ծոմ բռնեն:

Վանոյն Յին ու Կին մէջի գիշերը երկիր մը տեսան. բայց ալէկոծութիւնն այնպէս սաստիկ էր որ աս տեսիլը զերենք ուրախացրնելու տեղ՝ աւելի վախի մէջ ձգեց. ինչու որ չէին գիտեր թէ տեսած երկիրնին ուր է, եւ կը վախնային որ չըլլայ թէ առանց նաւահանդստի տեղ մ'ըլլալով՝ այնչափ ժամանակէ վեր ահագին Ովկիանոսին խաղալիկ եղած նաւը ցամաք զարնուի ու փարատի: Առտուն ծովապետը ճանչցաւ որ Գակոյ գետին բերանը Սինդրայի մօտ են. եւ թէպէտ Ա. Մարիամայ կղզին գլուխն եկածը՝ նորէն Լուսիանացւոց ձեռքն իյնալէն զինքը կը վախցընէր, բայց սակայն ծովուն վիճակը երկայն մտածելու թող չտուաւ. ուստի եւ խարիսխ նետեց, եւ ամէնքը մէկտեղ այսպիսի մեծ վտանգէ մը ազատելուն համար Աստուծոյ մեծ շնորհակալութիւն մատուցին:

Ճ.Օ.

Լուսիանիոյի մէկ գոտի ընդունելունէ:

Առլոմբոսի վախը պարապ ելաւ. Լուսիանիայի թագաւորը չարիք կամ վնաս մը չհասցընելէն զատ՝ իրեն պարտք մը սեպեց որ այսպիսի երեւելի գիւտ մը գտնող մարդը պատուէ: Նաւը մարդ խարեց ու զինքը մեծ պատուով վալքարաիզոյ բերել տուաւ, ուր որ նոյն ատենը կը բնակէր, Լիսաբոնէն ինը մզն հեռու: Իրեն մեծ ու պատուաւոր ընդունելութիւն

մ'ըրաւ, առջեւը նստել տուաւ, դտած տեղերուն
ու գլուխն եկած բաներուն զարմանալի պատմութիւն
որ մեծ հետաքրքրութեամբ մտիկ ըրաւ, եւ այսպիսի
մեծ յաջողութիւն դտնելուն վրայ զինքը շնոր-
հաւորեց: Բայց արտաքրուստ որչափ որ ուրախու-
թիւն ցուցրնէր, միշտ կ'իմացուէր որ յառաջադոյն
զինքը շնորհունելուն ու անով Լուսիտանիան այսպիսի
մեծ ու օգտակար բանէ մը զրկելուն վրայ շատ կը ցաւի:
Յովհաննէս Բ. չէր կրնար մտքէն հանել որ հիմա
իբրեւ Սպանիայի ծովապետ ու Հնդկաստանի փոխ-
առքայ ընդունած մարդը՝ ութը տարի յառաջ ի-
բրեւ աղքատ ու ողօրմելի մարդ եկած առաջարկած
էր որ աս երեւելի գիւտը իր անուամբն ընէ, եւ
մերժուած էր: Ի վերայ այսը ամենայնի Կոլոմբոսին
առաջարկեց որ հետը մարդ տայ, որպէս զի իր եր-
կիրներէն անցնելով՝ Սպանիա դառնայ: Բայց ծովա-
պետն աւելի ուզեց որ յաջող հովի մը սպասէ, ու
ծովով Սպանիա անցնի: Սակայն անմիջապէս Սպա-
նիայի թագաւորին ու թագուհւոյն նամակ մը գրեց,
որուն մէջ կը պատմէր իր յաջողութիւնը, դարձը
եւ գլուխն եկածները՝ որոնք զինքը քիչ մը տաեն
Կիսաբոն մնալու կը ստիպէին:

Լուսիտանիայի մայրաքաղաքին մէջ մնացած քիչ
ատենը՝ բոլոր քաղքին բնակիչները ուրիշ բանի վրայ
չեին խօսեր բայց եթէ զարմանալի եղանակաւ Ովկիա-
նոսին մէկալ դին դանուած Հնդկաստանին վրայ:
Շատ մարդ նաւերուն այցելութեան կ'երթային, եւ
ամենքն ալ կը ցաւեին որ ինչպէս իրենց աղջը այս-
պիսի փառքէ ու հարստութենէ մը զրկուեցաւ, որ
որ Սպանիացւոց կը տրուէր: — Լուսիտանիայի թա-
գուհին ալ ուզեց Կոլոմբոսը տեսնել. եւ ծովապե-
տը պատուով ու գովութիւններով Լիսաբոննէն բաժ-
նուեցաւ, ու յաջող հովով մը ճամբայ ելաւ:

ԺԼՅ.

Սպանիա հասնիլը:

Փալտսի նաւահանգստին մէջ եղող նաւավարները Մարտի 15ին առատուանց տեսան որ պզտիկ ու թեթեւ նաւ մը կու գայ, զորն որ հեռուէն ան նաւերէն մէկուն կը նմանցընէին, որոնցմով առջի տարին խաբեբայ Ճենովացի մը թագուհին ու թագաւորը խաբելով՝ իր մտացածին գաղափարները դլուխ տանելու համար, նոյն տեղէն ճամբայ ելած էր: Նաւը որչափ որ յառաջ կու գար, այնչափ ալ նաւավարները կարծիքներնուն մէջ կը հաստատուէին թէ նոյն նաւերէն մէկն է. բայց չէին համարձակեր բոլովին ապահով ըլլալ, որովհետեւ մոքերնին դրած էին թէ ան երեք նաւերը կորսուած են: Ի՞նչպէս ասիկա կրնայ մնացած ըլլալ, կ'ըսէին, եւ եօթը ամիս ու կէս ծովերուն վրայ թափառական պտղելէն ետեւ՝ ետ դառնալ:

Իրենք աս խորհրդածութիւններն ընելու ատեն՝ նաւը բոլոր առագաստները բացած փառաւորութեամբ կը մօտենար, անանկ որ տարակոյսնին երթալով կը նուազէր: Հետաքրքրութիւննին աւելի եւս մեծնալով եւ աս լուրը բովանդակ քաղքին մէջտարածուելով՝ բնակիչները բոլոր նաւահանգիստը դիմեցին, եւ աս զարմացման, յուսոյ ու վախի մէջ կեցող բազմութեան առջեւ՝ կոլսմբոսի նաւը շքեղութեամբ ներս մտաւ: Բազմութիւնը՝ նաւապետն ու բերած Հնդիկները տեսնելով, շուտ մը բերնէ բերան հաղորդուած սքանչելիքները լսելով՝ ուրախութիւններնէն իրենք իրենցմէ ելան: Բոլոր եկեղեցիներուն զանդակները սկսան զարնուիլ, խանութիւնները գոյցուեցան, եւ ամէնքը մէկտեղ նոր եկողներուն հետ եկեղեցի մը գային Աստուծոյ շնորհակալ ըլլալու համար:

Կոլոմբոս նոյն տեղը շատ քիչ կեցաւ, որովհետեւ կը փութար որ դարձը արքունեաց իմացընէ ու թագաւորին եւ թագուհոյն առջեւն ելելու հրաման ընդունի: Ուստի եւ շուտ մը պատգամաւոր մը խաւրեց, ու ինքն ալ անմիջապէս Աւելիլա գնաց, որ հոն պատասխանի սպասէ: Աս պատասխանը՝ որ շատ պատուաւոր կերպով գրուած էր՝ շատ չուշացաւ: Վերնագիրն աս էր. “Աս Տոն Քրիստափոր Կոլոմբոս, Ովկիանեան ծովուն մէջ մեր ծովապետը, եւ Հնդկաստանի մէջ գտնուած կղզիներուն փոխարքան ու կառավարը,,:

Ծովապետը ժամանակ չկորսընցուց: Հիմա ալ բաղձանքին հասած էր, եւ քաշած այնչափ նեղութիւններուն ու դժուարութիւններուն վերջն եկած էր. մինչեւ աս թագաւորական պատասխանն առնելը՝ միշտ վախի մէջ էր, կը վախնար որ Բինզոն նենդութիւն մ'ըրած չըլլայ: — Մըրիկը Բինդան նաւը Կոլոմբոսին նաւելն բաժնած եւ կասգոնիայի ծոցին մօտերը նետած էր, եւ Բինզոն՝ Պայոն ցամաք ելելով՝ շուտ մը հոնկից թագաւորին նամակ մը գրած էր, ու եղած գիւտն իմացընելով՝ առջեւն ելելու հրաման խնդրած էր: Անկից քիչ մը վերջը նորէն ճամբորդութիւնը կըցած էր յառաջ տանիլ: Այնպէս կը կարծուի որ Կոլոմբոսի նաւին հասած օրը իրիկուան դէմ Բինզոնին նաւը Սպանիա հասած ըլլայ: Եւ այսպէս ծովապետէն ուշ հասնելուն համար՝ սիրտն այնչափ նեղացաւ, որ մակոյի մը մտնելով՝ գաղտնի ցամաք ելաւ ու գնաց տանը մէջ պահուըտեցաւ: Բայց երբ որ Կոլոմբոս՝ դեռ Բինզոնին ինչ վիճակի մէջ ըլլալը չգիտնալով՝ Աւելիլայի մէջ թագուհոյն պատասխանին կը սպասէր, Բինզոն Պայոնէն գրած նամակին՝ թագաւորէն սաստիկ պատասխան մ'ընդունեցաւ, որուն մէջ բոնած ճամբան երեսը կը դարնէր ու կը հրամայէր որ ծովապետին հպատակի: Բինզոն աս նամակին ան աստիճանի այլայլե-

ցաւ, որ մեծ տրտմութեան մէջ ինկաւ եւ արդէն հիւանդ ըլլալով՝ ախտն աւելի սաստկացաւ ու մեռաւ:

Առլոմբոսին ձեռք զարկած երեւելի դորձքին գործակից ըլլալը՝ Բինզոնին շատ մեծ պատիւ կ'ըլլար, թէ որ իր չար նախանձովն ու անյագ փառասիրութեամբն իր առաջին բոնած ճամբէն շեղած չըլլար: Ծովապետին ճշմարիտ բարեկամ ու օգնական ըլլալու տեղ՝ միշտ անոր խորհուրդները խափանելու եւ գիւտին պարծանքն յափշտակելու եւ տեւէն ինկած էր: Բայց վախճանին չհասաւ ու արքունիքէն ընդունած յանդիմանութեամբն ու նախատինքովը պատիժը դուաւ. բայց վախճանին հասնելու ալ ըլլար՝ իր խղճին խայթերը բաւական էին հառած փառքն իրեն դառն ընելու:

ԺԲ:

Առլոմբոսի գալութեամբ ինքնառաջականը:

Առլոմբոսի զարմանալի գիւտին լուրը շուտ մը ամէն կողմ կը տարածուէր, եւ բոլոր Եւրոպայի ու սումնականները կը սկսէին ասոր վրայ մաածել եւ ասոր վրայ խօսիլ: Գաղղիայի, Խտալիայի, Անգղիայի, Գերմանիայի մէջ ամէն մարդ զարմանալով կ'ըսէր թէ Հակոտանեաց աշխարհքը գտնուեր է, եւ ճենովացի նաւապետ մը երեսունուիրեք օրուան նաւագնացութեամբ արեւելքին ծայրը գտեր է: Բայց աս ոքանչելիքին վրայ խօսող ազգերուն մէջ ամենէն աւելի եռանդեամբ խօսողը՝ Սպանիացիք էին: Այսպիսի արտաքոյ կարգի դէպքը՝ իբրեւ իրենց թագուհոյն ու թագաւորին բարեպաշտութեան վարձքը կը համարէին. եւ ծովապետը Սեւիլլայէն Պարչելոնա գացած ատեն՝ բոլոր անցած տեղերուն բնակիչները դիմացը կ'ելլէին ու զինքն ուրախութեամբ եւ ծափահարութեամբ կ'ընդունէին: ԱՌ Կոլոմբոս աչքերնուն առ

ջեւը անծանօթ օտարական մը չեր, որուն կարծիք-ները քանի մը ամիս յառաջ յիմարական բանի մը պէս կ'արհամարհէին. զինքը հիմա իրենց հայրենեաց փառք ու պարծանք կը համարէին, եւ այսպիսի ե-րեւելի մարդու մը ձեռք բունելով՝ ասանկ սքանչելի գիւտի մը գտնուելուն գործակից ըլլալնուն վրայ իրարու ուրախակից կ'ըլլային :

Խոկ բուն Պարչելլնայի մէջ, ուր որ Փերդինան-դոս ու Եղիսարէթ նշն ատենը կը գտնուէին, ընդ-ունած փառքն ու պատիւը՝ ուրիշ բանի մը չեր կրնար համեմատուիլ բայց եթէ հին Հռոմայեցոց յաղթանակի հանդէսին : Զինքը տեսնելու համար շատ մը օտարականներ ամէն կողմանէ քաղաքը ժող-վուած էին, եւ բոլոր քաղքին բնակիչները ճամբա-ներուն վրայ դիզուած էին. բայց ճամբաներն այս-չափ բազմութեան բաւական չըլլալով՝ բոլոր տնե-րուն պատուհաններն ու յարկերը մարդիկներով լե-ցուած էին : Բոլոր պատշգամներն ու պատուհաննե-րը երեւելի տիկիններով լեցուն էին, որոնք նշանաւոր հանդիսութեան օրուան մը պէս փառաւոր զգեստ-ներնին հագած էին : Զինքն ընդունելու համար մեծ սրահի մը մէջ փառաւոր ոսկեհուռ հովանոց մը պա-տրաստուած էր, այնպիսի կերպով մը՝ որ ամէն մարդ կարենայ տեսնել : Ծովապետին հասնիլն իմա-ցուելուն պէս՝ թագաւորն ու թագուհին իրենց իշ-խաններովին ու պալատականներովը, եւ բոլոր տե-րութեան երեւելի պաշտօնատէրներովը մէկտեղ, իրենց նոր աշխարհք մը ստացող նաւապետն ընդունելու պատրաստուեցան : Շատ մը իշխաններ ու պալատա-կաններ կոլոմբոսին դիմացը գացին, որ թագաւորին ու թագուհոյն անուամբը զինքն ողջունեն ու ընդ-ունին : Ծովապետը գեղեցիկ ճերմակ ձիու մը վրայ հեծած էր, որդին ուրիշ պղտիկիեկ ձիու մը վրայ հեծած քովէն կ'երթար, եւ իրենց չորս կողմերէն

փառաւոր հագուած երիտասարդ իշխաններ ձիերով
կ'երթային :

Արնանք ըսել որ աս հանդէսը՝ Սպանիայի մէջ
պատահած ամէն հանդէսներէն աւելի փառաւոր,
զարմանալի եւ ուրախական էր: — Ամենէն յառաջ՝
իրենց երկրին գոյներովը նկարուած վեց Հնդիկ կը
քալէին. իրենց կերպարանքը, կեցուածքը, շար-
ժուածքը՝ ժողվուած բազմութեան մէյ մէկ զարմա-
նալու բաներ էին: Իրենց կղզւոյն բոլոր ոսկի զար-
դերը վրանին առած էին, այնպէս որ զգեստնին՝
ոսկիե չեր տեսնուեր: Ասոնց ետեւէն՝ աղէկ կարգի
գրած ու գեղեցիկ չափակցութեամբ շարուած սաս-
տիկ շատ ողջ պապկաներ, եւ ուրիշ անհամար տեսակ
լեցուած թռչուններ եւ ճճիներ կը տանէին, որոնց
փայլուն ու կենդանի գոյները առաջին անդամ Սպա-
նիայոց աչքը կը խտտղէին: Բոլոր բազմութիւնը
այսպիսի նոր տեսարանէ մը յափշտակուելով՝ զար-
մացման աղաղակները եւ ուրախութեան ծափահա-
րութիւնը չեին գագրեր: Ամենուն երեւակայութիւ-
նը՝ այսպէս ըստ ինքեան նոր ու զարմանալի բանե-
րու վրայ՝ շունեցած յատկութիւննին ալ կը դնէին.
Եւ երբ որ ասանկ նոր ցեղ մարդիկներէ, անդիւտ
անասուններէ ու գեղեցիկ թռչուններէ ետքը՝ ան-
բաւ չտեսնուած անկերն ալ տեսան նէ, ալ սկսան
կարծել որ անոնք զարմանալի զօրութիւններ ունին,
եւ թէ ասկէ վերջը Եւրոպայի մէջ ալ հիւանդու-
թիւն մը պիտի չգտնուի, որն որ աս արեւելքի տրն-
կերուն ու համեմներուն զօրութեամբը չբժշկուի: Ծո-
վապետն անանկ հրամայած էր որ մարդիկներէն,
թռչուններէն ու տնկերէն ետեւ՝ աւելի փառաւու-
րութեամբ ժողովրդեան առջեւը տարածուին Հընդ-
կաստանյոց ապարանջանները, պսակները, գոտի-
ները եւ ուրիշ զարդերը, վերջապէս բոլոր բերած
ոսկին. որոնք իր գտած երկիրներուն անբաւ հարրս-

տութեան վրայ ամենուն աւելի մեծ գաղափար մը
կընային տալ:

Ըստ երբ որ աս ամէն նոր ու զարմանալի բա-
ները տեսնելէն ետեւ՝ բոլոր ասոնք գտնողը տե-
սան, ան ատեն ալ բազմութեան զարմանքն եւ ու-
րախութիւնը վերջին աստիճանի սաստկացաւ. Հե-
կինար գրով բացատրուիլ ուրախութեան ու կեցցեի
ձայները, Կոլոմբոսին ու թագաւորին եւ թագու-
հւոյն արուած գովութիւնները: Կարծես թէ նոյն իսկ
բնութիւնն ալ իրենց ուրախակից կ'ըլլար. Ապրիլ
ամսուան գեղեցիկ եւ առանց ամսի երկինքը՝ հան-
դիսին փառաւորութիւնն աւելի եւս կը գեղեցկա-
ցընէր: Կոլոմբոս աս ալիքներու պէս իրարու վրայ
դիզուած բազմութեան մէջէն կամաց կամաց յառաջ
կ'երթար: Երեսին վրայ գրեթէ իր կամացը դէմ
նկարուած ուրախութիւնը, իր ծիծաղկոտ գէմքը՝
սրտին մէջ զգացած զուտ ցնծութեան նշանակն էր:
Անցած ժամանակը ամենուն աչուրները վրան էր.
իսկ անցնելէն վերջը ամէն մարդ սրտին մէջ զգացա-
ծը զանազան կերպով կը յայտնէր: Ի՞նչ ազնուու-
թիւն, կ'ըսէր մէկը. Ի՞նչ քաջութիւն, կ'ըսէր մէ-
կալը. ինչպիսի խելացիութիւն, կը կրկնէր երրորդ
մը: Եւ առանկ փառաւորութեամբ Կոլոմբոս զինքն
ընդունելու համար պատրաստած տեղը հասաւ:

Երբ որ ծովապետը ձիէն վար իջաւ, ու որդւոյն եւ
դիմացն եկող իշխաններուն հետ ներս մտաւ նէ,
սրահին մէջ սաստիկ լուութիւն մը տիրեց: Մօտիկ-
ցած ատեն՝ թագաւորն ու թագուհին ոտք ելան.
աս պատիւը միայն պսակեալ գլուխներու կը տրուէր:
Կոլոմբոս այլայելով՝ մէկ ծունկը գետինը դրաւ, եւ
խնդրեց որ իր տերանցը ձեռքը պազնէ: Եղիսա-
բէթ ու Փերդինանդոս ձեռուընին տալէն վերջը՝
ծռեցան զինքը վեր վերցուցին, եւ հրամայեցին որ
իրեն համար պատրաստուած գահին վրայ նոտի: Ան-

ատեն լուռթիւնն աւելի մեծցաւ, եւ կոլոմբոս իր
ճամբորդութեան պատմութիւնը սկսաւ պատմել:
Համառօտ կերպով մը՝ պատահած դէպքերը պատ-
մելէն ու գտած կղզիներուն ստորագրութիւնն ընե-
լէն ետեւ՝ բոլոր բերած զարմանալիքները թագու-
հւոյն ու թագաւորին առջեւն հանեց . բոլոր անկերը,
կենդանիները, հաղուագիւտ բաները, խեցիները,
շգործուած ու գործուած ոսկին ցուցընելէն վերջը՝
ըսաւ որ ասոնք դեռ յուսացած բարութիւններուս՝
միայն մէկ օրինակն են: Երբ որ Հնդիկներն իրենց
ներկայացաւց, անոնց ցեղապետին՝ իրեն ու հետն ե-
ղողներուն ըրած աղէկ ընդունելութեան, եւ իրենց
վերջին աստիճանի քաղցրութեան վրայ խօսեցաւ,
Ետքը այլայլելով մը ըսաւ աս ամէն դիւտերը՝ որոնք
որ Աստուած հաճեցաւ որ ես ընեմ, միայն սկիզբ
մին են, եւ կը համարձակիմ ապահովցընել որ աւե-
լի եւս մեծ ու օդտակար գիւտեր կայ ընելու, որոնց-
մով անհնարին սաստիկ հարստութիւն պիտի ստանաք:

Ամէնքն ալ մեծ մտադրութեամբ աս խօսքերը
մտիկ ըրին, եւ նոր աշխարհքին գանձերուն աս փոքր
նշխարները մեծ զարմացմամբ նայեցան: Երբ որ կո-
լոմբոս խօսքը վերջացուց, թագուհւոյն աշուըները
երախտագիտութեան արցունքով թրջած էին, նոյն
իսկ թագաւորին ալ սիրան ելած էր. ու երկուքն
ալ մէկտեղ գահէն վար իջնալով՝ ծունկ չոքեցան եւ
իրենց օրովը այսպիսի զարմանալիք կատարելուն հա-
մար Աստուծոյ շնորհակալ եղան: Բոլոր պալատա-
կաններն ու իշխաններն ալ իրենց օրինակին հե-
տեւելով՝ ծունկ իջան, նոյնպէս բոլոր չորս կողմը
ժողվուած բազմութիւնը դետինն ինկաւ, ու թա-
գաւորական երաժիշտները եւ հան եղող եպիսկոպոս-
ներն ու քահանաները սկսան Զժեղ Աստուծ երգը
երգելով՝ Աստուծոյ շնորհակալ ըլլալ:

Կոլոմբոսին աս առթիս մէջ զգացած ուրախու-

թիւնը չիկրնար բացատրուիլ։ Աս հանդիսութիւնը լմբննալէն վերջը՝ թագաւորէն ու թագուհիէն հրաժարեցաւ, եւ բոլոր արքանականները զինքն առին իրեն համար որոշուած բնակարանը տարին։ Ժողովը դեան ուրախութեան ու շնորհակալութեան ձայները մինչեւ հոն իրեն ընկերացան։ Եւ նոյն տեղը մէկքանի մտերիմ բարեկամներու եւ իր Տիեկոյ որդւոյն քով սկսաւ այնչափ ժամանակէ վեր ցանկացած ներքին մսիթարութիւնն ու հանդիսար վայելել։

Ժամանակակիցներ

Պատրիարքութեան պատմութեան մասին

«Օ» վապետին աս երջանիկ ու խաղաղ կեանքը վեց շաբաթ տեւեց։ Յառաջագոյն գրեթէ ամէն կողմը ընդունած արհամարհութեան տեղ՝ հիմա ամենէն յարդութիւն ու զարմանք կ'ընդունէր։ Պալատականաները՝ հետր խօսելն իրենց պարծանք մը կը համարէին։ Իրմէ բաժնուելէն ետեւ իր խօսքերը կը կնելը իրենց փառքի մը տեղ կը բռնէին, բերնէն ելած ամէն մէկ խօսքը պատգամի պէս կ'ընդունէին։ Իրեն յաջողութիւնը ամէնքը կը ստիպէր որ իր հանճարը պատուեն։ Ճամբան անցնելու ատեն՝ մարդիկները յարդութեամբ առջեւը կը ծռէին, խանթի մը առջեւէն անցնելու ատեն՝ արուեստաւորները բաներնին գործքերնին թող կու տային ու երկայն ժամանակի ետեւէն կը նայէին, մայրերը՝ իրենց զաւկըներնուն կը ցուցընէին։

Բայց աս մեծարանաց ու յարդութեան մէջ նաև խանճը՝ իր թոյնը կամացուկ մը կը սկսէր խառնել։ Անդամ մը Սպանիայի մեծ կարդինալը՝ որն որ յառաջագոյն իրեն ձեռք բռնողներէն մէկն էր, զինքը փառաւոր սեղանի մը հրատիրեց, ուր որ իրեն թագաւորի պէս պատիւ կ'ընէին։ Սեղանի վրայ խօսքը գրեթէ բոլոր նոր աշխարհքին վրայ էր. բայց աս

իրեն պատուաւոր խօսքերուն մէջ կոլոմբոս իմացաւ
որ հետը նստողներուն մէջն ալ վրան նախանձողներ
կան: Արովիշետեւ, ըսաւ պալատականներէն մէկը, աշ-
խարհքս կլոր է, յայտնի է որ չորս կողմը կրնայ
պարտցուիլ: Աս գիւտէն աւելի գիւրին բան մը
չիկրնար ըլլալ: Ստոյգ է, պատասխան տուաւ ծո-
վապետը, բայց պէտք էր որ մէկը գաղտնիքը գտնէր:
Ի՞նչ, ըսաւ Սպանիացին արհամարհելով մը, տէր ծո-
վապետ, կարծես որ դուն] Հնդկաստան գտած չը-
լսոյիր՝ ուրիշ մը չէր կրնար գտնել: Ընկերութեան
մէջ գտնուող խելացի մարդիկը աս անմիտ խօսքին
վրայ ունեցած տհաճութիւննին յայտնեցին. իսկ
կոլոմբոս առանց պատասխան տալու՝ հաւկիթ մը
առնելով՝ դարձաւ բոլոր ներկայ եղողներուն ըսաւ.
Տեարք իմ, մէջերնէդ ո՞վ կրնայ աս հաւկիթն իր
սուր ծայրին վրայ կեցրնել: Թէպէտ եւ ծովապե-
տին ասկից ի՞նչ հետեւցընելիքը չիմացան, բայց ա-
մէնքն ալ սկսան մէկիկ մէկիկ ըսածը փորձել. սա-
կայն հաւկիթը չէին կրնար շիտակ կեցրնել, միշտ
մէկ կողմը կ'իյնար: Ան ատեն կոլոմբոս հաւկիթն
առաւ, եւ ուժով մը ծայրը սեղանին վրայ զարնե-
լով՝ շիտակ կեցուց: Աս որ տեսան՝ ամէնքը մէկտեղ
սկսան կանչել. Աս կերպով կեցրնելը գժուար բան
մը չէ: Ստոյգ է, ըսաւ ծովապետը, բայց ամենեւին
մէկերնիդ չմտածեցիք:

Կախանձին աս գաղտնի ազգմունքները տեսնե-
լով՝ կոլոմբոս սկսաւ պալատականներուն նենգութե-
նէն զգուշանալ. բայց թագաւորին ու թագուհւոյն
մէրը զինքը կ'ապահովցընէր: Թագաւորը դուրս ելած
ժամանակները շատ անգամ մէկ կողմը՝ իր ժառան-
դը, մէկաւ կողմը ծովապետը կ'ունենար. շատ ան-
գամ ձիով պարտելու երթալու ատեն՝ կոլոմբոսն
հետը կ'առնէր. թագուհին զինքը տեսնելով եւ գիւ-
տերուն պարագաներն ու տեսածները պատմել տա-

լով չեր կրնար կշտանալ . մանաւանդ Նոր աշխարհ -
քին բնակիչներուն բարուցը վրայ խօսածները շատ
հաճութեամբ մտիկ կ'ընէր : Կ'ուզէր որ անոնց հետ
մարդասիրութեամբ ու գթութեամբ վարուին , կը
բաղձար որ անոնցմով իր հպատակներուն թիւր շատ-
նայ , եւ սաստկութեամբ կը մերժէր անոնց խորհուր-
դը , որոնք կ'ըսէին թէ զիրենք ստորին աստիճանի
բնութեան տէր մարդիկ համարելու եւ գերի ընելու
է : Կոլոմբոսին՝ իրենց բարուց աղնուութեան վրայ
պատմածներէն սիրտը կ'ելլէր :

Ալ համարձակիմ ըսել մեծափառ թագուհի
որ , կ'ըսէր Կոլոմբոս , աշխարհքիս վրայ Սպանիա-
կան կղզւոյն բնակիչներէն աւելի հեզ մարդ չկայ .
բոլորն ալ հիւրասէր , պարզ ու բարի մարդիկ են :
Իրենց միամատութեան հետ զգուշաւորութիւն ու ազ-
նուութիւն ունին : Թէպէտ քովերնիս տեսած բոլոր
բաներնին իրենց զարմանալի ու չքնաղ կ'երեւային ,
բայց երբեք մէկը չտեսնուեցաւ որ բան մը գողնայ :
Անոր հակառակ ամենեւին առանց հատուցում մը
պահանջելու՝ ձեռքերնէն եկած ամէն ծառայութիւնը
սիրով կ'ընէին : Ստուգիւ սիրտ շարժելու բան էր
աս բարի ժողովրդեան մեզի ցուցուցած սէրը . մա-
նաւանդ նաւերնուս դժբախտութեամբ իրենց կղզւոյն
առջին փարատած ատեն՝ իրենց ցեղապետին ըրած-
ները չեմ կրնար ըստ բաւականին գովել : Աս վայ-
րենիներէն այնչափ օգնութիւն ու սիրոյ նշաններ ընդ-
ունեցանք , որչափ քրիստոնէիցմէ չէինք կրնար
յուսալ :

Ուագուհին կը մտածէր որ ասանկ հանդարտ ու
բարի մարդիկ քրիստոնէութեան դարձրնել եւ մէ-
ջերնին կրթութիւն ու քաղաքականութիւն խոթել
դիւրին պիտի ըլլայ . ուստի եւ ծովապետին հետ
անոնց վրայ հարկաւոր միջոցներն որոշեց : Տասուեր-
կու եկեղեցական ընտրել տուաւ , որոնք երկրորդ

նաւարկութեան հետ պիտի երթային։ Կոլոմբոսին հետ եկող վեց Հնդիկները՝ քրիստոնէութեան սկըզբունքները սորվելէն վերջը՝ մլրտուեցան։ Ասոնցմէ հինգը նորէն Հայդի պիտի դառնային, որ հօն Սպանիացւոց թարգմանութիւն ընեն, ու Եւրոպա տեսած զարմանալի բաներնին իրենց հայրենակիցներուն ալ պատմեն։ Սպանիայի քաղաքները, պալատները, եկեղեցիներն ու մանաւանդ արքունեաց փառաւորութիւնը զիրենք մեծապէս զարմացուցեր էին. մէջերնէն մէկը՝ կամ նաւարկութեան տառապանքնէն ու վախէն ազատելու համար, եւ կամ տեսած նոր բաներէն սաստիկ յափշաակուելով՝ խնդրեց որ Սպանիա մնայ։

Թագուհին ու բոլոր արքունիքը մեծապէս կը փութային որ երկրորդ նաւարկութիւնը շուտով ըլլայ։ Անոր համար ծովապետը ստիպուեցաւ շուտով՝ ուարչելլոնայէն ելլել։ Թագաւորն ու թագուհին իրենց հաճութիւնը նորէն յայտնեցին. եւ բոլոր պալատին իշխանները հետը դացին զինքը ճամբայ դնելու։



ՎՐԵՄՆԱՓ. ԿՈԼՈՄԲՈՍ

Բ. ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Ե.

Նոր երիբներ և գործադրություններ : — Գործադրություններ :

ԿՈԼՈՄԲՈՍԻՆ Սպահնիա դարձած ատեն պատճառած զարմացումն եւ ուրախութիւնը երթալով կը սաստկանար . պատմած բաները բերնէ բերան անցնելով՝ աւելի զարմանալի կ'երեւային : Ամէն մարդ կը բաղձար երկրորդ նաւարկութիւնը անոր հետ մէկտեղ ընել, որ երթայ ան զարմանալի աշխարհքը տեսնէ, ուր ժայռերը մարդարով զարդարուած են ու գետերը ոսկի կը բղխեն, կ'ըսէին : Ծովապետը՝ որ հետը հազար հոգի միայն պիտի առնէր, հազար երկու հարիւր հոգի առնելու ստիպուեցաւ . դարձեալ շատերը՝ որոնց անունը գրուած չէր, խարդախութեամբ նաւը մտան, այնպէս որ նաւատորմիղն ելած ատեն՝ ճամբորդներուն թիւը հազար հինգհարիւր հոգի եզզած էր : Բոլոր տորմիղը տասնուեօթը նաւ էր. երեք մեծամեծ նաւեր, տասնուչորս ալ մանր նաւեր, որոնք ամէն կերպ պաշարով լեցուած էին :

Ծովապետը 1493ին Սեպտեմբերի 25ին խարիսխը վերցուց, ոկատ ցամաքէն հեռանալ . անբաւ բազմութիւն ծովեզերքը կեցած՝ ծափ կը զարնէին : Առջի անգամուան ողբերուն ու արցունքներուն տեղ, առ անգամ ամէն կողմանէ ջերմ մաղթանքներ կ'ըւլային, ամէն մարդ վստահութեամբ կ'ուրախանար, ու կը յուսար որ նաւարկութիւննին յաջողութեամբ պիտի կատարուի :

Ստուգիւ ալ նաւարկութիւնը առանց դժուարութեան եղաւ : Եղանակին փոխուելովը՝ արեւելեան հովը փչելու սկսած էր, եւ առջի ճամբորդութեան

ԿՈԼՈՄ.

8

պէս՝ անուշ հովեր հանդարտութեամբ նաւերն անդադար յառաջ կը վարէին։ Նաւատորմղին մէջն ալ ապահովութիւնը կը տիրէր. ամէն մարդ ծովապետին իմաստութեան վրայ վստահութիւն ունենալով՝ հանդարտ սրտով կը կենար։ Բոլոր ճամբորդութեան մէջ անգամ մը միայն սաստիկ փոթորիկ մը անձրեւով ու կայծակով՝ զերենք խռովեց, բայց հազիւ չորս ժամ տեւեց. ետքը նորէն հանդարտութիւն եղաւ, ու յաջողակ հողմով յառաջ երթալով՝ Նոյեմբերի Զին ցամաք տեսնել սկսան։ Կոլոմբոսին առջե ընկերները պարծաներով մը ցամաքը կը ցուցընէին իրենց նոր ուղեկիցներուն, որոնք այնպէս յաջողութեամբ բաղձանքներնուն հասնելնուն համար՝ ուրախութենէն գրեթէ ապշեր մնացեր էին։ Տեսնուած երկիրն անծանօթ կղզի մըն էր, որն որ Կոլոմբոս՝ կիրակի օր ըլլալուն՝ Գոմինիկէ (Տոմինիգա) այս ինքն՝ Կիրակի անուանեց։ Բայց հոն յարմար նաւահանդիստ չգտնելով՝ երկայն չկրցաւ մնալ, ելաւ քիչ մը հեռուն տեսնուած կղզիներուն կողմը նաւեց։ Մէկէն վեց իրարմէ աղուոր ու զուարճալի կղզիներ դիմացն ելան, որոնց անտառներէն բուրած անուշահոտութիւնն այնչափ սաստիկ էր, որ ցամաքէն գուրս մինչեւ նաւերուն կը հասնէր, այնպէս որ բոլոր նաւորդները սկսան փութալ որ շուտով կղզիներուն մէկուն վրայ ելեն։ Վերջապէս ծովապետը կղզի մը ելաւ, որուն անունը, իր նաւին անուամբը՝ Մարիամ կալանդ դրաւ. բայց հոս ալ երկայն չկրցան կենալ, ինչու որ անբնակ էր, մէջը տան կամ մարդու հետք չէր տեսնուեր։ Սակայն գետնին գեղեցկութեան կողմանէ՝ ուրիշ մերձաւոր կղզիներէն վար չէր մնար. գրեթէ բոլոր կղզին բարձր ծառերու անտառներով ծածկուած էր, ծառերուն ոստերէն՝ չտեսնուած պտուղներ ու ծաղիկներ կախուած, գետնին երեսը խնկաբեր տնկերով լե-

ցուն էր: «Ծաղիկ մը տեսան՝ որուն տերեւները դաշինիի, իսկ հոտը մեխակի կը նմանէր»:

«Եւաւատորմիղն ուրիշ մեծ ու երեւելի կղզիի մը մօտեցաւ, որուն մէջտեղը բարձր լեռ մը կար, ուսկից շատ առուներ հեղեղներու նման ուժով դուրս կը թափէին: Ծովապետը յիշեց որ Ապանիայէն եւ լած ատեն՝ Էստրեմատուրա գաւառը Կուատալուրի վանքին կրօնաւորներուն խոստացած էր, թէ գտած երկիրներէն մէկուն՝ իրենց վանքին անունը տայ. ուստի եւ խոստամունքը կատարելով՝ աս կղզւոյն անունը կուատալուր դրաւ: Աս կղզին Անդիլեան կը զիներէն մէկն էր, որոնց վրայ Հայդիի բնակիչները սոսկալով կը խօսէին, ըսելով թէ Գարայիալներուն բնակութիւն են, որոնք ահուելի մարդիկ են:

Աղօմքոս ցամաք ելլելուն պէս՝ նախ գեղ մը տեսաւ, որուն տները՝ Հայդիի եւ ուրիշ կղզիներու շինուածներուն պէս կլոր չեին, հապա քառակուսի, բայց անոնց նման՝ ծառերու բուներէ, ճիւղերէ ու եղեգէ շինուած, յատակը կամ գետինը հող էր, յարկը՝ արմաւենիի ճիւղերէ հիւսւած: Բոլոր տները իրարու քով անանկ կարգաւ շինուած էին, որ բոլոր կամ շրջանակ մը կը ճեւանար, որուն մէջտեղը հասարակաց տեղերնին կամ հրապարակնին էր:

Ապանիացիք հոս բամբակի կտաւէ շինուած՝ կախեալ անկողիններ գտան ու շատ մը գործուած ու չգործուած բամբակ. նիւթ մ'ալ տեսան, որն որ առջի բերան երկաթ, բայց ետքը տեսակ մը խեցի (չօ՞նլէ+) կարծուեցաւ: Տան մը մէջ մտած ատեննին փայտէ քանդակուած օձեր գտան, որոնք բաւական վարպետութեամբ գործուած էին: Բայց ի՞նչ մեծ զարմանք ու հետաքրքրութիւն ունեցան, երբ որ ուրիշ տան մը մէջ Եւրոպայինաւի կտոր մը տեսան: Ապշեցան մնացին, չեին գիտեր թէ ի՞նչպէս հոն եկեր է: Ըստերը շատ բան ըսին, բայց հաւանականն ան երեւ-

ցաւ որ արեւմտեան հովը կղզւոյն եզերքը բերած ըլլայ, ինչպէս որ արեւելեան հովը կանարեան կրղիները գաւազաններ ձգած էր: Բոլոր գեղին մէջ վայրենիներէն մարդ մը չտեսնուելուն՝ Սպանիացիք անարգել ամէն բան աչքէ անցուցին: «Նոյն տեղը՝ Եւրոպայի բաղերուն նման ընտանի բաղերէ ու թուժակներէ զատ ամենեւին ուրիշ կենդանի չտեսան: Երբ որ այսպէս ամէն ծակ մտնելով, ամէն բան հետաքրքրութեամբ կը դիտէին, մէկէն զարհուրելի տեսարան մը դիմացնին ելաւ, քանի մը խրճիթներու մէջ եւ դուրսը գետնի վրայ շեղջ շեղջ մարդու ոսկրներ գտան: Տեսնողներուն վրայ սոսկում մ'ինակաւ, եւ իմացան որ բնակիչները մարդակերներ են: Տեղ տեղ ալ խրճիթներուն մէջ կախուած մարդու դանգեր կային, որոնք կ'երեւար որ ամսանի եւ ուրիշ կարասւոյ տեղ կը դործածէին:

Ա Երջապէս գացողները ամէն բան աղէկ մը քննելէն իմանալէն ետքը՝ դարձան տեսածնին ծովապետին պատմեցին: Ասոնցմէ ետքը շատ չանցաւ՝ քանի մը նաւապետներ վայրենիներէն կնիկ մարդիկ ու տղայ մը բռնած բերին: Կնիկներէն ոմանք նշաններով իմացուցին որ իրենք ուրիշ ցեղէ են եւ ան կրղղոյն բնակիչներէն գերի բռնուած են, եւ բուն հայրենիքնին՝ Պորիդէն կղզին է (որն որ հիմա Բորդո և իգդոյ այս ինքն՝ Հարուստ նաւահանդիստ կ'անուանուի): Աս ալ իմացան Սպանիացիք որ կղզւոյն բնակիչները մինչեւ յիսուն մղոն հեռու բոլոր կղզիներուն թշնամի են, եւ ամէնքը կը սոսկացընեն եղեր. եւ չէ թէ մինակ բռնած գերինին կ'ուտեն, հապամասնաւոր տղաք ալ կը բռնեն եղեր, որ պահեն գիրցընեն եւ այնպէս ուտեն: Աս քստմելի պատմութիւնները Սպանիացիները շատ տրտմեցուցին, մանաւանդ Կոլոմբոսը, որն որ ասոնք լսելով՝ մեծ հոգի մէջ կը մտնէր, ինչու որ նաւապետներէն մէկը

Տիեկոյ անուամբ՝ ութը հոդւով առտուանց ցամաք
ելած էր, ու դեռ ետ չէր դարձած։ Իրիկուն եղաւ,
դեռ եկող դացող չկար։ Երկրորդ օրը նաւատորմղէն
անդադար նշաններ կու տային, որ իրենց մարդիկներուն
ուր ըլլալն իմանան ու ձայն մը տան, բայց ամե-
նեւին պատասխան տուող չեղաւ։ Պարագ տեղ
ծովապետը չորս դին խնդրակներ խրկեց, որոնք փո-
ղերով կղզւոյն չորս դին կը դառնային ու անդադար
ձայն կու տային, նաւերէն ու դրսէն ստէպ ստէպ
թնդանօթ ու հրացան կ'արձըկէին։ Տիեկոն եւ իր
ընկերները չեին երեւար։ Ապանիացւոց կասկածն եր-
թալով կը հաստատուէր, մանաւանդ որ խնդրակ-
ներէն ոմանք իրիկուան դէմ դալով՝ պատմեցին թէ
նորէն վայրենիներուն խրճիթները մտնելով, մոր-
թած մարդկան միս տեսած էին, որոնք վայրենինե-
րը մաղմաղ կրակի վրայ խորովելու դրած էին. ու-
րիշ տեղ մալ տեսած էին որ բադի ու թութակի մսի
հետ մարդու միս ալ կաթսայի մէջ լեցուցեր ու
կրակի վրայ դրեր էին, որ եփի։ Ասոնք լսելէն ետ-
քը՝ ալ յոյսերնին կտրեցին, ստուգիւ խեղճ Տիեկոն
ընկերներովը վայրենիներուն դերի ինկած է, կը-
սէին, եւ կը վախնային որ իրենց դլուխն ալ նոյն
փորձանքը չդայ։

Դայց Կոլոմբոս չէր ուզեր յոյսը բոլորովին կտրել.
կրնայ ըլլալ որ, կ'ըսէր, դեռ կենդանի ըլլան,
եւ անտառներու մէջ մոլորած՝ թափառին։ Սա-
կայն խեղճերն աղատելու ինչ ճար կրնար ըլլալ,
ով յանձն կ'առնէր որ երթայ անանկ վտան-
դաւոր անտառներու մէջ զանոնք փնտռէ։ Ճամբոր-
դներուն մէջ Ոյեայ անուամբ ազնուական տնէ-
կաստիլիացի Երիտասարդ մը կար, որն որ սաստիկ
քաջ եւ աներկիւղ ու ծովապետին շատ սիրելի
էր։ Ասիկա Կոլոմբոսին եկաւ աղաշեց, որ իրեն
հրաման տայ Երթալու Տիեկոն ու անոր ընկերները

մինտուելու : Ծովապետը հրաման տուաւ : Ոյետոն
քառասուն սրտոտ մարդիկ լնարեց, եւ անսնցմով
բոլոր կղզւոյն մէջ սկսաւ պտըտիլ : Անցած անտառ-
ներնին անանկ անկոխ տեղեր էին որ շատ անդամ
սուրերով ճամբայ բանալ հարկ կ'ըլլար, միօրի-
նակ ժայռերէ ու մացառներէ կ'արգելուէին : Բայց
աշխատանքնին փուռ ելաւ, հրացաններուն թնդիւ-
նը, թմբուկներուն ձայնը, կորսուողներուն անունը՝
որ անդադար կը կանչէին, ամէն ձայն ու աղաղակ՝
որոնց արձագանգը բոլոր անտառները, բովանդակ
կղզին կը թնդացընէր, անօդուտ եղան : Յուսահա-
տած, յոգնած, բայց տեսած երկիրներնուն դե-
ղեցկութեան ու պաղաբերութեան վրայ զարմացած
ետ դարձան :

Ասոնց դեռ ցամաք եղած ատենը՝ ան խեղճ
կորսուողներուն վրայ կոլոմբոսին կասկածն ալ տւել-
ցաւ, ինչու որ ուրիշ շատ գերի կանայք փախչե-
լով՝ Սպանիացւոց նաւերուն մէջ ապաւիննելու կու-
գային, շատերը տղաք ալ ունէին, ու լալով կ'աղա-
չէին որ իրենց քովը մնան : Կոլոմբոս աս խեղճերը՝
ուեր ցուցընելով ու պարզեւներ տալով կը միսի-
թարէր : Ասոնք ամէնն ալ Պորիգէնցի կիններուն ը-
սածները հաստատեցին : Ծովապետը մտածեց որ
ան գերիններէն մէկ քանին պարզեւներով ապարան-
ջաններով, մանեակներով եւ ուրիշ կերպ կերպ զար-
դերով նորէն վայրենիններուն խրկէ, որ գուցէ իրենք
ալ հետաքրքրութեամբ գան : Բայց անգութ գա-
րայիպները ասոնց վրան հասան . բոլոր զարդերնին
կողոպտեցին, եւ իրենցմէ մէկը չերեւցաւ, խեղճ
գերինները հաղիւ կրցան կեանքերնին աղատել, ու
նորէն Սպանիացւոց ապաւիննեցան :

Ծովապետը տեղեկացաւ որ նոյն ատենը դրե-
թէ բոլոր բնակիչները կղզին դուրս մերձաւոր
կղզիններ աւար առնելու եւ գերի բռնելու դացեր

են : Իրենց հոն չեղած ատեն՝ կնիկ մարդիկ, որոնք իրենց պէս պատերազմող ու կատաղի էին, դերիները կը պահէին, եւ արդէն պատրաստուած էին, որ եթէ վրանին յարձակում ըլլայ նէ՝ դէմ դնեն : Գերիներն ըսին թէ Պորիգէնցիք ասպատակութիւն չեն ըներ, միայն Գարայիաներուն յարձակման դէմ կը պատերազմին . բայց խոստովանեցան որ իրենք ալ բոնած դերինին կը մորթեն ու կ'ուտեն :

Ալոմբոս կը փութար որ ան վայրենի կղզին թողու, եւ ժամ մը յառաջ երթայ իր սիրելի Խուբանիոլան տեսնէ . բայց խեղճ կորսուածները մտածելով՝ կը յապաղէր, կը յուսար որ դեռ կ'երեւանու Գարայիաներուն վայրենութիւնն ու անդթութիւնը որչափ աւելի որ կ'իմանար, այնչափ ան խեղճերն իրենց ձեռքը թողուլն իրեն դժուար կու դար . կը բաղձար որ եթէ զանոնք աղատել չիկրնար նէ՝ դոնէ ստոյդ գիտնայ որ անոնցմէ ալ յոյս չկայ : Բայց երբոր Ոյետոյ ընկերներովը յուսահատած ետ դարձաւ, ինքն ալ յոյսը կտրելով՝ տրտմութեամբ կամաց կամաց երթալու պատրաստութիւն տեսնել սկսաւ :

Երբոր առադաստները բանալու վրայ էին, մէկէն դիպուածով մը հեռուն ծովին եղերքը քանի մը Եւրոպացիի հաղուստով մարդիկ տեսան, որոնք իրենց կողմը կու դային : Բոլոր նաւատորմղին մէջ ուրախութեան ձայն մը փրթաւ, եւ ծովապետը շուտ մը նաւակ մը խրկեց : Ստուդիւ կորսընցուցած մարդիկներն էին, որոնք թէպէտ ողջ առողջ նաւը հասան, բայց հիւծեր, ակարացեր էին, աշխատութենէ, անօթութենէ ու երկայն ճամբայ քալելէն երեսնին դոյն չեր մնացեր : Քիչ մը հանգչելէն ետքը՝ սկսան պատմել թէ ինչպէս թանձր անտառի մը մէջ անզգուշութեամբ մոլորելով՝ կը թափառէին . անտառը մութ ու անկոխ էր, ծառերն ալ այնպէս խիտ ու

բարձր էին՝ որ երկինք ալ չեր տեսնուեր։ Ո՛չ փողերուն, ո՛չ ալ թնդանօթներուն ճայնը լսած էին, ոմանք խիստ բարձր ծառերու վրայ ելեր դիտեր էին, որ ճամբայ կամ ծով տեսնեն, բայց անկարելի եղած էր։ Թէպէտ միօրինակ քալելով՝ անտառէն դուրս ելած էին, բայց չորս կողմը լճեր ըլլալուն՝ ազատ ճամբայ չեին գտեր, անօթութիւնն ալ սաստկանալով՝ ալ կեանքերնէն յոյսերնին կտրեր էին. բայց վերջապէս բարեբախտութեամբ ծովեզերքն ելլելով՝ սկսած էին կղզւյն չորս կողմը դառնալ, որով եւ նաւատորմիզը տեսեր էին։ Ամէնն ալ ծովապետին իրենց սպասելուն համար մեծ շնորհակալութիւն մատուցին։

Բ.

Գարտայիպներու հետ իւ իւստին։

Առլումբոսին նաւն ընդունած գերի կանայք կ'ըսեին որ գէպ ի հարաւ նաւելու ըլլան նէ՝ ցամաք երկիր կը գտնեն։ Կոլոմբոս ստուգիւ ան կողմերը կը նաւեր, թէ որ օր մը յառաջ Խոբանիոլա երթալու չքաղձար։ Կը մտածէր թէ իր առջի ճամբորդութեան ընկերները զինքն անանկ մեծ նաւատորմիզվ նորէն դարձած տեսնելուն՝ շատ պիտի ցնծան։ Անտարակոյս, կ'ըսէր մաքին մէջ, հիմա առատ պաշար ունենան պիտի, կղզւյն բերքերէն որչափ արդեօք ժողված են, որչափ ալ իրենց հնարագիտութեամբը նորէն հասցուցած են։ Ո՛չ, կ'ըսէր, որչափ երանելի կ'ըլլամ թէ որ հոն կանոնաւոր կառավարութիւն մը կարենամ հաստատել, եւ Հնդիկները սիրով դարման գտնելով՝ կրօնի ճշմարտութիւններովը կրթուին, քաղաքականանան, կարգ կանոն սորվին, եւ Սպանիացւոց հպատակ ու բարեկամ ժողովուրդ ըլլան։ Ասանկ չերմ խորհուրդներու մէջ նաւերը գէպ ի հիւսիս կը վարեր, Անդիկան կղզիներուն մէջէն նաւ-

արկելով, եւ ոչ մէկուն մէջ վայրկեան մը կենալ ուղեց, որ չըլլայ թէ ուշանայ: Միայն հեռուանց ողջունելով ու տեսած կղզիներուն զատ զատ անուններ դնելով՝ կ'անցնէին: Միայն Սուրբ Խաչ կղզին քիչ մը կեցաւ, որն որ բուն բնակիչներուն լեզուաւը Այայ կը կոչուէր, ու Գարայիպներուն ձեռքն էր: Սպանիացիք հոս աս սոսկալի բնակիչներուն հանդիպեցան, որոնց կերպ կերպ այլանդակ գունաւորած կերպարանքը, ջղոտ բազուկները, յաղթանդամութիւնը, խիստ ու վայրենի նայուածքը յայտնի կը ցուցընէին որ աս աղգին մտաւոր կարողութիւնները՝ միայն պատերազմ, աւեր, արիւնհեղութիւն կը ճանչնային, եւ բովանդակ իղձերնին ու խորհուրդնին առնց վրայ էր:

Օռովապետը հոս անոնց հետ պատերազմ մ'ընելու ստիպուեցաւ: Գունդ մը Գարայիպ ծառակրի մը մէջ մտած կու գային: Հետերնին երկու կին ալ կար, որոնցմէ մէկուն հետ թագուհւոյ պէս պատուով կը վարուէին: Ասոնք Եւրոպացւոց նաւատորմիզը տեսանելնուն պէս՝ առջի բերան ապշութեան մէջ ինկան եւ զարմանքէն անշարժ մնային, ուստի եւ Սպանիացիք կրցան մտադրութեամբ զանոնք քննել: Աչքերնուն չորս կողմը գունաւոր բոլորակ մ'ըրած էին, որն որ խիստ այլանդակ կ'երեւար, աչուրնին գազանի աչուրներու պէս կը փայլէր, կարծես թէ բբերնէն բոց դուրս կ'ելլէր: Յօնքերնին թաւ ու կամարածեւ էր. երեսնին գազանային յանդդնութիւն ու սրտոտութիւն մը նկարուած էր: Մէջերնէն շատերը՝ կղակներնուն ձեւովը, ակռաներնուն մէծութեամբն ու սրութեամբը, այտերնուն լեցունութեամբը, քթերնուն շիտակ ու քառակուսի ըլլալովը՝ ամեհի առիւծներու կը նմանէին: Բազուկնին ու սրունքնին՝ բամբակէ կտաներով փաթթած ու սաստիկ պնդած ըւլալով՝ ջղերնին արտաքոյ կարդի ուռեր ու դուրս

ինկեր էր, եւ կ'երեւար որ սաստիկ ուժերնուն համեմատ ալ երադ ու թեթեւ են:

Վայրենիներն ալ դիմացնին ելած զարմանալի տեսարանէն յափշտակած՝ մեծ մտադրութեամբ Սպանիացւոց կը նայէին, այնչափ ապշութեան մէջ էին, որ Սպանիացւոց նաւակներուն մէկը իրենց ծառակրին մօտեցաւ: Գրեթէ զարնուելու վրայ էր, մէյ մ'ալ ասոնք զգաստացան, թիակնին ձեռք առին եւ բոլոր ուժով թիավարելով սկսան փախչել: Խել մը հեռացած էին, բայց Սպանիացի նաւակը վրանին հասնելով՝ առջեւնին առաւ ու չէր թողուր որ անցնին: Վայրենիները մողերնին դնելով որ ասոնք թշնամութեան հոգւով եկած են ու զիրենք բռնել կ'ուղեն, կեցան ու սաստիկ կոռուելու սկսան: «Նետերը կարկտի պէս Սպանիացւոց վրայ կը տեղային. Երկու կանայքն ալ համարձակութեամբ ու քաջութեամբ սլաքներ կ'արձրկէին: Կնոջ մէկը նետով Սպանիացի մը զարկաւ չարաչար վիրաւորեց: Սպանիացիք ընկերնին կիսամահ գետնի վրայ ինկած տեսնելով՝ կատղեցան, եւ ասանկ վայրենի կոռուի մը շուտով վախճան տալու համար՝ իրենց նաւակին գլխավը Գարայիալներուն ծառակուրը կործանեցին: Բայց ամենքը զարմացան մնացին, երբոր տեսան որ ասոնք իրենց ծառակրին դառնալէն ամենեւին չվախնալով ու ջրի մէջ լողալով՝ անանկ քաջ կը պատերազմէին, իբրեւ թէ հաստատուն երկրի վրայ կեցած ըլլան: Լողացած ատեննին՝ երբեմն երբեմն ծովին տակը ծածկուած ժայռերու վրայ կենալով՝ նետ կը նետէին, եւ այնպէս աղէկ կը հանդիպցընէին որ կարծես թէ ցամաքի վրայ կը կոռուին: Բոլոր Սպանիացւոց նաւատորմիղն ապշութեամբ կը նայէր ու այնչափ քաջութեան վրայ կը զարմանար: Բայց վերջապէս շատ ջանալէն ու ամէն ձիգն ընկելէն վերջը՝ ուժերնին կտրեցաւ, եւ այնչափ բաղմութեան՝

որ զիրենք պաշարած էին՝ չկրնալով դիմանալ, անձնատուր եղան։ Թագուհին իր որդւովից աս գերիներուն մէջ դանուեցաւ։

Հնդիկներուն մէկը չարաչար վիրաւորած ըլլալով՝ երկրորդ օրը մեռաւ. բայց իր մահուանն ալ վրեժը խնդրուեցաւ, ինչու որ ան Սպանիացին ալ որն որ վայրենիներէն մահացու վերքն առած էր, երկայն ատեն հեծելէն ու չարչարուելէն ետքը՝ մեռաւ։ Կ'երեւայ որ նետը թունաւորած էր։ Ժանտ Գարայիափները ամենեւին սիրով կամ պարզեւով չմեղմացան. ետքը թէպէտ իբրեւ գերի Սպանիա ալ բերուեցան, բայց դաժանութիւննին չթողուցին, այնպէս որ երեսնին նայողը կը զարհուրէր։

Գ.

Իսբանիուս էւ հասնին։

«Օ» վապետը դէպ ի հիւսիս յառաջ երթալով՝ իրարու մօտ շատ կղզիներու կոյտ մը գտաւ, որոնցմէ ոմանք տնկերով ու անտառներով ծածկուած էին, բայց մեծ մասը չոր ցամաք էր, ու գետնէն վեր մերկ ժայռեր բարձրանալով՝ երկինքին պայծառ կապուտակ գունովը ներկուած կ'երեւային։ Կղզիներուն խիստ մեծը կոլոմբոս Սուրբ Ուրսոլա անուանեց. իսկ բոլոր բազմութեան՝ Տասն հազար կուսանաց անուն դրաւ, որոնք հիմա կուսանաց կղզիք կը կոչուին, ու Անդիլեան կղզիներուն հիւսիսային մասն են։ Քիչ մ'ալ յառաջ երթալով՝ Պորիդէն ըսուած կղզին հասաւ, որն որ Գարայիափներուն ձեռքէն փախչող գերի կանանց հայրենիքն էր։ Աս երկիրն ալ Սպանիայի թագաւորին ու թագուհւոյն անուամբ ժառանգեց, եւ մէկ մասն ալ անձամբ պտրտելով ուրիշ կողմերէ աւելի քաղաքականութեան նշաններ տեսաւ։ Պաղոյ պարտէզները ցանգով պատած, ու մասնաւոր քաւելու համար զուարծալի ճամբաներ շինուած տեսաւ։

Գեղեցիկ գեղի մը մէջ հասարակ խրճիթներու մէջ տուն մը տեսաւ, որուն շէնքն աւելի փառաւոր էր: Իսկ կղզին գեղեցկութեամբն ու պտղաբերութեամբը Անտիկեան կղզիներէն վար չէր մնար:

Ի՞այց Սպանիացիք արդէն գիտէին որ աս տեղի բնակիչները՝ Գարայիաններուն դէմ անդադար կռուի մէջ ըլլալով՝ անոնց բարքն ալ ըստ մասին առած էին, ու բոնած գերինին չարաչար տանջելով կ'ուտէին: Ծովապետը հոս ալ մէկ օրէ աւելի չկեցաւ, սիրտը կ'եփէր որ օր մը յառաջ Խրանիոլա կղզին հասնի. Երթալով կարօտը կ'աւելնար: Վերջապէս անպատմելի ուրախութեամբ օր մը Կոլոմբոսի առջի նաւարկութեան ընկերները Հայդիի ծովեղերքը տեսան: Սպանիական կղզին, սպանիական կղզին ըսելով՝ ամէնքը վեր վազեցին: Կաստիլիացիները կը կարծէին թէ նոր հայրենիք մը պիտի գտնեն, եւ երազած սքանչելի ոսկի դարերնին կատարուած պիտի տեսնեն: Տասնուեօթը նաևն ալ իբր թէ արդէն ընտանի եղած ծովու մը վրայ մեղմով յառաջ կը խաղային, բայց դեռ ամրոցը չէր տեսնուեր: Ամէն բանէ յառաջ աս օտարասէր երկրին մէջ կատարելու մեծ պարտաւորութիւն մը, ստուգիւ սգալի պարտաւորութիւն մ' ունէին. այսինքն ան Սպանիացւոյն գիտին գերեզմանն մը վնտուել, որն որ, ինչպէս վերը պատմեցինք, Գարայիալ կնոջ ձեռքէն վիրաւորուելով՝ նաւահանգիստը մտած ատեննին՝ մեռած էր: Դժբախտ Սպանիացւոյն մարմինը բերող նաւը թառու ծառախիտ տեղ մը մօտեցաւ, ու գիտիր հանելով՝ յուղարկաւորութեան կարգը կատարեց: Աս միջոցիս մէջ երկրին բնակիչներէն գունդ մը ծառակուրներով ծովապետին եկան, ու կ'աղաչէին որ շնորհք ընէ իրենց կղզին գայ, ուր ցեղապետնիս, կ'ըսէին, ձեզի կը սպասէ, ու ձեզի պարգեւելու շատ ոսկի պատրաստած է: Կոլոմբոս շնորհակալ եղաւ ու

Հրաժարեցաւ, ըսելով թէ հիմա չեմ կրնար դաւ,
ինչու որ ընկերներ ունիմ, որոնց ժամ մը յառաջ
հասնիլ կը փոթամ: Աս խօսքերով ու առատ պար-
զեւներով զերենք արձրկեց, եւ ինք յուղարկաւորու-
թեան դայող Սպանիացւոց գալստեան կը սպասէր:

Դ.

Արագը կործանուած է բանե:

Մինչեւ հիմա տեսանք թէ կոլոմբոս որչափ երկիր-
ներ դտաւ, եւ թէ իր նաւարկութեան ընկեր եղող-
ներուն սրտին մէջ որչափ մեծ ակնկալութիւն ձգած
էր: Ստոյգ է ան մեծամեծ յոյսերը կէս մը երեւա-
կայութիւն ու ցնորք էին, բայց աս ալ պէտք է
խոստովանիլ որ եթէ մարդկային նենդութիւնն ու
չարութիւնը ծովապետին ջանքը եղծանելու ըլլար,
գրեթէ ամէնքն ալ կրնային կատարուիլ: Ստուգիւ
թէ որ գաղթականներ հաստատելու աղէկ տեղեակ
ըլլար, եւ իր աշխատութեանն ու ջանքին աղէկ
մարդիկ հաղորդ ունենար նէ, ան ամէն զարմանա-
լիքները կրնային իրօք ալ ըլլալ: Կրնար ազգերը
դարձընել, թագաւորութիւններ հաստատել, հազա-
րաւոր ու բիւրաւոր Եւրոպացիք բարեբախտ ընել՝
անանկ երկրի մը մէջ որ այնպէս պատուական ու եր-
ջանիկ էր: Ասոնցմէ զատ՝ կրնային առատութեամբ
ժողվել ան ոսկին՝ որուն յուսովն ու ցանկութեամբը
Սպանիացիք այնչափ գրգռուած էին: Բայց մատնու-
թիւն, խաբէութիւն, անգիտութիւն, մոլութիւն ու
չարաչար կիրքեր, մէկէն առջի բերան ամէն յոյսն ու
օդուտը խափանեցին:

Կոլոմբոս Նավիտասի ամրոցը երեսունուութը հո-
գի թողուցեր էր: Ստոյգ է երկիրը բոլորովին անծա-
նօթ էր, բայց շատ նպաստ ու օգնութիւն ալ ու-
նէին: Նախ երկրին ժողովուրդը բարի էր, եւ Սպա-
նիացւոց՝ երկինքէ իջած մարդիկներու պէս պատիւ
կուլուՄ.

կընէին։ Սպանիացւոց ուրիշ բան չէր մնար, բայց եթէ բարի ու միամիտ ժողովրդեան աս համարումն իրենց իմաստուն վարմունքովը պահել, որով Հայոցի մէջ ամէն բանի կարող կ'ըլլային, ամէն ուզածնին կրնային ընել։ Բայց աս նոր գաղթականները՝ ծովապետն իրենցմէ բաժնուելուն պէս՝ իրենք զիրենք ծուլութեան եւ ամէն կերպ անկարգութեանց տուին, որն որ իրենց կործանման պատճառ եղաւ։

Առօմբոս որչափ որ ամրոցին կը մօտիկնար, այնչափ աւելի փութով նաւատորմիզը յառաջ կը վարէր։ Նյեմբերի 25ին կղզւոյն ուրիշ մէկ կողմը խարիսխ նետեց, որ ելլէ նոր ամրոց մը շինելու համար յարմար տեղ գտնէ։ Քանի մը նաւավար կղզւոյն մէջ պարտելու ատեն՝ առուակի մը քով մարդու եւ տղու մը դիակ տեսան, որոնք այնչափ փատած ու ապականած էին, որ ով եւ ինչ աղդէ ըլլանին յայտնի չէր։ Բայց մարդուն վիզը չուան մը կապուած էր, որուն Սպանիա շինուած ըլլալը յայտնի կ'երեւար։ Դիակին բազուկներն ալ խաշածեւ գերանի մը կապուած էին։ Երկրորդ օրը անկէ քիչ մը հեռու ուրիշ երկու դի ալ գտան, որոնց մէկը մօրուքն էր։ Հնդիկներն առանց մօրուքի ըլլալով՝ յայտնի բան էր որ մեռած մարդը Սպանիացի էր։ Բայց ինչպէս սպաննուած, ու ինչո՞ւ համար այնպէս անթաղ ձգուած էր։ Բոլոր նաւորդները մտմտուքն առաւ։ ծովապետը շփոթած ըսելիքը չէր գիտեր։

Օճէպէտ կղզւոյն բնակիչները մեծ վատահութեամբ կու գային, ուրախութեամբ ու պարզեւներով նաւատորմզին չորս կողմը իրենց ծառակուրներով կը կենային, յուսալով որ Սպանիացիներէն զարդեր ու խաղալիկներ առնեն. սակայն աս պարզութիւնը ծովապետին սիրաը հանդարտեցընելու բաւական չէր, մանաւանդ թէ անձկութիւնն երթալով կ'աւելնար։ Աէրջապէս ամսոյն 27ին իրիկուան դէմ ամրոցին դիւ-

մայն հասան : Ծովապետը խոհեմութիւն սեպեց ան գիշերը նաւերուն մէջ մնալ, որ առտուանց լուսրննաւ էն ետքը յամաք ելէ . միայն իր գալուստն աւետելու համար ուրախութեան թնդանօթ նետեց : Բայց յաւն ու մտմտոքը որչափ աւելցաւ, երբոր յամաքէն ոչ թնդանօթով, ոչ հրացանով պատասխան տուող եղաւ : Աչքն անդադար յամաքն էր, որ լոյս մը տեսնէ, մարդու ձայն լսէ, բայց պարապ, ամէն կողմ մութ էր, ոչ մարդու ձայն կար ոչ ալ ամենեւին նշան մը :

Ծովապետը մեծ տիրութեամբ մէկ գի քաշուեցաւ . բոլոր նաւորդները վախի ու կասկածի մէջ էին . մէյ մ'ալ յանկարծ կէս գիշերուան դէմ ծովուն վրայ լոյս մը երեւցաւ, ու նաւատորմղին մէջ շշնկոց ելաւ թէ յամաքէն նաւ կու գայ : Եկողը՝ ծառակուր մըն էր, որն որ քիչ մը հեռու կեցած՝ նաւերէն մէս կուն ձայն տուաւ թէ ծովապետին նաւն որն է : Նաւը յուցուցին . բայց ան Հնդիկը՝ որն որ ծառաւ կրին գլխաւորը կ'երեւար, չուզեց վեր ելլել, մինչեւ որ անձամբ ծովապետը չտեսնէ : Կոլոմբոս երեւցաւ, ու լապտերի մը լուսով նայելով՝ ճանչցաւ որ խօսողը կուագանակարիին եղբայրն էր : Ասով քիչ մը մսիթարեցաւ, կը յուսար որ իր հայրենակիցներուն վրայ ստոյգ տեղեկութիւն մը կ'առնէ : Հնդիկները Կոլոմբոսը տեսնելնուն պէս՝ շուտ մը նաւը մտան, եւ իւրենց յեղապետին կողմանէ զինքը ողջունելէն ետեւ երկու ոսկիէ դիմակ պարգեւ տուին : Ծովապետը պարզեւը չառած՝ հարցուց որ հօն մնացող Սպանիացիներն ուր են, ինչ եղան : Հնդիկներուն գլխաւորը տրտութեամբ պատասխան տուաւ, թէ Քու երթալէդ ետեւ հոս շատ դժբախտութիւններ պատահեցան : Գառնապոյ՝ Սիպաոյի յեղապետը կուագանակարիին վրայ յարձակեցաւ, անոր գեղն այրեց . կուագանակարիին ալ վիրաւորեցաւ, ու հիմա պղտի գեղի

մը մէջ հիւանդ կը պառկի : Իսկ Սպանիացիներէն ոմանք, ըստ, հիւանդութենէ մեռան, ոմանք ալ կուռով իրարու վրայ ինկան ու մէկզմէկ սպաննեցին . իսկ մնացածները կղզւոյն ներսի կողմերը գացին :

Կոլոմբոս ասոնք լսելով՝ քիչ մը մխիթարուեցաւ որ գոնէ Սպանիացիք բոլոր չեն կորսուած, ինչպէս ինքը կը կասկածէր, մանաւանդ որ Կուազանակարիին կողմանէ ալ մատնութիւն չէր եղած, որն որ իր գլխաւոր վախն էր : Ծովապետը պատուիւրեց որ Հնդիկներուն աղէկ նային, անոնց գինի եւ ուտելիք հանեց, եւ իրենցմէ խօսք առաւ որ երկրորդ առտու ցեղապետնին մէկտեղ առնեն դան : Երբոր երկրորդ օրն անցաւ ու կուազանակարին չեւրեւցաւ, Կոլոմբոս ցամաքը մակոյկ մը խրկեց : Գացողները ցամաք կը հասնին . բայց հոն նորէն մեծ տրտմութեան մէջ՝ կիյնան : Ամրոցը կործանած, զգեստներն ու կաչ կարասին ցիր ու ցան եղած, աթուները կոտրտած, ուտելու բաները թափթթված, ապականած կը գտնեն : Ամէն բան յայտնի կը ցուցընէր որ մեծ բռնութիւն ու կոխւ եղած էր : Իսկ Հնդիկներէն մէկը չէր երեւար, ոմանք հեռուէն միայն տեսնելով՝ կը փախչէին :

Մակոյկն ետ դարձաւ եւ ամէն բան ծովապետին պատմեց : Կոլոմբոս նորէն շփոթեցաւ եւ ուզեց որ երժայ անձամբ տեսնէ : Ստուգիւ իր ցաւն ալ շատ մեծ եղաւ, ըսելիքը չէր գիտեր : Ի՞նչ է, կ'ըսէր, աս խառնակութեան պատճառը : Եթէ Սպանիացիներէն ասլրող կայ, ինչո՞ւ մէկը չ'երեւար . ուրեմն յայտնի բան է որ ցեղապետը դաւաճանութիւն ըսած է : Բայց աս ալ կը մտածէր թէ դույշէ ան աւերումները Գառնապոյին կողմանէ ըլլան, եւ բոլոր Սպանիացիք ալ իրմէ սպաննուած ըլլան : Իր ընկերները կ'ըսէին թէ ստուգիւ կուազանակարին դաւաճանութիւն ըսած է : Բայց Կոլոմբոս ցեղապետին

մարդասիրութիւնը յիշելով, չէր կարծեր որ անոր կողմանէ դաւ եղած ըլլայ: Դէպ ի դաշտերն երկրն նալ սկսաւ, եւ երբոր հեռուէն տեսաւ որ բոլոր գեղ մը աւերած եւ ամէն բան չորս դին այրած, կոտրատած, մոխիր եղած էր, միտքը դրաւ թէ ստուգիւցեղապեան անմեղ է:

Պատուիրեց որ շուտ մը ամրոցին քովերը փորեն, ու գբերը կամ ջրհօրները պարպեն, ինչու որ դաշտած ատեն ապսպրած էր որ եթէ նեղի գալու ըլլան, գանձերնին գետինը թաղեն կամ հորը նետեն: Ծովապետին հրամանը կատարուեցաւ, չորս կողմը ասդին անդին փոսեր բացին, գբերը մտան փնտուցին. բայց բան մը չկրցան դանել: Սակայն մօտ գեղի մը մէջ, որուն բնակիչները թողուցեր փախեր էին, կոլոմբոս զանկապաններ, զգեստներ, կտրուած շուխայի կտորներ գտաւ, որոնք Սպանիացիներուն ձեռքէն առնուած կ'երեւային: Վերջապէս քանի մը տեղ գետինը փորելով՝ իրարու մօտ թաղուած տասնումեկ սպանիացի գտան:

Ուր որ կ'երթային, բուն տեղացիները կը փախչէին, երեւալ չէին ուղեր: Աս ամէն նշանները տեսնելէն ետքը՝ ի՞նչ պէտք էր մտածէին: Կամ, ըսին, խղճերնին մաքուր չէ ու երեւնալու կը կասկածեն, եւ կամ Սպանիացիներէն շատ նեղութիւն քաշած ըլլալով՝ մեղի մօտիկնալու եւ հաղորդութիւն ընելու չեն համարձակիր: Բայց թէ ո՞րն էր բուն պատճառը՝ միայն իրենցմէ կրնային իմանալ: Ուստի կոլոմբոս հրամայեց որ քաղցրութեամբ ու պարգեւներ ցուցընելով վայրենիներէն քանի մը հողի շահին: Շատ չանցաւ անոնք մէկիկ մէկիկ մօտենալ սկսան: առջի բերան կը վախնային, բայց երբոր տեսան թէ Սպանիացիք զիրենք մարդասիրութեամբ ու ընծաներով կ'ընդունին, առաջուան պէս համարձակ եւ ընտանութեամբ սկսան վարուիլ. մինչեւ ծովապետին

տլ մօտեցան, եւ սկսան հետը շատ մեծ ընտանութեամբ խօսիլ:

Կոլոմբոսին սիրտը կ'եփէր, գաղթականներուն պատահածն իմանալ կ'ուզէր. վերջապէս ան հինգ չնդիկներուն մէլը՝ որոնք հետը Ապանիա տարածէր, թարգման դնելով ու տեղացիներէն քանի մը հոգւոյ օդնութեամբ, որոնք քիչ մը սպաներէն սորված էին, ամէն բան տեղն ի տեղն իմացաւ:

Ե.

Գալութաններուն ուժնախոռութեանը:

Են երեսունութեամբ հոգին՝ որոնք Կոլոմբոս իրեւ գաղթական հօն թողուցած էր, իրենց կոչումն ու պատիւը ճանչցած չէին: Ասոնք Հայդիի մէջ իրը թէ առաջին քարը պիտի ըլլային, որոնց վրայ Կոլոմբոս իր ապագայ քաղաքականութեան շինուածը պիտի կանգնէր: Երբ որ մեծերնին իրենցմէ հեռացաւ, բնակիչներուն պարզութիւնը ճանչնալով կարծեցին թէ ամէն բան աներկիւզ կրնան ընել: Բայց առ իրենք զիրենք վայրենիներէն շատ վեր սեպողները՝ բոլորովին թանձրամիտ ու ստորին աստիճանի մարդիկ էին, ոմանք դործաւոր, ոմանք ալ նաւավար: Արթութիւննին շատ քիչ ըլլալով՝ մարդասիրութիւն, չափաւորութիւն, մեծանձնութիւն ինչ բան է չէին գիտեր. եւ երբոր իրենք զիրենք թագաւորի պէս բոլոր երկրին տէր տեսան, իրենց իշխանութեան ուրիշ չափ չճանչցան, բայց եթէ իրենց կարողութիւնը՝ որով անխիղճ ու անդութ մարդիկ դիւրաւ կը զեղծանին: Ցեղապետը՝ միայն Կոլոմբոսին եւ անոր գլխաւոր պաշտօնեաներուն հետ անձամբ տեսնուած էր. իսկ մնացած նաւորդները անոր հրամանին տակ հնագանդութեան ու կարգաւորութեան մէջ տեսած էր: Ուստի երբ որ ծովապետին երթալէն ետքը՝ անոնց անկարդութիւնները տեսաւ,

կը զարմանար, չեր գիտեր թէ աս փոփոխման պատճառն ի՞նչ է: Առջի բերան անոնց ամէն ուզածը կը կատարէր, ոսկի կ'ուզէին՝ կու տար, ի՞նչ որ կը պահանջէին՝ անխափան կը կատարէր: Իր հպատակները գերիի պէս անոնց կը ծառայեցընէր: Երբոր տեսաւ որ անամօթութեամբ ժողովրդեան հետ կ'իյնային, սկսաւ զանոնք խրատել որ համեստութեան ու ամուսնական պարտաւորութեան դէմ ժողովուրդը չզրկեն: Աս ամէն բան՝ որոնք վայրենի ազգէ մը մարդ չիկրնար յուսալ, յանդուզն ու անօրէն Սպանիացւոց ցոփութիւնը չկրցան զսպել: Բարբարոս ասպատակներու պէս՝ իրենց բարերարներուն գեղերը կը յարձրէին, անոնց աղքատիկ տները կը մտնէին, ուզածնին կը թալլէին. խեղճ անմեղ մարդիկը կը չարչարէին, քրիստոնէական առաքինութեան, մանաւանդ թէ մարդկութեան դէմ, ամէն սոսկալի չարութիւն ամէն օր անպատիժ կը գործէին՝ աղքատ, վայրենի, բայց իրենցմէ շատ աւելի զգաստ ժողովրդեան մէջ: Երբոր իրենց ագահութեան, խստասրտութեան ու անօրէնութեան չափը լեցուցին, անկէ ետեւ իրարու հետ իյնալ սկսան, ու իրարու որս եղան: Մէջերնին անմիաբանութիւն ինկաւ, ու յանկարծ գաղանային անգութիւնութեամբ իրենց ամրոցին մէջ իրար ջարդել սկսան: Տիէկոյ Արանային իշխանութիւնն անարդուեցաւ, մէկը զինքը բանի տեղ չեր գներ:

Ըատերը սկսան ասդին անդին ցրուիլ, միաբանութիւնը քակուեցաւ. կղզւոյն մէջ թափառական կը պարտէին, ու թշնամոյ երկիր մտնող քաղցած զինուորներու պէս՝ քանդել, աւար առնել, բռնութիւններ ընել իրենց օրինաւոր սեպեցին: Պետրոս Կուգդիէրէզ ու Ռոտրիկոյ Խոզոպատոյ աս անկարգութիւնները տեսնելով՝ Արանան մեղադրել սկսան, որ աս չարիքները իր թուլութենէն ու տկարութենէն յառաջ կու գան. եւ ինը հոգւով իրեն դէմ

ելան, որով ամրոցին մէջ նորէն հերձուած մ'եղաւ։
Բայց պարզ բաժանումը բաւական չըլլալով՝ անդամ
մը երկու կողմանէ զարնուեցան, ու մէջերնէն մէկը
մեռաւ։ Ասկից ետքը կուդդիէրէզ ու Եսգոպատոյ
իրենց կողմնակիցներովը Արանայէն զատուեցան դա-
ցին որ ուրիշ տեղ մը առանձին բնակին։ Շատ ու-
կի գտնելու յուսով՝ Սիպաոյի երկիրն ուղեցին երթալ,
ուր լսած էին թէ գետերը ոսկի կը բղխեն։ Այսպէս աս
անխոհեմները անհնազանդ եղան իրենց գլխաւորին,
որուն իբրեւ ծովապետի ու փոխարքայի հնազանդու-
թիւն երգուեր էին։ Կոլոմբոս բաժնուելու ատեն՝ ի-
րենց յայտնապէս ըսած էր թէ Սիպան եղէք, ամ-
րոցը մի թողուք, ու մասնաւոր արգելած էր որ ա-
մենեւին ուրիշ ցեղապետներու երկիր չերթան։

Չէին գիտեր որ Սիպաոյի լեռները օտար ցեղա-
պետի իշխանութեան տակ են։ Գառնապոյ՝ նոյն եր-
կրին ցեղապետը՝ ծննդեամբ Գարայիպցի էր, յան-
դուդն ու սրամիտ։ Սիպաոյի բնակիչները նուածեր ու
ամենուն յարգելի եղեր էր։ Իր հպատակներուն վրայ
մեծ աղդեցութիւն ունենալին զատ՝ Հայդիի ուրիշ
ցեղապետներուն առջեւն ալ մեծ համարում եւ գրե-
թէ անոնց վրայ գլխաւորութիւն մը ստացած էր։
Գառնապոյ Սպանիացւոց յառաջադիմութիւնն իմա-
նալով՝ միշտ անհանդիստ էր, զանոնք հեռացընելու
միջոցը կը մտածէր։ Եւ երբոր անոնց բոնութիւններն
ու անսմիաբանութիւնն ալ լսեց նէ, իր հպատակնե-
րուն սիրտն անոնց դէմ մեծ ատելութիւն ձգեց։
Այսպիսի մտքի վրայ եղող ժողովրդեան մը երկիրը
մտան անխոհեմ կուդդիէրէզ ու Եսգոպատոյ, իրենց
ընչաքաղց ինը կողմնակիցներովը։ Խորամանկ ցեղա-
պետը նախ թողուց որ մտնեն, ետքը զամէնքն ալ
բռնեց ու մեռցուց։ Աս յաջողութենէն աւելի եւս
համարձակութիւն առնելով՝ ժողովուրդը հաւանե-
ցուց որ մնացած Սպանիացւոց վրայ ալ երթան,

զանոնք ալ չնջեն ու անոնց պաշտպանութիւն ընող ցեղապետն ալ պատժեն : Մարին ցեղապետն ալ՝ որուն երկիրը կուագանակարիին սահմանակից էր, իր կողմը շահեցաւ . եւ երկուքը մէկտեղ դադա իրենց վայրենի ամբոխն առած՝ յանկարծ Նաւիտատի ամբոցին վրայ յարձակեցան :

Անտառներուն թանձրութիւնը վայրենիներուն դալլ ծածկած էր, այնպէս որ Սպանիացիք ամեննեւին կասկած մը չունենալով՝ անհոգ կը կենային : Ան միջոցին Գառնապոյ իրեններովն ամրոցին վրայ կը թափի ու դռները բաց գտնելով՝ ներս կը յարձըի : Արանային քովը տասը հոգի միայն մնացած էր, ու ըիշներն ասդին անդին հիւղերու մէջ ցրուած էին : Սպանիացիք աս անակնկալ յարձակումը տեսնելով՝ կը շփոթին, զէնք առնելու կը վազեն, բայց անագան : Գառնապոյ իր բազմութեամբը վրանին կ'իյնայ, եւ ամէնն ալ մէկիկ մէկիկ խողխօղել կու տայ : Ամրոցը կործանելէն ու ամէն բան ցիր ու ցան ընելէն ետքը՝ առանձին հիւղերու մէջ բնակողներուն վրայ ալ կը յարձակի, կը մեռցնէ, կ'այրէ, կը տուչորէ : Աս կոտորածով Սպանիացիք գրեթէ բոլոր կորսուեցան . ութը հոգի միայն ծովի նեղուցէ մը լողալով անցնիլ ուղեցին, բայց անոնք ալ չկրնալով ցամաք համնիլ՝ խղդուեցան :

Գառնապոյ աս ամէն բան յաջողութեամբ կատարելէն ետեւ՝ կուագանակարիին վրայ ալ կը յարձակի : Կուագանակարի կամ Սպանիացիք պաշտպանելու, կամ ինքը զինքն ազատելու համար՝ դէմ կը դնէ . երկու կողմանէ կը պատերազմին, բայց Գառնապոյի կողմը զօրաւոր ըլլալով՝ կը յալլթէ, գեղը կ'այրէ, իսկ կուագանակարի վիրաւորելով՝ հեռաւոր գեղերուն մէկը կ'ապաւինի, ուսկից իր եղբայրը ծովապետին խրկած էր :

Կոլոմբոս աս աղետալի պատմութիւնը լսելով՝

կը հեծէր, եւ ստուգութեանը վրայ տարակոյս չունէր, ինչու որ դիպուածները մանր պարագաներովը պատմութիւնը շատ հաւանական կ'ընէին։ Բայց որովհետեւ Սպանիացիներէն մէկը չէր աղատած, որ ան կողմանէ ալ տեղեկութիւնը հաստատուն ընէր, կը կասկածէր որ դուցէ ան ամէն դժբախտութեանց մէջ գաղտնի դաւաճանութիւն մը եղած ըլլայ, կամ թէ կուագանակարին Եւրոպացւոց թշնամութիւնը բռած ըլլայ, որն որ իր ապագայ դորձքերուն մեծ դժուարութիւն կընար ըլլալ։

Օ.

Կոլոմբոս կուագանակարին հետ իւ դիմումի։ — Սուանիոցաց անվագահութիւննը։ — Գրադաւինու։

Շատ չանցաւ կոլոմբոս կուագանակարին նորէն լուր առաւ։ Մելքիոր Մալտոնագա անունավ նաւապետ մը, նոր ամրոց շինելու յարմար տեղ մը փրնառելու գացած ըլլալով՝ հեռուէն ծառակուր մը տեսաւ, որուն մէջ կուագանակարիին կողմանէ դեսպան մը կար, որն որ նոյն ցեղապետին եղբայրն էր։ Երբ որ մօտեցաւ, նաւապետին աղաչեց որ կուագանակարիին այցելութիւն մ'ընելու շնորհք ընէ։ Մալտոնագա յանձն առաւ ու դնաց։ Կուագանակարին՝ որ կախուած անկողնոյ վրայ պառկած էր, զենքը մեծ սիրով ընդունեցաւ։ կը ցաւէր որ ծովապետը դեռ չկրցաւ տեսնել, եւ Սպանիացւոց կոտորածին պատմութիւնը ինքն ալ նոյնպէս պատմեց։

Երկրորդ օրը կոլոմբոս՝ հետը շատ մարդ առած՝ անձամբ անոր այցելութեան դնաց։ Կուագանակարին զծովապետը արտասուօք ընդունեցաւ, անոր ամէն բան նորէն մեծ ցաւով պատմեց, եւ ցուցուց թէ ինքը ի՞նչպէս հաւատարիմ մնացեր է. իր հպատակներուն զլիսաւորներէն շատերը ցուցուց, որոնք վիրաւորած էին, եւ ես ալ, ըստ, Սպանիացիները

պաշտպանելու համար՝ Գառնապղին ձեռօքը վերատրեցայ: Յայտնի կը տեսնուէր որ աս վերքերէն եւ ոչ մէկը Եւրոպացւոց զէնքովն եղած էր, որով Կոլոմբոս հաստատութեամբ միտքը դրաւ որ Կուագանակարին անմեղ է:

Բայց Սպանիացիք նոյնպէս չեին մտածեր: Ցեղապետին վերքը դրսէն չեր երեւնար. որովհետեւ փայտէ զէնքի մը սաստիկ հարուածէ պատճառած էր, անոր համար ալ ցաւը կրնար տեւել, թէպէտ եւ նշանը չերեւար: Սակայն Սպանիացիք կարծեցին որ ասիկա խարդախութիւն մըն է, եւ շատերը կ'ուզէին որ Կոլոմբոս զանիկա իրբեւ մատնիչ՝ պատժէ: Բայց Կոլոմբոս ամենեւին յանձն չառաւ: Ցեղապետին տուած ընծաներն ընդունեցաւ, որոնք էին ութը հարիւր հատ խեցի, որ նոյն կղզւոյն մէջ շատ յարդի էր, հարիւր ոսկիի հատ, ոսկւոյ աւազով լեցուն երեք աման, ու մէկ ձոյլ ոսկի պսակ մը: Ծովապետն ալ աս ընծաներուն փոխարէն պղտիկ բոժներ, ապակի հիլունք, խել մը դանակ, ասեղ, գնդասեղ, պղնձէ զարդեր տուաւ, որոնք ցեղապետին շատ հածելի եղան: Պղինձն անոր աչքին ոսկիէն պատուական կ'երեւար: Իրարմէ բաժնուելու ատեն՝ ծովապետին հետ մինչեւ նաւ գնաց: Երբ որ նաւատորմիղը տեսաւ, ապշեցաւ մնաց. բայց երբ որ շղթայի զարնուած գարայիաներն ալ որ ցուցուցին, շատ զարհուրեցաւ ու աչքը դարձուց. չեր կրնար երեւակայել որ Սպանիացիք համարձակած ըլլան անոնց վրայ յարձակելու իրենց կղզւոյն մէջ: Աս մարդակերներուն վրայ ըրած յաղթութիւննին՝ Հայդիցիներուն կարծել տուաւ, որ ճերմակ մարդիկները իրենց զէնքերովն ու նաւերովն անյաղթելի են: Եւ բոպայի տնկերն ու անասունները ցեղապետին շատ զարմանալի բաներ երեւցան: Ամենէն աւելի ճիերուն վրայ զարմացաւ. վասն զի իրենց երկրին անասունները

շատ պզտիկ ըլլալով՝ Հնդիկները չեին կրնար երեւա-
կայել որ այնպիսի անասուններ գտնուին, որոնք
այնչափ ընտանի եւ միանգամայն այնչափ ալ զօրա-
ւոր ըլլան:

Բայց Եւրոպացւոց աս զօրութիւնը տեսնելէն ե-
տեւ՝ անոնց հոն մնալէն Հնդիկները շատ կը վախ-
նային, որովհետեւ անոնց անյագութիւնն ու անկար-
գութիւնը փորձած էին: Կոլոմբոս իրենց աս մատած-
մունքը շուտով իմացաւ. կը նշմարէր որ ցեղապետն
իր նաւուն մէջ ակամայ ու վախով մը կը կենայ: Երբ որ ծովապետն անոր երկրին մէջ հաստատուե-
լու վրայ կը խօսէր, ըստ թէ երկիրը վատառողջ է:
Դարձեալ ցուցուց որ Եւրոպացիները յառաջուան
պէս երկնաւոր մարդիկ չեր համարեր. որովհետեւ ի-
րեն տրուած պատկերադիրը (Ժամանակ) շուղեց առ-
նել, երբ որ կրօնքի վերաբերեալ բան ըլլալն իմա-
ցաւ: Կամ աւելորդապաշտութեամբ կը վախնար որ
չըլլայ թէ իր աստուածները վշտացընէ, կամ կը վախ-
նար որ կախարդական բան մ'ըլլայ: Վերջապէս թէ-
պէտ եւ կոլոմբոս կուագանակարիին շատ առատա-
ձեռնութիւն կ'ընէր, թէպէտ եւ միշտ ինքը զինքը
զուարթ կը ցուցընէր, ի վերայ այսր ամենայնի կը
տեսնէր որ ցեղապետը յառաջուան մարդը չէ:

Կուագանակարի նաւուն մէջ քիչ ժամանակ կե-
ցաւ. բայց Պորիէնգյի գերիներուն մէջ աղջիկ մը
տեսաւ, որուն անունը Սպանիացիք Գաղալինա դրած
էին, եւ շատ վայելուչ էր: Իրիկուան՝ ցեղապետին
մէկ եղբայրը նաւ եկաւ՝ ոսկւոյ փոփոխութիւն ընե-
լու պատրուակով. եւ Գաղալինային հետ ալ դադ-
տուկ խօսեցաւ: Բայց խօսածն ինչ ըլլալը քիչ մը
վերջն իմացուեցաւ: Գիշերը Գաղալինան իր ընկեր-
ներն արթքնցուց, եւ անոնց հետ կամացուկ մը նա-
ևն դուրս ելլելով՝ սկսան դէպ ի ծովեղերը լողալ:
Սպանիացիք իմանալով՝ շուտ մը ետեւնէն ինկան,

բայց միայն երեք հոգի կրցան բռնել. մէկաները դադալինային հետ մէկտեղ ցամոք հասան եւ այծեամի պէս վազելով՝ աներեւոյթ եղան:

Երկրորդ օրը ծովապետը ցամաք մարդ խաւրեց. բայց բոլոր գեղն անապատի կը նմանէր: Հնդիկները իրենց ամէն ստացուածներն ու կաչ կարասիքը առած՝ կղզւոյն ներքին կողմերը փախած էին. թէպէտշատ փնտուեցին բայց գացած տեղերնին դժոնելն անկարելի եղաւ: Սպանիացիները՝ որ արդէն կուագանակարիին վրայ վստահութիւն չունէին, աս բաներս ալ տեսնելով՝ ալ զանիկա ստուգիւ մատնչի տեղ դրին: Բայց վերջէն յայտնի կը տեսնուի որ անոնց կասկածն անիրաւ էր: Կուագանակարի ոչ մատնիչ էր ոչ խաբերայ. իր պատմածն ստոյդ էր, Սպանիացիները պաշտպանած էր ու միշտ անոնց սէր ունէր. բայց տկար էր: Ճերմակ մարդիկներուն իր վրայ վստահութիւն չունենալը տեսնելով՝ կ'իմանար որ իր հաւատարմութեան վրայ կը կասկածին: Ասանկ պարագաներու մէջ ինքը զինքն ու իր ցեղը վտանգէն ազատելու ամենէն յարմար միջոցը՝ ետքաշուիլը սեպեց. մինչեւ նոյն ատեն տեսածներն ու կրածները իր վախը բաւական կ'արդարացընէին:

Ե.

Նոր աշխարհին մէջ շնուռով առաջին +աղութը :

Սպանիացիք աս ամէն բաները տեսնելով՝ անկէ ետեւ սկսան տարբեր աչքով նայիլ ան երկրին՝ որն որ իսկզբան իրենց այնպէս գեղեցիկ ու սքանչելի երեցած էր, եւ որուն վրայ այնպէս երազներ կը տեսնէին: Ինն օր էր որ Հայդի հասած էին, դեռ չէին կրցած առանց վախի աս պարգեւաց երկիրն ելլել. վասն զի տեսած էին աւերակներ եւ մեռելներու մնացորդներ, հաղիւ տարի մը յառաջ շինուած ամրոցին կործանումը, տեղացիներուն իրարու հետ պատերազմիլը, եւ բարեկամ կարծած մարդիկներակութ:

նուն նենգաւորութիւնը։ Ի վերայ այսը ամենայնի ծովապետը զիրենք խաբած չէր. վասն զի զիրենք այնպէս աղէկ ու բերրի երկիր մը բերած էր, որուն գեղեցիութիւնը երկրաւոր դրախտին կրնար հաւասարիլ, եւ ուր որ իրենք ալ այնչափ առատ ոսկի տեսած էին, եւ չնչին պղնձի ու ապակւոյ կտորներ տալով՝ առած էին։ Սակայն սրտերնին գոհ չէր. որովհետեւ ոսկի դարը ուրիշ տեղ չիրնար ըլլալ, բայց միայն ան տեղը ուր որ մարդուն կիրքերը չեն կրնար մտնել. իսկ Եւրոպացիք աս կղզիները արտաքոյ կարգի ագահութեամբ, հպարտութեամբ եւ ամէն տեսակ կիրքերով եկած էին։

Օռվապետն ուզեց անոնց տժգոհութեան առջեւն առնել: «Սաւատորմիղը ծովեղերքին բոլորտիքը տարաւ, եւ ընդարձակ նաւահանգստի մը մէջ կեցրնելով՝ նաւասատիներուն առաջարկեց որ հօն քազաք մը շինեն։ Ասով ամենքը քաջալերուեցան։ Ընտրուած տեղը շատ պատշաճ էր։ Բերդի մը պէս բարձրացած խիտ ժայռերը՝ ծովին եղերքը կը պահպանէին։ Դաշտին մէկալ կողմն ընդարձակ անտառ մը կար։ Մէջէն երկու աղուոր գետեր անցնելով՝ տնկերը դալար կը պահէին ու մարդերը կանանչով կը զարդարէին։ Միջոցը բաւական ընդարձակ էր, եւ չնդիկներէն իմացած էին, որ աս գեղեցիկ դաշտը Սիպացի լեռներուն մօտ էր, ուր որ ոսկին կը գտնուեր։

Սաւէն ելելու վայրկեաննին՝ սաստիկ մեծ ուրախութիւն ունեցան. արտաքոյ կարգի եռանդով մը սկսան նաւերը պարպել. եւ ինքիրմէ շինուած յըստակ ջրով աւաղանի մը քով վրաններ կանգնել։ Զիերը մարդերու վրայ թող տուին։ Ուրիշ անասուններն ալ որոնք այնչափ երկայն ատեն նաւերու մէջ փակուած կեցած էին, ցամաք հանեցին. մեքենաներ պատրաստեցին, եւ այսպիսի մեծ ցնծութեան

մէջ Կոլոմբոս նոր աշխարհքին առջի քաղքին յատակագիծը շինեց, որուն անունը՝ Եղիսաբէթ դրաւ: Աս քաղքին չէնքերուն մէջէն մինակ եկեղեցին, համբարանոցը եւ փոխարքային տունը քարե էին, իսկ ուրիշ տները փայտէ: Փետրուարի 6ին եկեղեցին լմբնցաւ, ու Հայր Պոպյլ մեծ հանդիսութեամբ պատարագ մատոյց, քովի տասուերկու քահանաներով՝ որոնց գլուխն ինքն էր:

Ի՞այց արդէն ցամաք ելլելնէն քիչ մը ետքը մէջերնին հիւանդութիւն ինկած էր, որուն պատճառն էր օտար օդը. նոյն իսկ ծովապետն ալ աս հիւանդութենէն բռնուեցաւ: Ուտելիքները կը պակսէին. քաղաք շինելու եռանդնին կամաց կամաց կը մարէր. ամէնքը կը սկսէին վհատիլ: «Ծովապետն որոշեց որ Սպանիա մարդ խաւրէ ու օգնութիւն խնդրէ: Ուզած բաներն էին դիմաւորաբար դինի, դեղ, զէնք ու զգեստ. դարձեալ խնդրեց ձի, որուն միայն տեսքը Հնդիկները կը զարհուրեցընէր, հանգ բանող ու ձուլող դործավարներ:

Աս նաւատորմիզը՝ որն որ Փետրուարի 2ին ճամբայ ելաւ, Գարայիպցի գերիներն ալ Սպանիա կը տանէր: Հոս զարմացմաք ու ցաւով կը տեսնենք որ Կոլոմբոս՝ բարի վախճաններով՝ այնպիսի դործքի մը սկիզբ կ'ընէ, որն որ մարդկային բնութեան դէմ ու ատելի բան մըն է: Ինք տէրութեան կ'առաջարկէր որ Գարայիպները գերիի պէս ծախտին: Ասով, կ'ըսէր, անոնք կը ստիպուին քրիստոնեայ ըլլալ, գրեթէ իրենց չուզելովն ալ կը կրթուին. կղզիներուն խեղճ բնակիչներն անոնց ձեռքէն կ'ազատին, մարդու միս ուտելու բարբարոսական սովորութիւնը կամաց կամաց կը կորսուի, եւ տէրութիւնն ալ ստակ կը վաստըի: Աս բարի վախճանները՝ առաջարկած դործքին գէշութիւնը ծովապետին չէր երեւցըներ: Ատոյդ է ինք չիկրնար բոլորովին արդարանալ. բայց

պետք չէ որ զինքն ան խստութեամբ դատենք, ու
ըսվ հիմակուան ատենս այսպիսի գործք մ'ընողը կը
դատուի. որովհետեւ նոյն ատենուան գաղափարները
հիմակուաններէն շատ տարբեր էին :

Բ.

Չար խորհուրդ : — Շամբարդութիւն : — Կոր ամրոց :

Թօւպէտ եւ Սպանիա խաւրուած նաւերը նոր աշ-
խարհքին բարութիւններուն՝ միայն օրինակը կը բե-
րէին, եւ օդնութիւն կը խնդրէին, ի վերայ այսր ա-
մենայնի Կոլոմբոսին, Հայր Պոպյլին եւ ուրիշներուն
նամակները այնչափ ազգեցութիւն ըրին, որ Պետրոս
Մարտիրոս բարձր ձայնով ըսաւ. Կոլոմբոս վերջին
նամակին մէջ ինծի կը գրէ որ նոր քաղաք մը սկսեր
է շինել, մեր երկրին սերմերը սերմաննել եւ մեր ա-
նասունները շատցընել: Հիմա մէջերնէս ով զարմա-
նալով պիտի խօսի Սատուռնոսի, Դեմետրի ու Տրի-
պատոլէմի վրայ՝ որոնք, աշխարհք պտըտելով՝ քաղա-
քականութիւն ու կրթութիւն տարածեցին, կամ
Փիւնիկեցւոց վրայ՝ որոնք Տիւրոս ու Ախտոն քաղաք-
ները շինեցին, կամ նոյն իսկ Տիւրացւոց վրայ՝ ո-
րոնք հեռու տեղեր երթալով՝ նոր նոր քաղաքներ
շինեցին ու գաղթականութիւններ հաստատեցին:
Բայց Սպանիայի մէջ Կոլոմբոսին եւ իր գործքերուն
վրայ այսպէս զարմացուած ատեն՝ գաղթականաց
մէջ տժգոհութիւնն օրէ օր կ'աւելնար: Անդէտ ու
հպարա գործավար մը՝ որուն գործքը մետաղները
զտել էր, Կոլոմբոսին գէմ խօսելու սկսաւ, եւ յա-
մառութեամբ կը պնդէր թէ Հայդիի մէջ ամենեւին
ոսկի չիդտնուիր, եւ ան տեսնուած ոսկւոյ աւազը,
կտորներն ու պսակները ուրիշ տեղէն հոն բերուած
ու ցեղէ ցեղ անցնելով՝ պահուած են, եւ թէ նոյն
ոսկին գէշ տեսակ ու պղնձի հետ խառնուած է: Աս-
մարդուն խօսքերը բանի տեղ անցան: Պէսնալ Տի-

տղ անունով Բիղացի մը անոր խօսքին հաւանեցաւ , եւ առաջարկեց որ դաղառուկ նաւ մտնեն եւ կոլոմբոսն ան օտար երկիրը թող տալով՝ Սպանիա դաւնան : Բարեբախտութեամբ կոլոմբոս աս չար խորհուրդն իմացաւ , Տիազին ձեռքովը գրուած յիշատակարան մը ձեռք ձգելով : Կոլոմբոս աս իր կենաց առաջին վտանգին մէջ շատ շափաւորութեամբ վարուեցաւ : Բայց յանցաւորն առանց պատժի չկրնալով թողուլ , նաւի մը մէջ դրաւ ու դուրս ելլելն արգելեց , եւ ուրիշ նաւերուն թնդանոթները հանելով իր նաւը բերաւ : Ասով դաղթականները՝ որոնք տրդէն դէշ տրամադրութեան մէջ էին , անոր դէմ շատ բարկացան , եւ սկսան զինքը բռնաւորի տեղ գնել :

Օսովապետը՝ մէկ կողմանէ աս անհանգիստ ոգիները զրաղեցրնելու , եւ միանդամայն կղզւոյն ամէն կողմերը ճանչնալու համար՝ որոշեց որ դէպ ի Սիպաոյի լեռները յառաջ երթան : Իր մարդիկներուն մէջէն ամենէն ընտիրները ժողովեց ու զանոնք աղէկ կարգի մը դնելով՝ դաղթականութեան ամէն ձիաւորներով մէկտեղ ճամբայ ելաւ : Արդէն քաջ Օյէտան մինակ՝ Սիպաոյի մէկ մասը քննած էր : Ճամբորդութիւնը շատ զուարճութեամբ ըրին . դեղեցիկ դաշտի մը մէջէն անցան , որուն ծայրը՝ վշերով ու քարերով լեցուն մանուածոյ անցք մը եկաւ , որն որ դահաւանդներու քովէն նոյն լեռը կը տանէր : Աս անցքին բերանը հասած ատեննին իրիկուն ըլլալով՝ քանի մը վրաններ կանգնեցին ու գիշերն հօն անցուցին :

Երկրորդ օրը շատ դժուարութիւն քաշեցին՝ ձիերով , զէնքերով ու բեռերով նոյն անցքէն անցնելու . բայց աս արշաւանքը Սպանիացիները շատ ուրախացուցած ըլլալով՝ երիտասարդ ձիաւորներն ըսին թէ Մէնք շատ անդամ Արանատայի Մաւրիտանա-

ցւոց երկրին մէջ սուրը ձեռքերնիս ճամբայ բացած ենք . եւ այսպէս յանձն առին որ իրենք առջեւէն երթալով՝ զօրքին համար ընդարձակ ճամբայ մը բանան : Ուրախ զուարթ սկսան աշխատիլ, եւ ճամբայ շտկողներն ու գործավարները յորդորելով, ծառերուն ճիւղերը կտրելով, փուշերն ու թփերը կոխակը լուտելով, իրենց ձիերը քաջալերելով ու գթողները վերցնելով, իրիկուն չեղած՝ յաղթանակաւ ետդարձան եւ Արեւմտեան Հնդկաստանի առաջին ճամբան շինելնուն աւետիքը առւին՝ որն որ իրենց պատուցն համար Ազնուականաց կիրճ անուանուեցաւ :

Երբ որ հետեւեալ օրը նոր բացուած ճամբէն անցնելով՝ լերանց ստորոտը հասան ու վեր ելան, նոյնտեղաց տեսքը կոլոմբոսին ամեն ընկերները զարմանքով լեցուց : Մէկէն աչքերնին երեւցաւ սքանչելի դաշտ մը, որուն համար Լաս Գազաս կ'ըսէ թէ 80 փարսախ երկայնութիւն ու 30 փարսախ լայնութիւն ունի, հազարաւոր վտակներէ եւ մէկ մեծ գետէ մը ոռոգուած . աշխարհքիս ամենէն գեղեցիկ ծառերէն կազմուած անտառներ, լայն արմաւենիներ, մեր ամենէն բարձր կաղնիներէն աւելի բարձր ծառեր, դոյզնագիւտ տնկեր, դոյնդղոյն անուշահոտ ծաղիկներ, բնական աղբիւրներ՝ որոնց վճիտ ջրերը գեղեցիկ խիճերու վրայէն մեղմ դնդչմամբ մը կը սահէին կ'երթային : Աս ընդարձակ դաշտին վրայ ասդին անդին խրճիթներու գեղեր կը տեսնուէին, որոնք աս գեղեցիկ ու սքանչելի տեղերուն՝ աւելի զարդ ու գեղեցիկութիւն մը կու տային : Անտառներուն մէջէն եւլած ծուխը կը ցուցըներ թէ իրենց ընդարձակ միջոցն ալ առանց բնակչի չէ : Աս դաշտին անունը Վեկա ռէալ (արքունի դաշտ) գրին :

Երբ որ Սպանիացիք վար իջան, տեղացւոց մէծ մասը փախան, ոմանք ալ իրենց խրճիթներուն մէջ պահուըտեցան, ու մուտքերնին եղեգով դոյցեցին :

Ծոռվապետը հրամայեց որ աս տկար ամրութիւններուն չդպչին . եւ սէր ցուցընելով, ընծաներ տալով՝ անոնց հետ բարեկամացաւ : Ան ատեն զինքը իրեւերեւելի հիւր մ'ընդունեցան, ու գեղէ գեղ տարին : Այնպէս պարզ բարք մ'ունեին, որ իրարու խրճիթը համարձակ կը մտնեին, իրենց տան պէս՝ կերակուր կ'ուտեին, եւ մշջերնեն մէկն ալ բան մը չեր ըսեր :

Եցրկու օրուան մէջ Կոլոմբոս Սիպասի լեռներն անցաւ : Նոյն տեղաց երկիրը քարուտ ու չոր էր, եւ շատ քիչ ալ բոյս ունէր : Գառնապոյ չերեւցաւ, բայց իր երկրին բնակիչները Սպանիացւոց այցելութեան վրայ շատ ուրախացան, եւ ամէնքը կը փութային իրենց ոսկին անոնց տալով՝ բերած խաղալիկներն առնել : Կոլոմբոս համոզուեցաւ որ նոյն լեռանց մէջ ոսկւոյ հանքը կայ, որովհետեւ ամէն տեղ հեղեղներուն ջրին հետ խառնուած՝ ոսկւոյ կտորուանք կը գտնէր . նաեւ մէկ յստակ գետակին տակը մարմարիսնի ու յառաջիսի կտորներ տեսաւ :

Աս տեղս պղտիկ ամրոց մը սկսաւ շինել տալ, զորն որ Սուրբ Թոռվմայի ամրոց անուանեց Սպանիացւոց անհաւատութեան համար, որոնք չտեսած՝ չէին հաւատար որ նոյն լեռանց մէջ ոսկի գտնուի : Հնդիկները շատ ոսկւոյ առաջ կը բերէին . ծեր մարդ մը իրեն մէկ ունկի ծանրութեամբ ոսկւոյ կտոր մը տուաւ, եւ ըսաւ թէ իմ երկիրս որ ասկից քիչ մը հեռու է, նարընջի մեծութեամբ ոսկւոյ կտորներ կը գտնուին : Կոլոմբոս՝ աս կողմերը միայն տասնուհինգ օր կեցաւ : Բայց նոյն միջոցին մէջ ամէն տեղ շատ սէր ու ընդունելութիւն գտաւ : Հնդիկներն իրեն պտուղ, թռչուն ու ձռկ կը բերէին, եւ առատ կոչունքներ կ'ընեին : Առջեւը իրենց երգերը կ'երգէին ու կը պարէին . նոյն ատեն իմացաւ որ անոնց պարելը դատ տեսակ էր : Մարմնոյ զանազան շարժուածքներով եւ ոտուըներուն դիրքովն իրենց

դիւցաղանց պատմութիւնը կրնային ներկայացրնել։
Դարձեալ իրենց նախահարց երեւելի դործքերը դա-
րէ դար պահելու համար՝ առանձին երգեր ունեին.
աս երգերուն մէջ այնպիսիներ ալ կային, զորոնք
իրենց ցեղապետներուն որդիքը միայն կրնային երգել,
եւ հասարակ ժողովուրդը բարեպաշտական լու-
թեամբ մը մտիկ կ'ըներ։

Ո՞ւ.

Առաջին Եւ Հայութեան ժամանակ է բարեաց։

Վարտին վերջը ծովապետն իր ճամբորդութեան
վրայ մեծապէս գոհ եղած՝ Ա. Թառվմաս ամրոցին մէջ
գետրոս տէ լա Մարդարիտային հրամանին տակ քա-
ռասունութը հոգի թող տալով իր տեղը դար-
ձաւ։ Հոն ուրախանալու բաներ գտաւ։ Յունուարի
վերջը ցանուած ցորեանը հասած եւ հնձելու մօտ
էր. սեխն ու վարունգը մէկ ամսուան մէջ հասունա-
ցած էր. իսկ բանջարեղէնները տասնուվեց օ-
րուան մէջ կը հասնէին։ Այսպէս ամէն բան կը յա-
ջողէր, երկրին աղէկութիւնը մեծ առատութիւն
կը խոստանար։ Բայց Սպանիացիք արդէն սկսած էին
իրենց հայրենիքէն հեռացած ըլլալնուն վրայ տրտն-
ջել։ Սպանիա ունեցած ամէն հանգստութիւննին
հոս ալ չունենալնուն վրայ կը տժգոհային։ Ցորեա-
նը հասած էր, բայց աղալու ջաղացք չկար, եւ աղ-
նուականները չեին ուղեր ջաղացք շինողներուն օգ-
նել։ կը կարծէին որ այսպիսի աշխատութիւն իրենց
աղնուականութեան նախատինք է։ Կամաց կամաց
տաքութիւնն ալ այնպիսի աստիճանի մը հասնելով՝
որուն Եւրոպացիք չեին վարժած, ծանր հիւանդու-
թիւններ բերաւ, որոնց մէկ քանին Սպանիացւոց
անծանօթ էին։ Երիտասարդներէն շատերը՝ որոնք
բոլոր իրենց խեղճութեան պատճառը զկոլոմբոս
կը համարէին, անոր անունը սաստիկ անիծելով

մեռան։ Աւելորդապաշտութիւննին՝ աս թշուառութիւնները աւելի կը մեծցընէր, ամէնքը մտքերնին դրին որ Եղիսաբէթ քաղքին երկիրն անիծուած ու թշուառ երկիր մըն է։ Ստոյգ է որ օդն առողջ չէր, եւ ետքը հարկ եղաւ որ թողուն երթեան։ Ծովապետը չէ թէ միայն ընդհանուր վհատութեան դէմ պէտք էր որ մըցէր, հապանաեւ ներքուստ ալ շատ մեծ ցաւ կը կրէր, որովհետեւ իր յորդորանքովը Նոր Աշխարհ.ք եկող այնշափ երիտասարդներուն մահը՝ իր սիրտը սաստիկ ցաւերու մէջ ընկղմած էր։

Աս պարագաներուն մէջ կոլոմբոս աղէկ սեպեց որ Սպանիացիններն զբաղեցրնէ։ Դէպ ի Սիպաս ըրած արշաւանքներնուն մէջ անոնց ցուցուցած ուրախութեան ու գործունէութեան նայելով՝ ուզեց նոր արշաւանքներ ընել։ Ուստի եւ որոշեց որ նաւաստիններուն մեծ մասովն ուրիշ կղզիններ փնտուելու երթայ։ Եղիսաբէթ քաղքին մէջ միայն հիւանդներն ու ամրոցին պահպանութեան համար քանի մը մարդ թողւց։ Իսկ զինուորները՝ քաջ ու հաւատարիմ Օյետային հրամանին տակ կղզւոյն ներսի կողմերը խաւրեց, որ բոլոր նոյն կողմերուն ցեղապետաց երկիրները քննէ։

Դամբայ ելլելէն յառաջ Մարդարիտային թուղթ մը գրելով՝ իր հեռաւորութեան ատեն հարկաւոր եղած իշխանութիւնն անոր տալէն զատ՝ նաեւ իմաստուն խրատներ ալ կու տար, յիշեցընելով որ Եղիսաբէթ թագուհին աւելի կ'ուզէ վայրենինները քրիստոնէութեան դարձընել ու կրթել, քան թէ անոնց երկրին հարստութիւնները ստանալ։ Անոր համար կ'ապսպրեր որ հետերնին քաղցրութեամբ ու սիրով վարուին։ Բայց միանդամայն կը յանձնէր որ եթէ կարելի է նէ՝ գասնապոյ ցեղապետը ձեռք ձդէ։ — Ամրոցին մէջի Սպանիացիք շատ գէշ կը վարուէին։ Հնդիկները աս օտարականներուն անկարգութեանց

վրայ իրաւամբ բարկանալով, սկսած էին նենդութեամբ անոնցմէ վրեժ առնել: Սօտաւոր ցեղապետներէն մէկու մը հպատակները՝ երեք Սպանիացի կողոպտեցին: Օյետան նոյն տեղէն անցնելու ատեն՝ յանցաւորները գտաւ. անոնցմէ մէկուն ականջները կտրել տուաւ, իսկ մնացածները՝ անոնց ցեղապետովն ու ցեղապետին որդւովը Կոլոմբոսին խաւրեց: Ծովապետն ուզելով Հնդիկները վախցրնել, վճռեց որ յանցաւորներուն դլուխը կտրուի, եւ Հնդկաց ու Սպանիացւոց առջեւը զանոնք Եղիսաբէթի հրապարակը բերել տուաւ: Բայց ուրիշ ցեղապետ մը՝ որ անոնց հետ մէկտեղ եկած էր, Կոլոմբոսին ոտքն ինկաւ, աղաչեց որ թողութիւնը բաւական սեպելով՝ շնորհք ըրաւ: Ասկէ ետքը ճամբայ ելաւ, յուսալով որ հոն մնացողները իր պատուէրներն ու խրատները պահելով՝ հանդարտութեամբ ու խաղաղութեամբ կը մնան:

Ճ.

Կուսական լուր նեղութեամբ Անդրելուն իւղեաց ու վերեն իւ հասարին:

Կոլոմբոս միտքը դրած էր որ ան սքանչելի Անտիլեան կղզիները՝ Ասիայի մէկ մասն են, եւ կը կարծէր որ վերջապէս Գամթայիթագաւորութեան պիտի հասնի: Շատ վտանգով ու դժուարութեամբ նոյն անձանօթ ծովերուն վրայ կը նաւէր, եւ միշտ կը վախնար որ չըլլայ թէ իրեն բաղձացած երկիրը չտեսած՝ անցնի երթայ: Բայց իր սաստիկ երեւակայութիւնը զինքը կը զօրացընէր: Փոքր նշան մը տեսնելուն պէս՝ կը կարծէր որ Ասիայի հարուստ երկիրներուն հասաւ: Սակայն բոլոր տեսած երկիրները՝ մերկ մարդիկներով լեցուն կղզիներ էին, որոնցմէ ոմանքը խաղաղասէր, ոմանք կատաղի, ոմանք քիչ մը խելք ունեցող, ոմանք բոլորավին ապուշ էին: Բոլոր նոյն երկիրները պաղատու եւ առատաբեր էին, սքանչ-

շելի տեսք ունէին, ու անկերով եւ բոյսերով զարդարուած էին։ Բայց իր փնտռածն աս չէր, եւ իր սխալ դաղափարը թող չէր տար կիրճին ներքին կողմերն երթալու։ Կախ եւ առաջ քսան օրուան մէջ բոլոր Գուպա կղղւոյն չորս կողմը դարձաւ. եւ երբոր ցամաք ելաւ՝ հոնտեղաց բնակիչները զինքը շատ հիւրընկալութեամբ ընդունեցան, եւ իրենց երկրին ամենէն ազնիւ կերակուրները բերին։ Կաւերուն անցած ատենը՝ կղղւոյն չորս կողմանէ բնակիչները գունդ գունդ կը վաղեին տեսնելու համար, եւ երբ որ Սպանիացիք դուրս կ'ելէին, տեղացիք ապշած ու զարմացած կը մնային, վասն զի միշտ անանկ կը կարծէին որ Երկինքէն իջած են։

Օռովապետն աս կղղիէն հեռանալէն քիչ մը վերջը՝ գեղեցիկ ժամայիգա կղղին գտաւ։ Անկից ելաւ եւ շատ աշխատութեամբ ու շարշարանքով խիտ խիտ կղղիներուն մէջէն նաւեց, որոնց անունը Պարտէզ թագուհոյն գրաւ։ Կաւերը հազիւ թէ կրնային աս կը զիներու մէջէն անցնիլ, Ամերիկայի եղերքը գտնուող մեծ ժայռերն ու աւազակոյտը նաւերուն ընթացքը կ'արգելուին, եւ ամէն րոպէ ահու դողու մէջ էին որ նաւերը շխորտակին։ Աս ամէն նեղութեանց վրայ օդն ալ ուրիշ նեղութիւն մը կ'աւելցընէր. Հովը առտուանց արեւելքէն կը փչէր, իրիկուան՝ արեւմնտքէն. մէյ մ'ալ ինչ կը նայիս սեւ սեւ ամպեր կու գային երկինքը կը ծածկէին, մէկ կողմանէ կ'որոտար, մէկալ կողմանէ կը փայլատակէր, վերջապէս սաստիկ կը վախցուէր որ մեծ փոթորիկ մը պիստ'որ ելէ. բայց քաղցր արշալցոր ամպերը կը փարատէր։ Աս մթնոլորտին փոփոխութիւնը՝ շաբաթներով տեւեց։

Առլամբոս մոքին մէջ գրած էր որ աս արքիապեղադոսը Ասիային չորս կողմը կը պատէ, եւ Գուպա կղղին՝ Ասիայի ցամաք Երկրին ծայրն է։ Պարտէզ թագուհոյն ըսուած կղղիներէն շնչող քաղցր զե-

փիւռը՝ Մարկոս Պօղոսին Արեւելքի անուշահոտ խնկերուն վրայ պատմածները կոլոմբոսին կը յիշեցընէր. Հոնտեղաց առատ դալարիքը եւ թռչուններուն ու միջատներուն փայլուն դոյները իրեն միտքը դրած սխալ կարծիքն աւելի եւս կը հաստատէին։ Կոլոմբոս Գուպա կղզւոյն քովերէն նորէն պտըտելու մաքով ան գեղեցիկ կողմերը թռող առաւ, եւ կրղզւոյն մօտիկնալով՝ հարցուց որ արդեօք հաստատուն կամ ցամաք երկիր է՝ թէ չէ։ Երբ որ հոնտեղաց բնակիչներն ըսին որ կղզի մըն է, բայց գեռ մէջերնէն եւ ոչ մէկը ծայրը տեսած է, Կոլոմբոս աւելի եւս հաստատուեցաւ որ հաստատուն երկիր է եւ կղզեցիք մոքերնին աղէկ չկրցան հասկրցընել։ Տեղացիք իրեն ըսին որ աս կղզւոյն արեւմտեան կողմը Մանկօն անուամբ երկիր մը կայ, Կոլոմբոս ասիկայ լսելուն պէս՝ կարծեց որ Մանճի ըսուած երկիրն է, եւ սաստիկ ուրախութեամբ ու մեծ քաջալերութեամբ ծովի ժայռերուն մէջէն դէպ ի արեւմուտք սկսաւ երթալ։

Օր մը նաւաստիներէն մէկը, որն որ ցամաք խըրկուած էր, սաստիկ վախցած ու խուված ետ դարձաւ եւ ըսաւ որ հիմա ահագին մարդիկներու բաղմութիւն մը տեսայ, որոնք կրօնաւորներու պէս ճեփ ճերմակ զգեստ հագած էին։ Կոլոմբոս անմիջապէս մոտածեց որ Մանճի ըսուած երկիրը հասած են, վասն զի Մարկոս Պօղոսին պատմածներուն մէջը կարդացած էր որ ան երկրին արեւելեան կողմերը վայրենի մարդիկներ կան՝ որոնք ամենեւին զգեստ չեն հագնիր, եւ իրենց գրացիները ծաղը կ'ընեն, որոնք, կ'ըսեն, մարմիններուն վրայ պակասութիւն մ'ունին, եւ աս պակասութիւնը ծածկելու համար՝ երկայն զգեստ կը հագնին։ Միանգամայն կարծեց որ Գուպային մէկ կողմէն վերջին անդամ ելած ժամանակը չնդիկներուն ըսած խօսքն ալ ասիկայ կ'ակն-

արկէր, ինչու որ ասոնք ըսած էին թէ արեւմտեան կողմերը պոչաւոր մարդիկներ կան, որոնք պոչերնին ծածկելու համար զգեստ կը հագնին։ Առ Հնդիկներուն ըսածն ու Մարկոս Պօղոսին պատմածն իրարու հետ համեմատելով՝ կարծեց որ Մանձի գաւառն հասած է. սակայն ստուգելու համար խրկած մարդիկներն ուրիշ բան չտեսան՝ բայց եթէ անդործ ու ամայի երկիրներ։ Անտարակոյս նաւավարին ճերմակ կրօնաւորներ տեսայ ըսածը՝ ան տեսակ թռչուններ պիտ'որ ըլլան որոնք նշյն կողմերը գունդագունդ երամ երամ կը թռչին, մէկ գլխաւոր մը ունին՝ որն որ ամենէն առաջ կ'երթայ, եւ հեռուանց շատ դիւրաւ կրնայ կարծուիլ որ ճերմակ հագած մարդիկներու բազմութիւն մըն են։

Գռուպսոյի հարաւային կողմը կարգաւ ժայռեր կային, եւ ծովի ալ առանձին կերպարանք մ'ունէր, երբեմն կաթի պէս ճերմակ կ'երեւար, երբեմն սեւ, երբեմն կանաչ, մէկ կողմը կրաներով ծածկուած, մէկալ կողմը գրեթէ մինչեւ ջրին երեսը աւազակոյտով լեցուն, այնպէս որ մէկ քանի անդամ նաւերը վեսասելու վտանգի մէջ ինկան, ու հարկ եղաւ նաւին գլխի կողմանէ քաշելով՝ ան վտանգաւոր աւազակոյտներէն ազատել։ Ասոնց նման ուրիշ երեւոյթներ ալ կամաց կամաց կ'ապշեցրնէին ու կը սասանեցրնէին, Սպանիայիները որոնք ան երկայն ու աշխատալի նաւարկութենէն ձանձրացած էին, վասն զի անշէն ու անբնակ կղզիներու խմբերէն ուրիշ բան մը չէին գտներ, եւ առանց օգտի մը Գուպա կղզւոյն անձանօթ եղերքը կ'երթային կու գային, որն որ իւրենք հաստատուն երկիր կը կարծէին։ Օր մը գունդագունդ աղաւնիներու բազմութեամբ օդը խաւարեցաւ, ուրիշ օր մը գունդ գունդ հողամաղներով (Քարապանակներով)։ Անդամ մը արեւն ելլելու ատեն՝ փայլուն ու շողշողուն թիթեռներու անթիւ անհակուլում.

մար բազմութիւն մը երեւցաւ, եւ իրիկուան դէմ անձրեւ գալով՝ յըռուեցան ու աներեւոյթ եղան։ Աերջապէս բոլոր նաւալվարները աշխատութենէն ակարցած ու նիշարցած՝ անդադար կը խնդրէին ետ դառնալ, եւ ծովապետը միաքը դրած ըլլալով որ Գուպան Ասիայի վերջին ծայրն է, զիջաւ աւելի յառաջ չերթալու։ բայց վախնալով որ չըլլայ թէ նախանձու եւ տհաճ նաւաստիները՝ որոնք իր գիւտերը բանի տեղ չէին դներ, սուտ զըռուցեն, մէկ թուղթմը շինեց՝ որուն ամէնն ալ ստորագրեցին, որ անտարակոյս հասած երկիրնին ասիական հաստատուն երկիրն էր։ Թէ որ երկու օր մ'ալ յառաջ երթային՝ կղզւոյն ծայրը կը դառնային։ Կոլոմբոս անկից Խորանիոլա դառնալու ատեն՝ կ'ուզէր Ճամայիգա երթալ եւ աղէկ մը նոյն տեղը քննել, վասն զի առջի անդամ հաղիւթէ միայն տեսած էր։ բայց Պարտէղ թագուհոյն ըսուած կղզիներուն մշջէն նաւելու վտանգաներն ու դժուարութիւնները՝ զինքը ստիպեցին որ նորէն Գուպա դառնայ։

« ոնտեղաց յեղապետներէն մէկը այնչափ ուրախութեամբ զինքն ընդունեցաւ, որ Կոլոմբոս ան ժողվրդեան հիւրլնկալութեան վրայ զարմանալէն չէր կրնար դադրիլ։ Իր օրագրութեան մէջ կը պատմէ որ գիշեր մը օդը շատ պարզ ու գեղեցիկ եղած ատեն՝ կղզւոյն մէկ կողմը հասաւ, ուսկից որ քիչ մը առաջ անցած էր։ մէյ մ'ալ բոլոր կղզեցիք ամէն կողմէն վազող վազողի երգելով ու կայթելով եկան աս երկինքէն եկած հիւրերը բարեւելու։ Կոլոմբոս կ'ըսէ որ ան տեղաց գեղեցիկ ծաղիկներուն անուշ հոտը, եւ ծառակուրներուն բազմութիւնը՝ որոնք Սպանիացւոց նաւերուն չորս կողմը կը վնասային, եւ վայրենիներուն ծափահարութիւններն եւ ուրախական երգերը անանկ հաճելի եղան իրենց, որ բոլոր գիշերը մէկ ժամու պէս շուտով անցաւ։

Առլումբոս աս երկրին մէջ հանդիսական պատարագ մը մատուցանել տուաւ . Եւ հօնտեղաց բնակիչները խորին մեծարանօք աս աստուածային պաշտօնին ներկայ գանուեցան : Պատարագը լմբննալէն ետեւ՝ յարգելի ծեր մը, որն որ ցեղապետին բարեկամն էր, Կոլոմբոսին մօտիկնալով ըստ . “Հիմա ըրած գործքդ՝ շատ աղէկ է, վասն զի կ'երեւայ որ քու Աստուծոյդ շնորհակալ ըլլալուդ կերպն ասիկա է : Բայց ինձի ըսին որ դուն շատ երկիրներ նուաճեր ու չորս կողմը սաստիկ վախցուցեր ես : Գիտցած ըւլաս որ մարդիկներուն հոգիները մարմնէն բաժնուելէն ետքը՝ երկու ձամբորդութիւն կ'ընեն, ոմանք դարշելի ու խաւարչտին տեղ մը կ'երթան, որն որ իրենց նմաններուն անդժութիւն ընողներուն պատրաստուած է . ոմանք ալ ուրախութեան ու զբօսանաց տեղ մը, ուր որ անոնք միայն կ'երթան՝ որոնք աս աշխարհքիս մէջ խաղաղութիւն պահած են : Արդթէ որ դուն ալ մահկանացու ես ու պիտի մեռնիս նէ, փոյթ տար որ չըլլայ թէ կամովին մէկը վըշտացնես, եւ ամենեւին չարիք մ'ըներ անոնց՝ որոնք քեզի չարիք մը չեն ըրած,, :

“Օռվապետն աս խօսքին իմաստն իր թարգմաններուն ձեռքովին իմանալէն ետեւ՝ ծերոյն սրտաշարժ խօսքերէն ունեցած ուրախութիւնն յայտնեց ըսելով : “Քու ինձի խօսած խօսքերէդ աւելի հաճելի խօսք չէի կրնար լսել . վասն զի անոնցմով իմացայ որ քու ժողովուրդդ Աստուծմէ կը վախնայ, եւ դիտէ որ ամէն մարդ անմահ հոգի մ'ունի, որն որ իրեն յանցանացն ու բարութեան համեմատ՝ յաւիտենական պատիժ կամ վարձք պիտ' որ ընդունի : Գիտնաս որ ես շատ երկիւղած ու կրօնասէր տիրոջ մը կը հնազանդիմ, որն որ քու ըսածիդ պէս՝ կը հաւատայ թէ հոգին անմահ է . եւ զիս խրկեց չէ թէ միայն ձեզի, հապա նաև բոլոր ուրիշ մարդիկներուն ալ, որ

ձեր չգիտցած ճշմարտութիւնները ձեզի սորվեցընեմ, եւ ձեզի ճանչցընեմ ճշմարիտ Աստուածը՝ որն որ բուն ճշմարտութիւնը մարդիկներուն յայտնեց, եւ պատուիրեց որ բոլոր աշխարհիքիս սորվեցընեն : Արդէն մինչեւ հիմայ շատ մարդիկ աս ճշմարտութիւնն ընդունած են, հիմայ ձեր կարգն ալ եկաւ որ աս ճշմարտութիւնը ճանչնաք : Ամենեւին մի վախնաք : Ճերմակ մարդիկները ձեր բարեղյն համար ձեզի կուդան, երբեք ձեզի չարիք մը չեն հասցըներ, հապակ'ուզեն որ ձեզի զԱստուած սիրել տան, ու զձեզ ձեր թշնամեացը Գարայիպներուն դէմ պաշտպանեն,,* : Ծերը զարմացմամբ մը ծովապետին խօսքը մտիկ ըրաւ, որն որ թարգմանն իրեն մեկնեց : Բաղմութիւնը չորս կողմերնին առաւ, եւ զարմացումնին երթալով կ'աւելնար, երբոր թարգմանութիւն ընող Հնդիկը, որն որ առջի անդամ Կոլոմբոսին հետ Սպանիա գացող ու հոն մլրտուող Հնդիկներէն մէկն էր

* Ասիկայ առջի անդամ չէ որ Կոլոմբոս կղզեցոց՝ հաւատքի վրայ խօսելը կը լսէր : Հայդիի բնակիչները կ'լսէին որ հոգին մեռնելէն ետքը՝ օձերով լեցուն տեղէ մը կ'անցնի, ուր որ չարագործները կ'երթան . իսկ աս տեղէն անդին դալարագեղ ու ծաղկալից կղզիներ կան, ուր որ բարիները կ'երթան ու իրենց տրուած երկրորդ կեանքերնին շատ քաղցրութեամբ եւ ուրախութեամբ կ'անցընեն : Ասոնք կը հաւտային որ մէկ Աստուած կամ Մեծ հոգի մը կայ, որն որ ամէն բան ստեղծած է, ու իրմէ վարի աստիճանի եղող հոգիներուն հրաման տրուած է որ ամէն բան առանձին առանձին կառավարեն : Կը հաւտային որ Հոգիները՝ որոնք իրենք Զէմէ կը կոչեն, գալու բաները ճանչցընել կու տան : Ամէն մարդ իրեն Զէմէն ունի, կ'լսէին, եւ երբոր մէկը բան մը հարցընել կ'ուզէր, ծոմ կը պահէր ու պատասխանին կը սպասէր : Կ'ըսէին որ ցեղապետները առանձին եղանակաւ մը աս հոգիներէն կրթուած են : Ասոնք ամենեւին կուոք չունէին, եւ շիկարծուիր որ զոհ մատուցանէին . իրենց բոլոր պաշտամունքը՝ քանի մը աւելորդապաշտական դործքերու վրայ կայացած էր :

մէջերնին կեցած՝ ճերմակ մարդիկներու երկիրը տեսած բաները իրենց կը սատրագրէր. վատաւոր եկեղեցիները, քաղաքներն ու պալատները, մեծաշուք ասպետները, ձիարշատութիւնները, նիզակախաղութիւններն ու ցլամարտութիւնները։ Յարգելի ծերն ասոնք լսելով՝ անսանկ արտաքոյ կարգի փոխուեցաւ ու կենդանութիւն մը ստացաւ, որ սկսաւ պոռալ թէ Կ'ուղեմ ձեզի հետ մէկտեղ երթալ, չմեռած՝ ան սքանչելիքները տեսնել. եւ կը հարցընէր որ արգեօք աս երթալու տեղը երկինք չէ։ Երիտասարդութեանն ատեն ինքն ալ շատ ճամբորդութիւն ըրած էր, ժամայիգա, Հայդի եւ ուրիշ հեռու տեղեր կը ճանչնար։ Բայց աս սրաին բորբոքը՝ իր որդւոցը, կնոջն ու իր բարեկամ ցեղապետին արտասուաց ու աղաշանացը դէմ չկրցաւ դնել, եւ միտքը դրածը փոխեց, բայց շատ դժուարութեամբ տեսաւ նաւերուն իրմէ հեռանալը։ Միայն աս անգամ չէ, ուրիշ շատ անգամներ ալ Հնդիկները Սպանիացիներուն այցելութենէն ապշած ու գրգռուած՝ ուղեցին ամէն բան թողուլ ու մէկտեղ երթալ։ Ճամայիգ այի մէջ մէկ երիտասարդ մը իր քոյրերուն ու բարեկամներուն լալուն ու աղաչանացը միտ չդնելով՝ զանոնք թողտուաւ եւ Սպանիացւոց նաւ մը մտաւ. բայց ծովապետին օրագրութիւնն ու պատմագիրներուն գրուածները չեն յիշատակեր որ վերջէն ինչ եղած է։

Ժ.Ը.

Նաւերը իւ սովորուին Ճամայիգու իզլույն եղերը պաշտիւլ։

Հովերն ընդդէմ ըլլալով՝ ծովապետը իսբանիուլա չկրցաւ դառնալ, հապա ստիպուեցաւ դէպ ի հիւսիս երթալ։ Նորէն Ճամայիգա կղզին մօտիկցաւ, եւ հարաւային կողմերն սկսաւ քննել։ Հոս, ինչպէս նաեւ ուրիշ կղզիներու մէջ, երկրին արգասաւորու-

թեան, դրից գեղեցկութեան ու ծառերուն* սքանչելի տեսքին վրայ զարմանալէն չեր դադրեր։ Անտեղաց բնակիչները աս անդամ ալ առջի անդամուան պէս շատ հիւրընկալութիւն ցուցուցին. իրենց ծառակուրները չորս կողմերնին առած՝ միշտ ետեւնէն կ'երթային, ու ամէն տեսակ պաշար կը բերէին. ամբողջ ամիս մը՝ որ Կոլոմբոս ստիպուեցաւ հօնտեղները մնալ, ասոնք ուրիշ վայրենիներէն աւելի ընտանութիւն ու սէր ցուցուցին։ Երբ որ Սպանիացիք հօնկից ալ պիտ'որ երթային, անոնք մասնաւոր այցելութիւն մը ըստին, որն որ կը ցուցընէ թէ ծովապետն ան միամիտ կղզեցոց վրայ ինչ աստիճանի երկիւղ, մեծարանք ու վատահութիւն ձգած էր։

Եռառու մը երբոր Կոլոմբոս իր խուցը նստած էր, մէջ մ'ալ հեռուանց երեք ծառակուր տեսնուեցաւ, որոնք նկարներով ու քանդակներով զարդարուած՝ դէպ ի իրենց կը մօտիկնային։ Ամենէն մեծ նաւին մէջ կային ցեղապետ մը, իր կինը, չորս որդիքը, երկու աղջիկներն ու հինգ եղբայրները։ Ամենն ալ դօտիներով, գլխարկներով, փետուրներով ու պատուական մանեակներով զարդարուած էին. իսկ ցեղապետն ու իր կինը գլուխնին պատկ ունեին։ Երկու չնդիկ պղտիկ թմբուկներ կը զարնեին, եւ ուրիշներն ալ ձեռուընին սեւ փայտէ աղէկ յղկուած փողեր ունեին։ Ցեղապետը Կոլոմբոսին նաւը մտաւ, եւ ամենուն պարզեւ բաշխելէն ետեւ՝ ծովապետին բաւաւ. Ի Իմացայ որ քու ազգդ ու իշխաններդ ինչ մեծ զօրութիւն ունին. գիտեմ որ ամենեւին ժողովուրդ

* Հօնտեղը այնպէս բարձրաբերձ ծառեր կային, որ պարզ մէկ կոճղէն իննսունութիւն ոտնաչափ երկայնութիւն եւ ութիւնութիւն ունեցող նաւակ մը կրնար շինուիլ. որն որ կը ցուցընէ թէ բուն անկուած ծառը՝ գէթ հարիւր քսանէն մինչեւ հարիւր երեսուն ոտնաչափ շրջապատ պիտ'որ ունենայ։

մը չկայ՝ որ քեզի կարող ըլլայ դէմ կենալ։ Անոր համար դեռ ձերմակ մարդիկներն իմ ընակած կղղիս չտիրած ու իմ տէրութիւնս ձեռքէս չառած՝ ես կու գամ ինքը զինքս քեզի հպատակ ընելու։ Քեզի կ'աղաջեմ որ զիս, բոլոր իմ ընտանիքս ու ծառաներս՝ քու թագաւորիդ ու թագուհւոյդ տանիս, ան երկիրը՝ ուր որ իրենք կը թագաւորեն, եւ որուն վրայ որ այնչափ զարմանալի բաներ կը պատմուին,,։ Ծովապետին սիրտն աս առանձինն վատահութենէն սաստիկ շարժեցաւ, բայց աս կղղեցւոց միամտութիւնը վտանգի մէջ դնելու վախնալով, Չեմ կրնար բաղձանքդ կատարել, ըստ ցեղապետին, որովհետեւ դեռ ուրիշ շատ երկիրներ կան, որոնց պէտք է որ այցելութեան երթամ։

Վիչ մը ետքը զարհուրելի փոթորիկ մ'ելաւ, որն որ ամբողջ ութը օր աեւեց եւ ստիպեց ծովապետը որ կրճի մը մէջ փակուած մնայ. իսկ մէկալ նաւերը ծովին մէջտեղը գտնուելով՝ ան ահագին փոթորիկին դէմ կը կռուեին։ Երբ որ մըրիկը դադրելէն ու օդն հանդարտելէն ետեւ՝ ծովապետն ան կիրճէն դուրս ելաւ, վրան սաստիկ հիւանդութիւն մ'եկաւ, որն որ քաշած նեղութիւններուն ու աշխատութիւններուն հետեւանքն էր։ Աս հինգ ամիսուան դժուարին ու վտանգաւոր նաւարկութեան ատեն՝ իրմէ ուրիշ մէկը չկար, որ ինչ վտանգներու մէջ ըլլանին ճանչնար, անոր համար ինք միշտ հաստատութեամբ կը հսկէր։ Ասով մարմնոյն զօրութիւնը բոլորովին սպառած էր, եւ յանկարծական հիւանդութիւն մը՝ իր յիշողութիւնը, տեսութիւնն ու հոգւոյն կարողութիւնները յափշտակեց առաւ։ Այնպէս խորունկ քնոյ մը մէջ ինկաւ, որ ըստ ամենայնի մեռածի կը նմանէր, եւ ամենեւին բան մը զինքը չէր կրնար արթընցընել. ասոր վրայ բոլոր նաւավարները սաստիկ վախնալով ու լքանելով, կատարեալ անզգայ վիճա-

կի մը մէջ առին զինքը Եղիսաբէթ քաղքին նաւահանգիստը տարին:

ՃՐ.

Բարենողին Կոլորդն ։

Կ'նչ ուրախութիւն, ի'նչ ցնծութիւն չէր ունենար ծովապետը հոն հասած ժամանակը, թէ որ իր թմբութեան հիւանդութիւնը ներէր. վասն զի բարթողիմէոս իր եղբայրը Եղիսաբէթ քաղքին մէջ իրեն կը սպասէր: Բայց խեղճ բարթողիմէոսը՝ Կոլոմբոսին ուրախութեամբ իրեն փաթթուիլը տեսնելու տեղ՝ սաստիկ ցաւով ու տրտմութեամբ տեսաւ որ անիկա գետինը փուռած, հիւանդ ու բոլոր զգայութիւններէն ու հոգւոյն կարողութիւններէն զրկուած էր: ... Ի'նչ եւ իցէ՝ բարեբախտութեամբ Կոլոմբոսին յոզնած մարմնոյն պահանջուած հանդարտութեան ու հանգստեան չափն արդէն լեցուած ըլլալով, քիչ մը վերջը արթնցաւ, եւ իր սիրելի եղբայրը գրւխուն վերեւը տեսնելով անպատմելի խնդութիւն մ'ունեցաւ: Տեսնելու բան էր երկուքին իրարու ցուցուցած սիրոյ նշանները: Երկուքն ալ սկսան իրենց դլսէն անցածներն իրարու պատմել. բարթողիմէոս՝ իր եղբայրը կը մեծարէր եւ անոր հանձարն իրեն պարծանք կը սեղէր. իսկ Կոլոմբոս իր եղբայրը սաստիկ կը սիրէր, ու անոր հաստատուն բարեկամութեանը վրայ կը մսիթարուէր:

Երբոր Քրիստափոր Կոլոմբոս Սպանիայի մէջ կ'աշխատէր, անդիէն բարթողիմէոս Կոլոմբոս Անդղիա գացած էր Հենրիկոս Եօթներորդէն օդնութիւն եւ պաշտպանութիւն խնդրելու: Բայց փոթորկի մը պատահէլով շատ ողորմելութեան մէջ ինկաւ, ու ստիպուեցաւ աշխարհացոյցներ շինել ապրելու համար, մինչեւ որ կարող ըլլայ արքունեաց առջեւն ելլել: Մէյ մ'ալ՝ եղբօրը Սպանիայէն օդնութիւն դանեւ-

լով ճամբայ ելլելը լսեց . ասով իր դործքը լմբնցած
ըլլալով՝ ելաւ Սպանիա դարձաւ : Գաղղիայէն անց-
նելու ատեն՝ կարոլոս լ . թագաւորն անոր ճամբորդու-
թեան օգնութիւն մ' ընելու համար՝ 100 սկուտ տուաւ :
Նոյն ատեն կոլոմբոսի անուան համբաւը չորս կողմք
տարածուած էր : Բայց ծովապետին առաջին ճամբոր-
դութիւնն այնչափ շուտ եղած էր , եւ ան ժամանակ-
ները Եւրոպայի մէջ հաղորդութիւնն այնչափ դան-
դաղ էր որ հազիւ ծովապետին երկրորդ անգամ
ճամբայ ելլելէն ետքը Բարթողիմէոս՝ Սպանիա հասաւ :
Թագուհին մտածելով որ երկու եղբարք մէկտեղ
միանալով որչափ կ'ուրախանան , անմիջապէս նաւ մը
պատրաստել տուաւ , եւ անոր կառավարութիւնը
Բարթողիմէոսին յանձնելով՝ զինքը ճամբայ դրաւ :

Արդ կոլոմբոս մտածեց որ ինքը զինքը քիչ մը
թեթեւցընելու համար իր պաշտօններուն մէկ մասը
իր եղբօրը տայ , անոր համար զանիկա ընդհանուր
տեղակալ անուանեց : Կը կարծէր որ ինք ծովապետ
ըլլալով եւ ընդարձակ իշխանութիւններ ունենալով՝
կրնայ աս աստիճանը տալ . բայց Փերդինանդոս ասոր
վրայ վշտացաւ :

Ճ.Գ.

Առաջին դարանու սորեն՝ իրաւոյն դրույթ վեճուլ :

Իրօք ալ կղզւոյն գէշ վիճակը՝ քաջ եւ հաւա-
տարիմ մարդու մը օգնութեան կարօտ էր . վասն զի
ծովապետին հինգ ամսուան չափ հեռաւորութեան
ատեն՝ բոլոր կղզեցիք յուսահատութեան վիճակի
մէջ ինկած էին : Պետրոս Մարգարիտան՝ որն որ կա-
ռավար դրուած էր , խեղճ Հնդկաց դէմ ըրած ան-
լուր բռնութեանցը համար՝ Տիեկոյ կոլոմբոսէն , ծո-
վապետին կրտսեր եղբօրմէն յանդիմանուելով , սաս-
տիկ բարկացած էր : Նոյնպէս Հայրն Պոայլ ալ տըր-
ալն ջողներէն էր . ուստի եւ Պետրոս Մարգարիտան

ու ասիկայ մէկ եղած՝ բարթողիմէոսը բերող նաւը
մտած եւ առանց ծովապետին ետ դառնալուն սպա-
սելու՝ կղզին առանց կառավարի թող տալով՝ ելած
Սպանիա դացած էին։ Տիեկոյ Կոլոմբոս տկար ըլլա-
լով՝ չէր կրնար Սպանիացիները չափու մէջ պահել։
Առվ Սպանիացիք սկսան Հնդիկները չարչարել, կա-
նայքը կը յափշտակէին, աղքատիկ տնակնին կը կո-
ղապտէին, եւ սաստիկ կը տանջէին որ ոսկի բերեն։
Կղզեցիք՝ որ մինչեւ նոյն ատեն անսացող ու հնա-
զանդ էին, սկսան ամենեւին կերակուր չտալ այն-
պիսի հիւրերուն՝ որոնք այնչափ անիրաւութիւններ
կ'ընէին։ Ան ատեն ալ Սպանիացւոց բռնութիւննե-
րը չափին ու սահմանն անցան. որով եւ խեղճ Հնդիկ-
ներուն վստահութիւնն ալ՝ անհաշտ թշնամութեան
փոխուեցաւ։ Որչափ որ առանձին առանձին Սպանիա-
ցի դտան նէ՝ ամենն ալ մեռցուցին։ Ցեղապետին
մէկը տասը Սպանիացի մեռցուց, որոնք իր առջեւն
ալ ահագին չարիքներ կը դործէին, վերջէն տան մը
կրակ տուաւ, որուն մէջ քառասուն հիւանդ Սպա-
նիացի կային։

Վերջապէս գառնապոյ Սիպաոյին զարհուրելի
ցեղապետը Սուրբ Թովմայի ամրոցը պաշարեց, որուն
մէջ յիսուն հոգի կար եւ գլուխնին՝ քաջ Ալմնզոյ
Օյետան էր։ Ասիկայ ցեղապետին ամեն մէկ խորաման-
կութեան մէջ մէկ խորամանկութիւնկը բանեցընէր, եւ
անդադար շփոթութեան մէջ կը ձգէր։ Ի վերայ այսը
ամենայնի երեսուն օր պաշարուած մնաց. եւ եթէ որ
գառնապոյին մարդիկները ձանձրանալով չելլէին եր-
թային նէ, իր բոլոր ճարտարութիւնն ու քաջութիւ-
նը չէին կրնար զինքը սովամահ ըլլալէն ազատել։

Գառնապոյ չկընալով աս կերպով ամրոցին տի-
րել, ցեղապետաց մէջ դաշնաւորութիւն մը կազմեց։
Կղզւոյն մէջ հինգ դլսաւոր ցեղապետ կար, որոնց
տակը ուրիշ իբրեւ հպատակ ցեղապետներ ալ կային։

Երբոր բոլոր ցեղապետները միաբանեցան, կուագառնակարի ցեղապետը յանձն չառաւ, ըսելով որ Ես ճերմակ մարդիկներուն հիւրընկալութիւն խոստացած եմ, եւ զիրենք չեմ կրնար մատնել: Ասիկայ իր յառաջուան բնակութեան տեղը դարձած էր, եւ ամէն օր հարիւր հիւանդ Սպանիացի կը կերակրէր ու կը պահէր: Ցեղապետներն ասոր դէմ պատերազմ բացին, եւ մէջերնէն մէկը իր կանանցմէ մէկը սպաննեց, ուրիշ մէկ կինն ալ գերի բռնեց, բայց այս ամենայն անոր հաւատարմութիւնը չկրցաւ խախտել:

Աս վիճակին մէջ էր կղզին՝ Երբոր Կոլոմբոս հասաւ: Դաշնաւորութիւնը կամ միաբանութիւնը դեռ ծածուկ էր. բայց կուագանակարի եկաւ մէկիկ մէկիկ ծովապետին պատմեց, եւ լալով ըսաւ որ Ես քու բարեկամութեանդ մէջ միշտ հաւատարիմ կեցած եմ. արդէն յառաջադոյն ալ Սպանիացիները պաշտպանելուս համար վիրաւորեցայ, եւ հիմա քեզի հաւատարիմ մնալուս համար՝ մէկալ ցեղապետներէն շատ կը չարչարուիմ: Կոլոմբոս անոր սրտանց շնորհակալ եղաւ. բայց ցաւով կը տեսնէր որ անկէ ետքը իր տէրութիւնն ապահովցընելու միակ միջոցը պատերազմն է:

Փոթորկէն ազատելու համար նախ փորձ մը փորձեց, որն որ այսպէս յաջողեցաւ: Վեկայի ցեղապետին մարդ խաւրեց որ հրամայէ իրեն այցելութեան դայ: Երբոր երես երեսի եկան, Կոլոմբոս ըսաւ որ Սպանիացւոց անանկ դէշ վարուիլը բոլորովին իմ կամաց դէմէ, եւ ասկից վերջը ամենեւին անանկ բան չ'ըլլար: Ասով ցեղապետին հետ բարեկամացաւ, եւ անիկա հաւանեցաւ որ դաշնաւորութենէն ելլէ, ու իր աղջիկը Տիեկոյ Հնդկին տայ, որն որ արդէն մէզի ծանօթէ: Վերջէն ծովապետը զինքը համոզուց որ թողու իր երկրին մէջ ամրոց մը շինելու:

Երբոր անիկայ դաշնաւորութենէն ելաւ, քաջ

Օյետան խոստացաւ որ կատաղի Գառնապոյ ցեղապետը՝ որն որ ամենէն զարհուրելի թշնամինին էր, նենդութեամբ մը կը բռնէ կը բերէ : Կոլոմբոս իրեն լիուլի իշխանութիւն տուաւ : Ահաւասիկ աս քաջու աներիւղերիտասարդին մտածած հնարքը : Հետը մէկտեղ տասը մարդ առաւ, եւ վաթուուն փարսախ տեղ երթալով՝ Գառնապոյին երկիրն հասաւ : Ցեղապետը փնտռեց գտաւ, ու թագաւորի մը վայել մեծարանքով եւ պատկառանքով քովը մօտիկնալով՝ ըստ որ խաղաղութիւն ընելու համար եկած է, եւ թէ ծովապետը կը բաղձայ զինքը տեսնել ու հետը բարեկամ ըլլալ : Գառնապոյ Օյետային քաջութեան վրայ կը զարմանար . եւ թէպէտ խելքով ու զօրութեամբ մէկալ Հնդիկներէն աւելի էր, բայց իրեն եղած այցելութեան վրայ շատ ուրախացաւ, ինչու որ Եւրոպացւոց իշխանութեան մեծութիւնն աղեկ կը ճանչնար : Վայրենիները երբոր իրենց թշնամեաց վրայ զօրութիւն ու խորամանկութիւն կը տեսնեն՝ շատ կը յարգեն . անոր համար ալ Գառնապոյ աս կաստիլիացի երիտասարդին քաջութեանն ու գեղեցիկ վարմանցը, համարձակութեանն ու արագութեան վրայ սաստիկ կը զարմանար . եւ մէկ քանի օրէն ետքը սկսաւ Օյետային հետ շատ մտերմութեամբ վարուիլ :

Են ատեն խորամանկ ու նենդաւոր կաստիլիացին անոր ըստ որ Ծովապետը քեղի պէս երեւելի ցեղապետի հետ բարեկամութիւն ու նիզակակցութիւն ունենալու համար՝ ամենեւին բանի մը չեխնայէր ու Եղիսաբէթ քաղքին եկեղեցւոյն զանդակիր քեղի պարգեւ կու տայ : Եղիսաբէթ քաղքին զանդակիր բոլոր Հայդի կղզւոյն մարդիկներուն զարմանքին նիւթ եղած էր . նախ կարծած էին որ զանդակիր կը խօսի, եւ Սպանիացիք զանիկա կը մեծարեն ու անոր կը հնագանդին, եւ այնպէս անհամեմատ իշ-

խանութիւն կամ՝ զօրութիւն մ'ունի։ Գառնապոյ հեռուէն աս զանգակին խորհրդաւոր ձայնը լսած ատեն՝ իրեն սաստիկ բաղձանք եկած էր տեսնելու։ Արդ հիմա առանկ պարզեւի մը դէմ չկրնալով դնել՝ խոստացաւ որ Կոլոմբոսը տեսնելու կ'երթայ։

Եշրոր երթալու օրն եկաւ, ցեղապետն աս ճամբարդութեան համար շատ մարդ մէկտեղ առաւ իր պատերազմողներէն։ Ճամբան՝ Ալոնզոյ զոյդ մը փայլուն ու շատ ընտիր պողպատէ ձեռակապ ցուցուց եւ ըսաւ. Ասոնք ապարանջան են, որոնք Սպանիայի թագաւորները տօնի օրերը թեւերնին կ'անցընեն, եւ ծովապետը քեզի կ'ուզէ պարզեւել։ Գառնապոյ անոր վրայ զարմանալու ատեն՝ Օյետան առաջարկեց որ մէկդի քաշուելով՝ նոյն ազնիւ զարդը վրան առնէ, իր ձիոյն գաւակը նստի, եւ այսպէս մէկէն ի մէկ ինքը զինքն իրեններուն ցուցընէ։ Ցեղապետն ասոր հաւանելով՝ հրաման տուաւ որ իր մարդիկներն հեռանան։ Սպանիացիք նենգաւոր ձեռակապները բազուկներուն անցուցին, եւ Օյետային ձիուն կոնակն հեծցընելով՝ անոր հետ կապեցին։ Գառնապոյ ծիծաղելով եւ ուրախութեամբ յանկարծակի իրեններուն երեւցաւ, որոնք զինքը զարմացմամբ ընդունեցան. ստէպ ստէպ Հնդիկներուն մէջէն կ'երթար կուդար, իր վրայ կը զմայէր ու կը զարմանար։ Մէյմ'ալ Օյետան մէկէն ի մէկ ձին խթելուն պէս՝ փայլակի շուտութեամբ անտառ կը զարնէ, ցեղապետը կ'առնէ կը տանի։

Դժբախտ ցեղապետին հաւատարիմ մարդիկն ասիկայ տեսնելով՝ ետեւէն կը վազէին որ աղատեն, բայց Օյետային ձին թռած դացած էր. անդիէն ալ սպանիացի ձիաւորները զիրենք վախցընելով ընթացքնին կ'ուշացընէին. պարապ տեղը կ'աշխատէին, Գառնապոյ ձեռքերնէն դացած էր։ Ամենայն ինչ աս յանդուզն Սպանիացւոյն յաջողեցաւ. յիսուն ԿՈԼՈՄ.

փարսախ տեղ՝ որ դեռ մինչեւ Եղիսաբէթ մնացած էր, վաղեց անցաւ։ Գեղերու մէջէն կամ ամենեւին չէր անցներ, կամ բնակիչները կը վախցրնէր։ Աերա ջապէս մինչեւ Եղիսաբէթի դաշտը հասաւ, ու իր գերին ծովապետին առջեւն հանեց։

Օյետան շատ ցնծութեամբ ու ծափահարութեամբ ընդութեամբ իսկ կատաղի գարայիպը իր թշնամւոյն առջեւն ամենեւին չխոնարհեցաւ, անդամ մ'ալ ծովապետին առջեւ ոտք չելաւ, բայց զօյետան արտաքոյ կարգի կը յարգէր ու կը մեծարէր։ Աս վայրենիները խորամանկութենէն ու նենդութենէն ուրիշ պատերազմական կրթութիւն չճանչնալով, երբ որ պատերազմի մէջ խորամանկութեամբ վարուող մը կը տեսնեն՝ զինքը շատ կը յարգեն, անոր համար ալ Օյետան գառնապոյին արտաքոյ կարգի մէկը կ'երեւար. իսկ անդին կոլոմբոսը՝ որ ամենեւին վտանգի մէջ չէր մտած զինքը բռնելու՝ Օյետայէն շատ վար կը սեպէր։ Դժբախտ գառնապոն իր շղթաները շատ քաջութեամբ ու հաստատութեամբ կրեց։ Բայց իր ներկայութիւնը կղզւոյն վրայ վտանգաւոր սեպուելով՝ ծովապետն ուզեց զինքը Սպանիա խաւրել։ Սակայն նաև ալէկոծութեան բռնուելով՝ ցեղապետն ընկերներով մէկտեղ ալեաց տակ ծածկուեցաւ։

ՃՌ.

Առաջին դադերանց։

Աւ թշնամութիւնն սկսած էր, հարկ էր որ Սպանիացիք զէնքով զօրքով կղզին նուածեն։ Գառնապոյին բռնուիլը՝ բոլոր ցեղապետներն ոտք հանած էր։ Անոր եղբարցմէ մէկը Սուրբ Թուվմասի ամբոցին մէջ Օյետային վրայ յարձակեցաւ, յուսալով որ մէկ քանի սպանիացի գերի կը բռնէ եւ անոնց մով իր եղբայրը կ'աղատէ. բայց խեղճը ինքն ալդե-

րի բոնուեցաւ: Ան ատեն գառնապղին մէկ ուրիշ եղբայրը՝ իր ազգականներուն վրէժխնդրութիւնն ու բոլոր Հնդիկներուն պաշտպանութիւնն իր վրան առաւ: ասոր անունը Մանիգառդէքս կը կոչուէր: Ասիկա մէկալ ցեղապետներն ալ դրգուեց ոտք հանեց, անսանկ որ Սպանիացւոց ըսածին նայելով՝ հարիւր հազար Հնդիկ գլուխը ժողվեց:

Վեկայի գեղեցիկ դաշտը պատերազմի տեղ որոշուեցաւ: Կուազանակարի ցեղապետը՝ որն որ Սպանիացիներուն հաւատարիմ մնալուն եւ բոլոր իրեն դաւառակիցներուն խորհուրդները Կոլոմբոսին յայտնելուն համար՝ անոնց սաստիկ ատելի ու թշնամի եղած էր, ծովապետին հետ մէկտեղ գնաց՝ որ պատերազմին վկայ ըլլայ: Կոլոմբոսին Հնդկաց հարիւր հազար զօրքին դիմացն հանելու զօրքը՝ բոլոր բոլոր երկու հարիւր հետեւակ ու քսան ձիաւոր զօրք էր: Բայց աս եւրոպացի զօրքերը աղէկ զինաւորեալ էին, զրահ հագած, վահանով պաշտպանուած, ձեռուընին սրերով, թրերով, նիզակներով եւ հրացաններով լեցուն, միանգամայն իրենց օգնական ունեին ձիերնին ու իրենց գամփոները: Իսկ Հնդիկները մերկ էին, եւ ուրիշ զէնք չունեին՝ բայց եթէ նետ, սլաք ու լախտ (սօֆտ): Ասոնք երբ որ Սպանիացւոց քիչուըրութիւնը տեսան, վրանին գթալով ծիծաղեցան, եւ յաղթութեան վրայ կատարեալ ապահով ըլլալով սկսան թշնամոյն յարձակման սպասել:

Օռավապետն իրեն քիչ զօրքը գունդ գունդ բաժնեց, ու մի եւ նոյն ժամանակ ամէնը մէկն զանազան դիաց աս Հնդիկներուն վրայ թափեցան: Ստոյդ է Սպանիացւոց թիւը քիչ էր, բայց կրնար յափշտակող դայլերու հետ համեմատուիլ՝ որոնք սաստիկ կատաղութեամբ ոչխարներու հօտի մը մէջ կը նետուին: Կատաղի գաղանի մը մարդակեր ակռաներուն դիմացը՝ հեղ ու անպատճպարան կենդա-

նեաց բազմութիւնն ի՞նչ բանի կը ծառայէր։ Սպա-
 նիացիք ութնական կամ տասնական հոգի մէկ եղած՝
 ճեղքեցին մտան մերկ մարդիկներուն մէջ, եւ իրենց
 հրացաններուն կրկին ու կրկին հարուածներովը՝
 խեղձերը կարկախ պէս գետինը կը թափէին։ Ողոր-
 մելի Հնդիկները մէկ կողմանէ իրենց ընկերներէն
 ոմանք մեռած ոմանք մեռնելու վրայ քովերնին
 ընկած տեսնելով, մէկալ կողմէն ալ թնդանօթ-
 ներուն եւ հրացաններուն ահագին ու սոսկալի ձայ-
 ներէն եւ անոնց բոցէն ու միւէն ապշելով՝ ի՞նչ ընե-
 լիքնին չէին դիտեր. նետերնին ձեռքերնին բռնած՝
 ասդին անդին կը նայէին, եւ շփոթած՝ ո՞ր կողմը
 նետելիքնին չէին կրնար որոշել. մանաւանդ թէ զէն-
 քերնին թշնամոյն չուղղած՝ դողդոջալով ձեռքերնէն
 կ'իյնար։ Ալոնզոյ Օյետան ասոնց վախն ու շփոթու-
 թիւնն աղէկ առիթ սեպելով՝ իր ձիաւորներովը
 վրանին յարձակեցաւ։ Հնդիկներն այնպիսի ահագին
 անասուններու տակը չճզմուելու համար՝ իրենք ի-
 րենցմէ ճամբայ կը բանային. վասն զի աս անասունն-
 ները մէկ կողմանէ փողերու ձայնէն միւս կողմանէ
 մարդիկներուն պոռալէն դրդուած ու կատղած՝
 խխնջալով կ'երթային, կու գային, կը վազէին, եւ
 առջեւնին եկածը կը կոխէին կ'անցնէին։ Բայց աս
 վայրենիններուն վախն ու սոսկումը վերջին աստի-
 ճանի սաստկացընողը՝ ահագին գամփիւններու բազ-
 մութիւնն եղաւ, որոնք դրդուելով ու կատղեցընելով՝
 ասոնց վրայ թող կու տային։ Վասն զի եւ ոչ գաղա-
 փիար ունէին որ այսպէս կատաղի ու ասանկ մէծ ա-
 նասուն կրնայ ըլլալ. ինչու որ Ամերիկայի կղզինե-
 րու մէջ այնպէս անասուն ամեննեւին չէր գտնուեր։
 Վախը բոլորովին վրանին տիրեց, երբոր տեսան որ
 աս զարհուրելի անասունները կատաղութեամբ վրա-
 նին յարձակելով՝ կենդանի կենդանի կտոր կտոր կ'ընէ-
 ին, վղերնէն բռնած քաշելով քաշքուելով կ'առնէին

կը տանէին, ու մերկ մարմիննին խածատելով՝ աշրիւնալից արիւնաթաթաւ կը թողուին։ Խեղճերը նետերնին ձեռքերնէն կը նետէին ու ողօրմուկ ողօրմուկ ձայներով՝ դէպ ի անտառ կը վաղէին։ որով Սպանիացիք գիւրաւ մը կատարեալ բայց միանգամայն ամօթալից ու նախատական յաղթութիւն ստացան։

Օռվապետն աս յաղթութենէն վերջը ութը ինը ամիս՝ իր զօրքովը բոլոր կղզին պարտեցաւ, ու մնացած քիչ Հնդիկներն ալ՝ որոնք գեռ գէմ դնելու երես կը բոնէին, դիւրաւ յաղթեց։ Բոլոր ցեղապետները բաց ի մէկէն՝ ամենն ալ հնազանդեցան։ Աս գէմ դնողը Պոէքից ցեղապետն էր, որուն քոյրը Անագառնա՝ Գառնապոյին կինն էր, եւ անոր գերի բռնուելուն համար Սպանիացւոց գէմ սաստիկ ատելութիւն ունենալով, եղբայրը կը գրգռէր որ միշտ գէմ դնէ։

Սպանիացիք յաղթուողներուն վրայ տուրք դրին որ իւրաքանչիւր մարդ երեք ամիսը մէջ մը մէկ բոժոժ լեցուն ոսկւոյ փոշի տայ, իսկ ոսկի չեղած երկիրները՝ քսանուհինդ լիտր բամբակ։ Կուարիոնեքս Աէկայի ցեղապետը Կոլոմբոսին առաջարկեց որ երկիր մը մշակել տայ, որն որ Կաստիլիայի համար տասը տարւան ցորեն կրնար հասցընել։ Իսկ Կոլոմբոս գիանալով որ Սպանիացիներուն ուզածը՝ միայն ոսկի է, յանձն չառաւ։ — Ասով խեղճ Հնդիկները պարտաւորեցան վատկներու եղերքը պարտիլ, ու աշուրնին հաստատութեամբ գետինն ու ջրին վրայ տնկած՝ ոսկւոյ կտորներ փնտուել, որն որ ամէն կողմանէ ժողվելով՝ օր աւուր վրայ կը պակսէր։ Աս վիճակն իրենց շատ ծանր ու անտանելի կու գար։ Ագահ ու անագորդն օտարականներու համար առանց դադրելու աշխատիլը՝ իրենց վերջի աստիճանի գժբախտութիւն մըն էր։ Աւ նոյն ատեն երդ չէր

լոռեր, կաքաւ չեր երեւար, հանդիստ չկար, ուրախութիւն չեր տեսնուելը. բոլոր ցեղերու մէջ ալ լացք, ողք, արտմութիւն կը տիրէր:

Յուսահատութեան մէջ խեղճ ողորմելիները մտածեցին որ բոլոր մշակութիւնը թողուն, հունձքերը կտրեն, պտղատու ծառերը կոտրեն մէջտեղէն վերցրնեն, ու այրերու եւ քարանձաներու մէջ փախչին պահութաին: Վ'ուղէին որ ասանկով իրենց հիւրերը սովով մեռցընեն. բայց աս խորհուրդն իրենց գլուխը դարձաւ: Ալան զի անոնք Սպանիայէն ուտելիք կ'ընդունէին. քիչ մը յառաջ չորս նաւով ուտելիք խմելիք եւ ամէն տեսակ օդնութիւն եկած էր. բայց առկից՝ նաեւ թագուհին որոշած էր որ անկէ ետեւ ամէն ամիս մէյ մէկ նաւ խաւրէ: Ասով Հնդիկները Սպանիացիներէն աւելի նեղութիւն ու սով կրեցին: Սովէն, աշխատութենէն, հիւանդութենէն ու թշուառութենէն հազարներով կորսուած էին. իսկ մնացածներն ստիպուեցան նորէն իրենց թող տուածքնակարանները դառնալ եւ իրենց ատելի աշխատութեան ձեռք զարնել: Իրենց քաղցը ու վայրենի ազատութեան ժամանակին ուրախութեանց ու զրոսանաց՝ դառն ծառայութեան տիսուր տրտմութիւն մը յաջորդած էր: Ճերմակ մարդիկները անոնց խաղաղութիւն, քաղաքականութիւն, ու սուրբ եւ աստուածային կրօնի մը բարիքները պիտի բերէին. բայց դեռ երեք տարի չեղած՝ իրենց ազահութեամբն ու չարաչար մոլութիւններովը խեղճ մարդիկներուն դահիճներն եղան: Ան ատենուան ուղամիտ անձինքն աղդու եւ ողբալից խօսքերով աս մեծ թշուառութեան վրայ լացին ու կարեկից եղան, մինչեւ շատերը սկսան ըսել թէ չափազանցութիւն է: Քիչ մը ետքը Ամերիկայի քարոզիչները փորձեցին թէ երբ որ ժողովուրդ մը կատաղի չէ, եւ քիչ մ'իմացութիւն ու քաղաքականութեան սկիզբ մ'ունի, կազ-

ըելի է իր սովորութիւնները՝ պարկեշտ ու դովելի սովորութիւններու դարձընել։ Քրիստոնէութիւնը ինչ որ սկսած ժամանակը Յունաստանի ու Հռոմայի տերութեան երկիրներուն վրայ ըրաւ, նոյնը պարզամիտ ու քրիստոնէից առաւելութեան վրայ զարմանալով արդէն պատրաստուած ժողովրդեան վրայ ընելն անկարելի՞ էր արդեօք։ Բայց Սպանիացիք զանոնք չարչարեցին, գերի ըրին, անասնոյ պէս գործածեցին, ջարդեցին։ Եւ երկիւղը զիրենք լուեցուց ու խոնարհեցուց։ Առանձին Սպանիացի մը կղզւոյն մէկ կողմանէ մէկալ կողմը առանց վտանգի կրնար անցնիլ։ որովհետեւ երկիւղը տեղացւոց վրայ ան աստիճանի տիրած էր, որ ամենեւին վրէժ խնդրելու գաղափար ալ չէր մնացած սրտերնին։ Կղզեցիք Սպանիացւոց ամէն մէկ փոքր հրամանին դողդողալով կը հնաղանդէին։ Ան միամիտ ու բարի ժողովուրդը՝ որ յառաջագոյն ուրախութեամբ օտարականներուն առջեւն ելած, ձեռքերնին պատած, ու անոնց տուած տղու խաղալիկները՝ իրեւ զարմանալի պարզեւներ ընդունած էր, քիչ տարւան մէջ բոլորովին մարեցաւ։ Երեսուն քառասուն տարուան մէջ մէկ կղզեցի մը չմնաց, եւ հիմայ ան պղնձագոյն ժողովուրդն աներեւոյթ եղած է։

Սպանիացիք թէ բարեկամներուն եւ թէ թշնամիներուն հետ մի եւ նոյն բարբարոսական եղանակաւ վարուեցան։ Ծովապետին հոն չեղած ժամանակը կուռագանակարիին հպատակներն ալ տուրքի տակ ձգեցին։ Խեղճ ցեղապետը՝ Սպանիացւոց կողմը բռնելուն համար իր դաւառակիցներուն ատելի եղաւ, եւ զոհ եղաւ ան օտարականներուն՝ որոնց այնչափ սիրով ծառայած էր։ Անոր համար միշտ կու լար ու կ'ողբար ան օրը՝ որ նաւաբեկեալ Սպանիացիներուն վրայ արցունք թափելով՝ զիրենք ժողված ու ընդունած էր։ Վերջապէս առ իր դժբախտութեան

չկրնալով դիմանալ՝ իր լեռներէն մէկուն քարանձաւներուն մէջ տրտմութեամբ ու ողորմելութեամբ մեռաւ :

ԺԵ.

Կուսաքանի նշանմեաց դարանիները : — Ծանոթեած Սպանիս
ի' Երիայ:

Մարգարիտան՝ որն որ բարկանալով Սպանիա գացած էր, հօն հասնելուն պէս՝ սկսած էր ծովապետին կառավարութեան գէմ խօսիլ, եւ թագաւորին ու թագուհւոյն աս մեծ մարդուն վրայ ունեցած վստահութիւնը նուազցուց : Կոլոմբոսն ու անոր Եղբայրները եւ գանուած երկիրը այնպէս անարգելով ու վար զարնելով ստորագրեց, որ թագուհին որոշեց պաշտօնատէր մը խաւրելու, որպէս զի երթայ իրենց կողմանէ՝ Եղած բաներուն վրայ դատաստան ընէ : Թէ որ ասիկա այսպիսի գործքի մը յարմար մարդ ըլլար նէ՝ շատ օգուտ կրնար ընել. բայց դժբախտութեամբ անանկ մարդ մ'ընտրուեցաւ որ բնութեամբ շատ ընդունայն ու հպարտ ըլլալով եւ ընդունած պաշտօնէն՝ աւելի եւս բարձրամտելով, ամէն բան աւելի գէցցուց : Խրկուած պաշտօնատէրը՝ որուն անունն էր Յովհաննէս Ակուատոյ, Եղիսաբեթի նաւահանգիստն հասած առեն՝ ծովապեան հօն չէր : Ակուատոյ շատ բարձրամտութեամբ վարուեցաւ Բարթողիմէոս Կոլոմբոսին հետ, եւ թագաւորէն ու թագուհիէն սպանիացի գաղթականներուն գրուած նամակ մը հրատարակել տուաւ փողերու ձայնով, որուն մէջ իրենց կը հրամայուէր որ Յովհաննէս Ակուատոյին խօսքերուն հաւատան :

Անմիջապէս ամէն աժգոհներն ու յանցաւօրները՝ որոնք որ ծովապետէն վախնալու պատճառ մ'ունէին, եւ ան ամէն անպիտան ու նուաստ անձինք՝ որոնք իշխանութիւն կամ զօրութիւն մը տեսած

կողմերնին կը դառնան, վազեցին եկան եւ իրենց տրտունջն ու չարախօսութիւնը Ակուատոյին առջեւը դրին։ Ասանկով Ակուատոն գտած պատույն վրայ աւելի հպարտանալով եւ արդարութեան ու իրաւանց ամենեւին միտ չդնելով՝ բոլոր ամբաստանութիւններն ընդունեցաւ, եւ մեծամասութեամբ ու յանձնապաստանութեամբ մը հրամայեց որ գունդ մը ծիւառը զօրք երթայ ծովապետը բերէ։ Բայց զօրքը գեռ ճամբայ չելած՝ Կոլոմբոսը Եղիսաբեթ հասաւ, եւ վկայական թուղթը տեսածին պէս՝ ըստ որ իմ տէրերուս կամացը հնազանդելու պատրաստ եմ։ Ծովապետին հեղութիւնը՝ տկարութենէ յառաջ եկած կարծուեցաւ. եւ Ակուատոն իր իշխանութիւնն անոր բանեցուց որ զինքը խոնարհեցընէ եւ իրեն ամեն ուղած գործքերուն արգելք դնէ։ Բոլոր կղզւյն մէջ համբաւ տարածեցաւ որ ծովապետը պիտ' որ սպաննուի եւ Ակուատոն անոր տեղը պիտ' որ անցնի։ Հնդիկներն սկսան Կոլոմբոսին դէմ տըրատունջներ ու ամբաստանութիւններ ընել, խեղճերը կը յուսային որ վրանին ուրիշ մը դլուխ կը լսայ նէ՝ վիճակնին կը փոխուի։ Ակուատոն բոլոր աս ամբաստանութիւններն ու տժգոհութիւնները առանց քննելու, առանց Կոլոմբոսը մտիկ ընելու, առանց դատելու եւ տեղեկանալու՝ առաւ Սպանիա դնաց։

Կոլոմբոս կը տեսնէր թէ ինչպէս հարկաւոր է որ իր թշնամիներուն բոլոր ըրած ամբաստանութիւններուն առջեւն առնէ. ուստի եւ որոշեց որ Ակուատոյին հետ ինքն ալ երթայ։ Կղզւյն կառավարութիւնը իր եղբօրը Բարթողիմէոսին յանձնեց. եւ ամեն ճիգն ի գործ դրաւ որ դաւաճաններուն գլխաւորները մէկաեղ տանի, եւ այսպէս 1496ին Մարտին մէջ ճամբայ ելաւ։

Աս վերջին քաշած վիշտերուն ու նեղութիւններուն դիմացը փոքր մսիթարութիւն եւ ուրախու-

թիւն մը պատճառած էր իրեն ուրիշ նոր գիւտ մը*: Միքայէլ Տիազ անունով Սպանիացւոյն մէկը մենամարտութեան մէջ իր ընկերն սպաննած ըլլալով՝ ցեղապետ կնոջ մը քով պահութաեցաւ, որն որ գեղի մը գլուխ էր, եւ քիչ մը վերջը իրարու հետ կարդուեցան: Բայց Տիազ իր ընկերներէն բաժնուելուն վրայ շատ կը ցաւէր, եւ նորէն անոնց քովը դառնալու միջոց մը կը փնտուէր, որն որ քիչ մը վերջը ամուսինն իրեն տուաւ: Ասիկա Հայնա գետին քովերը լեռներուն վրայ ոսկւոյ հանք մը ցուցուց, զորն որ Սպանիացին դիւրաւ թողնութիւն գտնելուն շատ յարմար միջոց համարեցաւ, եւ չխարուեցաւ ալ: Ծովապետը զինքը շատ սիրով ընդունեցաւ: Եւ որովհետեւ մեծ յօժարութեամբ կ'ընդունէր ան ամէն խորհուրդներն ու կարծիքները՝ որոնք զինքը կը համոզէին թէ Ասիայի մէջ է, անմիջապէս աս հանքին վրայ ալ հաղար ու մէկ խորհուրդներ ու դրութիւններ սկսաւ մտածել, մանաւանդ որ նոյն հանքերուն մէջ յառաջագոյն գործուած ըլլալու նշաններ ալ կը գտնուէին: Ասիկա բաւական սեպեց մտքին մէջ հաստատելու թէ Սպանիական կղզին Սողոմոնին յիշած Սովորեն ըլլայ:

Այլոմբոսի ակնկալութիւնները մեծ էին, բայց իրն ալ աւելի ելաւ: Թէպէտ գտածն ալ ըստ ինքեան մեծ բան էր, բայց ժամանակին պարագաները նոյնը աւելի կը մեծցընէին. որավհետեւ աս միջոցիս մէջ՝ որ իր թշնամինները իր գտած գիւտերը վար զարնելու կը նայէին, աս գէպքս իրեն մեծ բախտ մընէր, ինչու որ ալ կընար ստուգութեամբ ըսել թէ իրաւցընէ Հայդի կղզւցն մէջ ոսկւոյ հանք կը գտնուի:

Ճամբորդութիւնը շատ երկայն ու դժուարին եղաւ, արեւելեան հովերուն պատճառաւ՝ որոնց գէմ

* Ոմանք կը պատմեն որ աս գիւտը ծովապետին ճամբայ ելլելէն ետեւ գտնուեցաւ:

կոռուելու կը պարտաւորէին եւ հաղիւ թէ Յունիսի
11ին Գատիս հասաւ : Նաւերը պաշարի կողմանէ
սաստիկ նեղութեան մէջ ինկած էին, եւ նաւաստի-
ներն օրէ օր աւելի կը կատղէին Կոլոմբոսին դէմ,
որն օր այնչափ Սպանիացիք այնպիսի վտանգներու
եւ ամէն տեսակ նեղութիւններու մէջ կը ձգէր :

Իսյյօ Կոլոմբոս թէ թագաւորին ու թէ թա-
գուհւոյն առջեւը մեծ ընդունելութիւն ու շնորհք
գտաւ : Ամենեւին իրեն խօսք չըացին ոչ Մարդարի-
տային ըրած տրտունջներուն եւ ոչ ալ Ակուատոյին
ըրած քննութիւններուն վրայ, մանաւանդ թէ իրենք
զիրենք պատրաստ կը ցուցընէին իր պատճառները
լսելու, եւ միշտ ամէն առթի մէջ զինքը կը պատուէին:
Ծովապետը խնդրեց եւ ընդունեցաւ որ իրեն ութը
նաւ տրուի, որոնց երկուքը կ'ուղէր անմիջապէս
գաղթականներուն խաւրել, եւ վեց հատն ալ ինք
իր հրամանին տակը պահել: Դարձեալ ընդունեցաւ
որ քառասուն ձիաւոր եւ հարիւր ստանաւոր զօրք,
վաթսուն նաւաստի, քսան ոսկեգործ, յիսուն եր-
կրագործ, քսան զանազան արուեստաւորներ եւ ե-
րեսուն կին, եւ ասոնցմէ զատ քահանայ, բժիշկ,
վիրաբոյժ, գեղագործ, եւ մինչեւ երաժիշտ ալ խաւ-
րուի Սպանիական կղզին :

Աս երեքհարիւրի չափ մարդէն զատ՝ որոնք թա-
գաւորական թոշակ պիտ'օր ընդունէին, ծովապետն
հրաման ընդունեցաւ որ իր ծախքովը ուրիշ 500
հոգի ալ կարենայ հետը տանիլ: Դարձեալ հրաման
ելաւ որ ինք իր հաշուին երթալ ոսկի ժողվել ուզողն
ալ երթայ, միայն թէ ժողված ոսկւոյն երեքին մէ-
կը պէտք է որ տէրութեան տայ: Իսյյօ թագուհին
աս պայմանը դրաւ որ գացողները իր Կաստիլիայի
հպատակներէն ըլլան: Եւ թէպէտ աս առաջարկու-
թիւնը շատերը կը գրգռէր, բայց շատ քիչ մարդ
կը գտնուէր որ բոլոր կեանքը նոր աշխարհին վրայ

անցընել յանձն առներ, մանաւանդ տեսնելով որ
ետ դարձողներէն ոմանքը դանազան հիւանդութիւն-
ներ ստացեր են ու երեսնին դոյն չկայ: Ասոր հա-
մար կոլոմբոս աս առաջարկութիւնն ալ ըրաւ որ
պատժապարտներուն տրուած կամ տրուելու ուրիշ
պատիժները՝ Սպանիական կղզին աքսորուելու փո-
խուի: Աս առաջարկութիւնն ալ ընդունուեցաւ.
Բայց ծովապետին գլուխը ետքը շատ մեծ նեղու-
թիւն հասցուց աս բանս. ինչպէս որ քիչ մը ետքը
կը տեսնենք:

ՕՌՎԱՊԵՏՆ աս ամէն բաները երկու տարւան
մէջ կարդի գնելէն ետեւ, 1498ին Մայիսի 30ին
ճամբայ ելլելով՝ երրորդ ճամբորդութիւնն սկսաւ:



ՎՐԴՈՍԵՓ. ԱՈԼՈՄԲԱՍ

Գ. ԵՒ Դ. ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Ե.

ԱՆՔԵՒՄՅԵ ՉԱՀԱԿ ԵՐԵԲՆ ՀԵՇՎԸ:

ԵՐՁԱՆԻԿ կ'ըլլար Կոլոմբոս թէ որ գաղլժականութիւններ հաստատելու հոգն ուրիշներուն թողտալով՝ ինք մինակ նոր երկիր գանելու ետեւէ իյնար: Աս որ ընէր՝ ուրիշ կրելու բան չէր ունենար, բայց եթէ ան նեղութիւնները՝ որոնք անծանօթտեղեր ասանկ վտանգաւոր ճանապարհորդութիւն ընողները հարկ է որ կրեն. նախանձու եւ անիրաւութեան նպատակ չէր ըլլար, եւ ընդունած փառքն ապատիւր այսպիսի ցաւերով խառն չէր ըլլար:

Աս ընելու նոր ճամբորդութեան մէջ միտքը դրաւ որ աւելի դէպ ի հարաւ նաւէ: Նաւերէն երեքը դէպ ի գաղլժականութիւն խրկեց որ իրենց պաշար տանին, եւ միանգամայն զանազան արուեստաւորներ ալ խաւրեց: Իրեն քովը միայն երեք նաւ պահեց, եւ անոնցմով կ'ուղէր դարձեալ նոր երկիրներ գըտնել: Յունիսի 27ին կանանչ Հրուանգանի կղզիներուն քովին էր: Քիչ մ'ալ յառաջ գնաց, եւ գրեթէ հասարակածին տակը կը գտնուէր:

Դեռ չէր գիտեր որ ան կողմերը հասարակածին այրող տոչորող ջերմութիւնը՝ ամենեւին հողմով մը զովացում չ'ունենար, եւ թէ ծովը հայլիի կը նմանի՝ որ միայն արեւին այրող ճառագայթները կը ցոլացընէ, եւ նաւերը շատ անգամ շաբաթներով անշարժ առանց ճամբայ առնելու հօն տեղուանքը մնալու կը պարտաւորին: Տաքութիւնն այնպէս չափէ գուրա սաստկացաւ, որ նաւերը կը բացուէին, նաւերուն կուպը կը հալէր, տակառներուն շրջանակները ԿՈԼՈՄ.

կը քակուեին կ'իյնային, աղած կամ ապխտած միօր կ'ապականէր, ցորենը կը չորնար, ու նաւաստիներէն մէկը նաւուն ամբարանոցին մէջ չէր կրնար գործել կամ քիչ մը ժամանակ կենալ: Կոլոմբոս դէպ ի արեւ մտեան հարաւ նաւարկեց, եւ վերջապէս քիչ մը նուազ այրող ծովի մը հանդիպեցաւ, ուր քաղցր զեփիւռ մը օդը կը զովացընէր. բայց նաւերը սաստիկ նեղութեան մէջ էին, որովհետեւ Յուլիսի Յին՝ ամիս մը ճամբորդութիւն ընելէն եաքը՝ մինակ մէկ տակառ անուշ ջուր մնացած էր, եւ նաւաստիները յուսահատած՝ աչուրներնուն առջեւը կը տեսնէին ան վայրկեանը՝ որ ջրերնին բոլորովին պիտ'որ պակսէր. ծովապետն ալ վերջին աստիճանի անհանգստութեան ու խռովութեան մէջ էր: Աւստ ըրաւ որ առջի գտած երկիրը Երրորդութիւն անուանէ:

Յանկարծ նաւաստիներէն մէկը կէս օրուան ատեն նաւուն կայմին վրայէն հեռուանց երեք լեռներու ծայր տեսաւ, եւ սկսաւ Երկիր, Երկիր կանչել, որով բոլոր նաւաստեաց սիրտն ուրախութեամբ լեցուեցաւ: — Աս երեք լեռներն իրենց ստորոտովն իրարու հետ միացած էին, եւ այսպէս շատ համաձայն էին Երրորդութիւն անուան: Միշտ դէպ ի հարաւ առագաստելով հաղիւ Երկու օրէն կրցաւ Կոլոմբոս Երկաթ նետել: Երկիրը քիչ մը փորել տուաւ, եւ անուշ ջուր դտաւ:

Բայց աս անծանօթ Երկրին մէջ ամէն բան ծովապետը կը զարմացընէր. շատ չանցաւ դիտեց որ վտանգաւոր յորձանքներ կային, որոնք կ'երեւար թէ անուշ ջրերուն ծովը թափուելովը կը գոյանային: Անդամ մը լերան պէս ջուրը կամ ջրի լեռ մը իր նաւուն վրայ սկսաւ գալ, եւ նաւն այնպէս վեր վերցուց՝ որ քիչ մնաց կ'ընկղմէր. բայց կամաց կամաց սկսաւ իջնալ: Ծովին ան տեղը անանիկ կը մրմարու կը փրփրար, որ կարծես թէ տակը լեցուն վտան-

գաւոր ժայռեր կային : Կոլոմբոս ան տեղւոյն անունը՝ Վիշապի բերան դրաւ :

Երրորդութեան հարաւային կողմերն ընդարձակ երկիր մը նշարեց . նոյն տեղւոյն բնակիչներէն հարիւր քսան հոգի ծառակուրներով եկան նաւին չորս կողմն առին : Ասոնք գրեթէ ձերմակ էին, կազմուածքնին գեղեցիկ, եւ մարմիններնուն կէսը գոյնզգոյններկած բամբակէ լաթով գոցուած էր . ձեռուրնին մէյմէկ ալ վահան ունեին : Կոլոմբոս իրեններուն հրաման տուաւ որ թմբուկները զարնեն : Վայրենիները կարծելով թէ Կոլոմբոսին մարդիկները վրանին պիտօր յարձակին, սկսան անոնց վրայ նետ նետել : Բայց երբ որ նաւերէն վրանին մէկ երկու բաղիստը պարպեցին նէ, սկսան փախչիլ . սակայն նորէն կոլոմբոսի վերջին նաւին սկսան մօտիկնալ, եւ մէջերնէն մէկը սկսաւ խօսիլ նոյն նաւին զեկավարին հետ, որն որ իրեն վերարկու եւ գլխարկ մը տուաւ : Մարդն աս ընծանները ուրախութեան նշաններով ընդունեցաւ եւ խոստացաւ որ եթէ ցամաք ելլելու ըլլան, ինքն ալ անոնց պարգեւներ կու տայ :

«Օռվապետը նոյն ատեն Բարիայի խորշին մէջ կը գտնուէր : Աս ընդարձակ խորշին մէջ մանելուն պէս՝ ալ անկից ետքը ինքը զինքն ապահով կը համարէր : Չատ կը զարմանար ան երկիրներուն վրայ՝ որ իրեն թէ գեղեցիկ թէ տուատ ու պտղաբեր կ'երեւային : Ցամաք ելած ատեն բնակիչները՝ որ մինչեւ նոյն ատեն տեսած մարդիկներուն ամենէն աւելի կրթեալ ու խելացի կ'երեւային, սիրով ընդունեցան : Ցեղապետն իրենց կերակուր հանեց : Ամէնքն ալ, թէ տեղացիներն ու թէ Սպանիացիք, միայն անոր կը ցաւէին որ իրար չէին հասկլնար, ու կը ջանային որ մոքերնին նշաններով հասկրցնեն : Տեղացիներուն անունը Բարիա կ'ըստէր : Ասոնք արեւելեան կողմերը երկիր մը կը ցուցընէին, ուր որ առատ սոկի կը գտնուի,

կ'ըսէին։ Իրենց ծովեղերքը շատ գեղեցիկ մարդարիտ կու տար, որուն վրայ Սպանիացիները սաստիկ զարմացան, եւ բոժոժներ տալով՝ այնպիսի պատռական մարդարիտները ձեռքերնէն կ'առնէին։ Կանանց մանեակներն ու ապարանջանները աս մարդարիտներէն շինուած էին։

«Օովապետը Բարիայի Երկրէն Ելելէն ետեւ՝ Ախշապի բերան ըսուած ծովը մտաւ, եւ մեծ աշխատութեամբ հազիւ կրցաւ դուրս Ելել։ Աը կարծէր թէ Բարիա կղզի մըն է. բայց հարաւային բերրի եղերքը պտրտելով՝ տեսաւ որ հոնտեղաց ծովուն ջուրը շատ անուշ էր, ուստի եւ ասկից հետեւցուց թէ ան կողմերը շատ գետի ջուր պիտի վաղէ։ Լայն ու ընդարձակ գետի մը (Օրէնողոյ) բերնէն ծովուն մէջ պատճառած յորձանքի մը պատահեցաւ. եւ միտքը դրաւ որ ալ հաստատուն կամ ցամաք Երկիրը գտած է։ Բայց ինք կը կարծէր որ նոյն Երկիրը Ասիայի ցամաքն է։ Աս Ամերիկայի ցամաք Երկիրը գտած օրն էր 1498ին Օգոստոսին առաջին օրը։ Շատ կը բաղձար աս անծանօթ Երկիրը քննելու։ Բայց չորս ամսուան չափ ճամբորդութիւն ընելէն եւ այնչափ նեղութիւն կրելէն ետքը նաւաստեաց գտնուած վիճակը թող չեր տար որ աւելի Երկայն ճամբորդութիւն մ'ընէ։ Մանաւանդ թէ նոյն իսկ ինքն ալ շատ տկարացած էր. իր յօդացաւութիւնը, ջերմն ու աչքի ցաւը՝ որ զինքը գրեթէ կուրացուցած էր, պարտաւորեցին որ դէպ ի հիւսիս նաւէ ու Սպանիական կղզին դառնայ*։

* Այսպէս թէսէտ եւ Ամերիկայի ցամաք կամ հաստատուն Երկրին բուն գտնողը Կոլոմբոսն է, ինչպէս որ իրմէ դրուած Երրորդութիւն եւ Ախշապի բերան անունները յայտնի կը ցուցընեն, որոնք մինչեւ հիմա մնացած են. բայց նոյն աշխարհքը անունն առած է Ամերիկոս Ակսբուչչի անուամբ Գիորենցացիէ մը։ Աս մարդո Կոլոմբոսին նոյն տեղերը գտնելէն գրեթէ տարի մը վերջը՝ ծովապետին առաջին ճամբորդութիւններուն օրագիրն ու աշխարհացոյցները ձեռքն ունենալով՝ Ալոնզոյ Օյեասյին

Բ.

Հայոցի կուսանունիւնը :

Բարթողիմէոս կոլոմբօս թէպէտեւ բնութեամբ շատ խելացի ու յաջողակ էր, ի վերայ այսր ամենայնի գաղթականութիւնը չէր կրնար աղէկ կառավարել: Գլխաւոր դժուարութիւնն ու արգելքը Սպանիացիներուն անհամաձայնութենէն յառաջ կու գար: Կոլոմբօս ճամբայ չելած՝ իրեն յանձնած էր որ կըզգւոյն աւելի յարմար մէկ տեղը նոր քաղաք ու ամրոց մը շինէ: Բարթողիմէոս աս խորհրդին հետեւելով՝ Ա. Գոմինիկոս (Անն-Տոմէնկոյ) քաղքին ու ամրոցին հիմք դրաւ, եւ Եղիսաբէթ քաղքին բնակիչներուն մեծ մասը հօն փոխադրեց: Ետքը դաշնակից եղաւ Գառնապոյ ցեղապետին դժբախտ կնոջը հետ, որն որ բոլոր կղզւոյն մէջ անուանի էր եւ Պոեքիոյ՝ իր եղբօրք առջեւը խօսքը կ'անցնէր: Աս կնոջ անունը Անագոանա էր, որ երկրին լեզուաւը՝ Ոսկեծաղիկ կը նշանակէ:

Պոեքիոյին երկիրը՝ որ Քոարակուա կ'ըսուէր, վերջին խոռովութիւններէն վնաս մը չէր կրած, որովհետեւ Սպանիացիք հօն չէին մտած: Բարթողիմէոս ուղեց իրեն ու իր քրոջն այցելութիւն մ'ընել: Ասոնք զինքն այնպէս սիրով ու մարդասիրութեամբ ընդունեցան, որ ամենեւին ան պարզամիտ վայրենիներէն չէին կրնար յուսալ: Անագոանա խելացի կին մ'ըլլալով՝ կը զարմանար Եւրոպացւոց խելացիութեան ու ճարտարութեան վրայ, եւ աղէկ կ'իմանար որ ասոնք իրենց աս ամեն առաւելութիւնները՝ միայն քաղաքականութեան ձեռքով ստացած էին: Բար-

հետ նոյն կողմերը սպանիական նաւատորմզով մը ճամբորդութիւն ըրաւ, եւ Կոլոմբոսին մէջ մը գաածը նուրէն դտաւ: Բայց իր ճամբորդութեան ստորագրութիւնը շուտ մը չըրս կողմը տարածուելով՝ ամեն մարդ կարծեց թէ նոյն երկիրը գտնողն ինքն է, ուստի եւ իր անունը դնելով՝ Ամերիկա ըստին:

թողիմէսս զինքն Սպանիական նաւ մը տարաւ : Անագուանա նաւին շինուածքը կը քններ, բայց ան միամիտ զարմացումը չէր ցուցըներ որն որ հասարակօրէն տեղացիներուն վրայ կ'երեւար, հապա մանաւանդքանէ հասկըցողի մը պէս կը սքանչանար նաւին արուեստաւոր կազմուածքին վրայ : Եղբայրը կամօքյօժարութեամբ յանձն առաւ որ Սպանիացւոց հարկ վճարէ, եւ երբոր վճարման ատենն եկաւ՝ Անագուանա ալ իր կողմանէ վրան ուրիշ ուտելիքներ աւելցուց :

Երբոր Կոլտմբոսի եղբայրն այսպէս խոհեմութեամբ ու քաղցրութեամբ կամաց կամաց տեղացւոց հետ նորէն կը բարեկամանար, իր գործակալները զանոնք չարչարելէն ու նեղելէն չէին դադրեր : Պոպյէն աւելի եռանդնոտ քահանաներ յաջողութեամբ սկսած էին վեկայի բնակիչները քրիստոնէութեան դարձրնել ու կրթել : Ասոնց քարոզութիւնը լսելով՝ նոյն Հնդիկներէն տասնուվեց հոգւով ընտանիք մը քրիստոնէութիւնն ընդունեցաւ . եւ իրենց կուարիոնէքս ցեղապետը քարոզութիւննին մտիկ ընելու կ'երթար : Բայց յանկարծքարձը աստիճանաւոր Սպանիացի մը գնաց անոր կանանցմէ մէկը մոլորեցուց, որով ցեղապետը կատղելով՝ քրիստոնէութիւնն ընդունելէն ետ կեցաւ, քահանաներն ալ ակամայ ետ քաշուելու պարտաւորեցան : Ասոնց երթալէն ետքը՝ տեղացիները ոտք ելան, իրենց հոնտեղը ձգած խորանն ու պատկերները առին կործանեցին : Աս որ լսեցին Սպանիացիները՝ իրենց խիստ օրինաց համեմատ՝ դացին բռնեցին ու այրեցին աս թշուառ Հնդիկները, որ ոչը ըրած յանցանքնին կը ճանչնային ոչ ալ տրուելու պատիժը դիտէին :

Աս բռնութիւնը տեսնելով՝ բոլոր ցեղապետները նորէն Սպանիացւոց դէմ դաշինք դրին, եւ մէջերնին խօսք ըրին որ աս օտարականներուն ձեռքէն ազատին : Կուարիոնէքս՝ ասոնց գլուխն անցաւ, եւ

ամէնքն ալ իր քովը ժողվեց։ Բայց Բարթողիմէոս
ժամանակին աս դաւաճանութիւնն իմանալով՝ հետք
աղէկ զինաւորած 100 հոգի առած՝ գիշերով գաղտ-
նի Կուարիոնէքսին գեղին վրայ յարձակեցաւ։ Սպա-
նիացիք բոլոր ցեղապետները քնոյ մէջ գտնելով՝
յանկարծ վրանին ինկան, կապեցին ու գերի բռնե-
ցին։ Աս հնարքն աղէկ յաջողեցաւ։ Երկրորդ օրը
հազարաւոր Հնդիկներ լալով ողբով առանց զէնքի
եկան Մագդաղենացի ըստած բերդին չորս կողմն
առին, եւ խոնարհութեամբ կը խնդրէին որ իրենց
ցեղապետներն ազատեն։ Բարթողիմէոս քաղցրու-
թեամբ վարուեցաւ։ Իր բաղձանքն ան էր որ Հնդիկ-
ներն իրեն հետ խաղաղութեամբ ու բարեկամու-
թեամբ դաշնակից ըլլան։ Կուարիոնէքսն եւ ուրիշ-
ներն ազատեց, բաց ի երկու հոգիէն՝ զորոնք Սպա-
նիացւոց անհաշտ թշնամի ըլլալնուն համար՝ մահուան
դատապարտեց։ Բայց մէկալ կողմանէ՝ ցեղապետին
կինը մոլորեցընող Սպանիացին ալ պատժեց։ Խոստա-
ցաւ որ իրենց հաւատարիմ ու բարեկամ մնացող ցե-
ղապետներուն եւ ժողովուրդներուն միշտ բարեկա-
մութեան ու պաշտպանութեան նշաններ կը ցուցը-
նէ, բայց միանգամայն մեծամեծ պատիժներ սպառ-
նացաւ եթէ երբեք ապստամբէլու ըլլան։ Կուարիո-
նէքս՝ իր հպատակներուն աղէկ յորդորանք մը տուաւ
որ ձերմակ մարդիկներուն հետ խաղաղութեամբ վա-
րուին, որովհետեւ, ըստ, անոնց իշխանութեան դէմ
չիդրուիր, զօրութիւննին աննուաճնելի է, եւ իրենց
բարեկամներուն հետ մեծանձնութեամբ կը վարուին։
Բարի ու դիւրահաւան Հնդիկներուն ատելութիւնը
շուտ մը սիրոյ դարձաւ։ Իրենց ցեղապետն ուսեր-
նուն վրայ առին, եւ ուրախութեան աղաղակներով
ու ազատութեան երգեր երգելով իր բնակարանը
տարին։

Բայց դժբախտութեամբ աս խաղաղութիւնը եր-

կայն չտեւեց : Սպանիացւոյ մը մատնութեամբ բու-
լը կղզին նորէն տակնուվըրայ եղաւ, ապստամբեցաւ :
Ռոլտան անունով մէկը՝ բոլոր գաղթականները Բար-
թողիմէոսին դէմ ոտք հանեց : Ասիկա Կոլոմբոսին
հասարակ ծառաներէն մէկն էր, բայց կամաց կամաց
այնչափ մեծցած էր, որ ծովապետը ճամբայ չերած-
զինքը կղզւոյն առաջին դատաւորը դրած էր : Բար-
թողիմէոսին՝ հարկ ժողվելու համար՝ Պոեքիոյին ու
Անագոանային քովն երթալն յարմար առիթ առ-
նելով՝ գնաց Յղութեան ամրոցին վրայ յարձակե-
ցաւ : Բարեբախտութեամբ ամրոցին քաջ հրամա-
նատարը հաւատարիմ կեցաւ, եւ Բարթողիմէոս ալ-
ժամանակին վրայ հասնելով՝ կարող եղաւ զինքը
զսպել : Բայց մատնիչն ինչ ըրաւ չըրաւ՝ Կուարիո-
նէքսը նորէն ապստամբեցուց : Չայն հանեց թէ Կո-
ւոմբոս երեսէ ինկած է . Հնդիկներուն կ'ըսէր թէ
Ես զձեղ Կ'ուզեմ պաշտպանել, իսկ Սպանիացինե-
րուն՝ թէ կ'ուզեմ զձեղ աղատել աս օտարական
(Կոլոմբոսի) ցեղին լուծէն, որ երկաթի ձեռքով
զձեղ կը նեղէ : Այսպէսով իր կողմնակիցները
շատցուց : Եւ թէ որ նոյն ատենը ծովապետին
նաւատորմղին մէկ մասը գաղթականներուն օդնու-
թեան չէր հասներ, անօրէն Ռոլտան զԲարթողիմէոս
մեռցընել կու տար : Բայց թէպէտ իր դաւաճանու-
թիւններն յայտնուեցան . սակայն ինդք Հնդիկները
զոհ եղան : Կուարիոնէքսին ապստամբութիւնն ալ-
յայտնուելով՝ պարտաւորեցաւ փախչիլ : Մայոպանէքս
Սիկուայի լեռներուն ցեղապետը՝ զինքն ընդունե-
ցաւ, եւ աս գեղեցիկ պատասխանը տուաւ Բար-
թողիմէոսին դեսպաններուն՝ որ զինքը կը ինդրէին,
“Ըսէք անդութ ու անօրէն Սպանիացիներուն՝ որ
ուրիշները կը կողոպտեն եւ առանց պատճառի Հըն-
դիկները կը սպաննեն . ես իրենց բարեկամութեան
չեմ բաղձար : Կուարիոնէքս աղէկ մարդ է, եւ միան-

դամայն իմ բարեկամն ու հիւրո է . ես իրեն խոստացայ որ զինքը կը պաշտպանեմ, պէտք է որ խօսքիս վրայ մնամ, : Ասով հարկ եղաւ որ պատերազմ բացուի: Մայոպանէքս գերի բռնուեցաւ . իսկ խեղճ կուարիսնէքս քիչ մը ատեն լեռներուն վրայ թափառական պարտելէն ետեւ՝ վերջապէս Սպանիացիներուն ձեռքն ինկաւ, որոնք զինքը Մայոպանէքսին հետ մէկտեղ իբրեւ գրաւ կամ պատանդ զգուշութեամբ կը պահէին: Աս ամէն բան ըլլալէն վերջն ալ Ռոլտան չուզեց Բարթողիմէոսին առաջարկած խաղաղութիւնն ընդունիլ: Անոր խրկած պատգամաւրին հետ նախատանօք եւ արհամարհութեամբ վարուեցաւ, եւ թէպէտ ասիկա Բարթողիմէոսին կողմանէ կատարեալ թողութիւն կը խոստանար, ի վերայ այսր ամենայնի ինք լաւ սեպեց Քաարակուա փախչել, որպէս զի իր ու հետը միաբանած քառասուն ապստամբներուն առանձին հաշուին ոսկի վնտուէ:

Այսպիսի դժբախտ վիճակի մէջ էր Սպանիական կղզին: Մարդկան կիրքերը՝ աս գեղեցիկ տեղն ապականութեան դաշտ մ' ըրած էին: Կողոմքոսի ան անխոհեմ դործքը՝ որով գաղթականներուն թիւը շատցընելու համար հրաման առած էր, որ բանտի ու թիւկի դատապարտուած յանցաւորները նոյն տեղը խրկուին, ասոր շատ օգնած էր: Ռոլտանին դլուխը ժողված մարդիկները զրեթէ բոլոր ասոնցմէ էին:

Օռվապետն հոն հասած ատեն չկրնալով Ռոլտանը նուաճել՝ յանձն առաւ որ հետը դաշնադրութիւն ընէ, եւ վերջապէս պարտաւորեցաւ Քաարակուայի մէջ իրեն երկիր մը տալ: Բայց իր այնչափ յանցաւորներ բերել տալով ըրած պակսութեան առջեւն առնելու եւ դալի չարիքն արգելելու համար՝ անոնցմէ շատ մարդ նաւ դրաւ Սպանիա խաւրեց, եւ որպէս զի անոնք Սպանիայի մէջ իրեն գէմ բան մը չհանեն, հետերնին իրեն հաւատարիմ մնաւ:

ցող մարդիկներէն ալ քանի մը հոդի խաւրեց, եւ ինք
Ս. Գոմինիկոս կեցաւ:

Կ ատ շանցաւ նոյն իսկ ապստամբներն ալ մե-
ջերնին բաժնուեցան: Կուաւերա անունով երիտա-
սարդ ասպետ մը՝ Անագոանային աղջկան հետ ուզեց
կարգուիլ: Ռոլտան աս բանիս դեմ կեցաւ: Ապանիա-
ցի ասպետն ալ իրմէ ապստամբեցաւ, ու բուն Ռոլ-
տանին կողմնակիցներէն շատերն իր կողմը ձգեց:
Ապստամբութիւնը շատ մեծացաւ ու զօրացաւ՝ աս
ասպետին ազգականներուն օդնութեամբը, որոնք
յառաջագոյն Ռոլտանին բարեկամներն էին, բայց
անոր՝ ծովապետին քիչ մը գլուխ ծռելէն ետքը՝ իր-
մէ հեռացած էին: Ան ատեն Ռոլտան ապստամբնե-
րէն եօթը հոդի բոնեց բանտարկեց: ‘Ծովապետն
ալ աս դործքիս հաւանեցաւ: Աս որ եղաւ, Մոք-
սիկա՝ Կուաւերային ազգականներէն մէկը՝ դաւաճա-
նութիւն մը շինեց որ թէ զծովապետն ու անոր
եղբայրը, եւ թէ զԲոլտան սպաննէ:

‘Ծովապետը ժամանակին աս դաւաճանութիւնն
իմացաւ. եւ տեսնելով որ ամէն քաղցրութեան մի-
ջոցները, թոլութիւնները, դաշինքներն ու ներումը՝
ամենեւին օգուտ չեն ըներ, միտքը դրաւ որ աս ապրու-
տամբներուն հետ խստութեամբ վարուի: Զօրքով
վրանին գնաց, Մոքսիկան ու ընկերները բոնեց, եւ
իր իշխանութիւնն ի դործ դնելով՝ Մոքսիկան կախել
տուաւ: Մէկալ ապստամբ ընկերներն ալ ետեւէ եւ
տեւ նոյն պատժով պատժուեցան, եւ այսպէս ամէն
բան կարդի մտաւ:

Ան ատեն կոլոմբոս սկսաւ նորէն սիրտ առնել:
Ապստամբներուն յաղթած էր, ամէն կողմ իրեն կը
հնազանդէին: Գաղթականներուն երկիրներ բաժնեց.
քահանաներն սկսան Հնդիկներէն շատերը կրթել ու
դարձրնել: Շատերը իրենց կամօքը զգեստ հաղնել
սկսան, եւ ամէն բան աղէկ կ'երթար: Աղջւոյն մշա-

կութիւնը կարգաւ կանոնով կը յառաջանար : Ասով
Կոլոմբոս կը յուսար որ գաղթականութիւնն ալ կը
յաջողի , ուստի եւ միտքը դրաւ որքիչ մը հանգչելէն
ետեւ՝ նորէն երկիրներ գտնելու ետեւէ իյնայ :

Գ.

Պատմութելը :

Ապանիական կղզիէն ելած նաւերը Եւրոպա հա-
սան : Տժդոհները Սպանիա մտնելուն պէս՝ ծովա-
պետին եւ իր եղբօրը վրայ սկսան արտնջել : Աս շա-
րագործները գունդ գունդ ժողվելով՝ փողոցներն ու
հրապարակները ծովապետին վրայ սաստիկ գեշ կը
խօսէին : Թագաւորը կամ թագուհին տեսած ատեն-
նին՝ ձայներնին կը բարձրացընէին , եւ անսնց դի-
մելով՝ իրենց թոշակին ու ըրած կորուսաներնուն
համար հատուցում կը պահանջէին : Ճամբան ծովա-
պետին Տիեկոյ ու Փերդինանդ որդիքը տեսած ա-
տեննին կը սկսէին պոռալ կանչվատել թէ Ահա ան
օտարական մարդուն որդիքը , որն որ ուրիշ բանի
համար նոր երկիր չգտաւ՝ բայց եթէ կաստիլիացի
աղնուականներուն գերեզման պատրաստելու :

Աս բաները տեսնելով՝ թագաւորն ու թագու-
հին սկսան վախնալ որ Կոլոմբոս կամ կառավարու-
թենէ չիհասկընար , եւ կամ զիրենք կը խաբէ : Թա-
գաւորը կը կասկածէր թէ գուցէ ծովապետը միտքը
դրած է որ գլուխ քաշէ եւ ինքնիշխան ըլլայ ան
կողմերը : Խոկ Եղիսաբէթ սաստիկ վշտացաւ որ իր
յայտնի հրամանին դէմ նորէն Հնդիկներ խրկած էին
որ գերիի պէս ծախուին * : Թագաւորին ու թագու-
հւոյն տժդոհութիւնը չորս կողմանէ աւելի եւս գըր-
գռուելով՝ անանկ մեծցաւ , որ որոշեցին թէ ընդար-
ձակ ու մեծ իշխանութեամբ գործակալներ խրկեն :

* Աս Հնդիկները՝ թագուհւոյն հրամանը Կոլոմբոսին ձեռ-
քը չհասած՝ ճամբայ գրուած էին :

Կոլոմբոս կղզւոյն համար դատաւոր մը խնդրած էր, նոյնպէս ուրիշ իրաւարար մը իրեն ու Ռուսանին մէջտեղը գտնելու համար։ Թագաւորն աս երկու պաշտօնը մէկ հոգւոյ վրայ միացուց, ու աս իշխանութեամբ Տոն Փրանկիսկոս տէ Պովատիլան ճամբայ հանեց։ Ասիկա պիտ' որ երթար ամեն բան քննէր, եւ թէ որ հարիառ տեսնէր նէ ծովապետն ու իր եղբարքը վար առնելով՝ ինք անոնց տեղը պիտ' որ անցնէր։ Ստուգիւ մեծ անկողմնակալութիւն ու մեծանձնական արդարասիրութիւն մը պէտք էր աս գործքը գլուխ հանելու համար։ Իսկ Պովատիլան չէ թէ միայն ծովապետն դէմ սաստիկ նախապաշարում ունէր, հապա նաեւ իր անձնական շահը փնտող մարդ մըն էր։

Ասիկա 1500ին, Օգոստոսի 23ին Ա. Գոմինիկոս հասաւ, եւ իմացաւ որ Կոլոմբոս իր Բարթողիմէոս եղբօրք հետ Քսարակուա գայած էր հոն մնացած փախստականները բոնելու, եւ թէ ապստամբներէն եօթք հոգի նոյն շարթուան մէջ սպաննել տուած էր, ու հինգ հոգի ալ նոյն պատժոյ պիտ' որ դատապարտուէին։ Դեռ նաւէն չելած՝ ասոնք լսելով, միտքը դրաւ որ Կոլոմբոս յանցաւոր է, ուստի եւ ոչ հարկաւոր սեպեց պատճառը քննելու թէ ինչու համար ծովապետն աս խստութիւնը բանեցուցած էր։

Երկրորդ օրը նաւէն ելաւ, եւ անմիջապէս բարձր ձայնով իր իշխանութեան թղթերը կարդացնել տուաւ. ետքը հրամայեց Տիեկոյ Կոլոմբոսին՝ որն որ եղբարցը հեռաւորութեան ատեն հոն մնացած էր, որ ան հինգ բանստարկուածներն իրեն յանձնէ։ Տիեկոյ պատասխան տուաւ թէ Պէտք է ծովապետն դառնալուն սպասել կամ անոր գրել ու թագաւորական հրամանագրին օրինակն իրեն խաւուել։ Պովատիլա սաստիկ բարկանալով թագաւորին երկրորդ մէկ թուղթը կարդալ տուաւ, որն որ իրեն իշխանութիւն

կու տար հարկաւոր եղած ատեն կուսակալի ա-
նունն առնելու:

Այսպէսով անմիջապէս ինքը զինքը կղզւյն կու-
սակալ հրատարակեց, ու կը պնդէր որ հինգ բանտ-
արկուածները իրեն յանձնուին: Տիեկոյ կոլոմբոս
քաղցրութեամբ մը բաւ թէ Ես թագաւորին հրո-
վարտակը կը յարդեմ, բայց բանտարկուածներուն
համար միայն ծովապետին պատասխանատու եմ,
մինչեւ որ թագաւորական հրամանն իրեն ծանու-
ցուի. ինչու որ իր ժոխուայութեան իշխանութիւնը՝
իշխանիալի իշխանութենէն շատ վեր է: Ան ատենը
Պովատիլլա երրորդ թուղթ մը դուրս հանեց, որով
իրեն հրաման կը տրուէր հարկաւոր եղած ատեն՝
բոլոր ամրոցները, նաւերուն եւ թագաւորին ու թա-
գուհույն վերաբերած ամէն բաները իր իշխանութեան
տակ առնելու: Եւ այսպէս ելաւ ամրոցին վրայ զնաց:
Միքայէլ Տիաղ ամրոցին հրամանատարը ժամանակ
խնդրեց եւ թղթերն ուղեց տեսնել: Իսկ Պովա-
տիլլա առանց պատասխան տալու՝ իր նաւուն մար-
դիկը ժողվեց, եւ յարձակեցաւ մտաւ ամրոցին մէջ,
ուր որ Միքայէլ Տիաղէն ու մէկ ուրիշ պաշտօնակալէն
զատ մարդ չգտաւ: Անոնք ալ ամենեւին չընդդիմա-
ցան, եւ թող տուին որ բանտարկուածներն առնեն:

Այսպէս Պովատիլլա իր իրաւանց ու իշխանու-
թեան չափէն դուրս ելաւ: Իրեն ետեւէ ետեւ երեք
թուղթ տուած էին, որ զանոնք դործածէ նէ ո՞
կոլոմբոս յանցաւոր ժոխութելու ըլլայ. իսկ ինք առանց
յառաջադոյն քննելու եւ լսելու՝ յանցաւոր դատեց
զկոլոմբոս, եւ անմիջապէս երեք թուղթն ալ հրա-
տարակելէն զատ՝ յանդզնութեամբ մը ոկասաւ սպառ-
նալ որ “Զեռուըներն ու ոտուըները կապած Սպա-
նիա պիտ’որ խրկեմ զինքը, անանկ որ ոչ ինք եւ
ոչ ալ իր սերունդը կարող ըլլայ ուրիշ անդամ աս
կողին ոտք կոխելու:

‘**Ծովապետը** Քսարակուայի մէջ աս ամէն գործ-
քերը լսելով՝ միտքը դրաւ որ Պովատիլլան յան-
դուզն բախտախնդիր մըն է որ եկած է իր իշխանու-
թիւնն ու իրաւունքները խարդախութեամբ յափրշ-
տակելու։ Արդէն տարի մը կար, որ երկու անդամ
զանազան նաւեր եկած ու նաւապետները ցամաք ել-
լելով հրատարակած էին որ Կոլոմբոս երեսէ ձգուած
ու իշխանութենէն ինկած է։ Բայց ինք զիբենք
ստիպած էր որ ետ դառնան, եւ հրատարակած լու-
րերնին պարզ խարէութեան կամ շատախօսութեան
տեղ դրած էր։ Ծովապետն աս մտաց վրայ եղած
ատեն՝ իր գտնուած տեղը Պովատիլլային կողմանէ
պաշտօնատէր մը եկաւ ու Պովատիլլային կղզւյն
կուսակալ անուանուիլը հրատարակեց։

Ասով Կոլոմբոսի շփոթութիւնն աւելցաւ։ Պո-
վատիլլա իրեն մարդ մ'ալ չէր խրկեր, եւ անանկ
անամօթութեամբ կը վարուէր որ ամենեւին ծանր
մարդէ մը ու թագաւորէն այնպիսի ընդարձակ իշ-
խանութիւն ունեցողէ մը չէր կրնար յօւսացուիլ։ Ծո-
վապետն ան ատեն ելաւ Պովատիլլային՝ թագաւո-
րին ու թագուհւյն կողմանէ խրկուած մէծ մարդու
մը պէս, ամենայն չափաւորութեամբ թուղթ մը
դրեց։ Բայց պատասխան չառաւ։ Ասանկ մեծ ու
անտանելի անձկութեան ու նեղութեան մէջ եղած
ատեն՝ մէյ մ'ալ իմացաւ որ նոր կուսակալը Ռոլտա-
նին ու անոր կողմնակիցներուն թագաւորին ու թա-
գուհւյն ձեռքով սարագրուած թղթեր խրկեր է.
որոնց մէջ իրենց խոստմունքներ ու շնորհաւորութիւն
կ'ընէ եղեր։ Ասոնք թագաւորին ու թագուհւյն
ստորագրութիւնն ունեցող ձերմակ թղթեր էին, ո-
րոնք աս պնարժան պաշտօնեան ձեռքն ունենալով՝
ուզածը մէջը կը ոգրէր, եւ իր կողմնակիցներն ու
ծովապետին թշնամիները շատցընելու կը գործածէր։
Կոլոմբոս՝ որն որ Ովկիանոսի վրայ ծովապետ, ու

դանուած կամ դանուելու բոլոր երկիրներուն փոխարքան էր, չեր կրնար հաւատալ որ թագաւորն ու թագուհին առանց զինքը քննելու կամ լսելու, եւ յառաջադոյն իրեն բան մը չիմացուցած՝ այսպէս մէս կէն ի մէկ զինքը վար ձգեն։ Ուստի եւ հրատարակեց որ թագաւորն ու թագուհին իմ իշխանութիւնս ի մշտնջենաւորս տուած ըլլալով՝ նոր խօսկուած գործակալը չեր կրնար Ակուատոյին տրուած իշխանութենէն աւելի մեծ զօրութիւն ունենալ։

Ի՞այց քիչ մը ետքը սահպուեցաւ կարծիքը փոխելու։ Երկու թագաւորական պաշտօնատերներ բերին թագաւորին ու թագուհոյն ձեռքով ստորագրուած թուղթ մը տուին իրեն, որով կը հրամայէին որ Պովատիլային ամէն խօսքին հաւատայ։ Միանդամայն նոր կուսակալն իրեն կը հրամայէր որ իր առջեւն ելէ դատուելու համար։ Կոլոմբոս ասոր վրայ սաստիկ այլայլեցաւ, բայց միտքը դրաւ որ հնազանդի, եւ հպատակելովը ցուցընէ թէ իր վրայ եղած կասկածանքները բոլորովին անհիմն բաներ են։ Ելաւառանց բազմութեան Ս. Դոմինիկոս գնաց, միտքը դնելով որ հարկ ըլլայ նէ՝ բոլոր իր իշխանութիւնները նոր կուսակալին ձեռքն յանձնէ։

Ի՞այց երբ որ մէկ կողմանէ ծովապետը այսպէս խաղաղութեամբ ու հանդարտութեամբ կ'երթար, մէկալ կողմանէ Պովատիլա բոլոր զօրքը պատրաստ կը բռնէր, իրբեւ թէ Կոլոմբոս զօրքով ու զէնքով իր վրայ քալէր, եւ այնպէս բերան կը բանեցընէր թէ ծովապետը կամօք անձնատուր չըլլար։ Ուստի զարմացաւ մնաց երբոր տեսաւ թէ անիկա առանձին ու չափաւոր ծառաներով ելած եկած էր։ Աւկայն առանց զինքը տեսնելու, առանց լսելու կամ խօսելով՝ Կոլոմբոս քաղաքին դրան առջեւը համելուն պէս՝ հրամայեց որ բռնեն, ոտուքներն ու ձեռուքները շղթայի զարնեն, եւ ամրոցին մէջ պահեն։

Կոլոմբոսը երկաթի զարնել՝ ան երկրին վրայ, զորն որ ինքը Սպանիայի ընծայած էր։ Աս մտած մունքէն նոյն իսկ իր թշնամիներն ալ այլայլեցան։ Մէկը չէր համարձակեր բռնաւորին հնազանդելով՝ ծովապետը շղթայի զարնել, կարծես թէ երբեք այնպէս մեծարոյ ու պատկառելի երեւցած չունէր որշափի երեւցաւ ան ատեն երբոր զինքը նախատանօք ծածկել կ'ուղէին։ Բայց երբոր ուրիշները կը հրաժարէին, իր տանը ծառաներէն մէկը շղթաները կապեց։ Կոլոմբոսի ցան ու կսկիծը չափէ դուրս էր։ Թագաւորին ու թագուհւոյն ապերախտութիւնը սիրտը կտոր կտոր կ'ընէին։ Միայն իր մեծանձնութիւնը զինքը հաստատուն կը բռնէր։ Այսպիսի մեծ տառապանքը մեծագոյն եւս երկայնմտութեամբ քաշեց։

Արդէն Տիէկոյ Կոլոմբոս ալ բանտի մէջ էր։ Բայց Պովատիլլան Բարթողիմէոսին վրայ շատ անհանդիսա կ'ըլլար, վասն զի անիկա դեռ Քսարակուայի մէջ էր եւ քովը զօրք ալ ունէր։ Բարթողիմէոսին քաջասրտութիւնն արդէն յայտնի էր. կրնար ըլլալ որ իր եղբօրը վրէժն ուղէր ինդրել։ Անոր համար կուսակալը ծովապետին յանձնեց որ զինքը հնազանդութեան յորդորէ։ Կոլոմբոս աս բանս ալ յանձն առաւ եւ եղբօրը գրեց որ թագուհւոյն հրամանին գլուխ ծուէ ու Ա. Դոմինիկոս դառնայ։ Ժամանակը, կ'ըսէր, մեր անմեղութիւնը կը յայտնէ։ Բարթողիմէոս զէնքերը վար ձգեց եւ հետեւեցաւ եղբօրը ձայնին, զօրն որ միշտ յարգած էր. եկաւ Ա. Դոմինիկոս, ուր որ խաւար բանտ մը դրուեցաւ՝ առանց եղբօրն երեսը տեսնելու։ Պովատիլլա անդթութիւնն ան առտիճանի հասցուց, որ երեք եղբարք մէկմէկէ զատ կը պահէր, եւ թող չէր տար որ իրարու հետ տեսնուին. ոչ բարեկամներնին իրենց կը մօտիկցընէր եւ ոչ ալ իրենց դէմ եղած ամբաստանութիւնները կը ծանուցանէր։

Ասոնցմէ յանդգնելով՝ իրենց թշնամիները ասդին անդին իրենց դէմ նախատական գրուածներ կը կպցընէին, ու նոյն իսկ ան չարագործները՝ զորոնք Կողմբոս անխոհնեմութեամբ բերել տուած էր, կու դային բանտին պատուհանին առջեւը զիրենք կը նախատէին։ Երբեմն ծովագետին միտքը կու դար որ գուցէ Պովատիլա զինքը կը մեռցընէ։ Աս մտածմունքով բոլորովին կը վհատէր. որովհետեւ թէ որ աս ըլլար նէ՝ անունը աշխարհքիս վրայ միշտ նախատուած կը մնար։ Եւ աս բանս գերութենէ ու նոյն իսկ մահուանէ աւելի զինքը կը չարշարէր։

Այս միջոցին Պովատիլա փութով ամէն տեսակ ամբաստանութիւնները կը ժողվէր, որոնք զկոլոմբոս թագաւորին ու թագուհոյն առջեւը կրնային յանցաւոր ցուցընել։ Թշնամիներուն ամէն ըսածները մտիկ կընէր, ամէն բանի կը հաւատար, ամէն բան նոյն իսկ այնպիսի ամբաստանութիւնները՝ որոնք Կոլոմբոսի բնութեան բոլորովին դէմ էին, կ'առնէր կը զրէր։ Երբ որ ամէն այսպիսի ամբաստանութիւնները ժողվեց ու բաւական համարեցաւ, ան ատենը ծովապէտն ու իր եղբարքը Սպանիա խաւրել ուղեց, որ հոն դատապարտուին։

Դժբախտ կոլոմբոս օր մը տեսաւ որ պաշտօնակալ մը պահապաններով բանտը կը մանէր։ Միտքը տխուր մտածմունքներով պաշարուած ըլլալով՝ այնպէս կարծեց որ զինքը մեռցընելու կու դան։ Գլուխը վերցուց, եւ անպատմելի տրտմութեամբ մը պաշտօնակալին երեսը նայելով՝ Վիլլէյ, ըսաւ, զիս ո՞ւր կը տանիս։ — Նաւ, Տէր իմ։ — Աս մէկ խօսքը ծովագետին նոր կենդանութիւն, ու դրեթէ ուրախութիւն մը տուաւ։ Եւ սկսաւ կանչել. Նա՞ւ։ Ճշմարիտ կ'ըսես. իրաւցընէ նաև պիտ' որ մտնենք։ — Կ'երդնում, Տէր, ըսաւ Վիլլէյ, որ ըսածս ճշմարիտ է։ Կոլոմբոս ան ատեն սրտանց շնորհակալ եղաւ.

Աստուծոյ, որովհէտեւ այնչափ դառն նեղութիւններէն աս ազատութիւնը չէր կրնար յուսալ: Վիլէոյ բարեսիրտ եւ ազնուամիտ մարդ մըն էր. ծովապետը Սպանիա տանելու յանձն առած ատեն՝ աս մինակ կը մտածէր որ անոր դառն վիճակը որչափ որ կարելի է նէ քաղցրացընէ: Թէպէտ չկրցաւ Ա. Գումինիկոսի անարգ ժողովուրդն արգելել որ կոլոմբոսի անցած ատենը զինքը չմշնամաննեն. բայց միշտ ցաւակից կը լլար ծովապետին, որն որ ասով այնչափ աւելի կը մսիթարուէր, որչափ որ շատ ատենէ վեր նախաւ տանաց ու թշնամութեան խօսքերէ ուրիշ բան լսած չունէր:

Կաւը ճամբայ ելլելուն պէս՝ Վիլէոյ յարգութեամբ մը ծովապետին մօտիկցաւ եւ հրաման խնդրեց որ շղթաները քակէ: Չէ, ըստ կոլոմբոս մեծանձն աւրիութեամբ. թագաւորն ու թագուհին ինծի գրած են, որ Պովատիլլային իրենց անունովը ինծի ամէն հրամայածին հնազանդիմ: Աս շղթաները պիտ'որ կրեմ մինչեւ որ իրենք հրամայեն որ հանուին. նոյն շղթաները իբրեւ իմ ծառայութեանս համար ընդունած հատուցմանս յիշատակ մը պիտ'որ պահեմ: Վիլէոյ աս պատասխանին զօրութիւնն իմացաւ: Եւ բանտարկելոյն ցուցուցած մեծարանկովը՝ այնպիսի մեծ մարդու մը եղած անիրաւութեան վրայ ունեցած ներքին տհաճութիւնը կը յայտնէր:

Դ.

Ասլումբոսէ աբդարանաւը:

Վանի որ տժդոհ ու խոռվարար մարդիկները ետ դարձած էին, Սպանիայի մէջ ամէն մարդ գաղթականներուն կողմը կը բռնէր ու կոլոմբոսի կառավարութիւնն անպիտան ու բռնական կը սեպէր. բայց երբոր լսեցին թէ ինք շղթայի զարնուած ետ կը դառնայ, բոլոր բարկութիւննին անոր թշնամիններուն

վրայ դարձուցին։ Ալ անկէ ետքը չեին հարցըներ թէ ինչ ըրած է։ Հասարակաց ամենուն տհաճութիւնը Պովատիլային բռնած ճամբան վար կը զարնէր։ Ամէն մարդ արդար բարկութեամբ ու զարմացմամբ կը կրկնէր աս խօսքը թէ Կոլոմբոս երկաթի տակ ան երկրէն ետ կը բերուի, որն որ իր մատացը ճարտարութեան գիւտն է . . .։ Աս ձայնն ու աղաղակը բոլոր Սպանիացիները իր կողմը դարձուց, եւ զինքը բերող նաւը Գատիս հասած ատեն՝ նաւահանգիստը սաստիկ շատ մարդիկներով լեցուեցաւ, որոնք իր դժբախտութեան մասնակից ըլլալով՝ աչուրներնուն արցունքով սրտերնուն ցաւը կը ցուցընէին։ Պովատիլա սոսկալի ամբաստանութիւններով քննութեան թուղթմը խրկած էր. բայց դեռ աս թուղթն ի պաշտօնէ արդունեաց ձեռքը չհասցուցած, նաւապետը թողտուած էր որ Կոլոմբոս սուրհանդակով մը իր արդարացուցման թուղթը խրկէ։

“Եղն թուղթը կարդացուեցաւ Կրանատա՝ ուր որ թագաւորն ու թագուհին կը գտնուէին, եւ ամենուն սիրտն իրեն կողմը միտելով՝ աս մեծ մարդուն եղած անիրաւութեան տեղը լեցընելու կը բաղձային։ Թողթին մէջ Կոլոմբոս պարզապէս դէպքերը կը պատմէր. բայց նոյն դէպքերը իր թշնամիներուն ըրած բռնութիւնն ու անգթութիւնը յայտնապէս կը ցուցընէին։ Թագուհին սաստիկ նեղացաւ ու սրտմտեցաւ տեսնելով որ ան աստիճանի իր անուամբը չարաշար վարուած էին. եւ անանկ գութ ու կարեկցութիւն ունեցաւ, որ անկից ետքը միայն անոր ետեւէ կ'իյնար որ ցուցուցած սիրովն ու պատուովը Կոլոմբոսի կրած նախատինքներն ու վիշտերը ջնջէ։ Ծովապետը դեռ Գատիս եղած ատեն՝ թագաւորէն ու թագուհիէն թուղթ մընդունեցաւ, որուն մէջ դառնութեամբ կ'ողբային իրենց անուամբն ու առանց իրենց գիտութեան ու հաճութեան դործուած չարիքներուն ու

իրեն եղած նախատինքներուն վրայ : Միանդամայն իրեն երկու հազար ոսկի կը խրկէին , որպէս զի պատրաստուի որչափ կարելի է շուտով արքունեաց առջեւն ելլելու :

Առլումբոս հասաւ հոն նոյն թշուառ ու յիշատակաց արժանի տարւոյն (1500) Դեկտեմբերի 17ին : Արքունեաց մէջ իրրեւ ծովապետ ու փոխարքայ հետր շատ բազմութեամբ ներկայացաւ , ու մեծ հանդիսութեամբ ալ ընդունուեցաւ : Թագաւորական գահին մօտեցած ատեն՝ թագուհին աս երեւելի մարդուն մեծարոյ կերպարանքը տեսնելով , եւ յիշելով միանդամայն իր գործքերն ու կրած արհամարհութիւնները՝ արցունքը չկրցաւ զապել եւ սկսաւ լաւ , բոլոր իր շարժուածքը ներքին այլայլութիւնը յայտնի կը ցուցընէին : Թագուհւոյն սրտին շարժմունքը տեսնելով ծովապետին սիրտն ալ ելաւ , ուստի եւ լացով ողբով առանց խօսք մը կարող ըլլալու ըսել՝ թագուհւոյն ուաքն ինկաւ ու չէր կրնար իր արտասուախառն հառաչանքը դադրեցընել : Բոլոր հանդիսականներուն սիրտը տիրութիւն ու ներքին ցաւակցութիւն մը պատեց , որ արտաքուստ ալ ամենուն երեսէն կ'երեւար : Ասիկա իրեն համար նոր յաղթանակ մըն էր , իր պատուոյն եւ անմեղութեան յաղթանակը : Ետքը բոլոր արքունեաց առջեւը պյրական քաջապատութեամբ ինքը զինքն արդարացուց , այնպէս որ ամենուն բարկութիւնը իր թշնամիներուն վրայ կը շարժէր . իր՝ թագաւորին ու թագուհւոյն ունեցած հաւատարմութիւնը , եւ անոնց իշխանութեան փառաւորութեանը համար ունեցած եռանդը յայտնի ցուցուց : Վերջապէս խնդրեց որ իր յանցանքները իր սրտին չտրուին , հազար դժուարին ու արտաքոյ կարգի պարագաներուն՝ որոնց մէջ գըտնուած էր :

Թագուհին բոլորովին իր անմեղութեանը վրայ

Համոզուեցաւ, ու յայտնի ալ վկայեց։ Իսկ Կոլոմբոս
տեսնելով որ իր ծառայութիւններուն եւ իր բարձր
աստիճանին արժանի եղած ամէն տեսակ պատիւն
իրեն կ'ընեն, ոկսաւ յուսալ որ ամէն կերպով իրեն
իրաւունք կ'ըլլայ։ Բայց կարծես թէ իրեն բախտն
ան էր որ մարդիկներէն ունեցած ակնկալութեանց
մէջ միշտ խաբուի։ Շատ չանցաւ՝ իմացաւ որ Փեր-
գինանդոս ալ Եղիսաբեթին պէս իրեն դէմ եղած
ամբաստանութիւններուն ստութեանը համոզուած
չէ, գոնէ անոնց մէկ մասին կը հաւտայ։ մանաւանդ
իր հաւատարմութեանը վրայ կը տարակուաի։ Ասանկ
տարակուսանաց մէջ իր միտքը կասկած մ'ալ ձգե-
ցին որ Կոլոմբոս փառասիրական խորհուրդներ ունի։
անոր համար կը վախնար որ չըլլայ թէ անանկ հեռու
տեղուանք ծովապետն անկախ տէրութիւն ստանալ
ուզէ։ ուստի միտքը դրաւ որ իրեն փոխարքայի անուան
համեմատ կարողութիւնն ու իշխանութիւնը ամե-
նեւին չտայ։ Իրեն միտքն ունեցած բաները պահե-
լով փուճ խոստումներով զկոլոմբոս կը խաբխըրէր
ու ամէն բան կ'երկընցընէր։

Թօէպէտ Պավատիլան ետ կանչուեցաւ, որովհե-
տեւ ծովապետին դէմ ըրածներէն զատ՝ կղզեցւոց
հետ ալ արտաքս կարգի բունութեամբ ու խստու-
թեամբ կը վարուէր, բայց Կոլոմբոսին ալ ըսին որ
Սպանիական կղզին դառնալդ՝ քեզի ապահով բան
չէ։ պէտք է քիչ մը ատեն թող տաս որ թշնա-
միներդ հանդարախին, ու երկու տարւան համար խո-
հեմ կառավար մը ընտրուի, որ եղած չարեաց դար-
ման մ'ընելով՝ բաները կարգի մտնեն։ Աս կառա-
վարն եղաւ Նիկողայոս տէ Օվանտոն, որն որ աս
դորձքին յարմար մարդ չէր։

Կոլոմբոս անգործ չկրնալով կենալ, մտածեց որ

վերջի անգամ տեսած ցամաքին հիւսիսային եղերքին կողմանէ նաւելով՝ անսարակոյս նեղուց մը կը գտնէ, որ արեւմտքի դիէն Ասիային ճոթն անցընէ: Փերդինանդոս աս խորհրդին հաւանեցաւ, եւ Կոլոմբոս 1502ին Մայիսի 9ին չորս պղտիկ նաւերով ճամբայ ելաւ. իրեն հետ մէկտեղ էին բարթուղիմէոս եղբայրն ու Փերդինանդ իր երկրորդ որդին: Առ քաղցր ընկերութիւնն իրեն հարկաւոր էր. վասն զի Սպանիացւոց մէջ օտարական մնալով՝ շատ բան քաշած էր հետն հաւատարիմ սիրտ մը գտած չըլլալուն համար: Իրեն փառաւոր դիւտէն ետքը 10 տարի անցած էր, եւ ան ատեն զգացած կարծ ուրախութիւննեն ետքը այնչափ դառնութիւններ կրած էր որ առողջութիւնն ալ տկարացած էր: Զանազան հիւանդութիւնները, անհանգստութիւնը, կարօտութիւնը, շատ անգամ արթուն կենալը, կլիմաներու փոփոխութիւնը՝ կամաց կամաց իր առողջութիւնն ապականած էին. եւ ասանկով դարմաններու եւ հոգացողութեան կարօտ եղած էր: Բայց տեսնենք թէ ինչեր ալ պիտ' որ պատահին իրեն աս թագաւորին ու թագուհւոյն ծառայութեան համար ըրած չորրորդ ճամբորդութեան մէջ:

Կանոնաւոր հողմերը զկոլոմբոս հանդարտութեամբ մինչեւ Գարայիապեան կղղիները հասցուցին. Հոն հովի ընթացքը փոխեց: Արդէն որոշուած էր որ Սպանիական կղղին չկենայ, բայց նաւերուն մէկն անանկ պղտիկ ու գէշ էր որ ասանկ մէկ երկայն ճամբորդութեան մը չէր կրնար դիմանալ, ուստի Կոլոմբոս ուղեց որ ան նաւը տալով՝ Օվանտոյին բերած 34 նաւերէն մէկն առնէ: Անոր համար Ս. Դոմինիկոսին նաւահանգիստը մօտեցաւ:

Անանկ կ'երեւայ որ Օվանտոյ ծածռել հրաման
մառած ըլլայ զկոլոմբոս Ա. Դոմինիկոս չսոթելու :
Երբ որ ծովապետն ուզեց ան մէկ նաւը փոխել եւ
կամ նաւ մը գնել, անիկա քաղաքավարական բայց
հաստատուն եղանակաւ յանձն չառաւ : Ծովապետը
քանի մը օրէ վեր մրրկի մը յայտնի նշաններ կը¹
տեսնէր . ուստի հրաման ուզեց որ քիչ մը ատեն
նաւահանդստին մէջ կենայ : Օվանտոն աս ալ յանձն
չառաւ : Կոլոմբոս մէծ տրտմութեամբ ձգեց գնաց ,
տեսնելով որ իրեն գտած նաւահանդիստը այնպիսի
նեղութեան ատեն՝ իրեն գոցուեցաւ : Անդիէն նաւին
մարդիկն ալ սկսան յայտնի տրանժել եւ աւաղել որ
ասանկ գժբախտ ու երեսէ ինկած մարդու մը հետ
աւելեցան , որն որ Սպանիական նաւահանդստի մը
մէջ մտնել չկրնալնուն պատճառ կ'ըլլար :

Բայց Կոլոմբոս իմանսալով որ Պովատիլան , Ռոլ-
տանը եւ ուրիշ չարագործներն ու իր թշնամիները
Սպանիա տանող նաւերը ան օրերը ճամբայ պիտ'որ
ելլեն , սաստիկ մէծանձնութեամբ մը ուզեց թէ
նաւերը եւ թէ իր թշնամիներուն կեանքն ազատել :
Օվանտոյին մարդ խաւրեց աղաչել տուաւ որ գոնէ
Սպանիա մարդ տանող նաւերուն ելլեն ուշացընէ ,
ըսելով որ ստուգիւ մրրկէն պիտ'որ կորսուին : Իսկ
ինձի ուրիշ ճար չիմնար , ըսաւ , բայց եթէ ծովեզեր-
ներուն մօտերը նաւել , որովհետեւ նաւահանդիստ
մտնելու թող չէք տար : Բայց իրեն ազդարարու-
թիմն արհամարհուեցաւ . ծովը խաղաղ եւ օդը
պայծառ ըլլալով՝ իր գուշակութեան չհաւտացին
եւ նաւերը ճամբայ ելան : Ամենէն մէծ նաւը ահա-
գին ոսկի բեռնաւորած կը տանէր , որն որ Հնդիկ-
ներուն տառապանացն ու քրտանցը պտուղն էր : Ան
նաւուն մէջն էին Պովատիլա , Ռոլտան ու Կուարիո-
նէքս Վեկայի գժբախտ ցեղապետն ալ՝ որն որ ե-
րեք տարիէ վեր գերի մնացած էր : Ամենէն պղտի

նաւուն մէջն ալ ծովապետին 4000 ոսկի դահեկանները կային:

Կոլոմբոսին գուշակածին պէս՝ քանի մը օր ետքը սօսկալի ալէկոծութիւն մ'ելաւ, որն որ կը ծագէր արեւադարձներուն ան մըրիկներէն՝ որ անտառները կը խլեն, կը կոտրեն, իրենց ճամբուն վըսայ գտած ամէն բաները տակն ու վըսայ կ'ընեն ու ծովին ջուրը սարսափելի բարձրութեան մը կը հանեն . . . : Կոլոմբոս իր տկար նաւերը ծովեղերաց քովապահովուց: Երկրորդ իրիկունը անանկ թանձր խաւար եղաւ, որ նաւերն իրար չէին կրնար տեսնել: Կոլոմբոս իր նաւն աւելի ցամաք մօտեցուց. խակ Բարթողիմէոս ցամաքէն հեռանալովը քիչ մնաց կը կորսուէր. բայց վերջապէս մըրկէն ետքը չորս նաւն ալ Ա. Դոմինիկոսի արեւմտեան մէկ նաւահանգստին մէջ իբար դտան: Հոն խմացան որ Սպանիացւոց նաւատորմիզը գրեթէ բոլորովին կորսուածէ: Պովատիլլան ու Ռոլտան տանող հարուստ նաւն ընկղմած էր: Ան անգութ եղանակաւ ստացուած անիբաւ հարստութիւնները անսնց հետ կորսուած էին. մնացած նաւերն ալ այնպիսի վիճակի մէջ մտած էին, որ չէին կրնար ճամբորդութիւննին յառաջ տանիլ. մինակ մէկ նաւ մը ողջ մնացած էր, այս ինքն՝ ան ամենէն պղտիկ ու ողորմելի նաւը՝ ուրուն մէջը Կոլոմբոսին ստակը կար:

Կոլոմբոս շատ նեղութիւններով աս ճամբորդութիւնը յառաջ տարաւ: Անձրեւներն ու մըրիկը 60 օր տեւեցին Սպանիական կղզւյն մօտերը, եւ շատ անգամ նոր մըրիկներու պատահեցաւ երբ որ գարայիպեան ծովուն մէջ կը նաւարկէր: Շատ ալեկոծութիւն տեսած եմ, կ'ըսէ Կոլոմբոս, բայց տանկ սաստիկ տեսած չունիմ: Երբ որ Ա. Դոմինիկոսի ծովեղըներէն կըցաւ ելել դէպ ի հարաւ քալեց ու Պարտէղ թագուհոյն ըստած կղզիներն անց-

նելով՝ ուրիշ կղզիներու բազմութեան պատահեցաւ,
որոնց մէջ՝ զանազան ծառերով զարդարուած շատ
բարձր կղզի մը գեղեցիկ տեսք մ'ունէր։ Բարթողի-
մէոս նոյն կղզին Եղեւիններու կղզի անուանեց։ Հիմա
Կուանակա կ'ըսուի։

Օ.

Զարմանալի բնիուածք էն։ — Կոլոբան Տարիենի հովանոց էւ
գոնէ։

« ո՞ն Կոլոմբոսին զարմանալի բան մը պատահեցաւ,
եւ շատ հաւանական է որ եթէ անսացած ըլլար՝
իրեն տառապանացը մեծ մխիթարութիւն կրնար
գտնել։ — Եւրոպայի ցոկանաւներուն չափ երկայն
ծառակուր մը թեթեւ շարժելով դէպ ի Սպանիա-
ցւոց նաւերը կու գար։ Երբ որ մէկ կողմանէ Կոլոմ-
բոս հեռուեն զարմանալով կը նայէր, նաւն եկաւ-
իր նաւուն քով հասաւ. մէջը գտնուող Հնդիկներն
անմիջապէս սկսան խօսակցիլ՝ առանց ամենեւին վախ-
կամ զարմանքը մը ցուցընելու։ Կոլոմբոս իրենց ան
նաւն աղէկ մը դիտելով՝ տեսաւ որ թէպէտ արտա-
քոյ կարգի երկայն էր, բայց միայն մէկ ծառի բու-
նէն փորուած էր։ Մէջը ցեղապետ մը կար, որն որ
նաւուն մէջտեղը՝ գոցուած տեղ մը կը նստէր.
ծառակրին մէջ ուրիշ շատ անծանօթ բաներ կայ-
ին. Եւրոպայի մէջ չճանչցուած հնդիկ նուշ (հա-
գառայ) զորն որ առ Հնդիկները թէ կ'ուտէին, եւ թէ
ստրկի տեղ կը գործածէին, պղնձի կացիններ, (կղզի-
ներուն մէջ եղածները՝ կարծր քարէ էին,) նոյն-
պէս պղնձի զանգակներ, մարմորէ ու փայտէ շինուած
ճարտարագործ գործիքներ ու ամաններ, զանազան
գոյներով ներկուած բամբակ, կանանց արկանե-
լիքներ կամ վերարկուներ, տեսակ մը բամբակէ-
պատմուճան արանց համար, վերջապէս փայտէ սու-
րեր՝ որոնց երկակողմանի բերանն անանկ եղանակաւ
ԿՈԼՈՄ.

մը կտրուած էր՝ որ մէջը շատ կարծր ու սուր գայլախազ մըդրուած ու ձկան փորստիքէ շինուած պղտի լարերով հաստատուած էին. աս էր Մեքսիկացւոց սուրը:

Ասոնց մէջէն խելացի ծեր մը կոլոմբոսին իմացուց որ ինքն ու իր ընկերները արեւմտեան կողմը մեծ երկրի մը վրայ կը բնակին եւ ասկից հօն երկու օրուան միայն ճամբայ է. իրենք երկայն ճամբորդութենէ մը կու գան. եւ թէ որ կոլոմբոս հետերնին երթալ կ'ուղէ նէ, աւելի հեռու երթալով՝ արեւմտեան կողմը մեծ ու շատ հարուստ թագաւորութիւն մը կը գտնէ, ուր որ շատ ոսկի կայ: Աս վրան խօսած տեղերն էին Եռուկադան ու Մեքսիկոյ:

Թձէ որ կոլոմբոս իրենց ետեւէն գացած ըլլար, աս փառաւոր գիւտն ըրած կ'ըլլար, ու ցամաքին անգիի կողմը կը տեսնէր ան ծովը՝ զորն որ ինք նեղուցին մէկալ կողմը կ'ուղէր գտնել: Բայց գժեախտութեամբ նախապաշարուած ըլլալով որ նոյն անցքը պիտի գտնէ, չուզեց հարաւային արեւելեան ուղղութիւնը թողուլ. Հնդիկներուն շնորհակալ եղաւ, ովարգեւնէր տուաւ, եւ իրեն ճամբան յառաջ տարաւ: Թձէ որ զլխուն գալու չարիքները գիտոցած ըլլար, ցամաք կամ հաստատուն երկիրը գտնելու աս գեղեցիկ առիմթը շատ ուրախութեամբ կ'ընդունէր: Ստոյգ է գորդէսին 1515ին Մեքսիկոյ գտած ատեն քաշած գժուարութիւններուն նայելով, պէտք է ըսել որ նաեւ կոլոմբոս ալ շատ գժուարութիւններ պիտ'որ կրէր, բայց որչափ ալ մեծ ըլլային ան գժուարութիւնները, ի վերայ այսր ամենայնի իր քաշածներէն մեծ չէին կրնար ըլլալ:

Քանի մը օր հանդարտութիւն ըլլալն ետեւնոր ալէկոծութիւն մ'ելաւ, անընդհատ մըրիկ, փայլատակունք, կայծակներ, որոտումներ, անդադար անձրեւ. մէկ փոթորկին ետեւէն ուրիշ փոթորիկ մը

կու գար : Ասանկ ալէկոծութեան մէջ հարկ էր որ
ծովապետը միշտ արթուն կենար եւ հսկէր . բայց նոյն
միջոցին՝ յօդացաւն անանկ սաստիկ բռնեց որ ստի-
պուեցաւ անկողին մնալ . սակայն քունը չէր տաներ .
անկողինը նաւուն ճոթը՝ ապակիներով ծածկուած
աեղ մը դնել տուած էր , եւ միշտ հօնկից երկին-
քը կը նայէր ու ծովը կը դիտէր եւ անանկով նաւե-
րուն ընթացքը կ'ուղղէր : Շատ անգամ ցաւերն ա-
նանկ սաստիկացան՝ որ ալ մահուան դուռը հասած
կ'երեւար : Ասանկ միջոցներուն՝ իր եղբօրն ու որդ-
ւոյն վիճակը մտածելով , որոնք հարիւր յիսուն նաւ-
որդներու հետ անանկ ալէկոծած ծովու վրայ մնա-
ցած էին , շատ անհանդիստ կ'ըլլար : Բայց եղբօրն ու
որդւոյն քաջասրտութիւնը զինքը կը հանդարտեցը-
նէին . եւ բարեպաշտ յուսով մը իր սուրբ սովորու-
թեան համեմատ ինք զինքը Աստուծոյ նախախնա-
մութեան յանձնելով , եռանդեամբ կ'աղօթէր :

Աս ալէկոծութեան ու ցաւերու դէմ եղած կոխը
40 օր տեւեց . այսչափ օրուան մէջ միայն 70 փար-
սախ ճամբայ ըրած էին , թէպէտ չոնտուրասի
գլուխ ըսուած տեղը գտած ըլլալով՝ քիչ մ'ալ հօն
կեցած էին : Վերջապէս ուրիշ հրուանդան մ'ալ
անցնելով՝ աղէկ հով ու հանդարա ծով մը գտան :
Ասանկ երկայն ալէկոծութենէ աղատելնուն՝ ուրա-
խութեամբ մը աս հրուանդանին անունը Փառք Աս-
տուծոյ դրին : Ծովապետը 62 փարսախի չափ ծով-
եղբին քովերէն գնաց . չէր դիտեր որ վնտուած անց-
քը գտնելէք շունի եւ երկու Ամերիկան չէ թէ ի-
րարմէ նեղուցով մը բաժնուած են , հապա կրծով
մը մէկմէկու կապուած են , եւ անկէ անդին ուրիշ
Ովկիանոս մը կայ : Ան միջոցին մեծ դժբախտութիւն
մ'ալ պատահեցաւ . մակոյկ մը ջուր ու փայտ առ-
նելու համար դացած ըլլալով՝ դետի մը բերնէն
ելած ատենը խրեցաւ . մարդ մ'ալ չկըցաւ ազատիւ ,

ամէն բան ընկղմեցաւ : Կոլոմբոս աս գետը Դժբախտութեան գետ կանչեց :

Օռովապետը միշտ իր երեւակայութեամբը ճամբան յառաջ տանելով՝ թէպէտ շատ մարդաբնակ տեղերու առջեւէն կ'անցնէր, կարդաւորեալ գեղեր կը տեսնէր, բայց ամենեւին չէր կենար : “Նաեւ տեղոյ մը առջեւէն անցաւ, որուն ցեղապետը քանի մը աղայական բաներ առնելով՝ իրեն գեղեցիկ ոսկիկ թիթեղ մը տուաւ եւ խօստացաւ որ շատ ոսկի ալ կու տայ թէ որ Վերակուայի քաղաքներուն մէջ տաեն մը մնան : Բայց ինք ան ոսկւոյ դաւառը թող տալով իր ճամբան յառաջ տարաւ, թէպէտ անդիէն ալ նաւորդները տրտնջելէն չէին դադրեր :

Ապանիացիները տեղ մը ցամաք ելած էին . տեղացիները տեսնելով որ Բարթողիմէոս իրեն քարտուղարին բան մը դրել կու տայ, կարծեցին որ կախարդութիւն կ'ընէ կոր, եւ որպէս զի նոյն կախարդութիւնն իրենց չվնասէ, Ապանիացիներուն վրայ հոտաւէտ փոշի մը փշեցին . Ապանիացիք ալ ասիկա մոգական գեղ մը կարծեցին : Ասով նաւաստիք իրենք զիրենք կախարդութեան մը աղղեցութեանը տակ սեպելով՝ անկէ վերջը իրենց ճամբորդութեան յապաղումն ու դժբախտութիւնները՝ տեղացիներուն իրենց վրայ ըրած հմայութեան կու տային :

Առլոմբոս Տարիէնի ծոցին քովերը պտրտելով եւ ելք մը չդանելով՝ տեսաւ որ աս ճամբով նեղուց մը չիգտնուիր, անոր համար դարձաւ Վերակուայի ոսկեշատ երկիրը, որպէս զի շատ ոսկի դտնելով՝ իրեն ճամբորդութիւնը Ապանիայի ոսկեսէր կառավարութեան առջեւ օդտակար ցուցընէ :

Ե

Կուլաբոս Ավետիսոս Ք'Եւլք :

Ան ատեն Գեղարքեմբերի հին հասած էին, եւ արդէն 9 ամիս էր որ ծովակալը ծովու վրայ կը գըտնուէր: Որդերը նաւերուն փայտերը կը ծակծկէին կ'ապականէին: Ծովակալն հակառակ հողմէ մը արգելուելով՝ չէր կրնար Վերակուա ցամաք ելլել. ուստի ուզեց որ արդէն ճանչցած նաւահանգստի մը մէջ մտնէ: Աս նաւահանգիստն անանկ աղուոր տեղ մըն էր որ Կոլոմբոս անունը Բորդոյ պելլոյ (Գեղեցիկ նաւահանգիստ) անուանած էր: Բայց նաւերն աս նաւահանգիստը մտնելու ատեն՝ նոր մըրիկ մը վրայ եկաւ: Ծովապետն աս մըրիկը սոսկալի եղանակաւ կը ստորագրէ: Եկածն անձրեւ չէր, կ'ըսէ, հապաերկրորդ ջրհեղեղ մը: Նաւավարներն իրենք իրենցմէ ելած՝ իրենց բաց նաւուն մէջ գրեթէ խղդուելու վրայ էին: Ծովը, կ'ըսէ Կոլոմբոս, կաթսայի պէս կ'եռար: Երկինքն անանկ փայլատակում կ'ըւլար, որ ընդարձակ հնոց մը կը կարծուէր: Աս փութորիին ութերորդ օրը նաւորդները կարծեցին որ ալ պիտի խղդուին. ինչու որ իրենց աշքին առջեւը ծովին ծոցին վրայ թաթառ մը (Խօսթում) սկսաւ ձեւանալ. եւ օդին մէջ կլորտըկելով կը բարձուէր, վերէն ալ զարհուրելի ամպ մը վարի կողմը սուր ծայրով մը աս թաթառին վրայ կ'իջնար: Չուտ մը ամպի ջուրն ու ծովուն ջուրը իրարու միացան, սիւն մը շինեցին, որն որ ծովին վրայ քալելով՝ զարհուրելի ձայներով չորս կողման ալիքները վեր կը վերցնէր: Աս ահագին թաթառը սկսաւ դէպ ի յառաջ գալ. նաւորդները մաքերնին դրին որ ալ պիտի մեռնին եւ բոլոր մարդկային ջանքը փուծ է: Անոր համար սկսան եռանդեամբ աղօթել. եւ Աստուծոյ տեսչութեամբը թաթառն իրենց նաւերուն մէջտեղէն առանց վնաս

Մընելու անցաւ : Ասանկ երկիւղի եւ ուրախութեան մէջ սկսան Աստուծոյ գոհութիւն տալ :

Ա երջապէս Դեկտեմբերի 17ին Բորդոյ պելոյին նաւահանգիստը կրցան մտնել, ու անկէ ալ Վերակուա ուղեցին դառնալ : Բայց ճամբան նորէն սաստիկ հօվերու բոնուելով՝ ուրիշ նաւահանգստի մը մէջ կեցան, եւ եգիպտացորեն, ջուր ու փայտ հոդացին . հաղիւ Յունուարի 6ին մեծ ուրախութեամբ Վերակուա հասան : Կոլոմբոս գետի մը բերանը կեցաւ, որուն անունը Բեթզէմ դրաւ :

Ապանիացիները մինչեւ նոյն ատեն քանի որ ափանց քովերէն երթալու սկսած էին, տեղացիներէն ոմանք՝ իրենց աղէկ, ոմանք ալ գէշ ընդունելութիւն ըրած էին . շատ անգամ հարկ եղած էր զանոնք վախցընելու համար թնդանօթ նետել : Աս վայրենիներէն ոմանք մեծանձն ու վստահութիւն ունեցող մարդիկ էին, ոմանք ալ չարասէր ու թշնամի : Վերակուայի վայրենիներուն գլուխը՝ Գուիպիան անուամբ պատերազմող ցեղապետ մըն էր : Ասիկա անգամ մը ծովապետին եղբօրը հետ տեսնուեցաւ, եւ հրաման տուաւ որ իրեն հպատակներուն հետքան առնեն տան : Բայց ինք խարդախ ըլլալով՝ ուրիշներուն վրայ ալ վստահութիւն չունէր, ուստի եւ առանկ ոսկեսէր ու արտաքոյ կարգի օտարականաց գալուն համար սիրտը շատ անհանգստութեան մէջ էր : Եր հպատակները զինքը շատ կը սիրէին ու կը պատուէին : Երկրորդ անգամուն որ Բարթողիմէոս նոյն ցեղապետին հետ տեսնուեցաւ, գետի մը եղերըն էր, ուր նստելու տեղ չկար . անդիէն Հնդիկ մը ջրին մէջէն սաստիկ խոշոր քար մը հանեց, լուաց, շփեց, ու թագաւորական աթոռի մը պէս իր ցեղապետը վրան նստեցուց : Խորամանկ Գուիպիանը Բարթողիմէոսին խոստացաւ որ իրեն քանի մը առաջնորդ տայ, որ զինքը ոսկւոյ հանքերուն տանին :

Բայց ասիկա խարէութիւն էր . առաջնորդները զինքը մեծ անտառէ մը անցընելով՝ թշնամի ցեղապետի մը սահմանը տարին, ուր որ ստոյգ է ոսկի կար, բայց Վերակուայի ոսկւոյն պէս շատ չէր :

Օռովապետին եղբայրը շատ ցեղապետներ տեսնելու գնաց, որոնք զինքը շատ սիրով ընդունեցան . ամէն տեղ ոսկւոյ հետքեր կը դանէր, բայց ամէն կողմն ալ իրեն ան կ'ըսէին թէ հարաւային կողմը հարուստ թագաւորութեան մը մէջ է բուն ոսկւոյն տեղը, եւ հոնտեղաց բնակիչները Եւրոպայիներուն պէս հագուած են : Առանց կարծեաց խօսքերնին Բերուի վրայ էր, որովհետեւ Տարիէն կրծին բնակիչները Բերուն կը ճանչնային :

Բարթողիմէոս նոյն անծանօթ երկիրը պտըտած տեն՝ հետն յիսունուինն աղէկ զինաւորած մարդիկ ունէր : Ասոնք ծովեղըներէն կ'երթային, ծովէն ալ հետերնին մակոյի մը կ'երթար : Բարթողիմէոս աս արշաւանին վրայ անչափ գոհ եղաւ, որ Կոլոմբոս մտածեց թէ Բորդոյ պելլոյ ամրոց մը շինէ, եւ հոն քանի մը Սպանիացի թող տայ, որպէս զի ոսկի ժողվեն : Քիչ ատենուան մէջ նոյն ամրոցը շինուեցաւ լընցաւ : Բարթողիմէոս 90 հոգւով հոն պիտօր կենար : Թէպէտ եւ Կոլոմբոս շատ ջանացած էր որ տեղացիներուն սիրտը շահի, բայց շուտ մ' իմացուեցաւ որ անոնց վստահիլ չ'ըլլար : Ստուգեցին որ Գուիպիանին առաջնորդութեամբ ամէն մերձաւոր ցեղերը կը միանան որ վրանին յարձակին : Բայց Մենտէղ անունով քաջ ազնուական մը՝ որն որ ինքը զինքը բոլորովին Կոլոմբոսին նուիրած էր, իրենց խորհուրդը քակտեց ու Սպանիացիները յանկարծական կոսորածէ մը ազնուական մը՝ որն որ ինքը զինքը բոլորովին մէջը գնաց, որոնք երկու զինեալ Սպանիացի տեսնելուն պէս՝ տակն ու վրայ եղան . մօտերը ցեղապետ մը կայ, ըսին, որուն գէմ պատերազմե-

լու համար կը ժողվինք։ Մենտեղ անանկ ձեւացուց որ իրենց կը հաւտայ, եւ ելաւ Գուիպիանին վրանը գնաց, որն որ վիրաւորած էր, եւ խստացաւ որ ինք վերը կը բժշկէ։ Բայց հազիւ թէ վրանին դռնէն անցած էր՝ Գուիպիանին որդին զինքը բռնեց, եւ ձեռքէն շատ դժուարաւ կրցաւ ազատիլ։ Մենատեղ գիտէր որ աս վայրենիները արտաքոյ կարդի զարդասիրութիւն ունին, ուստի իրեն սանտր ու մլրատ մը տալով եւ մազը Սպանիացւոց պէս շտկել սորվեցընելով՝ զինքը շահեցաւ եւ ազատեցաւ։

Երբ որ Մենատեղ դարձաւ, բոլորովին ստուգուելով որ իրենց գէմ դաւաճանութիւն կայ, Բարթողիմէոս միտքը դրաւ որ ալ զօրաւոր եղանակաւ մը գործէ։ Մակոյկ մը մտաւ, Վերակուայի գետեն վեր մինչեւ Գուիպիանին բնակած տեղը դնաց, տունը մտաւ, Գուիպիանը՝ իրեն կիներովը, որդիներովն ու յիսունի չափ Հնդիկներով՝ գերի բռնեց, եւ առաւ տարաւ առանց միտ դնելու տեղացւոց ծչին, որոնք դանձեր բերած՝ կ'ուզէին իրենց ցեղապետին փրկանք տալ։ Ասնքէղ նաւապետը գերիները մակոյկով կը տանէր։ Խորամաննկցեղապետն աղաչեց որ կապանքները քիչ մը թոյլցընեն, եւ քիչ մը ետքը գետը նետուեցաւ ու ջրին տակէն լողալով շուտ մը աներեւոյթ եղաւ։ Բարթողիմէոս իրեն թշնամոյն ինչ եղած ըլլալը շդիանալով՝ ցեղապետին ձեռքէն առած ուկի թիթեզներով, պսակներովն ու ոսկւոյ հատերով իր եղբօրք քովն եկաւ։ Հնդիկները անտառներուն մէջ ցրուած էին։ Բարթողիմէոս կարծեց որ բաւական զանոնք սարսափեցուցած ըլլալով՝ ալ վախնալու բան չունի, մանաւանդ որ հրազէնքներուն անընդդիմանալի զօրութեան վրայ վստահացած էր։ Ուստի եւ եղբօրք հետ մէկտեղ՝ մնացողներուն պաշարքը հոգալու ամէն հարկաւոր միջոցներն որոշելէն ետեւ՝ թող տուաւ որ ծովապետն երթայ։

Բ.

Ապահովանելու գործառնություններուն վրայ է յարչածին :

Հաղիւ թէ Սպանիացւոց նաւերը գետին բերնէն անցած էին, անդիէն դառնացած Հնդիկները միտքերնին դրին որ իրենց երկրին վրայ հաստատուն բնակութիւն ունենալու համար եկած օտարականները ջնջեն: Ցեղապետնին արդէն մակոյկէն փախչելէն ետեւ՝ իրենց մէջը եկած էր: Քանի որ ծովապետին նաւերը նաւահանգստին մէջ կը կենային, ինք պահութած կը կենար, բայց երբ որ տեսաւ որ անոնք իր կնկտիքը, տղաքները, հայրենակիցներն ու բարեկամներն առին տարին, ալ կատաղութեանը սահման ու չափ չմնաց: Բոլոր իր հպատակներն ու դրացիները ժողվեց, եւ ամէնքը մէկտեղ Սպանիացւոց տկար տներուն վրայ յարձակեցան: Վայրենիներն ահուելի ճայներ հանելով՝ տանիքներուն վրայ ելան, եւ սկսան արմաւենիէ շինուած որմերուն ճեղքուածներէն նետեր նետել: Աս առաջին անգամ յարձակելնուն՝ եօթը Սպանիացի վիրաւորեցին, եւ մէկ հոգի մ'ալ սպաննեցին. բայց հրացանները, կտրող զէնքերն ու ահագին շան մը խածուածքը Հընդիկները փախչելու ստիպեցին: Բարթողիմէոս տեսաւ որ գաղթականութիւնը մեծ վտանգի մէջ է:

Աս պատերազմին ատեն մակոյկ մը եկաւ, ծովապետին կողմանէ իրեն տեղեկութիւն տալու եւ ջուր առնելու համար: Ծովապետը հակառակ հովերէն ափանց քով արգելուած կեցած էր. բայց բարթողիմէոսն աս անակնկալ օդնութեան վրայ ուրախանալու ատեն՝ անդիէն մեծ դժբախտութիւն մը պատահեցաւ: Մակոյկը գետէն վեր նաւելու ատեն՝ այնպէս տեղ մը հանդիպեցաւ, ուր որ ջուրը թանձր անտառի մը խիտ ծառերուն մէջէն վազելով, ջրին երեսը իրարու հիւսուած ահագին ճիւղերը՝ նաւուն

յառաջ երթալուն արգելք կը դնէին։ Երբ որ մակոյին աս դժուարին անցքէն պրծելու կը ջանար, մէկէն ի մէկ վայրենիներու ահազին ճիչ ու աղաղակ մը լսուեցաւ. եւ անտառին ափունքներէն թեթեւ ծառակուրներու բազմութիւն մը յարձակելով՝ մակոյին բոլորտիքն առին։ Իրենց կատաղութիւնը՝ շափաւորութիւն չէր դիտեր. նետերու կարկուտ մընէ ոկուաւ։ Տիէկոյ Դրեսդան՝ որ մակոյին կ'առաջնորդէր՝ նետէ մը զարնուելով՝ ինկաւ. իրեն ընկերները վհատեցան, եւ տասնումէկ հոգիէն հազիւ մէկը միայն լողալով աղատեցաւ. մէկալները բոլոր սպաննուեցան։

Գաղթականութեան մէջ դժնուող Սպանիացիները տխուր յուսահատութիւն մը պաշարեց. ահու դողով իրենց գլուխը գալիքին կը սպասէին։ Գետն աչքերնուն առջեւը իրենց ընկերներուն կտրած անդամները կը տանէր։ Ուզեցին մակոյինին մտնել եւ երթալ գլուխնին եկածը կողմբոսին իմացընել. սակայն ջրին բռնութիւնը թող չէր տար որ նաւ մըտնեն։ Մէկալ կողմանէ ալ կը վախնային որ չըլսյ թէ կողմբոս իրենց վիճակը չգիտնալով՝ ելլէ երթայ։ Բարթուղիմէոս չէր կրնար զերենք կատարեալ հանդարտեցընել, բայց ասչափի մինակ կրոցաւ համոզընել որ իրենց բնակած տեղն ամրացընեն. տօսնկ մերկ, անզէն ու պատերազմ չգիտցող մարդկան դէմ քիչ հնարք բաւական էր։ Բարթուղիմէոս մակոյիը ցամաք քաշեց, եւ քովը սնտուկներ ու տակառներ շարելով՝ թումբեր շինեց, մուտքին երկու կողմանէ երկու պղտիկ թնդանօթ զետեղեց, եւ այսպէս տեղացիներուն դէմ դնելու պատրաստուեցաւ։

թձ.

Աղովի հսկը: — Գումարի աններուն աղացաւնիւնը:

Օռովապետն ու նաւերուն մէջ եղողները մեծանձկութեան մէջ մտան, տեսնելով որ ան գացած մակոյիր չ'երեւար: Բոնուած Հնդիկներէն շատերը իրենց փակուած տեղէն պրծած, եւ մէկ փարսախէն աւելի տեղ լողալով՝ ցամաք ելած էին, մնացածներն ալ գերութենէ աղատելու համար՝ չուանի կտորուանքներով իրենք զիրենք խղղեցին մեռցուցին: Երբոր Կոլոմբոս սաստիկ վախի մէջ էր իրեն գաղթականացը վրայ, Պետրոս Լետեսմա անունով քաջ նաւապետ մը զինքը անձկութենէն աղատեց: Աս յանդուզն նաւավարը ինքը զինքը ծովը նետեց. եւ ալիքներուն դէմ կոռւելով՝ վերջապէս բարեբախտութեամբ ցամաք հասաւ:

Ողորմելի գաղթականները զինքն արտաքոյ կարգի ուրախութեամբ ընդունեցան: «Նաւավարներն անոր բոլորտիքը ժողվեցան, ստիպեցին, աղաչեցին որ ծովապետը զիրենք մէկտեղ առնէ եւ աս վայրենեաց մէջ թող չտայ, ուր որ ուրիշ բանի ակնկալութիւն չէին կրնար ունենալ, բայց եթէ խեղճութեանց ու մահուան: Լետեսմա բոլոր եղածն իրենցմէ լսելէն ետեւ՝ նորէն ծովը նետուեցաւ, ու նոյն յաջողութեամբ նաւերուն հասաւ: Ծովապետն իրմէ լսած լուրերով՝ վհատութեան մէջ ինկաւ: Ինն օրէ վեր ալէկոծութիւնը իլը տեւէր. անկարելի էր որ նաւերը ցամաք մօտենային. հաղիւ թէ ծովուն վրայ կըսնային կենալ: Վերջապէս սաստիկ աշխատութեամբ եւ Տիեկոյ Մենտէղին ճարտարութեամբը հնարք մը գտան ցամաք եղող Սպանիացիներն իրենց ամէն ունեցածովը լսատի վրայ դնելով նաւերը փոխադրելու:

Մեծ ձախորդութեանց մէջ աղատութեան ուրախութիւնը՝ վտանգին մեծութենէն կը չափուի:

Նաւաստիք երբ որ մէջ մը նաւերուն մէջ մտան , սկսան
աւելի մեծ ուրախութիւն տնենալ՝ քան որչափ որ
կ'ունենային թէ որ նոր աշխարհք մը գտած ըլլային։
Բայց աս երկայն ու տաժանելի ճամբորդութիւններու շարք մը պի-
տի ըլլար։ Կոյսմբոս տեսաւ որ անկարելի է թէ ան
իր նաւերովը նոր երկիրներ գտնելու ետեւէ իյնայ ,
ուստի եւ հարկեն ստիպուելով ուզեց Սուրբ Գոմինի-
կոս դառնալ . բայց ճամբան միօրինակ ալէկոծու-
թիւն կը քաշէր։ Նոյն ալէկոծութեան մէջ անգամ
մը նաւերէն մէկը ալեաց բռնութենէ վարուելով՝
ծովապետին նաւին վրայ եկաւ , իրարու զարնուեցան
եւ սաստիկ վնասեցան։ Վերջապէս 1503ին Յունիսի
23ին Ա . Գոմինիկոս հասնելու տեղ՝ Ճամայիգա հա-
սան։ Կոյսմբոս՝ կ'րաէ թէ նոյն ատեն ամէն մարդ-
յոգնած ու վհատած էր , խարիսխները կորսուած ,
եւ նաւերը բոլոր ծակ ծակ եղած էին։ Աս վայրե-
նի կղզւոյն վրայ ազատելու ուրիշ միջոց չգտաւ ,
բայց եթէ նաւերը ցամաք հանել , որովհետեւ ամէն
կողմանէ ջուր առնելով՝ չէին կրնար ծովին երեսը
կենալ , եւ կը վախցուէր որ կ'ընկղմին։ Ուստի նաւե-
րը ծովուն քով աւազի վրայ քաշել տուաւ , եւ ի-
րարու հետ աղէկ մը կապել տալէն ետեւ՝ ամէն մէ-
կուն երկու ծայրերուն վրայ պղտի խցեր շինել
տուաւ , ու հօն որչափ որ կրնար նէ նաւերը քակե-
լով անոնց կտորներովը ինք զինքը կ'ամրացընէր։
Պէտք էր ալ ուրախանալ ուրիշ այնչափ վտանգնե-
րէն աղատելուն համար։ Իբրեւ հրաշք մը կը հա-
մարէր որ իր գիւրաբեկ նաւերն այնպէս երկայն ժա-
մանակ այնչափ նաւակոծութեանց ու ամէն տեսակ
վտանգներու մէջ հաստատուն մնացին։

Ճ.

Խորակ նաև երսուն վեցամյակ:

Վոլոմբոս նոյն տեղը ամէն բանի չքաւորութիւն կը կը էր: — Հաւատարիմ Տիեկոյ Մենտէզը իր հնարադէտ ու գործունեայ մոքովը իրենց ուտելիք կը հոգար: Աղջին շատ բազմամարդ ու բերրի էր: Քաջ Տիեկոն մերձաւոր ցեղապետի մը հետ բարեկամացաւ, եւ իրմէ խոստում առաւ որ իր հպատակներն ամէն օր իրենց ըրած որսէն ու բռնած ձկէն նաւերը բերեն, եւ անոնց տեղ Հնդիկներուն հաճելի բաներ առնեն: Համարձակեցաւ ինք առանձին ցեղէ ցեղ պարտիլ. կղզւոյն մէջ մինչեւ տասուիրեք մղսն յառաջ գնաց, եւ ամէն մէկ ցեղապետին հետ դաշնագրութիւն ըրաւ: Ինք այսպիսի գործքերու շատ յարմար բնաւորութիւն մ'ունէր, իր յաջողակութիւնը վառվուունութիւնն ու զուարժութիւնը Հնդիկները կը զուարձացընէին: Ցեղապետներէն մէկը իրեն Հընդիկ մը տուաւ՝ որ իր անկողինը կրէ, ուրիշ ցեղապետ մ'ալ ուրիշ Հնդիկ մը տուաւ՝ որպէս զի իրեն հարկաւոր պաշարը տանի: Մենտէզ հետն այսպէս մարդ սւնենալով՝ Ճամայիդայի մինչեւ արեւելեան ծայրն հասաւ, հոն երիտասարդ ցեղապետի մը հետ այնպէս սիրով կապուեցան, որ անուննին ալ իրարու հետ փոխեցին, որն որ վայրենիներուն մէջ բարեկամութեան ամենէն մեծ ցոյցն էր: Առ ցեղապետն իրեն գեղեցիկ ու հաստատուն ծառակուր մը տուաւ, եւ տեղը՝ մեծ յօժարութեամբ պղնձէ կոնք մը, զգեստ մը ու Տիեկոյին քովը մնացած երկու շապիկներէն մէկն առաւ: Վեց Հնդիկ Մենտէզին հետ աս ծառակրին մէջ մտան, սկսան ծովու վրայէն կղզւոյն չորս կողմը պարտիլ, եւ իւրաքանչիւր ցեղին տեղն հասած ատեննին՝ կը կենային որ Մենտէզին խնդիրովը ցեղապետներուն պատրաստած պաշարներն առնեն:

Իրեն դառնալը՝ Սպանիացւոց մեծ ուրախութիւն պատճառեց. որովհետեւ պաշարնին գրեթէ բոլորովին լինցած էր: Բայց իր բերած ծառակուրը աղեկ խորհուրդ մը ձգեց դժբախտ ծովապետին մոքին մէջ, որն որ իր հիւանդութեանց ու նեղութեանց մէջ կը մաշէր: Գիշեր ցորեկ Ճամայիգայէն ելլելու միջոց մը կը մտածէր, բայց չէր կրնար դանել: Արդ իր քաջասիրտ բարեկամին հասած իրիկունը զինքը մէկդի առնելով, “Ո՛րդեակ, ըստ, միայն դուն եւ ես կ'իմանանք ինչպիսի՛ վտանգի մէջ ըլլալնիս: Մենք շատ քիչուոր ենք, իսկ վայրենիները մեծ բազմութիւն են: Ասոնք փոփոխամիտ մարդիկ են ու շուտով կը բարեկանան: Պղտիկ գրգռութեամբ մը կրնան վրանիս վառուածնիւթեր նետել ու մեր տերեւներով շինուած խուղերը սպառել: Կրնան փոքր բանով մը գրգռիլ, եւ ալ մեզի կերակուր չըերել: — Ի՞նչ կ'ըլլանք մենք ան ատեն: — Ես աղատութեան միջոց մը մտածեցի: Պէտք է որ քանի մը քաջ նաւավարներ քու ծառակուրդ մտնեն ու Սպանիական կղզին երթան, զմեզ այսպիսի վտանգաւոր տեղէն ազատելու համար նաւեր բերեն: Ի՞նչ կ'ըսես,,:

“Տէր. գիտեմ, պատասխանեց Մենտէդ, թէ ինչպիսի՛ վտանգի մէջ ենք, բայց աս ծառակուր մինչեւ Սպանիոլա երթալն անկարելի է. երկու կղզիներուն մէջ 40 մղն միջոց կայ եւ ծովն ալ նոյն տեղերը միշտ մրրկալից է: Ո՞վ կը յանդդնի այսպիսի վտանգաւոր գործքի մը ձեռք զարնել,,:

Մենտէդին խօսած ատեն՝ Կոլոմբոս մտադրութեամբ մը իրեն կը նայէր, աղաչելու կերպով մը, իբրեւ թէ կ'ուզէր ըսել, կը տեսնես որ այսպիսի դիւցաղնական յանդդնութիւն մը մտածած ատենս՝ միտքս քեզմէ ուրիշ մէկը չունէի: — Քիչ մը ետքը Մենտէդ կանչէց. “Տէր. զձեզ ու հստ եղողներն ազատելու հա-

մար՝ ես շատ անդամ ինքը զինքս վտանգի մէջ դրած եմ։ Բայց շատ տժոհներ կան, որոնք կ'ըսեն թէ փառք ու պարծանք բերող ամէն գործքերը ինձի կը յանձնեք գուք։ Ուստի աս անդամ ալ վրաս ունեցած աս ձեր վտահութեան վրայ պիտի նախանձին։ Անոր համար վաղը զիրենք ամէնքը ժողվեցէք, առաջարկեցէք իրենց աս արշաւանը, թէ որ յանձն առնող կ'ըլսյ նէ։ Աստուած իրեն առաջնորդ ըլսյ. իսկ թէ որ ամէնքը կը հրաժարին նէ՝ ես կ'ելեմ կ'երթամ,։ Կոլոմբոսի աշուրները սկսան զուարթանալ։

Երկրորդ օրը ծովապետը դամէնքը ժողվեց ու զօրաւոր եւ շարժիչ եղանակաւ մը աս բանս իրենց առաջարկեց։ Բայց բոլոր նաւասատիք մէկէն պոռացին որ խնդրածն անկարելի բան է։ Մէկը չամարձակեցաւ ծառակրի մը վրայ 40 մղոն ծով անցնիլ։ — Ան ատեն Տիէկոյ Մենտէզ իր խոստման համաձայն ոտք ելաւ։ “Տէր, ըստ, ես միայն մէկ կեանք ունիմ, բայց պատրաստ եմ քու ծառայութեանդ ու բոլոր աս նաւերուս վրայ եղած քաջ մարդիկներուն ազատութեան համար նոյն կեանքը վտանգի մէջ դնել։ Աստուծոյ պաշտպանութեան կ'ապաւինիմ, որուն որ փորձը շատ անդամ առած եմ,։ Թէպէտ եւ աս Կոլոմբոս ըլլալիքը գիտէր, ի վերայ այսր ամենայնի սիրտն արտաքոյ կարգի շարժեցաւ։ Փաթթուեցաւ աս քաջասիրտ բարեկամին, եւ շնորհակալ եղաւ։

Վիչ մը վերջը Մենտէզ Օվանտոյին ուղղուած նամակ մ'առնելով ճամբայ ելաւ։ Սպանիական կղզիէն նաւ մը պիտի խրկէր զկոլոմբոս առնելու համար, եւ ինք առանց նոյն նաւին դառնալուն սպասելու Սպանիա պիտոր երթար։ Հետը՝ միայն մէկ սպանիացի ընկեր մ'առաւ, վեց ալ Հնդիկ՝ ծառակուրը կառավարելու համար։

Առջի փորձը յաջող չդնաց : “Նաւահանգստէն
 քիչ մը հեռու՝ կղզւյն բնակիչները զինքն , իր ըն-
 կերն ու վեց Հնդիկները բունեցին , բանտ դրին : Բայց
 ինք յաջողութեամբ կրցաւ փախչիլ . երբոր վայրե-
 նիները վիճակ կը ձգեին աւարը մէջերնին բաժնելու՝
 Մենտէզ իր ծառակուրը մտաւ նաւահանգիստն եկաւ :
 Զիգիտցուիր թէ ընկերն ինչ եղած է : Սպանիացիք
 չեին կրնար յուսալ որ այսպիսի դիպուածէ մը ե-
 տեւ՝ միտքը դրածը նորէն յառաջ տանիլ ուղէ :
 Բայց Մենտէզ ամենեւին վհատութիւն չունենալով՝
 ուղեց նորէն ճամբայ ելլել , միայն խնդրեց որ զին-
 քը պաշտպանելու համար քիչ մը տեղ ցամաքէն
 զինաւորեալ մարդիկ մէկտեղ երթան : Աս անգամ
 ուրիշ ծառակուր մ'ալ առած էր , զորն որ Գիես-
 դոյ անունով Ճենովացի քաջ նաւապետ մը կը վա-
 րէր : “Նաւաստիներէն քանի մը հոգի ալ ուղեցին
 հետերնին երթալ : Ամէն մէկ ծառակուրին մէջ վեց
 Սպանիացի , վեց ալ Հնդիկ կար , ճամբու պարէն
 եւ Սպանիացիներուն համար ալ դէնք : Բարթողի-
 մէոս ալ՝ իրեն զօրքովն անոնց ետեւէն գնաց որչափ
 որ անոնք կղզւյն ծովեզըներուն քովլէն կը նաւէին :
 Երբոր կղզւյն ծայրն հասան , Մենտէզ ու հետն ե-
 ղողները՝ իրենց հայրենակիցներուն մնաք բարով ը-
 սելէն ետքը՝ քաջասրտութեամբ հեռացան : Բար-
 թողիմէոս արտմութեամբ մը կը նայէր երկու ծա-
 ռակուրներուն ետեւէն , որոնք չորս կողմանէ բաց
 ծովին մէջ նետուած կ'երթային . եւ ան ատեն ետ
 դարձաւ , երբ որ բոլորովին աներեւոյթ եղան : Թէ-
 պէտ ինքը զինքը խաբելու համար կը մտածէր որ
 Հնդիկները շատ անգամ ասանկ ողորմելի նաւակնե-
 րով հեռու տեղուանք երթալու կը յանդգնին . բայց
 մէկալ կողմանէ ալ մտածելով որ իրեն , եղբօրն ու
 հետերնին եղողներուն կեանքը աս վասնգաւոր նաւ-

արկութեան յաջողութենէն կախուած է, ահու դողի մէջ կ'իշնար:

ԺԵ.

Փոքրասին հլուի ժամեւը:

Առլոմբոս քիչ մը հանգիստ էր, եւ կը յուսար որ բաները կ'աղէկնան: Ֆիէսդոյին դառնալուն օրերը կը համրէր, որն որ իր խնդրած նաւը պիտի բերէր: Բայց իր հաշուած ժամանակը շատոնց անցած էր, եւ դեռ նաւ չէր երեւար: Ասով ծովապետը սասա- տիկ անհանդստութեան մէջ ինկաւ: Կը վախնար որ չըլայ թէ ծառակուրները կորսուած ըլլան: Այսպի- սի մտածմունքներով կը մաշէր. իր Աստուծոյ ա- պաւինութիւնը շատ անդամ զինքը կը քաջալերէր. բայց ետքը նորէն կը լքանէր: “Նոյն միջոցին յօդա- ցաւութիւնն ալ սաստկանալով՝ մտատանջութեանց վրայ մարմնոյ ցաւեր ալ աւելցուց, որով ստիպուե- ցաւ իր ողորմելի խրճթին մէջ անկողինը մնալ:

Իր մարդիկներէն շատերն ալ հիւանդացան եւ ամենքն ալ վհատութեան մէջ ինկան, եւ ծովա- պետն իրենց ամէն չարեացը պատճառ համարելով՝ սկսան իրեն դէմ տրանջել: Մէջներէն քառասուն- ուութը հոգի Փորրաս ըստուած երկու եղբայրներէն գրգռուելով՝ յայտնապէս ապօտամբեցան: Կ'ուզէին ծառակուրներով Սպանիա դառնալ: Փորրասեան եղբարք զիրենք համոզուցած էին որ աս բանը կա- րելի է, եւ կըսէին ալ որ Ստուգիւ Մենտէղ ու Ֆիէսդոյ Ս. Դոմինիկոս դացած չեն, հապա ծովա- պետը զիրենք Սպանիա խաւրած է, արքունեաց հետ իր բաները շտկելու համար: “Եաւաստիք աս անպատ- շած խօսքերուն հաւատացին, եւ որոշուած օրը ա- մէնքը զինաւորած մէկտեղ ժողվեցան, ու կաստի- լիա, կաստիլիա կը պոռային: Ծովապետը թէպէտ եւ չէր կընար ոտքի վրայ կենալ, բայց անկողինէն

ելաւ, եւ եթէ իր հաւատարիմ ծառաները զի՞նքը
բաղուկներնուն վրայ առած՝ իր խրճիթը չտանեին
նէ, անօրէնները ստուգիւ կը զարնեին կը մեռ-
ցընեին: Աերջապէս իրենց ապստամբութեան չհա-
զորդուող նաւաստիք աս խռովութիւնը դադրեցը-
նելու միջոց մը գտան: Ի՞նչ բանի համար է, բայն
իրենց ընկերներուն, աս աղմուկը. թէ որ բացարձա-
կապէս աս խենթութիւնն ընել կ'ուզէք նէ, ծովա-
պետէն ի՞նչ կ'ուզէք, ծառակուրներու մէջ մտէք
դացէք: Ան ատեն Փորբաս սաստիկ ձայնով մը պո-
ռաց. Նս կաստիլիա պիտ'որ դառնամ, ով որ կ'ուզէ
նէ թող ետեւէս գայ: Եւ շուտ մը ապստամբները
զարհուրելի ձայնով մը կաստիլիա, կաստիլիա պո-
ռացին, ու զէնքերնին շարժելով՝ ծառակուրները
վազեցին: Նոյն ատեն տասր աղէկ ծառակուր կար,
զորոնք Կոլոմբոս գնած էր: Քառասունուութը ապստ-
ամբներն անոնց մէջը նետուեցան, եւ կզզւյն բո-
լորտիքը պտրաելով Հնդիկներ կանչեցին, որ գան
իրենց թիավարութիւն ընեն: Իրենց չարութիւնն ան
աստիճանի հասցուցին մինչեւ զկոլոմբոսը տեղացի-
ներուն իբրեւ բռնաւոր եւ իրենց թշնամի հրատա-
րակեցին, ու յորդորեցին որ զի՞նքը մեռցընեն:

Երբ որ եզերքէն հեռացան, մակոյկները միրկա-
լից ծովի մը մէջ մտնելով՝ ամէն բոպէ դառնալու
վտանգի մէջ էին: Աս վտանգը տեղացւոց պատա-
հէր նէ, անոնք վարժած ըլլալով՝ մակոյկները նորէն
կը դարձնէին եւ մէջը կը մտնէին. բայց Եւրոպա-
ցիք աս ճարտարութիւնը չունեին: Մակոյկները թե-
թեւցընելու համար՝ նախ ունեցածնին չունեցածնին
ու ետքը Հնդիկները ծովը նետեցին. եւ որովհետեւ
ցամաքը շատ հեռու էր, աս խեղճերը չէին կրնար
լողալով հոն հասնիլ, անոր համար մակոյկները կը
դառնային. իսկ Սպանիացիք զանոնք իրենց սրերովը
կը վռընտէին: Ասանկով անոնցմէ տասնուութը հո-

զի մեռան։ Աս միջոցին՝ մըրիկն ալ վրայ հասնելով՝ ծառակուրները չեին կրնար ծովին դիմանալ. ուստի եւ Փորրաս ստիպուեցաւ առաջարկել որ ցամաք ելլեն։ Իր սաստիկ հպարտութիւնը թող չեր տար որ նորէն ծովապետին հնազանդի, անոր համար իրեններովը գնաց կղզւոյն ծայրը գեղի մը մէջ հաստատուեցաւ։ Անկից իր ընկերները մօտ տեղերը տարածուեցան, եւ երբեմն բռնութեամբ, երբեմն անուշութեամբ իրենց ապրուսար կը հոգային, ու տեղացոց պատիժ մըն եին։

ԺԲ.

Առև. — Կոլոմբոսին՝ իրաքուար դունելու համար մուգած հասրուց։

Եպատամքներուն երթալէն ետքը՝ Կոլոմբոս զինքը հիւանդաց խրճիթը տանել տուաւ, եւ հոն հաւատարիմ մնացած նաւաստիները ժողվելով՝ իրենց հաւատարմութիւնը գովելէն եւ շնորհակալ բլալէն ետեւ՝ յորդորեց որ Աստուծոյ ապաւինին, եւ խոստացաւ որ երբոր Սպանիա գառնան նէ իրենց աղէկ հատուցում մ'ընէ։ Զիրենք այսպէս միսիթարելէն ու հաստատելէն ետեւ՝ ամիս մը ամէն օր հիւանդներուն այցելութեան կ'երթար. կերակուրնին ալ Հնդիկներուն հետ փոփոխութիւն ընելով՝ կը հոգային։ Ասանկով ամենքը քաջալերուեցան։

Ասկայն ժամանակը կ'անցնէր, եւ Մենտէզէն լուր մը չկար։ Ծովապետը երբեմն կասկածի կ'երթար որ ըսլայ թէ Օվանտոյ մատնութիւն ընէ։ Կը վախնար որ կ'ուզէ զինքն ու իր մարդիկները խրած նաւերու վրայ մեռցընել։ Այսպիսի խորհուրդները իրեն շատ վախ ու գառնութիւն կը բերէին։ Եւ թէ պէտ շուտ մը աս խորհուրդը մտքէն կը վորնտէր, բայց երբ որ միտքը կու դար որ ի՞նչ խստութեամբ նոյն կուսակալը ալէկոծութեան առեն իրենց ապա-

ւինելու տեղ մը տալու զլացած էր, ամէն բան կա-
րելի կ'երեւար:

Կամաց կամաց Հնդիկներն ալ կերակուր բերելէն
ձանձրացան: Փորրասին կողմնակցաց արշաւանք-
ներուն շատ բարկացած, եւ նոյն մարդիկներուն խօս-
քերովը ծովապետին դէմ սաստիկ գրգռուած էին:
Այսպէսով հիւանդ Սպանիացիք ստիպուեցան խըր-
ճիթներնէն դուրս ելել, որպէս զի որս ընեն կամ
ձուկ բռնեն եւ պտուղ ժողվեն. բայց աշխատութիւն-
նին պարապ ելաւ, որովհետեւ Հնդիկները նենդու-
թեամբ ամէն պտուղներն եւ սննդեան յարմար բոյ-
սերը յառաջագոյն կը ժողվէին կը վերցընէին: Ասով
սաստիկ յուսահատութեան մէջ ինկան: Ծովապե-
տը չէր համարձակեր այնչափ քիչ զօրութեամբ տե-
ղացւց հետ պատերազմ ընել, եւ իր հիւանդ մար-
դիկը վտանգի մէջ ձգել:

Ամենէն մեծ շարեաց պատճառը Հնդիկներուն
շարակամութենէն յառաջ կու գար: Կոլոմբոսին ճար-
տարմատութիւնն ասիկա յաղթելու հնարք մը գտաւ:
Իր ասաղաբաշխական գիտութեամբն իմանալով որ
մօտ օրերը լուսնոյ խաւարում պիտ' որ պատահի, իր
Հնդիկ թարգմանը վայրենիները մէկտեղ ժողվին, որովհե-
տեւ ծովապետն իրենց շատ հարկաւոր բան մը պի-
տի զբուցէ: — Որոշուած օրը բոլոր ցեղապետները
մէկտեղ ժողվեցան. ծովապետն իրենց գնաց, եւ
անսոնց գէշ վարմունքն երեմնին զարնելով՝ ըստ
թէ ինչպէս որ Աստուած զՓորրաս իր ապօտամբու-
թեան համար մըրկով ու ալէկոծութեամբ պատժեց,
նոյնպէս զձեղ ալ պիտ' որ պատժէ. եւ արդէն աս
գիշեր իր բարկութեան նշանը պիտ' որ ցուցընէ, լուս-
նին լցու կամաց կամաց խաւարցընելով: Աս խօսքերն
ազդու ձայնով մ'ըսելէն ետեւ՝ դանոնք թողուց
գնաց: Երբ որ գիշերը Հնդիկները լուսնոյ խաւարին

իրօք տեսան՝ սկսան դողալ, եւ ծովապետը Աստուծոյ բարեկամ համարելով, անմիջապէս հետերնին կերակուր առած՝ վաղեցին եկան, եւ ոտքն իյնալով՝ կ'աղաչէին որ իր Աստուածն հաշտեցրնէ: Կոլոմբոս իրենց զղջումն ընդունել ձեւացուց, եւ Երթամ ձեզի համար աղօթք ընեմ ըսելով՝ իր խրճիթը մտաւ: Երբ որ խաւարումն անցնելու ժամանակը հասաւ, զուարթ երեսով մը դուրս ելաւ, եւ ըստ թէ իմ Աստուածս ձեզի թողութիւն կու տայ, եւ հիմա լուսինն ալ իր առջի պայծառութեանը կը դարձընէ: Խեղճ վայրենիները ասոր վրայ շատ ուրախացան, եւ երբ որ լուսինը քիչ մը ետքը պայծառացաւ նէ՝ մոքերնին դրին որ Կոլոմբոս բնութենէ վեր մարդ մըն է: Անկէ ետքը Սպանիացիք ամէն տեսակ ուտելիքն առատութեամբ կ'ունենային:

ԺԳ.

Մէնտէղին յանուս-նիւնը: — ՕՀոնդոյին բանած ճահիւն:

Մէնտէղին երթալէն վերջը ուլժ ամիս անցած էր, եւ Կոլոմբոս գրեթէ ալ իրմէ յոյսը կարած էր: Սակայն աս ճշմարիտ բարեկամն իրեն յանձնուած գործքը հաւատարմութեամբ կատարած էր: Մէնտէղ ու Ֆիէսգոյ արտաքոյ կարդի վտանգներ ու աշխատութիւններ, եւ ջրի սով քաշելէն ետքը (ուրովհետեւ խեղճ թիավարները ծարաւելով բոլոր ջուրը շուտ մը լինցուցած էին) Սպանիական կղզին հասած էին, բայց գաղթականաց բնակած տեղւոյն հակառակ ծայրը, Ս. Գոմինիկոսէն 120 մղոն հեռոււ: Ութասուն մղոնի չափ ծովեղերքէն յառաջ երթալէն ետքը ցամաք ելան, ու տեղացիներէն շատ աղէկ ընդունելութիւն դտան: Հօն լսելով որ Օվանտոյ Քսարակուաէ, յանդուգն Մէնտէղը մինակ՝ անտառներուն մէջէն ոտքով յառաջ դնաց, ու Քսարակուա հասաւ:

(Օվանտոյ՝ Աբենաէզին երեսանց աղէկ ընդունեւլութիւն ըրաւ, ու խոստացաւ Ա. Գոմինիկոս հրաման խրկելու որ երթան ծովապետն առնեն։ Բայց շաբթէ շաբաթ թող տալով՝ ամիսներով ուշացուց։ Կ'ըսէր թէ Սպանիայէն եկող նաւերը մինչեւ որ չհասնին՝ չեմ կրնար Ճամայիգա նաւ խաւրել։ Աերջապէս եօթն ամիս սպասելէն ետքը՝ Աբենտէղ անդութ կուսակալէն հրաման առաւ Ա. Գոմինիկոս երթալու, եւ հրաման տանելու որ նաւ մը խաւրեն։ Քսարակուայէն մինչեւ Ա. Գոմինիկոս, եօթանասուն մղն աեղ, ոտքով դնաց։

Աս հաւատարիմ մարդն երթալուն պէս, Օվանտոյ արտաքոյ կարգի եւ չմեկնուելու հրաման մը տուաւ։ Նաւահանգստէն թեթեւ նաւ մը խաւրեց դէպ ի Ճամայիգա, Էսդոպար անունով նաւապետի մը հրամանին տակ, որն որ Ռուտանին կողմնակից եղող ապստամբներէն մէկն ըլլալով՝ մեռնելու դատապարտուած եւ Պովատելլային գալովն ազատած էր, ուստի եւ ծովապետին անձնական թշնամին էր։ Աս Էսդոպարը ծովապետին նամակ մը կը տանէր։

Երբ որ Ճամայիգայի վրայ եղող Սպանիացիք իրենց աղդէն նաւ մը տեսան, արտաքոյ կարգի ուրախանալով՝ սկսան բարեւել եւ իրարու աղատութեան աւետիս տալ։ Նաւը կղղիէն քիչ մը հեռու կեցաւ, եւ մակոյի մը վար իջեցուց, որն որ խեղճ Սպանիացիներուն մօտիկցաւ։ Ասոնք եկողները սաստիկ ուրախութեամբ ընդունեցան. բայց մէջէն ամենեւին մէկը դուրս չելաւ։ Էսդոպար՝ առանց խօսք մը ըսելու իրենց քիչ մը դինի, կտոր մը խոզի միս եւ Օվանտոյէն՝ ծովապետին գրուած նամակ մը տուաւ։ Ետքը ցամաքէն քիչ մը հեռացաւ, ու փողով մը ըսաւ ծովապետին՝ որ կուսակալը դիս խաւրած է քու դժբախտութեանցդ վրայ ունեցած ցաւն յայտնելու եւ միանդամայն ծանուցանելու համար թէ

շատ կը ցաւի որ Ա. Գոմինիկոսի մէջ այնչափ մեծ նաւ մը չկայ, որ բոլոր հետդ եղողները կարող ըւլայ առնել, բայց կը ջանայ որ որչափ կարելի է նէ շուտ մը յարմար նաւ մը գտնէ եւ խաւրէ: Միան գամայն աս ալ ըստ որ Սպանիական կղզւոյն մէջ ծովապետին օգտին համար հաւատարմութեամբ աշխատած են. եւ թէ որ Օվանտոյին պատասխան տալ կ'ուզէ նէ՝ շուտ ընէ, որովհետեւ կուսակալն հրամայած է որ նաւը շուտով ետ դառնայ: Օվանտոյին գրած նամակին մէջն ալ նոյն ցաւակցութիւնն ու նոյն խոստումները կային:

Հարկ եղաւ որ ծովապետն իր բարկութիւնը ծածկէ. ուստի եւ Օվանտոյին թղթին պատասխան տալով՝ կ'աղաչէր որ իրեն նաւ մը խաւրէ, եւ միան գամայն Մենտեզին ու Գիեսգոյին դիւցազնական գործքը կ'արդարացընէր, ըսելով որ արտաքոյ կարգի նեղութեանց մէջ ըլլալուն համար՝ ան երկու մարդիկները խաւրած էր: Կը վախնար որ չըլլայ թէ կուսակալն անոնց Սպանիական կղզին դալը արքունեաց հրամանին հակառակ համարի: Բոլոր նամակին մէջ Կոլոմբոս շատ պատուով ու զգուշութեամբ կը վարուէր այնպիսի մարդու մը հետ՝ որն որ իրեն Պովատիլլայէն աւելի անգիտութիւն կ'ընէր: Երբ որ աս կարճ նամակը դրուեցաւ, Էսդովար առաւ, եւ առանց ծովապետին հետ ուրիշ խօսելու, առանց ցամաք մարդ մը հանելու, առանց խեղճ նաւաստիներէն մէկը հետն առնելու, առագաստները բացաւ ու գիշերուան մութին ճամբայ ելաւ:

Անոր երթալէն ետեւ՝ Կոլոմբոս ինքը զինքը գոհ եղածի պէս ցուցուց. իր մարդիկներուն ըստ որ կուսակալը մինակ մէկ պղտիկ նաւ ունենալով՝ որն որ այնչափ բազմութիւնը շէր կրնար տանիլ, նոյն պղտիկ նաւը՝ պատղամաւրութեան համար խաւ-

բած էր, եւ ուրիշ մեծ նաւ մը կը խոստանար, որն
որ քիչ օրէն պիտ' որ դար: Բայց նաւասահները ի-
ւենց գլխաւորին խօսքերուն չհաւտալով՝ կը մտա-
ծէին որ Կողոմքոս վերջին աստիճանի երեսէ ձգուած-
է, եւ իրենք ալ անոր պատճառաւը նոյն տեղերը
պիտի մնան: 'Ծովապետն ալ իր կողմանէ կը մտա-
ծէր որ Օվանտոյ իր մահը կ'ուզէ, եւ անոր համար
դիտմամբ ութ ամիս զինքը առանց օգնութեան
թողուց. եւ նաւը խրկելուն պատճառն ան էր որ
իմանայ թէ արդեօք մեռած է՝ թէ չէ: Սակայն եւ
այնպէս Կողոմքոս նոյն դէպքն աղէկ առիթ սեպեց
Փորրասն ու իր քովինները հնազանդութեան դար-
ձրնելու. մանաւանդ որ իմացած էր թէ մէջերնէն
շատերը զղջացած են: Ուստի եւ Սպանիայի կուսա-
կալէն ընդունած խոստումն իրենց իմացուց, եւ
թողութիւն խոստացաւ: Բայց Փորրաս յանդգնու-
թեամբ մերժելէն զատ՝ ուզեց ծովապետին եւ հաւա-
տարիմ մնացողներուն վրայ յարձակում ընել: Ան-
տեն ծովապետն իր եղբայրը վրան քալեցուց: Պա-
տերազմի սկսելէն առաջ Բարթողիմէոս նորէն թողու-
թիւն խոստացաւ, բայց պարապ տեղ: Կռիւը շատ
քիչ տեւեց: Փորրաս Բարթողիմէոսին ձեռքը գերի
ինկաւ: Ապստամբները փախան, եւ երկրորդ օրը հնա-
զանդութեան թուղթ մը խաւրեցին: 'Ծովապետն
անսնց թողութիւն տուաւ, բայց իր նաւերուն մէջ
առնել չուզեց, վախնալով որ չըլլայ թէ անսնց ու
իր նաւաստիներուն մէջ կռիւ մը ծագի: Անսնց աղէկ
մեծ մը տուաւ, որպէս զի անոր հրամանին տակ ուրիշ
տեղ մը կենան:

ԺՂՅ.

Կունժոսին աղադին ու Ս. Գոմինիսա երթաւը : — Սպանիական
իշխան վեհակը :

Խաղոպարին երթալէն վերջը խեղճ Սպանիացիները դեռ երկայն ատեն սպասելէն ետեւ՝ օր մը յանկարծ տեսան որ երկու սպանիացի նաւ լեցուն առագաստներով դէպ իրենց կու գային : Ասոր վրայ որչափ ուրախացած ըլլալնին՝ ինք իրմէ կրնայ իմացուիլ : Սկսան իրարու փաթթուիլ, ամէն անցած խոռվութիւնները մոռցան, եւ նոր եկողներուն գիրկը նետուելով՝ զանոնք իրենց բարեկամն ու ազատիչը կը կանչէին : Մեծ ուրախութեամբ թող տուին (1504ին, Յունիսի 28ին) ան կղղին՝ ուր որ այնչափ անգամ կարծած էին թէ առանձին առանց օգնութեան ու ամէն մարդիկներէն մոռցուած՝ պիտ' որ մեռնին : Կ'ըսեն թէ տեղացիք ալ անոնց երթալը տեսնելով լացած ըլլան : Աս ցաւը անտարակոյս ծովապետէն բաժնուենուն համար էր, որուն վրայ՝ լուսնոյ խաւարման օրէն վեր մեծ գաղափար մ'ունեցած էին :

Սպանիացիք մէկուկէս ամսուան ճամբորդութեամբ Ս. Գոմինիկոս հասան (Օգոստոսի 13ին) : Օվանտոն՝ ծովապետին անուան ու աստիճանին վայլած պատուով ու յարդութեամբ ընդունեցաւ զինքը, եւ ասով իբրեւ թէ զինքն այնչափ ատեն անգիտութեամբ թողուն ուղեց մոռցրնել տալ : Բայց թող չտուաւ որ ծովապետն իշխանութիւն մը բանեցրնէ . մինչեւ նաեւ իր նաւաստիներուն վրայ ունեցած իրաւանցն ալ ուղեց խառնուիլ : Ըրած արդար բողքմանցը՝ միայն քաղաքավարական ծիծաղով պատասխան կու տար : Եւ թէպէտ Փորրասը ձեռքէն առաւ, բայց չհամարձակեցաւ ազատ ընել կամ ինք դատել, հապա ըստ թէ Պէտք է Սպանիա խաւրել :

Սպանիական կղղւոյն մէջ ամէն բան կոլոմբոսին մեծ ցաւ կը պատճառէր . իր իշխանութիւնն ուրիշութեամբ .

շին ձեռքը կը տեսնէր . իր անոււան ու արժանաւութութեան վայլած վստահութիւնը՝ ցուրտ քաղաքավարութեան մը փոխուած էր . իր անձնական դործքերը գէշ վիճակի մէջ էին , բայց ամենէն աւելի գաղթականութեան ողորմելութիւնը իր սիրաը կը վիրաւորէր : Կը տեսնէր որ կղզեցիները կրթելու եւ գարձրնելու համար ունեցած խորհուրդներն ու մտածած կարգերը տակն ու վրայ եղած էին . բոլոր կղզին արեան մէջ թաթխուած էր . բարի քահանաները՝ Աւետարանին ճշմարիտ առաքեալները կ'ողբային , տեսնելով որ իրենց գործքն սկսելէն յառաջ աւրուած էր : Սպանիացիներն ատելի եղած էին : Հնդիկներէն շատերը սպաննուած , մնացածներն ալ բոնութեան տակ ճնշուած : Ան հայրական կառավարութեան տեղ՝ զորն որ ծովապետն իսկզբան ուղած էր դնել , Օվանտոյ՝ կարգ դնելու պատրուակով՝ անդթութենէ ու խստութենէ ուրիշ բան չեր ըներ :

Հոստեղս Օվանտոյին ատենը կղզւոյն մէջ պատահածները համառօտիւ մը կը դնենք : Հնդիկները՝ որովհետեւ Եղիսաբէթ թագուհւոյն հրամանաւ ազատ հրատարակուած էին , չեին ուղեր հանգերը բանիլ : Օվանտոյ հրաման առաւ որ զանոնք չափաւոր եղանակաւ մը աշխատցընէ , առաւ վարձք տալով , եւ հետերնին շատ քաղցրութեամբ վարուելով , միանգամայն ցեղապետներուն՝ մեծարանք ու հպատակներուն՝ եղբայրական սէր ցուցընելով , որպէս զի ճշմարիտ կրօնքի դառնալու ճամբայ բացուի : Աս էր թագուհւոյն հրամանը . տեսնենք հիմա թէ ի՞նչպէս կատարուեցաւ :

Սպանիացիք Հնդիկներն իրենց ծառայութեանց կը գործածէին . եւ տուած վարձքերնին ոչինչ բան մըն էր : Կրօնքի վարդապետութիւն սովորեցընելը բոլորովին մէկդի թող կու առյին , եւ միրտելով ամէն բան կը լմբնցընէին : Զանոնք տղոցմավ կնկասոցմավ

Հեռու տեղեր կը խաւրէին, եւ ով որ քիչ մը աւտեն կը հանգչէր, ծեծի տակ ոսկրները կը կոտրէին։ Կերակրոյ տեղ միայն կտոր մը արմատի ալիւրէ շենուած հաց կու տային։ Խեղճերը շատ անգամ անօթութենէ անանկ կը նեղուէին, որ կը ստիպուէին Սպանիացւոց սեղանէն ինկած ոսկրները կրծել։ Եւ երբեմն ալ նոյն ոսկրները երկու քարի մէջ ծեծելով՝ փոշին հացերնուն վրայ կը ցանէին եւ անանկ կ'ուտէին։ Աս դանդաղ ու տկար մարդիկներուն վրայ դրուած աշխատութիւնները՝ անանկ սաստիկ էին որ եւ ոչ զօրաւոր մարդիկ կրնային դիմանալ։ Թէ որ ալ չկրնալով դիմանալ՝ անտառները փախչէին, Սպանիացիք անասուն որսալու պէս վրանին կ'երթային ու իրենց անհնաղանդութեան համեմատ կը պատժէին։ — Ութ ամիս միօրինակ հեռու տեղեր հանք հանելու պիտ' որ աշխատէին։ Շատերը չկրնալով դիմանալ կը մեռնէին. իսկ տեղերնին դարձողներուն վրան զօրութիւն մնացած չէր ըլլար. շատերն ալ ճամբան կը մեռնէին, որովհետեւ այնպէս յոդնածոկարացած՝ երկայն ճամբուն չէին կրնար դիմանալ։ Շատերը տեսայ, կ'ըսէ Լաս Քաղաս, որ ճամբուն վրայ ինկած մեռած էին, ոմանք շնչասպառ եղած ծառերուն տակը կը մնային, ոմանք ալ մահուան դուռը հասած՝ տկար ճայնով մը Անօթի՛ եմ, Անօթի՛ եմ կը պոռային։ Շատերը տեսայ, որոնց ուսերուն միսը աս սաստիկ ու անտառնելի ծառայութենէն պատուած էր, ու ոսկրնին կ'երեւար։

Քսարակուայի գեղեցիկ դաշտերուն վրայ Անադուանային հպատակներն ալ աս վիշտերը կը քաշէին։ Ասոնց ցեղապետները՝ զիրենք չարշարող Սպանիացւոց հետ քանի մը անգամ կոիւ ըրին։ Ասկից Օվանտոյ միտքը դրաւ որ Անագուանան ալ կ'ուզէ ապստամբիւլ։ Առանց ասոր ստուգութիւնը փնտոելու՝ ելաւ զօրքով Քսարակուայ գնաց, իբրեւ թէ

Համար ժողվելու համար կ'երթայ: Ասիկա ան միջուցին էր երբ որ Տիեկոյ Մենտէղ եկաւ իրմէ խնդրելու որ զկոլոմբոս ազատէ. Մենտէղ աչքովը տեսաւ Քսարակուա եղածները: Անագոանա Սպանիացւոց ամենեւին անհաւատարմութիւն մ'ըրած չէր. միշտ կը ջանար ձեռքէն եկած օգնութիւնն անոնց ընելու, եւ թէպէտ անդժութիւննին կը տեսնէր, ի վերայ այսր ամենայնի անոնց քաղաքականութեան առաւելութեան համար միշտ զիրենք մեծ կը համարէր: Երբ որ Օվանտոյին զօրքով ան կողմերը դալն իմացաւ, կարծեց որ իրեն հետ բարեկամութիւն հաստատելու համար կու դայ, ինչպէս որ առաջ ծովապետին եղբայրը՝ Բարթողիմէոս եկած էր: Ուստի եւ բոլոր իր տակն եղած ու սահմանակից տեղերուն ցեղապեաները ժողվեց, եւ իր հպատակներէն մեծ խումբ մը հետն առած՝ կուսակալին դիմացը գնաց, եւ աս հանդիսով զՕվանտոն իր տունը տարաւ: Շատ օրեր զանազան խաղեր խաղցրնել ու պար բունել կու տար, եւ ամէն եղանակաւ ջանաց որ իր սէրն ու մեծարանքը ճերմակ մարդիկներուն ցուցընէ:

Աս եղանակաւ ատեն մը Անագոանա զԲարթողիս մէոսը զարմացուցած ու անկէ պատիւ դտած էր, եւ նոյն ժամանակէն ի վեր ամենեւին իր վարմունքն ու հաւատարմութիւնը չէր փոխած: Բայց Օվանտոյ միշտ կասկածի մէջ էր, եւ աս տեսածներն ամենեւին սիրտը շշարժեցին: Թէպէտ եւ իր կասկածը հաստատուն պատճառ մը չունէր, բայց միշտ կը կարծէր որ անիկա իր ու բոլոր Սպանիացւոց մահուան կը բաղձայ: Աս երեւակայական չարեաց առջեւն առնելու՝ իր անդժութիւնն ուրիշ ճար մը չդտաւ, բայց եթէ զանոնք սպաննել, ուր որ եթէ իր երեւակայած դաւն ստոյդ ալ ըլլար՝ խափանելը շատ դիւրին էր. որովհետեւ փորձը յայտնի ցու-

ցուցած էր թէ երկաթով պատաժ Սպանիացիներուն որչափ դիւրին էր իրենց ձիերովը, շներովը, սրերովն ու հրազններովը՝ մերկ ու առանց զէնքի Հնդիկներն յաղթելը:

(Օվանտոյ իր վախճանին հասնելու համար ուղեց նենգութիւն մը բանեցրնել, որն որ իր անուան արտաքոյ կարգի մեծ նախատինք բերաւ։ Անգուանային ըստ որ ես քեզի սպանիական մեծ հանդէս մ'ընեմ։ Հնդիկները շատ սիրով կը տեսնէին աստեսակ հանդէսները, որոնց մէջը աղէկ վարժած ձիեր, եւ փառաւոր հագուած ձիաւորներ շատ դժուարին կուիւներ ու խաղեր կը ձեւացրնէին։ Ոսկին, ձիերու ազուոր ծածկոցներն ու փայլուն զէնքերը շատ կը զմայլեցրնէին զցեղապետները, որոնք Անգուանային եւ անոր բոլոր ընտանիքովը մէկտեղ ժողվուած էին աս խաղերը տեսնելու համար։

Հանդիսին օրը առտուանց ձիաւորներն եկան դաշտի մը վրայ ժողվուեցան պատշգամի մը առջեւ՝ ուսկից որ Հնդիկներուն զլխաւորները հանդէսը պիտի տեսնէին։ Ցեղապետներն աղաչեցին որ խաղը ուկի։ Օվանտոյ նշանը տուաւ. բայց ձիաւորները խաղի սկսելու տեղ՝ պատշգամը պաշարեցին, բոլոր ցեղապետները բռնեցին, եւ իրենց թագուհւոյն հետ մէկտեղ գերի ըրին։ Անգութ Օվանտոն բոլոր ցեղապետները քննութեան տակ ձգեց, եւ սաստիկ տանջանքներ տալով՝ իր ուղածն անոնց բերնէն առաւ։ Ասկէ ետքը հրամայեց որ զիրենք պատշգամին սիւներուն կապեն ու կրակ տան։ Եւ այսպէս ամենն ալ բոցերու մէջ այրեցան։ Այս ժամանակի հանդէսը տեսնելու համար եկած Քսարակուայի բնակիչներն ալ սաստիկ անդժութեամբ ջարդուեցան։ Սպանիացիք ան աստիճանի կատղած էին որ ամենեւին մարդու չխնայեցին. մէջերնէն քանի մը հոգի ուղեցին մէկ երկու տղաք աղատել. բայց կատաղի ըն-

կերներնին զանոնք իրենց պաշտպաններուն ձիեւ-
րուն դաւակին վրայ սպաննեցին։ Քանի մը հոգի
փախչելով՝ ծովեղերքն եկած եւ ծառակուրներու-
մէջ մտնելով մօտ կղզի մը դացած էին, անոնց ալ
ետեւէն դացին ու դերի բռնեցին։

Իսկ զԱնագոանան՝ որն իր առատաձեռնութեան,
բարեբարոյութեան ու ճարտարմտութեան համար
Հայդիի պատմութեանը մէջ մասնաւոր կերպով մը
կը յիշուի, առին Ս. Գոմինիկոս բերին, եւ տան-
ջանքներու մէջ իր հպատակներուն բերնէն առնուած
խօսքերուն համեմատ դատելով՝ դատապարտեցին ու
դազանասիրտ Սպանիացւոց աչքին առջեւը կախե-
ցին։ Իր ազգականներէն մէկն ալ՝ որն որ փախած-
էր, անտառներու մէջ բռնուեցաւ, եւ նոյնպէս դա-
տապարտուելով կախուեցաւ։

Ա հաւասիկ աս զարհուրելի արշաւանքին համար
Օվանտոյ զՔրիստափոր Կոլոմբոսը Ճամայիդա կղզւոյն
վրայ այնչափ ատեն թողուցած էր։ Աս գեղեցիկ եր-
կիրը՝ զորն որ բնութիւնն իր ամէն պարզեւներովը
զարդարած, եւ պարզամիտ ու անվնաս բնակիչներով
լեցուցած էր, Օվանտոյին ձեռքը աս խեղճութեան
հասաւ։ Եղիսաբէթ թագուհին հիւանդ ու մեռ-
նելու անկողնոյն վրայ Սպանիոլա կղզւոյն մէջ եղած
աս խեղճութիւնները լոելով՝ շատ բարկացաւ։ Անա-
գուանա իշխանուհիոյն մահուան վրայ լացաւ, զորն որ
Կոլոմբոսին պատմութիւններն իրեն շատ սիրելի ը-
րած էին։ Եւ մեռնելուն մօտ թագաւորէն պահան-
ջեց որ անմիջապէս Օվանտոն եւ կանչէ։ ‘Նաեւ մէծ
տհաճութիւն ցուցուցած էր՝ կուսակալին զկոլոմբոս
ալէկոծութեան ատեն Ս. Գոմինիկոսի նաւահան-
գիստը չընդունելուն վրայ։’

ԺԵՐ.

Կոլուբոնին Սպահական դպրությունը :

Օռովապետը 1504ին Սեպտեմբերի 12ին ճամբայ ելաւ Սպահական դառնալու : Կարծես թէ աս չորրորդ գժբախտ ճամբորդութեան սկիզբէն մինչեւ վերջը հարկ եղած էր ամէն ցաւերու դէմ կոռուիլ : Հիւանդութիւնը բոպէ մը հանգիստ չէր թողաւր, ալեկոծութիւնն անպակաս էր, որով քանի մը անգամ իր նաւերը վնասեցան. պղտիկ կայմերէն մէկը եւ մէջաղի մեծ կայմը ետեւէ ետեւ կոտըեցան : Երբ որ նաւահանգիստ հասաւ, զինքը Սեւիլլա տանելառաւ : Հոն լսեց որ թագուհին ծանր հիւանդ էր. տար վրայ շատ ցաւեցաւ, որովհետեւ զԵղիսաբէթ իբրեւ իր բարերարը շատ կը սիրէր, եւ միայն անկէ արդարութիւն ու պաշտպանութիւն կը սպասէր : Իր որդւոյն գրած թղթերէն մէկուն մէջը այսպէս կ'ըսէ . Աստուած մեր թագուհւոյն առողջութիւն տայ . վասն զի ինք միայն կրնայ խառնաշփոթ եղած բաները կարգի դնել :

Իրօք ալ բոլոր իր գործքերը մեծ խառնակութեան մէջ էին . իր մաւոքերը չէին տար, իր մարդիկներուն հասուցում ընել չէին ուզեր : Հիւանդութիւնը թող չէր տար որ ինք անձամբ արքունիքն երթայ . եւ իր Տիեկոյ որդին՝ որն որ իր տեղը պիտի գործէր, Փերդինանդոսին յապաղութիւններէն կը վհատէր : Գուցէ ոմանց աս Կոլոմբոսին խեղճութեան պատմութիւնն անստոյգ երեւայ : Բայց ահաւասիկ ինք իր որդւոյն այսպէս կը գրէ : Իմ եկամուտներէս ամենեւին բան մ'ընդունած չունիմ, ու փոխով կ'ապրիմ : Քսան տարի այնչափ աշխատութիւններով ու վտանգներով ըրած ծառայութենէս շատ քիչ շահ ունեցայ, որովհետեւ Սպահակայի մէջ գլուխս դնելու տեղ մը չունիմ : Թէ որ կերակուր ուտել կամքնաւասլ ուզեմ, պէտք է որ պանդոկ երթամ, եւ հոն

ալ շատ անգամ՝ վճարելու ստակ չեմ ունենար։ Իր ընկերներն ալ նոյն խեղճութեան մէջն էին։ Կոլոմ-քոս՝ իրենց վարձքն ուշացընելնուն համար բողոքելով, այսպէս կը գրէ։ Իրենք աղքատ մարդիկ են, եւ երեք տարի է որ իրենց բնակարանը թող տուած են։ Հազարաւոր վտանգներ կրեցին, եւ արտաքոյ կարգի լուրեր բերին, որոնց համար թագաւորն ու թագուհին Աստուծոյ մեծ շնորհակալութիւն պէտք են մատուցանել։

Այսպէս ինք իրաւունքը խնդրելու եւ ինքը զինքը պաշտպանելու եւ ապերախտութեան դէմ կռուելու զբաղած ատեն՝ թագուհին մեռաւ։ Աս կորուստն իրեն մեծ ցաւ պատճառեց, որովհետեւ անոր մեռնելովն իր մէկհատիկ պաշտպանը կորսընցուց։ Փերդինանդոս թագաւորը՝ որ միայն իր շահը կը փնտուէր, տեսնելով որ Կոլոմքոսին մահը մօտ է եւ անկէ ետեւ իրեն օդուտ մը չիկրնար ունենալ, ամենեւին հոգ չէր տաներ. մանաւանդ որ մտքին մէջ անոր դէմ միշտ կասկած ունենալով՝ իշխանութիւն մը տալ չէր ուզեր։ Ամենեւին հոգ չունեցաւ գոնէ անոր կենաց վերջին օրերը քիչ մը մսիթարելու։ Ծովապետին բարեկամներուն, եղբարցն ու ազգականներուն մեծամեծ խոստումներ կ'ընէր, բայց ամենեւին չէր կատարել։ Կոլոմքոս ալ այնչափ անգամ բողոքելէն ձանձրացած՝ այսպէս կը գրէ. Կ'երեւայ որ թագաւորը պատշաճ չխօսեպէր իրմէ ու թագուհիէն ընդունած խոստմունքներս կատարել. իր կամացը դէմ դնելը՝ հովի դէմ կռուիլ է։ Ես ինչ որ պէտք էր ընել նէ՝ ըսի. մնացածն Աստուծոյ կը թողում, որն որ իմ ամեն կարօտութիւններուս մէջ ինծի օդնական եղած է։

Աս ապերախտութիւնն իր մահը շուտցուց։ Կուլոմքոսի ցաւերը սաստկացան. իմացաւ որ հիւանդութիւնն անբժշկելի է եւ թէ աշխարհքիս վրայ

ամէն բան իրեն համար վերջացած է : Իր հոգին մահն ընդունելու պատրաստեց : Վերջին օրերը բոլոր իր կենաց ընթացքին նկարագիրն էին . բոլոր կենաց մէջ ցուցուցած վստահութիւնը , պարտքերը կատարելու ճշգութիւնը , համեստութիւնը եւ արիութիւնը մահուան ժամանակն ալ ունէր : Իր կտակին վրայ քանի մը բան ալ աւելցուց . ան ամէն մարդիկները՝ որոնց որ պարտք մ'ունէր՝ նշանակեց , թէպէտ եւ շատ քիչ ալ եղած ըլլար : Իր բարեկամներուն ու իր որդւոյց Տիէկոյին ու Փերդինանդոսին մնաք բարով ըստա : Շատ խոնարհութեամբ մեղքերը խոստովանեցաւ , կատարեալ հաւատքով սուրբ խորհուրդներն ընդունեցաւ , եւ “Տէր , ի ձեռու քո յանձն առնեմ զհոգի իմ , ըսելով , հոգին աւանդեց 1506ին , Մայիսի 20ին 65 տարւան :

Բոլոր իր կենացը մէջ իր հոգւոյն ու իր բախտին հոգը Աստուծոյ ձեռքը յանձնած էր . Աստուած ալ իր բախտը շատ մեծ ըրաւ : Իր կրածները՝ պէտք չեն իր ըրածները մոռցընել տալ . ինք հասարակ նաւավար մը եւ հասարակ ծնողաց որդի ըլլալով՝ իր խելքովը կրցաւ ծովէն անդին նոր երկիր մը դանել , ծովապետի ու փոխարքայի աստիճան բարձրացաւ : Իր մահուրնէ ետքը ընտանիքն ան պատիւներն ընդունեցաւ՝ զորոնք իր կենդանութեան ատեն իրեն զլացած էին : Իր աղէկ վարմունքը՝ ամենէն երեւելի մարդիկներուն մէջ իրեն միշտ պատուական տեղ մը կը սահմանէ : Թէ որ Հնդիկներուն հետքանի մը առիթներու մէջ խստութեամբ վարուելովն ու իրենք գերիի պէս ծախելու խորհուրդ տալովը սխալեցաւ նէ , անոնք պէտք չէ այնչափ իրեն տալ , որչափ իր ժամանակին եւ դանուած պարագաներուն՝ որոնք շատ անդամ մեծամեծ յանցանքներն ալ կը թեթեւցընեն : Ինք իր յանցանքները անկեղծութեամբ կը ճանչնար , եւ կը զբուցէր որ ը-

բած սխալմունքները՝ իր տկարութենէն եւ գիտութեան պակսութենէն էր, չէ թէ որտին չարութենէ՝ որն որ միշտ բարի եղաւ, եւ միշտ բարին խնդրեց: Իր գործքը դեռ կեցած է, եւ միշտ պիտի կենայ. գրեթէ բոլոր Ամերիկան քրիստոնեայ ու քաղաքականութեամբ ծաղկած է: Թէ որ Սպանիացւոց անգիտութիւնը՝ Նոր Երկրին մէջ իրենց առաջին բնակութիւնները արեան հեղեղներով ողողեց նէ, առ շարեաց պատճառը մարդուս կիրքն է, եւ դժբախտութեամբ ամէն յաղթութեանց ու ասպատակութեանց պատմութեան մէջ նոյն չարիքը շատ կամքիչ կը գտնուի: Կոլոմբոս Ամերիկան գտնելու պարծանքն ունի, բայց անկէ հետեւած չարիքներն ամենեւին իրմէ պատճառած չեն:

Կարծես թէ աս մեծ մարդուն մեռնելովը մարդիկներէն կրած անիրաւութիւններն ալ դադրեցան: Մարմինը՝ փառաւոր յուղարկաւորութեան հանդէս մը ընելէն ետքը՝ Սեւիլլայէն Վալլասովիտարին, Վալլասովիտէն Ս. Գոմինիկոս, անկից ալ Գուապա, ուր որ մինչեւ հիմա կեցած է: — Փերդինանդոսին հրամանաւը, գերեզմանին վրայ աս տապահագիրը դրուեցաւ: Կաստիլիայի ու Լէոնի (թագաւորութեան) համար Կոլոմբոս Նոր Աշխարհը մը գտաւ:

Բարթողիմէոս Եղբայրը ծովապետին մահուընէն ետեւ շատ չապրեցաւ: Իսկ Տիէկոյ Կոլոմբոս՝ ծովապետին որդին չորս տարի վերջը փոխարքայի պատուով Ս. Գոմինիկոս խրկուեցաւ: Սպանիայի արքունեաց ամենէն երեւելի իշխանը՝ Ալպայի դքսին աղջկան հետ կարգուած էր: Իսկ Երկրորդ որդին Փերդինանդոսին ինք զինքն ուսման տուաւ, եւ հօրը պատմութիւնը դրեց:

Ց Ա Ն Կ

Պ Ա Տ Ր Ա Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա.	Լուսիտանացւոց՝ ծովով Հնդկաստան ճամբայ գտնելու համար ըրած զանազան ջանքը	1
Բ.	Կոլոմբոսին առաջին տարիները	3
Գ.	Կոլոմբոսի Լուսիտանիա մնացած ժամանակը	5
Դ.	Տէրութիւններու հետ ըրած առջի փորձերը	7
Ե.	Կոլոմբոսի՝ վանքին մէջ բնակած ժամանակը	9
Զ.	Սպանիայի արքունիքը	13
Է.	Սպանիայի արքունեաց մէջ ըրածները	16
Ը.	Բներէսին ըրածները	19
Թ.	Կոլոմբոսին առաջարկութիւնը դարձեալկը մերժուի	21
Ժ.	Կոլոմբոս ետ կը կանչուի	23
ԺԱ.	Կոլոմբոս՝ Եղիսաբէթին ու Փերդինանդոսին առջեւը կ'ելլէ	25

Ա. Ճ Ա Մ Բ Ո Ր Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա.	Սպանիայէն ելլելը	27
Բ.	Նաւաստեաց ապստամբութիւնը	31
Գ.	Երկիր գտնելնին	35
Դ.	Կուանահանի կամ Սուրբ Փրկիչ	36
Ե.	Կղզւոյն քննութիւնը	40
Զ.	Փեռնանդին եւ Սոյամեդոյ կղզիները	42
Է.	Գուապա կղզի	46
Ը.	Հայդի կամ Սպանիական կղզի	49
Թ.	Կոլոմբոս Խսրանիոլա կղզին մնալու կը ստիպուի	53
Ժ.	Դժբախտութիւն	56
ԺԱ.	Ցեղապետին բարերարութիւնը	57
ԺԲ.	Սպանիական կղզւոյն վրայ շինուած ամբոցը	60
ԺԳ.	Կղզիէն կ'ելլէ	63
ԺԴ.	Բնենդային դառնալլու: — Մրրիկ	65
ԺԵ.	Սուրբ Մարիամայ կղզին	69
ԺԶ.	Լուսիտանիայի մէջ գտած ընդունելութիւնը	71
ԺԷ.	Սպանիա հասնիլը	73
ԺԸ.	Կոլոմբոսի փառաւորութիւնը	75
ԺԹ.	Պարչելոնա կենալլու	80

Բ. Ճ Ա Մ Բ Ո Ր Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն


Ա.	Նոր երկիրներ կը գտնուին: — Գարայիաներ	85
Բ.	Գարայիաներու հետ կը կռուին	92
Գ.	Խսրանիոլա կը հասնին	95
Դ.	Ամրոցը կործանուած կը գտնէ	97
Ե.	Գաղթականներուն դժբախտութիւնը	102
Զ.	Կոլոմբոս Կուադանակարիին հետ կը տեսնուի: — Սպանիացւոց անվստահութիւնը	106

Է.	Նոր աշխարհքին մէջ շինուած առաջին քաղաքը	109
Ը.	Չար խորհուրդ : — Շամբորդութիւն : — Նոր ամրոց	112
Թ.	Կոլոմբոս Եղիսաբէթ քաղաքը կը դառնայ	116
Ժ.	Կոլոմբոս շատ նեղութեամբ Անտիլեան կղզեաց քովերէն կը նաւարկէ	118
ԺԱ.	Նաւերը կը ստիպուին Շամայիդա կղզւոյն եղերքը պտութիւն	125
ԺԲ.	Բարթողիմէոս Կոլոմբոս	128
ԺԳ.	Կոլոմբոսին դառնալու ատեն՝ կղզւոյն գտնուած վիճակը	129
ԺԴ.	Առաջին պատերազմ	134
ԺԵ.	Կոլոմբոսի թշնամեաց դարանքները : — Ծովապետն Սպանիա կ'երթայ	140

Գ. ԵՒ Դ. ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ա.	Ամերիկայի ցամաք երկրին գիւտը	145
Բ.	Հայդիի կառավարութիւնը	149
Գ.	Պովատիլլա	155
Դ.	Կոլոմբոսի արդարանալը	162
Ե.	Կոլոմբոսին թող չեն տար որ Ս. Դոմինիկոսի նաւահանգիստը մտնէ	166
Զ.	Ջարմանալի դիպուած մը : — Կոլոմբոս Տարիէնի ծովածոցը կը գտնէ	169
Է.	Կոլոմբոս Վերակուա կ'ելլէ :	172
Ը.	Վայրենիները գաղթականներուն վրայ կը յարձակին	177
Թ.	Կոլոմբոսի հոգը : — Գաղթականներուն ազատութիւնը	179
Ժ.	Խրած նաւերուն վիճակը	181
ԺԱ.	Փորրասին գլուխ քաշելը	185
ԺԲ.	Սով : — Կոլոմբոսին՝ կերակուր գտնելու համար մտածած հնարքը	187
ԺԳ.	Մենաէզին յաջողութիւնը : — Օվանտոյին բռնած ճամբան	189
ԺԴ.	Կոլոմբոսին ազատին ու Ս. Դոմինիկոս երթալը : — Սպանիական կղզւոյն վիճակը	193
ԺԵ.	Կոլոմբոսին Սպանիա դառնալը	199





ԿՐԹՈՎԱՆ ԵԿ ԶԲՈՍԱԼԻ

ՄԵՏԵՎԱԴՐԵՑԻՆ

Բ. Դ. ՌԻ Զ. ՏԵՐԵՎՈՅՑ